



ՄԱՐՍ ԲԻՐԱՏ

ՊԱՏՄԱԿԱՆ ԳԵՂ

ՀԱՅԱՍՏԱՆԻ

Ա.

1911

Կ. ՊՈԼԻՒՍ



Տպագրիչ - Հրատարակիչ  
Պատկերիչ Է. Քիւր  
Սուրբ Էջմիածնի Մայր Եկեղեցի



## Ը Ն Ք Ե Ր Յ Ո Ղ Ն Ե Ր Ո Ւ Ս

Քանի մը տղ այս նոր երկին համար:

1908 Յուլիոյ օսմանեան Սահմանադրութիւնը, ինչպէս զիսկ, իրեն հետ բերաւ երբեւեկելու, խօսելու, գրելու ազատութիւնը, որ ա՛յնքան խժոճօրէն բռնաբարուած էր Սպարիւ Համիտի մը բռնապետութեան տակ:

Աւելորդ է երկնել թէ՛ այդ դարազուլը պիտի մնայ Օսմանեան Պատմութեան մէջ իբրև Վերածնունդի ու Վերականգնումի խարեղանձան մը, որովհետև այդ բուականէն կրկնի հրապարակը ողորուիլ նոր, եզօր ու հիւրեղ հրատարակութիւններով:

Հայ Միտքը, քառօրդ դար մը կաշկանդուած ու մեռած, կարծես շարութիւն առաւ յանկարծ:

Ստիկա՛ կաւ զարթոնքի նշանը:

Մեծնուսէն Մեհեկիֆ սկսաւ արժանի Լոյսը, հրեղէն շունչ մը ստեղծաւ այս դժբաղդ երկրին վրայէն ու մեծալը բօբուեց իր վրայի փոշին:

Ամբարիտ գրականութեան մը սխառ ապետները, որոնք առանց խղճահարութեան կը շարունակէին անպատեհ իրենց անասականութիւնները, անազործելով լնացած կամուրջներու ստուկ համակերպութիւնը, եւ իրենց ամբարտաւանութեան բարձրը կը բարձրացնէին արմատացած զգեստութիւններու ազրակոյտին վրայ, զգացին խկոյն թէ՛ ա՛լ անցած է իրենց շրջանը, թէ ա՛լ պէտք է տեղի տան իրենք նոր հասանքին, որ կը խուժէր արեւստանանէն:

Ու ծայր տուաւ ազատ խօսքի շրջանը:

Ինչպէս ասեմ, ե՛ս ալ, հայ գրականութեան համետ մշակներէն մէկը, ուզեցի օգտուիլ այս շրջանի բարիքներէն: Ա՛լ կհետցած էի ամբարի կեանքէս, ուր արիւնք ու

սարհներ ապրեցայ, ըմբռնեցի սառապանքի հանոյները: Ուզեցի վերադառնալ հայրենիք մը, որ դժոխք մըն էր, եւ որ դեռ նոր կ'ազատագրուէր:

Տարիներէ ի վեր վերհոս էութեանս խորքը մթերուած դժգոհութիւններ կային, վրէժներ, որոնց բռնութեան ներքեւ հոգիս կը չարչարուէր: Պոռքկալ պէտք էր ասոնք, նիւթապաշտ մեծութիւններու երեսին պռուտ պէտք էր իրենց բարբարոսութիւնները, թիեզերքի խղմմտանքին ու հանրային դատաստանին առջեւ դնել պէտք էր Մեծ Մարդասպանին, Հայերու Դահլիճին ոճիրները:

Ո՛ր մէկը սակայն, ուրկէ՛ սկսիլ, ո՛ւր աւարտել:

Յանկը խիս, երկայն, կարմիր ճա՛րք մը հայկական երեկոցեաներու . . . :

Ո՛ր մէկը բուշ, հազարաւոր դահլիճներէն, ու հարիւրներով հազարաւոր գոհերէն:

Մտնով պատժուածներ եղան, ամէնքն ալ անմեղ, եւ պատժուեցան, որովհետեւ հայ էին:

Սուեւանգիչներ կային, եւ դեռ կան, աւա՛ղ, հարիւրներով, հազարներով, ամէնքն ալ Ս. Օրէնքի վահանին տակ, որոնք կը վարձատրուէին անարժան ետլիճայէ մը:

Յափուցակիչ աւատապէտներ կային, կան եւ պիտի մընան տակաւին: Ստոնք պատուուեցան համիտեան տակաւնաւոր շահաւորներով ու բարձր պատճեններով, որովհետեւ փոքրիկ Համիտներ էին, որովհետեւ գիւղեր հրդեհած էին, գիւղացիները բալլած էին, հողերը, զործիքները գրաւած էին եւ լախտի, ետրաղանի կամ գնատակի մէկ հարուածով գետին փռած էին դիակները պարկեօտ աշխատանքներու, որոնք իրենց ֆրիւնով արգասաւորած էին հայրենի հողը:

Պետական, պատճենական աւագակներ, ազատութեան ուխտեալ բռնամիներ, համիտաբարոյ պալատականներ, որոնք Հայկական Խնդիրը մատերնին փաթարած, անմեղ

արիւնի նապաղիքներու մէջ տալիսկեցան, զինովցան ու իրենց բարը բախտեցին գոհերու չոր հացի պատառիք մէջ:

Գրել պէտք էր ու լոյս աւելարհ բերել Եղեռնի բոլոր այս թխուր հերոսներու կեանքը, գործը, եւ իրենց գործած աւերներուն արհաւիրքը:

Ուստի, հարստահարուածի մը բոլոր վեժմանդուքիւնը կուրծքիս տակ, սկսայ հրատարակութեան տակ վէպերու շարք մը, որոնք, վեպ ըլլալէ ետք, իրականութիւններ են, վաւերական դրուագներ՝ ժամանակակից հայ յեղափոխական պատմութենէն:

ԲԱՆՏԷ ԲԱՆՏ, նո՛յն իսկ Զեքունը, 1890ի Զեքունը որ կը ցնցուի Գում Գաբուի Յոյցին արձագանգէրանապետութիւններուն է՛ն անարգին դէմ կընդդիմ, բոքւեթու համար՝ ստուկի լուծը, նախափորձ մը կ'ընէ. ապանենլով Համիտի լրտեսներէն մէկը. յետոյ, հարիւրաւոր անմեղներով լեցուած բանտի մը դռները կը խորտակէ, ապստամբութեան դրօշը կը պարզէ, զէնքը ձեռքը՝ բարձրադաս կը պահանջէ իր անբռնաբարելի իրաւունքներուն վերստացումը: Այդ սրբազան իրաւունքներու պատգամութեան համար կը մատչեցին իր գաւակները, որոնց ընտելագոյնները, բանտ բանտ կը փախտուին, մինչեւ որ կը հասնի 1895ի ընդհանուր ներումը, որպէս զի յետոյ պայտի Մեծ Ապստամբութիւնը, որ Եւրոպայի միջամտութիւնը բերաւ Հայ Լեւոն այդ ափ մը ժողովուրդին համար:

ԵՃԼՏԸԶԷ ՍԱՍՈՒՆԸ շարու նախորդներ չէ՛ *բանտի* *բանտի*ն: Հոն, ընթերցողը կը գտնէ Հնչակեաններու յեղափոխական գործունէութեան մանրամասնութիւնները, Սասունի լեռներուն վրայ: Մէկ կողմէ, Երջրզի ճիւղը, իր Ռջիկ մէջ, իր խենէտութիւններուն մէջ բաղուած, հայաջինջ փառակեանութեան մը ծրագիրը կը մտակէ խնամով, գաղտնի *իրատի*ներով իսլամի մտնեանդութիւնը

կը գրգռէ քիստոնեայ հպատակ ցեղի մը դէմ, որուն միակ յանցանքը՝ իբրև մարդ ապրի ուզել է իր նախահայրեալ երկրին մէջ, զոր իր քրտինովը կ'ուռոզէ, եւ որ յետոյ կը ներկուի ի'ր արիւնի հեղեղներով . . . :

*Երջարգի Սասունի* մէջ ընթերցողը կը նանչնայ Հայակեր շրջին ներքին մարդը, պալատականներուն հոգեբանութիւնը կը կարդայ, Հայկական Հարցին նկատմամբ արտաքին քաղաքականութեան ոգին կը քափանցէ, վերջապէս, Սասունեան Արեւախիբին աշխատէ եւ *օճեղան* սերսած կըլլայ :

Յետոյ կուգայ ՍՍՍՈՒՆԷՆ ՆՏԻՐ, *Ռիսկայութենէրը* եւ *Նիկիի Երջարգ* երկու հասարակներով : Սաւազինը մանրամասնօրէն կը պատմէ Սասուն դրկուած Երուսական քրտնիչներուն արտքները, իսկ երկրորդը՝ *Մայիսեան ծրարագիրի* գործադրութիւնը փութացնել տարու նպատակով սարժաւած Պասըր Աշիի Յոյցը կը նկարագրէ իր քսմնեցուցիչ մանրամասնութիւններով :

Հիմա կարգը կուգայ գրելու 1896ի սիեզերստուչակ Պէպըր, Պաննային գրաւումը Հ. Յ. Պաշտակցութեան ուսմբերովը, Սամաթիայ հերոսային մարտնչումը, մայրաքաղաքի հայ քաղերուն, մասնաւորապէս Խապիւղի Զարդը :

Եւ այս բոլորը միտնեցի ԻՆՆՍՈՒՆՎԵՅ յորչարջումով, զի՞ որ ԻՆՆՍՈՒՆՎԵՅը՝ կը մարմնացնէ դարավերջիկ Մեծ Անիրը, դարավերջիկ Նոր Ներունին՝ Ապսիւլ Համիթի, նոյնիմէն Մեծ Մարդասպանին ձեռքով . . . :

# ԻՆՆՍՈՒՆ-ՎԵՑ

Ա.




ըլարզ խրատճանքի յմէջ էր :

Ապտիւլ Համիա իր յաղթանակները կը տօնէր, չըջապատուած իր արբանսակները : Հայկական Յեղափոխութիւնը պարտուած եա կը քաշուէր ասպարէզէն : Հայ Դատը կը խեղդուէր հարիւր հազարաւոր անմեղներու արիւնէն գոյացած կարմիր հեղեղներու մէջ :

Սասունի Զարգը կարճ միջոց մը միայն զբաղեցուցած էր Եւրոպայի Մամուլը, դիւանագիտական բանակցութիւններու նիւթ հայթայթելով քանի մը դա՛լիճնէրու, և յետոյ, առանց ս' և է միջազգային բարդութիւն առաջ բերելու, փակուած էր մայիսեան համբաւաւոր Ծրագրի թղթաբերդին մէջ :

Պապը Ալիի Յոյցը նոյնպէս, մէկ երկու օր մայրաքաղաքի փողոցները հայ արիւնով ներկել տալէ յետոյ, ծառայած էր լո՛կ Եըլտըզի Բոնսակալին ձեռքէն խլելու Բարենորոգումներու չոր հրովարտակ մը, որուն գործադրութիւնը յանձնուած էր Ապտիւլ Համիաի խղճմըտանքին . . . :

Եւ Ապտիւլ Համիա գործադրած էր Բարենստեղծումները կէտ առ կէտ, իր ըմբռնած ձեւով, հուրով ու սուրով, թալանով ու ջարդերով, անհուն մոխրակոյտի մը վերածել տալով Հայկական Վեց Նահանգները . . . :



Ինչո՞ւ չը տօնէր ուրեմն իր յաղթանակները, ինչո՞ւ չը գլխովնար ուրեմն, հարիւր հազարաւոր Հայերու անմեղ արիւնը խմելէ յետոյ և ինչո՞ւ չը յոխորտար Երլտըզի բարձունքէն, և չը ծաղրէր անամօթ Եւրոպան, անտարբեր հանդիսատես մը՝ քաղաքակրթութեան դէմ գործուած ա՛յնքան քստմնելի բարբարոսութիւններուն... :

Ձեթունի Ազատամբութի՛ւնը միայն քիչ մը պրըտորած էր Երլտըզի խաղաղութիւնը, իր գլխուն վերեւ կախելով եւրոպական միջամտութեան մը տամոզեան սուրը. սակայն, յետոյ, այդ անիծեալ (°) խնդիրն ալ փակուած էր, Բ. Դրան կողմէն մէկ քանի աննշան զինուորներ ստորագրուելով, եւրոպական վեց մեծ տէրութեանց երաշխաւորութեան տակ. զինուորներ սակայն, որոնք սահմանուած էին մեռած տառ մնալու... :

Հետեւաբար, Ապտիւլ Համիտ իրաւունք ունէր ՚ըպարտանալու իր ձեռք բերած յաջողութիւններով, բոլոր այս հայկական փորձանքներու մէջէն յաղթական դուրս գալով : Իր անժխտելի, անկապտելի իրաւունքին մէջ էր ան, Հայակեր Հրէչը, քանի որ արեւելքի բոլոր հին ու նոր Բռնաւորները կարմրցնող ոճիրները գործելէ յետոյ, անպատիժ կը բազմէր ու կը սոնքար իր արիւնոտ գահին վրայ :

Երեւոյթները սակայն միշտ կը խաբեն, կ'ըսէ առածը :

Թողո՛ւնք ուրեմն որ Երլտըզի Դիւր խրախճանքներ սարքէ ու շարունակէ իր գործը :

Ասդին, հայ յեղափոխական աշխարհին մէջ, յուզումը տակաւ կը խմորուէր ու վտանգաւոր համեմատութիւններ կ'առնէր :

Հնչակեանները, որոնք կազմակերպած էին Գում Գաբուի անդրանիկ ցոյցը. և որոնց հերոսները, քանի մը տասնեակ հարիւրներով, կայսրութեան մօտաւոր ու

հեռաւոր բերդերու մէջ կը քաւէին իրենց ընդվզումի-  
յանցանքը. Հնչակեանները, որոնք յաջողած էին ապսու-  
տամբութեան դրօշը պարզել Սասունի լեռներուն վրայ.  
Հնչակեանները, որոնք Մարզուանի, Կեսարիոյ, Սե-  
բաստիոյ, Արաբկիրի, Եօզկաթի ու Փոքր Ասիոյ միւս  
հայ վառարաններուն մէջ ձգած էին ապստամբութեան  
հրդեհը, ա՛ն ու մա՛ն ափռած չորս դին, մինչեւ կախա-  
ղան առաջնորդելով իրենց ընտիր ընտիր հերոսները.  
Հնչակեանները, որոնք, ապառաժուտ Կիլիկիոյ՝ Զե-  
թունի Մեծ Ապստամբութիւնը կազմակերպած, Բոնա-  
պետութեան Ամրոցին տիրացած ու Էտո՛ւէմ բաշայի հե-  
պատուաւոր հաշտութիւն մը կնքել տուած էին. Հըն-  
չակեանները վերջապէս, որոնք, իբրեւ վերջին փորձ մը,  
Պապը Ալիի Յոյցով, վայրկեան մը դողացուցած էին  
Երլարզի Բնակիչը, յաջողելով անոր ձեռքէն կորզել  
ծանօթ իրաճէն... , ա՛լ յողնած, պարտասած, ստիպ-  
ւած էին դադրեցնել իրենց յեղափոխական շարժում-  
ները, մէկ կողմէ շահամոլ, նիւթապաշտ ու խաբեբայ  
Դիւանազիտութեան, միւս կողմէ՝ Ապտիւլ Համիտի  
վարձած լրտեսներուն ու զինած մուկաանդ խուժանին  
վայրագութիւններուն դէմ՝ իրենց անզօրութիւնը խոս-  
տովանելով... :

Հնչակեանները զինադուլ ըրին, սակայն հայ յե-  
ղափոխութիւնը տակաւին չէր արտասանած իր վերջին  
բառը. Հնչակեաններուն ետին ուրիշ հզօր, կենսունակ  
կազմակերպութիւն մը կ'ապրէր, ազգայնական խմու-  
րով : Այս կազմակերպութիւնը, թէեւ ետքէն հիմնուած,  
յաջողած էր մէկ երկու տարուան մէջ բազմապատկել  
իրեն յարողներուն թիւը, մասնաւորապէս Կովկասի մէջ,  
ընդհանրապէս համալսարանականներէ բաղկացած, ու-  
րոնք Յարերու երկրին մէջ իրենց մօրթին վրայ կրե-  
լով նոյն հարստահարութիւնները — որոնք յատուկ էին

բռնապետական կառավարութիւններու —, և որոնք, մանաւանդ, արեւմտեան երկիրներու առողջ սկզբունքներով տոգորուած, ուխտած էին ձեռք բերել իրենց ցեղին ազատագրումը, ամէն զոհողութիւններու գնով :

Հայ Յեզ. Գաշնակցութիւնը, որ նախապէս, ժողովուրդի կողմէն Դրօսակեան կը կոչուէր, ժընէվ հրատարակուող Դրօսակ թերթին անունով, երթալով կը զօրանար, կ'արմատանար հայկական բոլոր դժգոհ խաւերուն մէջ, իր շուրջ ստեղծելով համակրութեան ուժեղ հոսանք մը : Ժողովուրդը, այնքան ձախողուածներէ հաքը, աչքը յառած էր անոր, այդ կուսակցութեան, որմէ կը սպասէր փրկութեան յոյսի նշոյլ մը : Եւ այդ կուսակցութիւնը չէր նստած անգործ, ընդհակառակն, շագուկինդ առաջ կը տանէր իր դաւադրական պատրաստութիւնները, օր մը, պատեհ թոյլի մը մէջ պայթելու, և տիեզերքը սարսափեցնելու :

Այդ օրը կը մօտենար :

Գարաքէօյի կամուրջին վրայ, գրեթէ ամէն առտու կանուխ, անցորդներու աչքին կը հանդիպէր կախուած մարմին մը հայ յեղափոխականի : Քանի՛ քանի ծնողքներ լացին իրենց անմեղ զաւակներուն բռնամահ կորուստը, քանի՛ քանիներ այրիացան, քանիներ որբացան :

Եւ սակայն հալածանքը կը տուէր :

Լրտեսները գործի վրայ, օրցերեկով ձերբակալուածներ, փողոցը, հրապարակի վրայ, շուկայի մէջ, ոտականներու քիրտ ու կոպիտ վարմունքներ, անարգանքներ, հայուհներ, ծեծեր :

Մայրաքաղաքին մէջ ո՛չ ոք կրնար երկրորդի մը հետ քալել ճամբան կամ խօսակցիլ. շուտով կը հասնէր լրտեսը, կ'առնէր երկուքն ալ և հազար ու մէկ հայհոյանքներով կը քաշկուտէր զանոնք պահականոցը, յետոյ բանար :

Դասակարգի խախտ չկար, լրտեսներուն ու ոստիկաններուն համար նոյն էին, իրարմէ տարբերութիւն չունէին գործաւորը կամ վաճառականը, պաշտօնեան կամ գործատէրը, եկեղեցականը կամ բեռնակիրը, մշտաւորականը կամ պետական մարդը, բաւական է որ հայ էին: Լրտեսը բացարձակ իրաւունք ունէր ձեռք դնելու ամէնէն նուիրական իրերու վրայ. կրնար, երբ որ ուզէր, յանկարծ խանութ մը կոխել, կամ խան մը, դրասենեակ մը, վաճառատուն մը, վարժարան մը, և արսօնուած էր առանց հարցուփորձի, ոստիկան զինուորի մը յանձնել իր ցոյց տուած մարդը:

Սարսափի օրեր էին, շրջանը բեզուն՝ Համիտի դրժակալներուն համար, որոնք, իրենց ձօխ թոշակներէն զատ, ամէն օր նոր որս մը ձեռք կը ձգէին ու կը փետտէին: Այսպէս, փողովուրդը կը կոզոպտուէր, առեւտուրը կը անանկանար, գործունէութիւնը կանգ կ'առնէր և կեանքը կը թունաւորուէր: Ու լրտեսներուն աւարտներուն մեծ մասը կը փոխադրուէր Երլարդի աւազակներու որջը, ուր դարանակալ կը սպասէին Թահսինի և Իզզէթի տեսակէ գիշակերները:

Սրեւելքի ոստանին մէջ հաստատուած Սրեւմուտքի զաւակները, Երլարդի հրոսախուժքէն անմիջապէս ետքը կուգային. անոնք ալ ո՛չ նուազ կ'օգտուէին Հայկական Խնդիրին իրադարձութիւններէն: Ծիշդ այդ անիծեալ շրջանին է որ մէկէ աւելի եւրոպական, մասնաւորապէս գերմանական ու ատարիական տուներ յաջողեցան մեծ գործեր ընել Թուրքիոյ առեւտրական աշխարհին մէջ: Վիլհելմ Բ. ի բարեկամութիւնը կարեւոր դեր մը կը խաղար այդ կարգի ձեռնարկներուն յաջողութեան մէջ: Հետզհետէ պարպուած հայկական զաւառներուն մէջ գերման դաղթականներ տեղաւորելու համար գաղտնի բանակցութիւններ եղան Պոլիսի ու Պերլինի միջև:

Միւս կողմէ, Ռուսիա՛ն ալ կը քաջալերէր Ապտիւլ Հա-  
միտի հայահալած քաղաքականութիւնը, ինք ալ կով-  
կասի մէջ սկսելով հայերուն դէմ աննախընթաց հալա-  
ծանք մը :

Այս ամէնը կը դիտէր Հայ Յեղափոխական Դաշ-  
նակցութիւնը, և սկսած էր արդէն Դրօշակի մէջ հնչե-  
ցնել անազանգը :

Բիւզանդիոնի պայծառ երկինքը կը սկսէր ամպո-  
տիլ, պետական իրազեկ շրջանակներուն մէջ փափը-  
սուքներ կը պտըտէին բերնէ բերան և այդ փսփուք-  
ները ժողովրդային խաւերուն մէջ ալ արծագանդ կը  
գտնէին :

Կացութիւնը շատ գէշ է, կ'ըսէին :

Հաւաքոյթները բացարձակապէս արգիլուած, իրի-  
կունները կանուխ կը փակուէին բնակարաններու դռնե-  
րը, շատ կանուխ կը մարէին լոյսերը : Գինետունները  
լրտեսներո՛ւն մնացած էին, իսլամներո՛ւն ալ արգիլ-  
ւած ըլլալով ոգելից ըմպելիներ գործածել... հանրա-  
յին վայրերու մէջ :

Դադրած էին այցելութիւնները, դադրած՝ ընդու-  
նելութիւնները : Ո՛չ երեկոյթ, ո՛չ նուագ, ո՛չ պար,  
ո՛չ խրախճանք, ընդհանուր էր սուզը՝ մայրաքաղաքին  
մէջ, մասնաւորապէս հայ շրջանակներու մէջ :

Գում Գարուի ազգային պատրիարքարանի բուն իր  
վայոցը ձգած էր, մեծ բու մը՝ նոյնինքն Իզմիրլեան  
պատրիարքը, որ Սասունի Զարդի վազորդային պատ-  
րիարք ընտրուած, Հայկական Դատին դժբաղդ վեր-  
ջաւորութիւնը տեսնելով, ա՛լ աւելի դառնացած էր. իր  
անժպիտ, յաւիտենապէս խոժոռ դէմքին վրայ Յուսա-  
հատութիւնը կը կարդացուէր : Պատրիարքարանի պաշ-  
տօնեաները, դիւանապետէն սկսեալ մինչև յետին բա-  
րապանը, չէին համարձակեր երեւնալու իրեն, այնքա՛ն

գրգռուած էր ու ջղայնացած : Հնչակեաններուն հետ նա-  
խապէս մտերմացած , անոնց խորհրդակցութիւնները յա-  
ճախ քաջալերած , հուսկ յետոյ , ճախողուածներէն դժըն-  
դակօրէն ազդուած , խզած էր ամէն յարաբերութիւն ,  
ո՛ր և է յեղափոխական կազմակերպութեան վերաբերող  
անձի հետ :

Անգուժ , դառն յուսախարութեան մը հանդէպ կը  
գանէր ինքզինք , լքուած , արհամարուած , նոյնինքն իր  
երբեմնի քաղաքագէտ մտերիմներէն , որոնք , ինքնակոչ  
խորհրդականներ , իր քովէն չէին զատուէր , երբ հայկական  
հորիզոնը վարդագոյն էր և երբ ազգը դեռ կ'օրօրուէր  
բրիտանական նաւաբաժիններու հեռապատկերէն : Ա՛խ ,  
այդ խորհրդականները , ճակատագրական , անխուսափե-  
լի , անբաժանելի մասնիկներ ազգային իշխանութեան ,  
որոնք յաճախ իրենց ձեռքով կը վարեն ազգին ճակա-  
տագիրը . . . :

Եւ արդէն ինք ի՞նչ կրնար ընել մինակը , երբ Մեծ  
դեսպանները քաշուած էին , և երբ բրիտանական մեծ  
դեսպանը նոյնիսկ , իր բարեկամը , Սըր Ֆրիլը Քըրրի ,  
երես չէր ցուցնէր ո՛չ իրեն , ո՛չ ալ իր կողմէն զրկուած  
Պատրիարքարանի պաշտօնեային :

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան վարիչները ,  
անցեալի փորձառութիւններէն օգտուիլ գիտէին . գի-  
տէին թէ յաջողութեան պայմանը գաղտնապահութեան  
մէջ է , թէ՛ յեղափոխական բնոյթ ունեցող ո՛ր և է շար-  
ժում պէտք է խիստ նեղ շրջանակի մը մէջ պատրաս-  
տուի , առանց գաղտնիք մը չնչուելու . հետեւաբար ,  
ամիսներէ ի վեր կատարուած բանակցութիւնները , Եւ-  
րոպայէն Պոլիս և Պոլսէն Եւրոպա երթեւեկները , գաղտ-  
նի թղթակցութիւնները , դաւադրական միջոցները , մա-  
հացուցիչ գործիչները , սիւթերը , ամէնքը , ամէնքը , ա-  
մենախիստ գաղտնիքի դրոշմը կը կրէին : Ո՛չ ոք , նոյն-

իսկ Դաշնակցական զինւորներէն, չէր գիտէր թէ ի՞նչ կը պատրաստուէր :

Դաւադիր յեղափոխականները, մատնիչ Մամբրէն-րու նախընթացներէն խրատուած, կը զգուշանային Ռոտենալ Գում Գարուի Պատրիարքարանին, ուր պակաս չէին լրտեսներ, որոնք Ա.զ.գ. Պատրիարքարանը վերածել կ'ուզէին երկրորդ Երլտըզի մը : Իզմիրլեան պատրիարքը կը վախնար, կը դողար իր ձեռքով դրած, իր թեւին տակ, իր ծոցին մէջ ապրող պաշտօնեաներէն, որոնք կրնային օրին մէկը բերան տալ զինք ու հրապարակել ազգային գաղտնիքներ, որոնք, մտերմական սեղանի մը շուրջ, ըմպելիներու շոգիներէն տաքցած գլուխով մը, կրնային սահած ըլլալ Երկաթէ Պատրիարքին շրթունքներէն : Եւ այս բաները ծանօթ էին Հայ Յեղափոխական Դաշնակցութեան վարիչներուն, հետեւաբար, այս վերջինները միշտ գաղտնի, բացարձակապէս գաղտնի առաջ կը տանէին իրենց գործողութիւնները :



Ք °

Մայիսեան գեղեցիկ իրիկուն մը :

Վերջալոյսը կ'ոսկեզօծէր Ոսկեղջիւրի արեւկաքի եզերքը բարձրացող Զինւորական Հիւանդանոցին ապակիները, որոնք հրդեհի մը տպաւորութիւնը կ'ընէին :

Ոսկեղջիւրի ծովը ծածկուած էր հազարաւոր մակոյկներով ու նաւակներով, որոնք կը վերադառնային Գէտտիանէի հեշտալի պտոյտներէն : Մայրաքաղաքի երջանիկ բնակիչները — բացի Հայերէն — իրենց սովորական ապրելակերպէն առանց չեղելու, կ'ապրէին քաղքենիներու յատուկ ինքնիրմէջ ամփոփուած կեանքը :

հոգ չէ թէ իրենց դրացի և դարերէ ի վեր իրենց հետ քով քովի ապրած ցեղի մը զաւակները կը խոշտանգուէին ամէն օր :

Իրիկուան այս խաղաղ ժամերուն , ամէն մարդ իր տունը կը վերադառնար , միայն ծովեզերեայ սրճարաններու մէջ բեռնակիրները , գործարաններու բանւորները , ձկնորսները , ձկնաւաճառները , և ուրիշ արհեստաւորներ , իրենց յոգնութիւնը կ'առնէին գաւաթ մը սուրճով , մինչ անդիէն կը գոռային նարկիլէները : Ոսկեղջիւրի շոգեհաւաներուն վերջինը կը վերագառնար կամուրջէն , հանգչելու համար Այվան Սեւայի կամ Հասֆոյի նաւամատոյցը :

Մութը տակաւ կը թանձրանար :

Այդ պահուն , Խասգիւղի Ս. Ստեփաննոս եկեղեցիի ընդարձակ բակին մէջ ման կուգար գլխարկաւոր երիտասարդ մը , հազիւ ՉԱ տարու , միջանասակ , պիսիբը քրտնած , ճակատը լայն , քիչ մը դուրս ցցած , մազերը սեփսեւ , աչքերը խոշոր ու նայուածքը խիստ : Այս երիտասարդը շատ յուզուած էր , անհանդարտ էին իր քայլերը , ման կուգար , առանց կանգ առնելու , և ման կուգար շարունակ , առանց ուշադրութիւն դարձնելու շուրջը :

Ժամկոչ աղբարը կը ճանչնար զինքը , տարիներէ ի վեր կը ճանչնային զիրար : Երկուքն ալ մկրտուած էին , Հայ Յեղափոխական Բաշնակցութեան ուխտեալ զինւորներ : Ժամկոչը Խասգեղցի էր , իսկ երիտասարդը Սամաթիայէն :

Ժամկոչը բացակայ էր նոյն պահուն , և երիտասարդը , որ , մէկ ժամէ աւելի կար , կը սպասէր հոն ժամկոչին , տեսնելով թէ կ'ուշանար տակաւին , կը պատրաստուէր մեկնիլ . շատ կ'աճապարէր :

Վերջապէս հասաւ ժամկոչ աղբարը , և քարէ սան-



ԱՄՏԻԻԼ ՉԱՄԻՏ

դուիններէն վեր ելլելով, երբ տեսաւ բակին մէջ պտը-  
տող երիտասարդը, բացաքանչեց զարմացական շեշ-  
տով մը,

— Այ, ընկե՛ր Մներ, դուն հոս ի՛նչ գործ ունիս  
այս ատեն,

— Ո՞ւր էիր, անիծա՛ծ, յարեց Մներ մտերիմ քրմ-  
ծիծաղով մը, մէկ ժամ կայ հոս կը սպասեմ. ուշ է  
ժամանակը, պիտի մեկնիմ, այս իրիկուն պէտք է տուն  
գտնուիմ, գիշերը ժողով ունինք:

— Բարի՞ է, ի՛նչ կայ, հարցուց Մարգար—այս էր  
ժամկոչին անունը—, կասկածոտ դէմքով մը.

— Ի՛նչ պիտի ըլլայ, չե՛ս գիտեր, շարունակեց  
Սամաթիացին, ի՛նչ ըրիր, տեսա՛ր միւս ընկերները,  
պատրա՛ստ են, վերջին պահուն չըլլայ թէ խաղք ը-  
լանք:

Մարգար, ի բնէ վախկոտ ու կասկածոտ, անգամ  
մը Դաշնակցականներուն մէջ մտած, ա՛լ չէր կրնար  
դբժել իր խոստումին. ուխտած էր հաւատարիմ մնա-  
կուսակցութեան և ծառայել անոր ամէն զոհողութիւն-  
ներու գնով: Ամուսնացած, ընտանիքի հայր, մատղաշ  
զաւկներու տէր, ամէն վայրկեան դողի մէջ էր, փոք-  
րիկ աղմուկէ մը կը սոսկար, այնքան թուլամորթ էր:

Իսկ Մներ, մուխ նկարագրով, սրտոտ, յանդուգն,  
ձեռներէց ու անձնուէր, Մարգարին հակապատկերը:  
Դեռ ամուրի էր, ունէր միայն պառաւ մայր մը, որուն  
վերջին զաւակն էր ինքը, և իրմէ մեծ քոյր մը, որ  
ամուսնացած էր: Թաղին պատանիները կը յարգէին  
գինք: Ի՛ր անցքին վրայ, բարեւ կը բռնէին ու բոլոր  
թաղը կը ճանչնար Մները, կտրիճ յեղափոխական մը,  
որ ա՛յդ տարիքին մէջ մէկ քանի գլուխ կերած էր:

— Մարգար, ըսաւ Մ'ներ, ուչ է ժամանակը, պա-  
տասխան մը կ'ուզեմ, ի՞նչ ըրիր :

Մարգար, անգամ մը շուրջը նայեցաւ, վար իջաւ,  
դուրսի դուռը լաւ մը կղպեց, յետոյ Մ'ների ձեռքէն  
բռնած, իր խուցը տարաւ զայն :

— Ընկե՛ր Մ'ներ, ըսաւ Մարգար, նստեցնելով Մ'նե-  
րը խուցին մէկ անկիւնը դբուած աթոռակի մը վրայ,  
գիտե՛ս, այս գիւղը հիմա չեցուն է մատնիչներով, ա-  
մեն մարդ լրտես է եղեր. հայրը տղան, տղան հայրը,  
մայրը աղջիկը, աղջիկը մայրը, նոյնպէս ամէնքը մէկ-  
զմէկ կը մատնեն. ո՛ր կողմ դառնաս, գաղտնի ոստի-  
կան մը կայ :

— Գիտե՛մ, գիտե՛մ, ընկե՛ր Մարգար, կրկնեց  
Մ'ներ, բայց, լրտեսներուն դէմ ունինք ֆէտայիներ, ու-  
րոնք կրնան մաքրել այդ կեղտոտները, չէ՞ :

— Այո՛, այո՛, կմկմաց Մարգար կէս բերնով մը,  
որովհետեւ մեծ հաւատք չունէր ֆէտայիներու վրայ.  
Ինքը լրտեսներուն հրաշքը միայն տեսած էր, ֆէտայի-  
ներունը նո՛ր պիտի տեսնէր :

— Եւ չպիտի ուշանայ մաքրագործումը, շարունա-  
կեց Մ'ներ ոգեւորուած, վազը կը չափենք ամէնուն ալ  
հասակը :

Ու խորհրդաւոր ժպիտ մը գծուեցաւ երիտասարդ  
յեղափոխականին չրթոււնքին եզերքը, որ նոյն պահուն  
կապուտցած էր :

— Է՛, ընկե՛ր Մարգար, շարունակեց Մ'ներ, չըսիր,  
ի՞նչ ըրիր, լաւ տե՞ղ են .

Մարգար ապուշ ապուշ երեսը կը նայէր իր խօսակ-  
ցին, բան մը չը հասկցաւ անոր վերջին բառերէն :

— Քեզի՛ եմ, ընկե՛ր, չը խօսի՛ս, կրկնեց Մ'ներ,  
բռնկած. ի՞նչ ըրիր, լաւ տե՞ղ են . . . :

— Չը հասկցայ, ընկե՛ր Մհեր, կը ներէք, խօսեցաւ վերջապէս, ի՛նչ բանի համար կրտէք.

— Զարմա՛նք, դեռ նո՞ր պիտի հասկնաս, կշտամբեց Մհեր, ի՛նչ շուտ մոռցար, ո՞ւր է Արամը:

— Ո՞ր Արամը.

— Խո՛ւլը.

— Հա՛, է՛, յարեց Մարգար, հասկցայ, հի՛մակ հասկցայ.

— Է՛ն ուրեմն, կրկնեց Մհեր, չը տեսա՞ւ քեզ, բան մը չը յանձնե՞ց.

— Ո՞չ, սիրելի՛ս, պաղատիլ սկսաւ ժամկոչ ազբարը, ես ամեն օր կը տեսնեմ Խուլը, բայց ինձի բան մը չըսաւ, բա՛ն մըն ալ չը յայտնեց.

— Ի՛նչ կրասես, խենդեցա՞ր գոչեց ուժգին, ընկե՛ր Մարգար, ի՛նչ կրասես. Արամը քեզի բան մը չը յայտնե՞ց, լաւ խորճե՛, յիշէ՛.

— Ի՛նչ պիտի խորճիմ, ընկե՛ր, յարեց Մարգար լալկան ձայնով մը, ինձի բան մը չէ՛ յանձներ, բան մըն ալ չէ՛ ըսեր:

— Ո՞ւր է հիմա, ո՞ւր, հարցուց Մհեր տենդագին:  
Ու ոտքի ելլելով,

— Ինձի նայէ՛, յարեց, ժամանակը շատ ուշ է, պէտք է շուտով վերադառնամ, այս գիշերուան ժողովին ներկայ պէտք է ըլլամ, շուտ ըրէ՛, հի՛մա, ա՛յս րոպէին պէտք է Խուլը գտնես ու հոս բերես, հասկցա՞ր:

Մարգար կը զգուշանար փողոցները շրջելէ, լրտեսներէ յաճախ կը հետապնդուէր, բայց, իբր դաշնակցական, իրեն համար ամօթալի խոստովանութիւն մը պիտի ըլլար ատիկա, ուստի, առանց ո՛ւն է առարկութեան, տեղէն ելաւ ու դառնալով իր հիւրին.

— Ընկե՛ր Մհեր, ըսաւ, դուն հոս խուցին մէջ սպասէ՛, բակին մէջ մի՛ պտըտիր, ես դուռը կը փակեմ կ'եր-

Թամ. եթէ դուրսէն զարնեն. ձայն մի՛. տար, թո՛ղ զարնեն, զարնեն, երթան. բանալին հետս կ'առնեմ, Խուլը կ'երթամ կը բերեմ ու ձեռքովս դուռը կը բանամ, չըլլար, դուն հոս կեցիր՛ :

— Ինչո՞ւ չէ, ես հոս սպասեմ, բայց, կը խնդրեմ, չուտ վերադարձէ՛ք, ջանա՛ Խուլը միասին բերել :

Մարգար դուրս ելլելով, կամաց մը դուռը գոցեց ու չորս դին լաւ մը զննելէ յետոյ, եկեղեցիին քովի նեղ սանդղածեւ փողոցն ի վեր սկսաւ մագլցել, երթալու համար Ձրգասլըն, ուր կը բնակէր Խուլը :

Մ'ներ անհամբեր կը սպասէր ժամկոչի գալուն, մանաւանդ շատ կուզէր տեսնել Խուլը, հասկնալու համար թէ ի՞նչ վիճակի մէջ էին գործերը : Խուցէն դուրս ելաւ, սկսաւ ման գալ դռան ետեւի նեղ բակին մէջ, միտքը վայրկեան մը դադար չէր առնէր, միշտ կը գործէր : Կ'ենթադրէր թէ՛ Սամաթիոյ իր ընկերները հետզհետէ պիտի հաւաքուէին գիշերուան ժողովին համար և թէ՛ մտահոգութեան պիտի մասնուէին, քանի՛ յապաղէր իր վերադարձը : Սպասումը կը տանջէր զինք, ժամկոչ աղբարը շատ ուշացաւ, կըսէր ինքիրեն. Խնայքուղի թաղերուն վրայ գաղափար մը չունէր. Խուլին տունը մօտ կը կարծէր եկեղեցիին, ուստի, ժամկոչի վերադարձին յապաղումը գէշ կը մեկնէ : ճամբան արդեօք բռնուեցա՞ւ, կը խորհէր Մ'ներ, արդեօք օձիքը լրտեսի մը ձեռքը տուաւ, մասնուեցա՞ւ :

Եւ սեւ կասկածներ իր ուղեղէն ներս կը խուժէին :

Պահ մը կանգ առաւ, դուռին մօտեցաւ :

Փողոցէն ոտքի ձայներ լսուեցան :

Դուռին ետին սպասեց, ձայները կտրեցան, և սակայն ժամկոչ աղբարը դեռ չ'երեւցաւ :

Դարձեալ խուցը քաշուեցաւ ու ինկաւ աթոռակին

վրայ. գլուխը ձեռքին մէջ առած, հազար ու մէկ միտքերու կ'երթար:

Յետոյ, ժամացոյցը հանեց, նայեցաւ, ժամկոչին մեկնելէն ի վեր կէս ժամ անցած էր:

Հալըճօղլուի վերջին շոգնաւն ալ եկած էր: Մըտածեց ա'լ չսպասել, բայց ի՞նչպէս պիտի կրնար դուրս ելլել, բոլոր դռները գոցուած էին:

Յանկարծ ականջին զարկաւ դուռին ճանչոցը:

Տեղէն վեր ցատկեց, խուցէն դուրս նետուեցաւ:

Ժամկոչ աղբարն էր, դուռը բացաւ, ներս խոյացաւ ու դուռը նորէն կղպեց:

Առանձին էր:

— Ո՞ւր մնացիր, հարցուց Մ'ներ, ո՞ւր է ինքը:

— Տունը չէր, պատասխանեց Մարգար, մինչև հիմա կը սպասէի, մէջտեղ չիկայ. տնեցիները դողերու, կասկածներու մէջ էին իրենք ալ:

Մարգար արիւն քրտինք մտած էր:

— Ի՞նչ պիտի ընենք ուրեմն, յարեց Մ'ներ, ի՞նչ պիտի ընենք հիմա:

Եւ երկու ձեռքերը կը շփշփէր:

— Բայց ի՞նչ պիտի ընէիր խուլը, հարցուց Մարգար:

— Չն'ս գիտե՛ս, կշտամբեց Սամաթիացին, այսչափ անհոգութիւն կ'ըլլա՞յ, դուն հիմա բանէ մը լուր չունի՞ս:

— Խնդրե՛մ, պարոն Մ'ներ, խնդիրը չեմ գիտեր որ քեզի պատասխան մը տամ:

— Հասկցա՛յ, հասկցա՛յ, յարեց Մ'ներ զայրացկոտ շեշտով մը, այս գեղը դատապարտուած է: Խուլին ձեռքը գործ յանձնելը յիմարութիւն էր. ես արդէն գիտէի. ի՞նչ որ է, ես հիմա կը մեկնիմ, դուն այս գիշեր պէտք է գտնես գիւնքը, և պատուիրես որ վաղը կանուխ գայ, զիս գտնէ:

— Ո՞ւր թող գայ, հարցուց Մարգար.

— Ինքը գիտէ, յարեց Սամաթիացին, միայն ա-  
նունս տաս իրեն, կը բաւէ. ըսէ՛ իրեն որ սպասէ ինծի  
կամուրջին նաւամատոյցի սրճարանը :

Պ.

Մներ Հայրճօղլուի նաւամատոյցը հասած էր առանց  
նշմարուելու ոստիկաններէ կամ լրաններէ : Իրեն ծա-  
նօթ Ռիզէցի նաւավարի մը մակոյկը մտաւ :

Ռիզէցին քառսունի մօտ, ջլուտ, քիչ մը նիւար,  
տարիներ առաջ Պոլիս հաստատուած փորձ նաւավար  
մըն էր : Մակոյկը խաղաղ ծովին վրայէն կը սահէր սու-  
բալով :

Մներ սիկառի տուփը հանելով, հատ մը հրամցուց  
նաւավարին, որ մակոյկին մէկ կողմը դրուած լուցկիով  
մը վառեց Մների սիկառը, իրեն տրուածը ականջին  
անցընելով :

— Ա՛նձէ՛տ աղա, խօսակցութեան մտաւ Մներ մը-  
տերմական չեշտով մը, ի՞նչ կայ չկայ, ի՞նչ կը լսես :

— Էֆէնտի՛, պատասխանեց նաւավարը, շարու-  
նակելով թիավարել նոյն թափով, մենք ի՞նչ պիտի  
գլխոնանք, դ՛ո՛ւք գիտէք ամէն բան, լրագիրը դ՛ո՛ւք  
կը կարգաք,

— Շրտակ է, Ա՛նձէ՛տ աղա, յարեց Մներ. ջանա-  
լով օգտուել կէս ժամ տեւող ընկերակցութենէ մը,  
մենք ամէն օր լրագիր կը կարդանք, բայց չե՞ս գիտեր  
թէ՛ լրագիրները սուտ բաներ կը գրեն միայն. օր մը  
լսած ես թէ՛ անոնց գրածները կատարուած ըլլան,

— Օ՛, բացագանչեց Ռիզէցին, արդէն սուտով

փուտով լեցուն են լրագիրները. անցածները մզկիթին մէջ մեր խօսան քարոզ կուտար, շատ թաղերէ եկած էին մտիկ ընելով . . . :

Մներ շտկուեցաւ մակոյկին մէջ, ականջները սրեց, և, միամիտ նաւավարին բերնէն գազանիք մը կորզելու գիտումով,

— Է՛, ըսաւ գնահատողի մը ձեւով, խօսէ՛ նալինք, Անմէ՛տ աղա, դուն ալ մզկիթը չէի՞ր .

— Ե՛ս, բողոքեց բարեպաշտ իսլամը, կարելի՞ բան է որ մզկիթ չ'երթամ, բարեկա՛մ, ամէն մարդ իր կըրօնքին մէջ պէտք է հաստատ ըլլայ. հինգ անգամ նա՛մազ կ'ընեմ, օ՛ր մը չեմ թերանար իմ իսլամի պարտականութիւններուս մէջ. մզկիթս կ'երթամ, քարոզ մտիկ կ'ընեմ, վերը մէ՛կ Աստուածս, վարը՝ մէկ մակոյկս, կ'աշխատիմ, կը բանիմ, ընտանիքիս, զաւկընորուս հացը կը հանեմ, հազա՛ր փառք Բարձրեալին .

— Գիտե՛մ, գիտե՛մ, կրկնեց խորամանկ Սամաթիացին, ջերմ հաւատացեալ մըն ես դուն, արդէն բուրսը Սեւ Ծովու եզերքի Լազերը սերտիւ կապուած են իրենց Սուրբ Հաւատքին, մանաւանդ Ռիզէցիները, ա՛սիկա ամէն մարդ կը խոստովանի, այնպէս չէ՞ .

— Ծա՛տ լաւ սերտած էք, էֆէնտի՛, մենք ուրիշ տեղերու իսլամներուն չենք նմանիր, մենք ամուր մը կապուած ենք մեր ճշմարիտ կրօնքին հետ. մենք ուրիշ տէր չե՛ք ճանչնար, մեր Խալիֆայէն դատ. . . : Հա՛, ա՛մօթ չ'ըլլայ, մինչեւ հիմա չեմ հարցուցեր, ի՞նչ ազգէ էք դուք,

— Ե՛ս, ըսաւ Մներ քիչ մը նեղսրտած, ի՞նչ ազգէ կ'ուզես որ ըլլամ, քրիստոնեայ եմ, չէ՞ .

— Այո՛, քրիստոնեայ էք, գիտե՛մ, յարեց Անմէտ աղան, բայց, հայ չէ՛ք անշուշտ .

— Ո՛չ, կսկիմաց Մներ, անմիջապէս թափանցելով

նաւաւարին հոգեբանութիւնը . Իզմիրի կողմերէն եմ , և

— Յոյն էք ուրեմն , ընդմիջեց նաւաւարը , գոնու-  
նակ շեշտով մը , ես շատ կը սիրեմ Յոյները , մզկիթին  
մէջ մեր խօճան ալ կը պատուիրէր սիրով վարուիլ Յոյ-  
ներուն հետ :

— Աղէկ յիշեցուցիր , Ահմէ՛տ աղա , ըսաւ հայ յե-  
ղափոխականը , չը պատմեցիր խօճային քարոզը , պատմէ՛  
լսենք :

— Ըր մէկը , էֆէնտի՛ , շատ մը բաներ ըսաւ , չա-  
տերը մոռցած եմ հիմա . մեր սիրեցեալ փատիշահին հա-  
մար աղօթք ընելէ յետոյ , հաւատացեալները հրաւիրեց  
որ կազմ ու պատրաստ գտնուին , ամեն մարդ զէնքեր  
գնէ , արգելեց առեւտուր ընել հայ կեալուրներուն հետ ,  
որոնք պէյլիֆ կ'ուզեն եղեր , և ելեր են ,

— Է , գեռ ինչե՛ր , ընդմիջեց Մհեր կեղծ հեգնան-  
քի շեշտով մը , մտրակելու համար նաւաւարին խօսելու  
եռանդը :

— Մեր Խալիֆային ձեռքէն , շարունակեց Չերմե-  
ռանդ նաւաւարը , գա՛հր պիտի յափշտակեն եղեր , մեր  
հաւատքին ու տէրութեան թշնամիները , ապերա՛խտ  
Հայերը :

— Դաւաճանները , ծաղրեց Մհեր , ի՛նչպէս ձեռք  
պիտի ձգեն եղեր պէյլիֆը , ինչո՞վ , որի՞ վրայ յոյս են  
դրեր ատոնք :

— Ի՛նչ գիտնամ , շարունակեց Ռիզէցին , մեր խօ-  
ճան բաներ մը կ'ըսէր . ինկլիզը կռնակ է կայներ , մօս-  
կօֆի կողմերէն շապղալըներ եկեր են Պոլիս , խաղ պի-  
տի հանեն եղեր :

— Ապուշներ , ընդմիջեց Մհեր , ի՛նչ խաղ պիտի  
հանեն , բայց ինչպէ՛ս յաջողեր են ներս մտնել . Նազըմ  
բաշան չէ՞ հասկցեր .

— Ինչպէ՛ս չէ հասկցեր , յարեց նաւաւարը , մէկ-

քանինները ձերբակալուեր են արդէն, միւսներն ալ կը փնտռուին :

Մ'ների գոյնը նետեց :

Նոյն պահուն մակոյկը հասած էր Ֆէնէրի առջեւ. գըլ պուրնուի դազինոն լոյսերէ ողողուած, երկսեռ յաճախորդներու բազմութիւն մը կը զուարճանար հոն, աբեւեկեան եղանակներու ներդաշնակութեան մը մէջ ընկըմած :

— Ա՛նձէ՛տ աղա՛, ըսաւ Մ'ներ, բազուկներո՛ւդ ուժ, վարէ՛ նայինք, շուտ հասնինք, Սեմիո պիտի ելլենք .

— Հի՛մա, յարեց նաւավարը, մէկ քանի վայրկեանեաքը կը հասնինք :

Ու սկսաւ աւելի ուժով թիավարել :

Մ'ներ սկիառ մըն ալ վառեց : Ա՛նձէտ աղայի յայտնութիւնները կարեւոր էին. ճի՛շտ է արդեօք, կը խորհէր ինքիրեն, ձերբակալուած են ընկերները : Սակայն իր ներքին յուզումը չը մատնելու համար, մտքի հանդարտութիւնը պահելով միշտ, խօսակցութիւնը չէր ուղէր վերջացնել, կը յուսար ուրիշ յայտնութիւններ ալ իմանալ միամիտ նաւավարին բերնէն : Ուստի, վերադառնալով նոյն նիւթին .

— Ա՛նձէտ աղա՛, ըսաւ ընտանի շեշտով մը, քեզի ո՛վ իմացուց թէ այդ դաւաճանները ձերբակալուած են .

— Խօճա՛ն, խօճա՛ն, կրկնեց Ա՛նձէտ, առանց վայրկեան մը կասկածելու իր յաճախորդին ինքնութեան վերայ, մեր հոճա՛ն ըսաւ քարոզին մէջ թէ՛ Եւրոպայէն եկած Գիհիլիսքները, ամենքն ալ հայ, որոշեր են եղեր մայրաքաղաքին մէջ մեծ խաղ մը հանել, բայց մէկ քաները ձեռք ինկած են արդէն, միւսներն ալ պիտի բռնուին :

— Ինչա՛լլահ, բացագանչեց Մ'ներ ախորժակով մը,

Թո՛ղ ձեռք իյնան որ հասկնան թէ՛ ի՛նչ կը նշանակէ Խալիֆային դէմ ազատամբիլ, դաւաճանները... :

— Համբերէ՛, քիչ մը համբերէ՛, էֆէնտի՛, շարունակեց նաւաւարը, մեր խօճան շա՛տ բաներ պատմեց. վաղը կը տեսնէք, վա՛ղը, թո՛ղ փորձեն պզտիկ շարժում մը, այն ատեն կը հասկնան մեր ոյժը... :

Նաւաւարին աչքերուն մէջ վրէժխնդրութեան կայծակներ շողացին :

— Անմէտ աղա՛, հարցուց Մ՛ներ, կառավարութեան կողմէն ի՛նչ կը խորհուի ասոնց մասին, բան մը չըսա՛ւ խօճան.

Նաւաւարը, քրտինքի մէջ թաթխուած, նշանակալից ժպիտով մը,

— էֆէնտի՛, ըսաւ, զի՛ս կը փորձէք, դուք չէ՞ք գիտեր հիմա, չ՛իմացա՞ք,

— Ճշմարի՛տ, շեշտեց Մ՛ներ, ես բա՛ն մը չեմ գիտեր, բա՛ն մը չեմ լսած, սա խօճային քարո՛ղը չը վերջացուցիր.

— Բարեկա՛մս, ըսաւ նաւաւարը, ո՞ր մէկը միտքս պահէի, շա՛տ երկայն էր քարոզը, շատ մասերը մոռցնր եմ, և

— Բայց, ընդմիջեց Մ՛ներ, կ'ըսէիր թէ խօճան պատուիրեց որ կազմ ու պատրաստ ըլլաք, ամէն մարդ գէնքեր գնէ,

— Հա՛, հա՛, ալէ՛կ ըսիք, էֆէնտի՛, կրկնեց Ռիզէցի նաւաւարը, խօճային քարոզին կարեւոր մասը մոռցեր էի, գէնքեր գնեցէ՛ք, ըսաւ, և ո՛վ որ չունի, Պէշիքթաշ թո՛ղ երթայ, ըսաւ,

— Ի՛նչ ընելու, հարցուց Մ՛ներ.

— Թո՛ղ սուէք որ լրացնեմ, յարեց Անմէտ, Պէշիքթաշ թո՛ղ երթայ ըսաւ, մուհաֆերզ Հասան բաշալին քով, հոն գէնք պիտի բաժնուի... աղքատներուն.

— Ի՞նչ կ'ըսեն, Աճմէտ աղա՛, շեշտեց Մ'ներ, ի՛նչ տեսակ զէնքեր պիտի բաժնեն. երանի՛ թէ ինծի ալ տային այդ զէնքերէն :

Նաւավարը խնդաց :

— Դուք ի՛նչ պիտի ընէք զէնքը, էֆէնտի՛, դիտել տուաւ Ռիդէցին, դուք ալ քրիստոնեայ չէ՞ք, այդ զէնքը որի՞ դէմ պիտի գործածէք .

— Ի՛նչ ըսել է, բողոքեց Մ'ներ, ես ալ Սուլթանին հաւատարիմ հպատակներէն չեմ. ինչո՞ւ չը մասնակցիմ ե՛ս ալ պաշտպանելու մեր սիրեցեալ փատիշա՛նին իրաւունքները, ի՛նչ կը կարծէք, Աճմէ՛տ աղա, Յոյները գիտէ՞ք ո՛րքան կ'ատեն Հայերը . . .

Ռիդէցի նաւավարը, որ մինչև այն վայրկեանը կը քաշուէր իր սիրալը բանալու քրիստոնեայ յաճախորդի մը, ա՛լ բոլորովին վստահ անոր անկեղծութեանը, սկըսաւ մէկիկ մէկիկ պարզել իր գաղտնիքներու մթերքը :

Մանրամասնօրէն պատմեց Մ'ների թէ ի՛նչպէս, խօճայի քարոզին վրայ, մզկիթը, հաւատացեալներու ամբողջը՝ երգումով ուխտած էր ջախջախել դաւաճան Հայերուն գլուխները, թէ ի՛նչպէս յետոյ, մզկիթի բակին մէջ բոլոր բեռնակիրներուն, նաւավարներուն, մրգավաճառներուն ու լեպլեպլիներուն միաձեւ բիրեր բաժնուած էին, որպէս զի երբ իրասէն արձակուէր, ամէնքը միասին, խմբովին յարձակէին անխտիր բոլոր Հայերուն վրայ, և ջարդէին ամէնքն ալ :

Մ'ներ, մակոյկին մէջ առանց մատնելու իր հոգեկան տագնապը, ա՛լ չէր ընդհատէր նաւավարը, որ, մէկ կողմէ թիավարելով, անվերապա՛օրէն կը պատմէր ամէն բան :

Մակոյկը հասած էր Եէմիշի առջև, Մ'ներ իսկոյն ցամաք ցատկեց, սովորական վարձքէն զատ՝ զրուշ մըն ալ պարգեւ տալով իր նաւավարին :

Գրպանի թղթէ լապտերը հանեց, վառեց ու ճամբայ ինկաւ: Նեղ ու մութ փողոցներ կտրելէ, և ճամբան մէկ քանի անգամներ շրջուն ոստիկաններու, գիշերապահներու հանդիպելէ յետոյ, առանց ո՛ր և է վրտանգի մը հասաւ Սամաթիա, Գաբրիէլ աղայի տունը, ուր նոյն գիշերուան գաղտնի ժողովը գումարուած էր, Գնունիի նախագահութեան տակ:

Միւէզզինը կէս ժամ առաջ կարդացած էր իրիկուան աղօթքի հրաւերը:



Պ.

Խասգեղի ժամկոչը, նոյնինքն Մարգար Գաշըքէման, ընկեր Մների մեկնելէն ետքը, ժամին դուռը կըզպեց ու խուցը քաշուեցաւ: Սիկառ սրկառի վրայ մը խացուց, քունը փախած էր, Խուլին վրայ կը մտածէր: Ո՞ւր էր Խուլը, մէջտեղ չըկար, արդեօք ձերբակալուած էր: Եթէ ձերբակալեցին, կ'ըսէր ինքնիրեն. իմ տունս քանդուած է, ամէն բան երեւան պիտի հանէ, ղինքը պիտի մատնէ և ամբողջ Խասգեղը մոխրի վրայ պիտի նստեցնէ:

Ինչո՞ւ սակայն այս վախերը. Մարգար ինչո՞ւ կը վախնար Խուլին ձերբակալումէն...:

Անտարակո՛յս, իրաւունք ունէր վախնալու, որովհետեւ Խուլը ժամկոչին մկրտիչը եղած էր, Խուլը գրած էր ղինքը Դաշնակցական, և Խուլը կազմակերպած էր Խասգեղի ֆէտայիները: Հետեւաբար, Մարգարի կասկածները, վախերը բանաւոր էին. եթէ Խուլը ձերբակալուէր, Դաշնակցութեան գաղտնիքները պիտի յայտնուէին:

Եւ ընկեր Մարգար, խուցին մէջ, իր խոտէ ան-  
Պողնին վրայ ընկողմանած, կը չարչարուէր, քունը չէր  
տանէր: Այսպէս հսկեց մինչեւ կէս գիշեր: Դուրս ելաւ,  
քանի մը շրջան ըրաւ բակին մէջ, քանի մը սիկառ ալ  
սպառեց, յետոյ դարձեալ խուցը կը քաշուէր քնանա-  
լու համար, երբ յանկարծ դուռը զարկին:

Ժամկոչը դողաց, ո՞վ էր արդեօք: Մօտեցաւ, ա-  
կանջ գրաւ.

— Բա՛ց, բա՛ց, ժամկո՛չ աղբար, խուցաւ դուր-  
սէն բարակ ձայն մը, որ կնոջական ձայն մը չէր սա-  
կայն.

— Ո՞վ է, հարցուց Մարգար, ի՞նչ կայ այս ատեն.

— Ե՛ս եմ, ե՛ս, բա՛ց, ընկե՛ր Մարգար, պատաս-  
խանեց դուրսի ձայնը:

Մարգար ճանչցաւ Խուլին ձայնը, անմիջապէս բա-  
ցաւ դուռը, ներս առաւ զայն ու նորէն կղպեց դուռը:

Երկուքը միասին խուցը մտան:

— Ծօ՛, գարշելի՛, ըսաւ Մարգար ընտանի շեշտով  
մը, ո՞ւր էիր, ո՞ւր.

— Նախ հասկցի՛ր, յետոյ խօսէ՛, կշտամբեց Խուլը,  
գիտե՛ս ո՛ւր էի, դեռ նոր կը վերադառնամ Բերայէն.

— Ի՞նչպէս եկար այս ատեն, հարցուց Մարգար,  
չը վախցա՛ր լրտեսներէն,

— Ոտքով եկայ, Օգ Միշանըյէն, շարունակեց  
Խուլը, Բերայի ընկերները բռնեցին, ուշացայ,

— Որո՞նք բռնեցին, ո՞ւր տարին, հարցուց Մար-  
գար սրտադողով մը, կարծելով թէ Բերայի ընկերները  
բռնուած էին:

— Ատա՛նկ կը հասկնաս խօսքը, յարեց Խուլը, ծօ՛  
ապուշ, որո՞նք պիտի բռնէին, Բերայի ընկերները, չե՛ս  
հասկնար, զիս բռնեցին, արգիլեցին, քիչ մը խմեցինք,  
այդ պատճառով ուշացայ, հասկցա՛ր չիմա:

— Է՛՛, Է՛՛, կրկնեց Մարգար հանդարտած, ա-  
տանկ թող ըլլայ, ես ալ վախցայ թէ մեր ընկերները  
ձերբակալեր են... :

Քահֆահ մը բրցուց Խուլը, յետոյ, դառնալով Գա-  
չըքէմանին,

— Ձի՛ս ես փնտռեր տունը, ըսաւ, ի՞նչ պիտի ը-  
նէիր, ա՛հա՛ եկայ, պատմէ՛ նայինք, ի՞նչ նոր լուր.

— Չըսի՞ն տունէն, հարցուց Մարգար.

— Ըսին թէ՛ եկեղեցիէն ուզած են զիս.

— Է՛, յարեց Մարգար, գիտե՞ս ո՛վ եկաւ փնտը-  
ռեց քեզ.

— Ո՞վ.

— Ընկեր Մ՛ն՛րը... :

— Ընկեր Մ՛ն՛ր... , մ՛ւր գնաց.

— Կրնա՞ր սպասել, սպասեց, սպասեց, մէկ ժամէն  
աւելի հոս սպասեց, յետոյ, մեկնեցաւ.

— Ափսո՞ս, ափսո՞ս ըսաւ Խուլը, բան մը չըսա՞ւ  
քեզի.

— Լաւ տե՞ղ են, ըսաւ, պատասխանեց Մարգար,  
այդչափ, ուրիշ բան մը չըսաւ :

— Գուն ի՞նչ ըսիր, հարցուց Խուլը.

— Ի՞նչ ըսէի, ի՞նչ գիտէի որ ըսէի :

Խուլը դժգոհ՝ դէմքով մը սկսաւ երերցնել գլուխը :

— Ուրիշ բան չըսա՞ւ, բան մը չը պատուիրե՞ց քեզի.

— Ո՛չ, բարկացաւ, առաւ քալեց.

Խուլը մտմտալ սկսաւ :

Վայրկենապէս յիշեց կարեւոր, թանկագին Աւան-  
դը, որ իրեն յանձնուած էր Մ՛ն՛րի ձեռքով : Դարձաւ  
ըսաւ Մարգարի.

— Աղէ՛կ մտածէ՛, ընկե՛ր Մարգար, վաղուան հա-  
մար բան մը չըսա՞ւ քեզի.

— Ո՛չ, ըսի, սիրելի՛ս, յարեց Մարգար, կարծեմ

Թէ վաղը պիտի հոս գայ ինքը նորէն, դուն վաղը մի՛ հեռանար գիւղէն. եթէ մինչեւ կէս օր չի գայ, դուն գնա՛ Սամաթիա, չը՛լար.

— Անանկ ընելու է, ըսաւ Խուլը մեքենայօրէն, եղունգները կրծելով ու ճկոյթովը քիթը խառնելով :

Կէս գիշերը վաղուց անցած էր, ժամկոչը բացաւ ժամին դուռը, և Խուլը մութին մէջ կորսուեցաւ :

Ե .

Սամաթիոյ գիշերաժողովը տեղի կ'ունենար նոյն թաղի ընակիչներէն Գարրիէլ աղայի տունը, ուր կը բնակէր նաեւ Խաչիկ Գնունին, ազգային վարժարանին տնօրէնը : Նոյն գիշերը ներկայ էին Դաշնակցականներէն Արսաւես Մխաֆեան, Արսաւես Անդրեասեան, երկուքն ալ ուսուցիչներ ազգային վարժարանին, երկուքն ալ Գնու, նիէն ետքը, և թերեւս անոր չափ սիրուած՝ բոլոր աշակերտներէն. ներկայ էր նաեւ Օրխորդ վ. Յակոբեան, Անդրէասեանի նշանածը, ազգային վարժարանի վարժուհիներէն, նոյնպէս Դաշնակցական. նոյն գիշերը հըրաւիրուած էր խորհրդակցութեան, Հայկ Արապեան Սամաթիացի երիտասարդը, իր Խաչիկ եղբօրը հետ :

Բոլոր այս յեղափոխական մաքուր ղէմքերուն հետ զհետէ պիտի ծանօթանան ԻՆՆՍՈՒՆ-ՎԵՅԻ ընթերցողները, առ այժմ աւելորդ չէ ասոնցմէ մէկ քանիներուն վրայ հակիրճ կենսագրական տեղեկութիւններ տալ :

Գնունին, գիշերաժողովին նախագահը, մօտաւորապէս երեսունինգ տարու, ծնունդով, բնազդով ու գաղափարներովը յեղափոխական, Հայաստանի դանազան կեդրոնները պարտած, դաստիարակութեան ան-

խոնջ մշակ ժը, տարիներով նոր սերունդը կրթած, հուսկ յետոյ, մայրաքաղաքի մէջ, նախապէս Գատըգիւղի Արամեան վարժարանին մէջ, ուսուցիչ ինչպէս նաեւ Միջագիւղ, Ի վերջոյ, 1893 ին հաստատուած էր Սամաթիա, վարժարանի տնօրէն, ուր, դպրոցի աշակերտներէն սկսելով, յաջողած էր անձնուէր խումբեր կազմակերպել Գաշնակցութեան գործին համար: Իր կեանքին մէջ յայտնուած է տիպար ընկեր ժը, անարատ յեղափոխական ժը, յանդուգն ու կորովի գործիչ ժը, մտքի մարդ որ գործի մարդ, սիրտը բաբախելով լո՛կ հայրենիքին, և անոր ազատագրումին հանդէպ: Իր դասախօսութիւնները միշտ համեմուած էին ընկերային բարոյականի կենդանի օրինակներով, մանաւանդ, երբ նիւթը դառնար պատմութեան շուրջը:

Վարժարանի մէջ ամէնուն համակրելի, միեւնոյն ժամանակ պատկառելի, գիտէր ինքզինք միշտ բարձր պահել: Հոգաբարձու թէ թաղական, ընդհանրապէս շուկայի մարդիկ կամ ջոջեր, առհասարակ յարգանք կը տածէին իրեն հանդէպ և յաճախ տեղի կուտային իր պահանջումներուն առջեւ, ա՛յնքան հզօր էր ու անկախ իր նկարագիրը:

Ընկերային շրջանակներու մէջ ճանչցուած էր քիչ խօսող ժը, շատ ժուժկալ իր ապրելակերպին մէջ, և լաւ գործող ժը: Միշտ մտածկոտ կ'երեւէր. երազկոտ նայւածք ժը, որ սակայն բոց կը փայթէր ամէն անգամ որ հանդիպէր անիրաւ արարքի ժը կամ վաշխառու տիպարի ժը: Ունայն վէճերէ կը խորշէր, թեթեւ քմծիծաղով ժը կը պատասխանէր յաճախ իրեն ուղղուած գովեստի ժը. պարկեշտութեան մարմնացում, երբէք չէր ուզէր իր անձով զբաղեցնել ուրիշները: Ժողովուրդին համար կ'ապրէր և ժողովուրդին արդար իրաւունքները պաշտպանելու համար ուղղած է: մեռնիլ: Իր օրինակը

Թեւադրական եղած էր, իր շրջապատը շուտով կ'որդեգրէր իր սկզբունքներն ու դաւանանքները, խորհրդաւոր, թագուն, հզօր, գերմարդկային շունչ մը, հով մը կար իր վրայ. հերոսի սիրտ մը կը կրկրէր իր կուրծքին տակ : Աչքերը, այն խոշոր, շահէնի աչքերը, ո՛վ դիտէ քանի՛ քանի զգայնիկ ազջիկներու հոգին վառած էին. և իր յեղախոխականի անուսը Շահէն՝ փոխ առնուած էր այդ աչքերէն :



ԽԱՉԻԿ ԳՆՈՒՆԻ (ՇԱՀԷՆ)

Երկու Արտաշէսները, Անդրէասեան ու Միսաքեան, երկու քոյր հոգիներ էին, համասեռ, առաջին հանգիստում իրարու համակրած, իրարու յարած ու կապուած անքակտելի սիրով մը, պատանեկան միամիտ, անմեղ, անշահախնդիր, անբիծ սէրը, դպրոցական ընկերոջ դրախտային սէրը, որ չի ճանչնար ճաղիւ, ո՛չ ալ նկատուած : Վարժարանը միասին կ'ապրէին, դասերու դադարը

ներու միջոցին միասին կը պտըտէին, զիրենք պաշտոյ աշակերտներէ շրջապատուած, վարժարանէն դուրս դարձեալ միասին էին, մէ'կ բոպէ չէին կրնար իրարմէ զատ ապրիլ, իրարու լրացուցիչներ էին, իրարու գազա-նիքը գսց ըրած էին, երկուքն ալ նուիրուած՝ Դաշ-նակցութեան Ս. Գործին, որ բռնապետութեան խստու-թիւններուն զուգընթացօրէն կը զարգանար, կը զօրա-նար ու կը ծաւալէր :

Օրիորդ Վերգինէ Յակոբեան, Անդրէասեանի նշա-նածը, Սամաթիոյ աղջկանց վարժարանի համակրելի վար-ժուէին, առաջին օրէն ճանչցուած էր իբրեւ անկեղծ, յանդուգն, յեղափոխական աղջիկ մը, որ գիտցած էր առինքնեկ Անդրէասեանի պէս գաղափարականի մը սիր-տը : Իրեն պէս անվախ, ազնիւ ու համարձակ էին իր դաստիարակած յասնուհիները :

Իսկ Հայկ ու Խաչիկ, երկու Արապեանները, թաղին մատով ցոյց արուած երկու կտրիճներէն էին, որոնք Գնունիէն դիւրեւած, մտած էին Դաշնակցութեան շար-քերուն մէջ :

Արդէն, սա վերջին դարու ազգային պատմութիւնը վկայ է, Սամաթիա տուած է Ազգին օրինակելի տիպար-ներ հայրենասիրութեան. Սամաթիա, ժամանակակից հայ յեղափոխական պատմութեան մէջ իրաւամբ գրաւած է պատուաւոր տեղ մը, իր պարգեւած մէկէ աւելի անձնուէր յեղափոխականներով, տաղանդաւոր մտաւորականնե-րովը, առեւտրականներովը, հանճարեղ արուեստագէտ-ներովը, վերջապէս ազգային նշանաւոր գործիչներովը, որոնք Սամանադրութենէն թէ՛ առաջ և թէ՛ վերջը մեծ դեր ունեցած են լուսաւորութեան գործին մէջ :

Անցնի'նք հիմա գիշերափողովին :

Յուր հրաւիրեալները ներկայ էին, սակայն նախա-գահը տակաւին չէր բանար նիստը, մինչ ներկաները

տենդոտ անհամբերութիւն մը կը մատնէին իրենց դիմա-  
գիծերուն վրայ, թէ և կը շարունակէին պահել երկիւ-  
ղած լռութիւն մը, ինչ որ կ'ապացուցանէր թէ այդ մար-  
դերու մէջ խոր արմատ բռնած էր զինւորական կար-  
գապահութեան ոգին, որմէ անհրաժեշտօրէն պէտք է  
առաջնորդուին մասնաւորապէս յեղափոխական կազմա-  
կերպութեան մը շարքերը :

Յանկարծ, դրսէն ոտքերու ձայներ լսուեցան, դու-  
ռը զարնուեցաւ :

Քարրիէլ աղայի տղան Աշոտիկը դուռին առջեւ կը  
սպասէր :

Դուրս ելաւ Գնունին ու կէս մը բանալով դուռը,

— Ի՞նչ կայ, հարցուց ցած ձայնով մը,

— Մ'ները վարը կը սպասէ, թոթովեց տղան, կը  
խնդրէ որ զինքը տեսնէք :

Գնունի դուռը վրան քաշեց, անմիջապէս վար  
իջաւ :

Մ'ներ քրտինքի մէջ կը լողար : Ս. Ստեփաննոսի  
ժամկոչին ու Ռիզէցի նաւավարին հետ իր ըրած տե-  
սակցութիւններուն արդիւնքը հաղորդեց մէկ քանի բո-  
պէի մէջ :

— Շա՛տ լաւ, ըսաւ Գնունի քիչ մը դառնացած,  
դուն հիմա դնա՛ հանգչէ՛, վաղը կանուխ ինձի հան-  
դիպէ՛,

— Չեմ կրնար կանուխ հանդիպիլ, Քարաքէօյի  
կամուրջին նաւամատոյցի սրճարանը ստիպուած եմ երթալ  
սպասել Ուլլին, ինչպէս որ պատուիրեցի ընկեր Մար-  
գարի :

— Ուրեմն, սիրելի՛ս, յարեց Գնունի, կէս օրուան  
մօտերը ջանա՛ հոս գալ :

Մ'ներ մեկնեցաւ :

Գնունի վեր ելաւ, քանի մը պատուէրներ փսփը-

սաց Գաբրիէլ ազայի ականջին, ժողովի սենեակը մը-  
տաւ, գնաց նստաւ իր տեղը :

Ներկաներուն համբերութիւնը կը հասնէր :

— Ընկերնե՛ր, ըսաւ վերջապէս Գնունի, գիտէ՞ք,  
ինչո՛ւ մինչեւ այս բոպէն ուշացուցի նիստին բացումը .  
մեր ընկերներէն Մ'ները զրկած էի Սասգեղ, վերադար-  
ձին կը սպասէի, նոր հասած էր, վար իջայ, տեսայ  
զինքը, տեղեկացայ ամէն բանի : Արդէն ուշ է ժամա-  
նակը, հիմա կրնանք նիստը բացուած յայտարարել :

— Այո, այո՛, կրկնեցին ձայներ ամէն կողմէ,  
նիստը բանալ պէտք է :

— Ուրեմն, ընկերնե՛ր, շարագնակեց Գնունի, մը-  
տիկ ըրէ՛ք, ամփոփումը պիտի տամ ձեզի, վերջին եր-  
կու շաբաթներու մէջ կատարուած պատրաստութիւննե-  
րուն. ինչպէս զիտէք, Սամաթիոյ կարեւոր կեդրոններուն  
մէջ զիրքեր պիտի բռնուէին, և շատ մը տուներու մէջ,  
ուժանակներ ու ուռմբեր պիտի մթերուէին. ուրախ եմ  
աւետելու ձեզի թէ՛ այսօր Բաաբուք տուներու մէջ յա-  
ջողած ենք բաւական քանակութեամբ փոխադրել այդ  
պահապան հրեշտակներէն. կրնամ բսել թէ՛ մօտաու-  
րապէս հինգական ուռմբ զբուած է անոնց իւրաքան-  
չիւրին մէջ, աւելորդ է կրկնել թէ՛ մեր ընկերները զին-  
ւած են ընտիր շրջանարներով, դաշոյններով ու քանի  
մը հրացաններով, ամէն պատահականութեան դէմ պատ-  
րաստ գտնուելու և ինքնապաշտպանութեան գործը  
յաջողապէս գլուխ հանելու համար : Մէկ խօսքով, Սա-  
մաթիա կրնայ վստահ ըլլալ իր յեղափոխական ուժե-  
րուն, որոնք պիտի կրնան ահաբեկել ու լուծթեան դա-  
տապարտել Համիտի տասնեակներով գունդերը, եթէ  
ասոնք յանդգնին երբէք պաշարելու, և յարձակելու  
մեր թաղին վրայ :

— Սամաթիոյ մասին կասկած չըկայ, յարեց Անդ-

բէասեան, որ իր նշանածին քով նստած էր, գիտենք, մեր չքանակը կազմ ու պատրաստ է, սակայն, միւս հայաշատ կեդրոններուն մէջ ո՛ր աստիճան առաջ տարւած է ինքնապաշտպանութեան գործը. մեզի՛ համար շահեկանութենէ զուրկ չը պիտի ըլլար տեղեկանալ Եէնի Գարուի, Գում Գարուի, Պալաթի, Խասգեղի, Սկիւտարի, Վոսփորի գիւղերուն և մայրաքաղաքի ուրիշ հայ կեդրոններուն մէջ ձեռք առնուած միջոցներուն :

— Անշուշտ, շեշտեց Միսաքեան, մայրաքաղաքի հայ բնակչութիւնը պէտք է պատրաստուած ըլլայ ինքնապաշտպանութեան, լո՛կ Սամաթիայով դարուն չի՛ դար, պէտք է այդ յիշուած կեդրոններուն մէ՛ջ ալ վերջացած ըլլան բոլոր գործողութիւնները, որպէս զի մենք հոս միայն մե՛ր ինքնապաշտպանութեան դործը վարենք վստահօրէն : Եթէ մայրաքաղաքի միւս հայ կեդրոններն ալ Սամաթիոյ չափ զինուած ու պատրաստուած ըլլան, հաւատացէ՛ք ընկերներ, շուտով տեղի պիտի տայ Բըռնաւորը :

— Ընկերներ, յարեց Գնունի, ինչպէս յիշեցի, Սամաթիա կազմ ու պատրաստ է, կարծեմ թէ Խասգե՛ղ ալ պատրաստուած պիտի ըլլայ, վաղը ստոյգ տեղեկութիւնը կ'առնենք. տասնեակ մը ուսմբ փոխադրուած է արդէն հոն, և կը յուսամ թէ՛ կարեւոր զիրքերու մէջ բաժնուած պիտի ըլլան անոնք. հարկ չը դայ հոս անգամ մըն ալ կրկնելու, Խասգեղի երիտասարդութիւնը ծանօթ է արդէն իր յեղափոխական կէտանքով և գիւղին, մանաւանդ եկեղեցիին գիրքը խիստ նպաստաւոր է ինքնապաշտպանութեան : Գալով Պալաթի, Սալմաթօմբուքի, հո՛ն ալ զէնքեր ու քանի մը ուսմբեր փոխադրուած են : Եէնի Գարուի ու Գում Գարուի մասին վա՛ղը միայն պիտի կրնամ ստոյգ տեղեկութիւններ ստանալ. ընկերները կ'աշխատին հոն գի-

չեր ցերեկ, անգործ չեն նստած, բայց, ինչպէս գիտէք, մասնաւորապէս Գում Գարուի մէջ, ոստիկան զինուորներուն ձև լրտեսներուն հետապնդումները սաստկացած են վերջերս. Պատրիարքարանի փողոցը մանաւանդ, կը վխտան Համիտի շունները. այդ հետապնդումները լուրջ խոչընդոտ մըն են, և ամէն տեղերէ աւելի, հոն շատ դժուար է փոխադրութիւններ կատարել. երկու օր առաջ, Գում Գարուի կայարանին առջև մազ մնաց, լրտեսի մը հետ պիտի բռնուէի. բարեբաղդաբար, խելք ըրի, բազմութեան մէջ խառնուելով, անոր աչքերէն վրիպեցայ, կառախուժը նետուեցայ և զիտեցի որ ամբոխին մէջ տակաւին զիս կը փնտռէր:

— Ինձի՛ ալ պատահեցաւ, ըսաւ օրիորդ վերգինէ, անցած շաբթուան մէջ, ձեռագործի նիւթեղէններ գընելու համար Ղալաթիա անցած էի. վերադարձիս, Կառմուրջէն մինչև Սիրքէճիի կայարանը հետապնդուեցայ անձանօթէ մը, որ ինձի հետ միեւնոյն վակօնը մտաւ. հասկցայ, կ'ուզէր տեղս սովրիլ: Կառախուժը Սամաթիոյ կայարանը հասնելուն, խորհեցայ չիջնել. վակօնին մէջ ուրիշ ճամբորդ չը մնաց, ինչ ու իրմէ զատ. ելայ տեղէս, քովի բաժանումը նստայ. գարչելին, գամուած մնաց իր տեղը. կը սպասէր իմ իջնելուս:

Եէտի Գուլէի կայարանին առջև երբ կանգ առաւ կառախուժը, տեղէս ելայ վար իջնելու հոն, զիտեցի որ ինք ալ կ'ուզէր իջնել. առանց կարեւորութիւն տալու, հոն իջայ և մեր հիւանդանոցին ճամբան բըռնել կեղծեցի. յետոյ, տեսայ որ մօտակայ սրճարան մը մտաւ, չը դադրելով սակայն աչքերովը զիս հալածելէ: Ստիպուեցայ կառք մը նստիլ և երթալ հիւանդանոցը, ուր պառկեցայ նոյն գիշերը: Յաջորդ առտու կանուխ իջայ կայարանը, և, Աստուած իմ, ինչ տեսնեմ, նոյն մարդը քովս կեցեր, կը սպասէր:

Ժողովականները, շունչերնին բռնած, մտիկ կ'ընէին Անդրէասեանի նշանածին պատմուածքը,

— Է՛, շարունակեցէ՛ք, օրիորդ, ընդմիջեց Գնունի, յետոյ ի՛նչպէս պրծաք.

— Յիմարութիւն էր Սամաթիա իջնել, շարունակեց օրիորդը, ինքզինքս մատնած պիտի ըլլայի այդ կերպով. ուստի տոմսակ մը կտրել տուի Սիրքէճիի համար և քաշեցայ կիներու սպասման սրահը, ուր հինգ վայրկեան նստելէ յետոյ, կառախումըը հասաւ: Աճապարեցի, առանց նշմարուելու զիս հալածող դեւէն, վեր ելլել, չ'երկարեմ, մարդուկը մինչեւ Սիրքէճի ընկերացաւ ինծի: Կայարանին մէջ հետքը կորսնցուցի:

— Յետո՞յ, կը հարցնէին ընկերները, բաց ի Անդրէասեանէն, որ կը ժպտէր.

— Յետոյ, շարունակեց Անդրէասեանի նշանածը, ամբօխին մէջէն անցայ, ուղղակի դիմեցի Ղալաթիա տանող մակոյկներուն քարափը, ուր քիչ մը անտնացի. քանի մը վայրկեան լաւ մը շուրջս հետազօտեցի, և երբ վստահ եղայ թէ հետապնդող չունէի, վերադարձայ Սիրքէճիի կայարանը, առի տոմսակ մը Սամաթիոյ համար և մեկնեցայ:

— Կր յուսամ թէ, ընդմիջեց Միսաքեան ժպտելով, ա՛լ չը հանդիպեցանք մարդուկին.

— Ի՛նչ կ'ըսէք, ընկե՛ր Արտաշէս, ի՛նչ կ'ըսէք, շարունակեց օրիորդ Վերգինէ, հազիւ թէ փորձեցի վար իջնել, կ'ուզէ՛ք որ ճիշդ դէմ առ դէմ դասուիմ նոյն չարաշուք մարդուկին հետ, որ Սամաթիոյ կայարանին երկայնքը կը սլքտար, իր դեղին պետերը շարունակ խառնելով:

Գարբիէլ աղայի տան ձեղունը թնդաց ներկաներուն քահանաներովը, մինչ օրիորդ Վերգինէ ոգեւորուած, երեսները կասկարմիր, կը շարունակէր պատմել իր արկածները:

— Ի՛նչ ընէի, դուք ի՛նչ պիտի ընէիք իմ տեղս. վար

չիջայ դարձեալ և ստիպուեցայ այս անգամ մինչև Մաքրիգեղ շարունակելով ականայ ճամբորդութիւնս : Մաքրիգեղի կայարանը վար իջայ, սպասեցի Սան Ստեֆանոյի կառախումբին : Հոն նետուեցայ իսկոյն և վերադարձայ Սամաթիա, չէք կրնար երեւակայել թէ ի՞նչ քաղցր թեթեւացում մը զգացի Սամաթիոյ կայարանին մէջ, երբ ինքզինքս զերծ գտայ այդ անիծեալ մարդուկին հետապնդումէն : Ուրախ զուարթ ուղղեցի քայլերս դէպի վարժարան :

— Անցած ըլլայ, անցած, ընկերուհի՛ վերգինէ, բարձրացան ձայները :

— Ի՞նչ անցած... շարունակեց օրիորդը, վարժարանին դուռը հասած էի, երբ տեսայ նոյն մարդուկը, որ դիմացի սրճարանը նստած, պզտոր նայուածքներ կը դրկէր իմ կողմս : Վերջապէս, այս միջադէպէն ի վեր միշտ մեր թաղին մէջ կը տեսնեմ այդ մարդուկը :

— Աւելորդ յոգնութիւն մը կրեցիք, օրի՛որդ վերգինէ, յարեց Գնունի, ի՞նչ կը կարծէք, հոս ամէն տեղ լրտեսներ կը պտըտին մեր հտուէն :

Յետոյ Գնունի քանի մը կարեւոր յայտնութիւններ ըրաւ Եւրոպայէն Պոլիս հասած դաշնակցական ընկերներու մասին, որոնք պիտի վարէին Մեծ Յոյցը :

Հայկ Արագեան,՝ կարմիր դաշնակցական մը, որ նոյնպէս հրաւիրուած էր նոյն գիշերը, ոտքի ելաւ ու գոչեց .

— Կեցցէ՛ Կոիւր, կեցցէ՛ հայ յեղափոխական Դաշնակցութիւնը... :

Նոյնը կրկնեցին բոլոր ժողովականները :

Որոշուեցաւ յաջորդ օրը վերստին գումարել գիշերային նիստը, վերջնական կարգադրութիւններու համար :

Ժամը կէս գիշերուան քառորդ մնացած էր, ժողովականները մէկիկ մէկիկ մեկնեցան :

Տնեցիները քնացած էին, բաց ի Գարրիէլ աղայէն, որ քսանութերորդ սիկառը կը մխացնէր, իր սենեակը քաշուած, երբ ճամբեց հիւրերը, մօտեցաւ Գունիին, որուն քունը փախած էր, և, լուրջ դէմքով մը,

— Ինձի նայէ՛, սիրելիս, տասնկ չըլլա՛ր, ասիկա ամեն գիշեր է, ինձի՛ ալ մեղք է, ընտանիքի տէր եմ, վաղը դուք կամացուկ մը կծիկը կը դնէք, ե՛ս կը մնամ մէջտեղը :

— Գարրիէլ աղա, ըսաւ Գունի, կշտամբանքի չեչտով մը, ես քենէ չէի սպասեր. ա՛յսքան ատեն է տունդ կը բնակիմ, մինչև հիմա չարիք մը, վնաս մը չը գտար իմ երեսէս, կը յուսամ թէ այսուհետե՛ւ ալ չես գտներ. հիմա ամէն բան կարգին է, վերջին պահուն նոր բան մի՛ հաներ մեր գլխուն. շա՛տ աղէկ, հոս չընենք դուժարումները, ո՛ւր ընենք .

— Սիրելի՛ս, յարեց Գարրիէլ աղան, որ սկսած էր լրջօրէն վախնալ ոստիկանական հաւանական հետապնդումներէ, եթէ վաղը տունս խուզարկելու գան, ի՞նչ պիտի բսմ ես. ձեզի բա՛ն մը չըլլար, դուք ձեր գործը գիտէք. ձեր հետքը չե՛ն կրնար գտնել, իմ գլ՛մբս պիտի ցաւի, հասկցա՛ր .

— Բա՛ն մը չըլլար, բա՛ն մը չըլլար. սիրելի՛ Գարրիէլ աղաս, մի՛ վախնար, դուն հանդարտէ՛, ես ամէն միջոց ձեռք առած եմ, մազիդ դպչող չըլլա՛ր . . . :

— Մե՛ղք է ինձի, կրկնեց Գարրիէլ աղա, միշտ դողերու, կասկածներու մատնուած, ի՞նչ կ'ըլլայ, մէկ քանի գիշեր ալ ուրիշ տեղ ըրէք ժողովներդ .

— Ո՛ւր ընենք, ո՛ւր, ձայնը բարձրացուց Գունի, սպառնալից նայուածք մը շանթելով տանտիրոջ, պարզապէս վճռեալ կ'ուզես զիս ունենդ. ա՛յսքան ժա-

մանակ է բան մը չէ, պատահեր, ասկէ ետքը պիտի պատահի, զարմանալի՛ իրա՛ւ վախկոտ ես եղեր, ես քու վրադ տարբեր համարում ունէի, քու հայրենասիրութիւնդ օղիի գաւաթէն անդին չանցնիր եղեր, վա՛խ, վա՛խ, մե՛ղք որ Սամաթիացի ես :

Փաբրիէլ աղա լռեց, Գնունիէն կը վախնար :

Գնունի կը դիտէր իր տանտիրոջ դէմքին առած ծամածռութիւնները, և կը կարդար անոր ներքին տագնապը : Ուզեց վերջնական հարուած մը տալ ու փարատել անոր կասկածները :

— Փաբրիէլ աղա՛, Փաբրիէլ աղա՛, կրկնեց տիրական շեշտով մը, շուտով կ'անցնին այս օրերը, իմակ երկունքի մէջ ենք, վաղը կը ծագի արշալոյսը. Սամաթիոյ բոլոր բնակարաններուն գագաթը, եկեղեցին ու վարժարանները, ամէն փողոցի անկիւն, հայ յեղափոխական դաշնակցութեան կարծիր դրօշակը պիտի ծածանի. մե՛նք պիտի ըլլանք բացարձակ տէրը, ծակէ ծակ պիտի փախչին լրտեսները, մասնիչները, Համիտի այդ վարնոց արարածները, այն ատեն, այս տունը, ուր չես ուզեր որ ժողով գումարուի, ուխտատեղի՛ մը պիտի դառնայ, մօտէն, հեռուէն, գունդ գունդ պիտի դիմեն ուխտաւորները, պիտի փնտռեն քեզ ու պիտի... երկրպագեն, ինչպէս դուն կ'երկրպագէիր... օղիին :

Եւ խնդաց Գնունին ու խնդացուց Փաբրիէլ աղան :

— Սիրելի՛ գաւակս, յարեց Փաբրիէլ աղան, յանկարծ ոգեւորուած, մի՛ կարծեր թէ ես անտարբեր մըն եմ, քա՛ւ լիցի, ազգիս համար կը մեռնի՛մ, եթէ ազգի սէրը չունենայի, տունս չէի ընդուներ քեզի պէս... յեղափոխական մը, այնպէս չէ՞ :

— Ապրի՛ս, ապրի՛ս, Փաբրիէլ՛ աղա, կրկնեց Գնունի, Սամաթիոյ մէջ մէ՛կ հատիկ ես, Մեծ Ծովային մէ՛ջ ալ նմանդ չունիս, գիտե՛մ, և արդէն զարմացայ

Թէ ի՛նչպէս յանկարծ փոխուած երեւցար. ա՛յսչափ ա-  
տեն է որ կը ճանչնամ զքեզ, և չե՛մ խաբուած, կը  
ճանչնամ քու անձնուիրութիւնդ, պարկեշտութիւնդ :  
Եթէ այդպէս չըլլայիր, ես ի՛նչ գործ ունէի քու տունդ :  
Հոգ մի՛ ընեք, սիրելի՛ Գաբրիէլ աղաս, շատը գնաց,  
քիչը մնաց. շա՛տ շատ, մէկ երկու օր ալ պիտի նեղ-  
ւիս, ամանը լեցուա՛ծ է, լեցուա՛ծ . . . : Ամէն բան կազ-  
մակերպուած է, այս շաբթուան մէջ կը վերջանայ :

— Գնունի՛, զաւա՛կս, ըսաւ մեղմով տանտէրը,  
ե՛ս ալ գիտեմ ու կը զգամ թէ՛ այսպիսի կենսական  
գործ մը դիւրին դիւրին գլուխ չի՛ հանուիր. ե՛ս ալ  
հասողուած եմ թէ՛ մեծ ջանքեր ու զոհողութիւններ  
պէտք է ընել, բայց, ի՛նչ ընեմ, երանի՛ թէ կարգուած  
չըլլայի. այն ատեն, կը տեսնէիր Գաբրիէլ աղադ . . . :  
Բայց, կաղաչե՛մ, սիրելի՛ աղբարիկս, շա՛տ կաղաչե՛մ,  
եթէ կարելի է, ըրէ՛ք չըրէ՛ք, վաղուընէ սկսեալ մի՛ ե-  
րեւնաք, որովհետեւ . . .

— Լեզուիդ ծայրը բա՛ն մը կայ, ընդմիջեց Գնու-  
նի, մի՛ քաշուիր, Գաբրիէ՛լ աղա, խօսէ՛, բա՛ն մը  
լսեցիր,

— Ա՛խ, սիրելի՛ս, յարեց տանտէրը գորովոտ ձայ-  
նով մը, եթէ բան մը լսած չըլլայի, պիտի համարձա-  
կէի՞ ասանկ խօսքեր ընել :

Գնունի ցնցուեցաւ, նոյն բոպէին կարծես թէ հրա-  
շէկ շամփուր մը տաղեց իր ուղեղը : Իր տանտէրը պա-  
րապ մարդ մը չէր, կը խորհէր Գնունի ինքնիրեն, ո՛վ  
գիտէ ի՛նչ էր իմացեր որ այդ լեզուն գործածեց. թե-  
րեւս իրաւունք ունէր վախնալու. ինքը շա՛տ լաւ սեր-  
տած էր իր տանտիրոջ հոգեբանութիւնը, մեծ հաւատք  
ունէր ասոր անկեղծութեան վրայ և գիտէր թէ՛ Գաբ-  
րիէլ աղան չար մէկը չէր, ընդհակառակն, ամէնուն բա-  
րիք ցանկացող մըն էր, պայմանով սակայն որ մորթը

չը վտանգուէր: Գնունի կը սիրէր իր տանտէրը, մա-  
նաւանդ Աշոտիկը, հազիւ տասը տարու պատանեակ մը,  
որ միշտ կը կախուէր իր շրթունքէն, ամէն անգամ որ  
յեղափոխական հերոսի մը սխրագործութիւնները պատ-  
մէր ինք, երկար ատեն նոյն յարկին տակ ապրած, ա՛լ  
վարժուած էր մթնոլորտին. յաճախ միջամտած էր Գաբ-  
րիէլ աղայի: Ընտանեկան վէճերուն, որոնք հազուադէպ  
չէին, տեսակ մը դատաւորի դեր կը կատարէր Գնունին  
այդ շուկացի ընտանիքին մէջ, ուր հաշիւը, նիւթը,  
վերջապէս ապրուստի հոգը կը կազմէր առօրեայ կեան-  
քին առանցքը: Գնունին այս ամէնը գիտնալով, բնա-  
կանաբար չէր կրնար կարեւորութիւն չ'ընծայել Գաբրիէլ  
աղայի մէջ կատարուած այդ հոգեկան վիճակի փոփո-  
խութեան. անպատճառ գազանիք մը կայ, կը խորհէր,  
Գաբրիէլ աղայի գանկին տակ. պէտք է պրպտել, կ'ը-  
սէր Գնունի, քրքրել պէտք է ու երեւան հանել այդ  
գազանիքը: Ուստի, անոյ՛ ժպիտ մը նայուածքին մէջ,  
մօտեցաւ իր տանտիրոջ, ուսը ձեծեց ու

— Գուզո՛ւմ Գաբրիէլ աղա, ըսաւ, զիս մի՛ տան-  
ջեր, շիտակը պատմէ՛, ի՞նչ լսեցիր:

Գաբրիէլ աղան տեղէն ելաւ, պատէն կախուած  
լամբին մօտեցաւ, պատրոյզը քիչ մը վար իջեցուց, յե-  
տոյ լուսամուտներն ալ ազէկ մը ծածկեց վարագոյրով  
ու Գնունին բազմոցին վրայ, իր քովիկը նստեցնելով.

— Գնունի՛, ըսաւ, արեւ՛դ սիրեմ՛, գիտես արդէն,  
կրկնելու հարկ չկայ, Սամաթիոյ տուններուն պատե՛րը  
անգամ ականջ ունին. հոս այս պահուս դրսէն մէկը  
չըկա՛յ, բայց դարձեալ կը դողամ, վարը լրտես մը կե-  
ցած մտիկ կընէ, ի՞նչ գիտնամ գէշ ժամանակներու հա-  
սանք:

— Գաբրիէլ աղա՛, ընդմիջեց Գնունի բարկացոտ  
չեչտով մը, այդ խօսքերուն վերջը չի՛ դար. ըսելիքդ

ըսէ՛, նայի՛նք ի՛նչ ես իմացեր, որ ա՛յդ աստիճան կը դողաս . . . :

— Պիտի պատմե՛մ, սիրելի ս, անշուշտ պիտի պատմեմ, բայց կը խնդրեմ, պետք է դադարնիք մնայ մեր միջև: Տէր մի՛ արասցէ, եթէ երեւան ելլեր, գիտցած ըլլաս, մեր երկուքին ալ մուխը կը մարի:

— Անհոգ եղիր՛, Գաբրիէ՛լ աղա, դուն պատմելու նայէ՛ ըսաւ Գնունի նեղսիրտի դէմքով մը, գիշերը վերջանալու մօտ է, պատմէ՛ վերջացո՛ւր:

Գաբրիէլ աղան կը պատրասուէր պատմելու, երբ վարէն չոր ձայն մը լսուեցաւ յանկարծ, դուռը կը զարնէին:

Խորունկ, պաղ լռութիւն մը տիրեց սենեակին մէջ: Գնունին ու Գաբրիէլ աղան, բազմոցին վրայ քովէ քով նստած, իրարու երես նայեցան: Խեղճ Գաբրիէլ աղայի երեսին գոյնը նետեց, նստած տեղը գամուած մնաց, իսկ Գնունի, լուռ, անշունջ, վախճանին կըսպասէր:

Դուռը դարձեալ զարկին:

Գնունի, միշտ պահելով իր պաղարիւնը, Գաբրիէլ աղայի ականջն ի վար:

— Գաբրիէ՛լ աղա, փսփսաց, շուտ ըրէ՛ գնա՛ գիշերային գտակդ դի՛ր, վար իջի՛ր գիշերուան հագուստովդ, այնպէս ըրէ՛ որ կարծեն թէ՛յանկողնէն նոր ես ելեր, դռան ետեւէն հարցո՛ւր և հասկցի՛ր թէ ո՞վ է, բայց դուռը մի՛ բանար:

Գաբրիէլ աղան կէտ առ կէտ գործադրեց Գնունիի պատուէրը, վար իջաւ, երբ երրորդ անգամն ըլլալով, զարկին դուռը, աւելի ուժգին:

— Ո՞վ է ան, մուտաց ներսէն տանտէրը.

— Բա՛ց, բա՛ց կըսեմ, պատասխանեց դուրսի ձայնը, սպառնական շեշտով մը.

— Բայց ո՞վ ես դուն, այս ատեն դուռ կը բացուի՞, մոնչեց Գարրիէլ աղան.

— Մեզի համար ամեն վայրկեան կը բացուի, գոնաց դուրսէն խուզոտ ձայն մը, բաց կ'ըսեմ.

Գնունի վերը կը սպասէր:

Գարրիէլ աղան ճանչցաւ ձայնը, Սամաթիոյ պահականոցէն էր, անմիջապէս դուռը բացաւ:

Թխամորթ միջակ հասակով ոստիկան մը ներս մըտաւ. — Ներեցէ՛ք, ըսաւ քաղաքավար ձեռով մը, տեսնելով Գարրիէլ աղայի փեռուտան վիճակը, և արգահատանք հրաւիրող կերպարանքը, ձեզ անհանգիստ ըրինք գիշերուան այս անսպասելի պահուն, խնդրեմ, կրնա՞ք ըսել թէ հոս չը՞ նստիր Արսաեկ Անդրեասեաց ըսուած վարժապետը.

— Ո՛չ, անմիջապէս պատասխանեց Գարրիէլ աղան, այդ անունով մէկը չը նստիր հոս. գիտեմ. մեր դըպրոցը վարժապետութիւն կ'ընէ, բայց իր բնակարանը չեմ գիտեր:

— Հիմա ձեր տունը ատանկ մէկը չի՞ նստիր, հարցուց ոստիկանը.

— Երբէ՛ք, էֆէնտի, պատասխանեց տանտէրը յարգալիր շարժուծեւսով մը, երբէ՛ք, երբէ՛ք, ատանկ մէկը չի նստիր իմ տունս:

— Ուրեմն ո՞վ է ձեր տունը նստողը, յարեց ոստիկանը, վարժապետ մը չէ՞...:

Գարրիէլ աղայի լեզուն բռնուեցաւ պահ մը. յետոյ, ինքզինք ամփոփելով.

— Բօլի ս էֆէնտի, ըսաւ փաղաքուշ ձեերով, ի՞նչ պիտի պահեմ ձեռնէ, ատանկ մարդ մը չը կայ տունըս: Անդրեասեան Արսաեկը վարժապետ է, գիտեմ, բայց ուր բնակիլը չեմ գիտեր...:

Ոստիկան զինուորը, Գարրիէլ աղայի կրկնակի հա-

լատուհներէն համոզուած, մեկնեցաւ: Գարրիէլ աղա  
լայն շունչ մը քաշեց ու դուռը պինդ մը կղպելով,  
քթին տակէն բաներ մը քրթմնջեց ու վեր ելաւ: Իր  
սենեակը, ուր Գնունի ման կուգար:

— Տեսա՞ր, ըսաւ յօխորտանքով մը, ինտո՞ր ճամ-  
բեցի հէ՞...:

— Ապրի՛ս, ապրի՛ս, Գարրիէ՛լ աղա, հիմակ հա-  
մոզուեցայ որ ճշմարիտ Հայ մըն ես դուն, անվախ,  
համարձակ և ամէն վտանգ արհամարհող:

— Գուզո՛ւմ Գնունի, յարեց Գարրիէլ աղա, ա՛լ  
աւելի շփացած, այս գլուխը ջաղացքը չը ճերմկցա՛ւ,  
ինչե՛ր տեսած եմ, ինչե՛ր...: Բայց, ի՛նչ օգուտ, ան-  
ցուցի՛նք մեր չըջանը. հիմակուան սերունդին համար  
մենք մեռա՛ծ ենք, ի՛նչ գլուխ, նախապաշարեալ, խա-  
ւարեալ մարդ ենք. տեսա՞ր ինտո՞ր ճամբու դրի մարդը:

— Կը շնորհաւորեմ քաջութիւնդ, Գարրիէլ աղա,  
կը շնորհաւորեմ յաջողութիւնդ, կրկնեց Գնունի. դառ-  
նանք հիմա մեր նիւթին. պատմէ՛ նայիմ ի՛նչ լսեր  
էիր.

— Հա՛, ըսաւ տանտէրը, աղէ՛կ միտքս ձգեցիր,  
բոլորովին մոռցած էի. այո՛, սիրելի՛ս, մտիկ ըրէ՛. ե-  
րէկ առտուան դէմ, շուկայի ճամբուն վրայ, ոսկերիչ  
բարեկամիս մէկը բռնեց զիս, շուկային կից եղող սըր-  
ճարան մը տարաւ, միասին նստանք, սուրճը միասին  
առինք. յետոյ, պատմեց ինծի թէ՛ ի՛նչպէս Ոստիկա-  
նատան կարեւոր պաշտօնեաներէն մէկը, իր յաճախորդնե-  
րէն, մտերմօրէն հազորդեր է իրեն սոսկալի լուր մը.

— Ի՛նչ լուր, ընդմիջեց Գնունի.

— Սամաթիոյ մէջ, շարունակեց Գարրիէլ աղան,  
մօտերս ընդհանուր ջարդ մը պիտի ըլլայ.

— Յետո՞յ, ընդհատեց Գնունի.

— Եւ պատուիրեր է որ առաջ փախչիլ Սամաթիայէն .

— Ուրիշ ի՞նչ է պատմեր այդ քու ոսկերիչ բարեկամիդ բարեկամը , հեգնեց Գնունի .

— Համբերէ՛ , սիրելիս՛ , համբերէ՛ որ պատմեմ , կրկնեց Գաբրիէլ Ազան , Սամաթիոյ մէջ բնակող բոլոր դաշնակցականներուն ցանկը յանձնտո՞ծ ենԴուռը , գլուխը դուն , անգնիտեղօքը , մատնուե՛ր եմ , մատնուե՛ր , Գրնունին նս եմ պահեր , նս՝ ասանկ ժուռնալ են ըրեր , հասկցա՛ր , սիրելի՛ս , հասկցա՛ր , ի՞նչպէս կ'ուզես որ տունս պահեմ քեզ տակաւին :

— Գաբրիէ՛լ ազա , ընդհատեց Գնունի , ատանկ պտրապ խօսքերու ականջ մի՛ կախեր , մի՛ վախնար , մինչեւ որ իրենք այդ ցանկին մէջ նշանակուած անձերը վնասուն , գտնեն ու ձերբակալեն , մենք արդէն գործի ձեռնարկած կ'ըլլանք . ի՞նչ կը կարծե՛ս թէ մենք անգործ նստաք , էնօքերնիս ծալլած , պիտի սպասենք որ քաշկուտեն բանաք տանին մեզ ու ջարդեն մեր ընտանիքները , հա՞ . . . :

— Աստուած տայ , սիրելի՛ս , ըսաւ , Գաբրիէլ ազան , բայց , ներեցէ՛ք , վաղուընէ սկսեալ պէտք է ձեր գլխուն ճարը նայիք , հակառակ պարագային , ես պիտի ձգեմ տունս ու փախչիմ , ես խեղճ արհեստաւոր մըն եմ , մե՛ղք է ինձի :

— Շատ աղէկ , շատ աղէկ , յարեց Գնունի , հիմա հանգիստ քնացի՛ր , վաղը զիս հոս չես գտներ :

Ու իրարմէ բաժնուեցան :

Նրկուքի՛ն ալ քունը չը տարաւ :

Նրկուքն ալ հակեցին արթուն , իւրաքանչիւրն իր անկողնին մէջ :

Գաբրիէլ ազան մինչև առտու կը տանջուէր երեւակայական վախերով ու կասկածներով , իսկ Գնունին , կը

խորհէր վերջնականապէս թողուլ հեռանալ բնակարանէ մը, որուն անխիղճ տէրը պարզապէս վռնտել կ'ուզէր զինքը : Սակայն, կը մտածէր Գնունի, պիտի կրնա՞ր առնել այդ քայլը . . . :

Հո՛ւ էր հարցը :

Գնունին, իրա՛ւ, յեղափոխական մըն էր, տիպար գաղափարական մը, Հայրենիքին ու անոր Ազատութեան մղձաւանջէն տանջուող յեղափոխական հոգի մը, Բռնապետութեան դէմ ատելավառ կիրքերով զինուած, սակայն, միեւնոյն ժամանակ, երիտասարդ մըն էր Գնունին, իր պողպատէ կուրծքին տակ փափուկ սիրտ մը կրող հերոս մը, որ ինքզինք տկար կը զգար Սիրոյ, այդ յաւիտենական բռնաւորին դէմ . . . :

Գնունի կը սիրէր . . . : Իր հոգին վազուց գերուած էր քոյր հոգիէ մը : Գնունին կը սիրէր իր բնակարանին սոխակը, Գարբիէլ աղայի մէ՛կ հատիկ աղջիկը, Աշտուկին քոյրը, որ այդ բնակարանին ամայութիւնը կը կենսաւորէր իր շունչով, իր երգով ու իր ճուղուամենքով : Պանդուխտ, յեղափոխական վարժապետին էութեան անբաժանելի, անհրաժեշտ տարրը կը կազմէր այդ աղջիկը, քսան գարուններու վարդերով ու շունչաններով օծուած, գեղեցկութեան անբաղդատելի հրաշակերտ մը՝ այդ աղջիկը, որ իր կերպերով ու իր նայւածքի սլաքներով թոված, վիրաւորած էր անոր, գաւառացի վարժապետին զգայուն սիրտը :

Գնունին ի՛նչպէս պիտի զատուէր իր Գեղանուշէն :

Գեղանուշ . . . Գնունիի միւս ետը, որ իրմէ կը պաշտուէր. հողեղէն հրեշտակ մը, որ յեղափոխական վարժապետին գիշերային հսկումները կը քաղցրացնէր իր գլուխ գլխի, մտերիմ, գաղտնի տեսակցութիւններով : Առաջին օրէն զգացած էին երկու՛քն ալ իրենց

հոգիներու նոյնութիւնը, առաջի՛ն նայուածքով իրարու մէջ ընկղմած, թաղուած, իրարու շունչով կ'ապրէին։ Ու վճիտ, հեզահոս վտակի մը ջուրին պէս կը սահէր իրենց կեանքը, յոյսի, երջանկութեան, երազներու աւրելի մը տակ, դրախտային դալարութիւններու և թարմ ու բուրեան ծաղիկներու մէջէն։ Սամաթիոյ վարժարանին մէջ, երբ տակաւին անտարբեր ազլիկ մըն էր Գեղանոյշ, թէեւ ուշիմ, վառվառն ու ժրջան, Գնունիի դասերէն դիւթուած էր արդէն և այդ դասերը կը սերտէր մի՛այն հաճելի ըլլալու համար Գնունիին։ Գրոցի բուրաստանին մէջ բուսած, յետոյ տակաւ ծաղկած ու զօրացած այդ սէրը՝ չէր նմաներ ուրիշ սէրերու, հաշիւներու վրայ ձեւուած չափուած ուրիշ սիրային առեւտուրներու, որոնք ընդհանրապէս ընտանեկան փոթորիկներու ենթակայ, ազետալի սնանկութիւններով կը վերջանան։ Ասոնց սէրը շաղուած էր գալափարներու և զգացումներու հօր խմորով մը, և յեղափոխութեան սրբազան հուրովը մկրտուած, կը խոստանար զերծ մընալ ամէն երկրաքարչ դաւերէ, որոնք յաճախ կը թունաւորեն վայրկեանի սիրահարներու կեանքը։

Ու հիմա Գնունի կը մտածէր հեռանալ այդ բնակարանէն, ուր կ'ապրէր, ճիշդ իր սենեակին քովի ննջասենեակին մէջ, իր Գեղանոյշը...։

Սակայն պէտք էր, անհրաժեշտ էր թողուլ երթալ, որովհետեւ, Գաբրիէլ աղայի վերջին խօսքերը չէին մարտուեր, տակաւին կը բանէին իր ըզեզին մէջ ու ես պիտի ձգեմ տուես ու փախչիմ, ես խեղճ արհեսաւոր մըն եմ, մե՛ղք ե ինձի...։

Այս խօսքերը տպաւորուած կը մնային Գնունիի մտքին մէջ, որ նոյն պահուն փոթորկատանջ ծովի մը կը նմանէր, և այս խօսքերը բերնէ՛ն ելած էին Գաբրիէլ

աղայի մը, որուն աղջիկը Գեղանոյն էր, իր պաշտելի՛  
Գեղանոյնը :

— Ո՛հ, ո՛հ, անկարելի է, կ'ըսէր ինքնիրեն Գնու-  
նի, անգամ մըն ալ վար ցատկելով բաղձոցէն, ուր քա-  
նի՛ քանի անգամ պառկիլ փորձած էր ու քունը չէր  
տարած : Ո՛հ, անկարելի է մնալ այս բնակարանին մէջ,  
որ գարչանք կը բուրէ. կեղծաւոր, շանամու, վաշխա-  
ռու ոսկերիչի մը տունը, ուր, աւանդ, հրեշտակ մը բան-  
տարկուած է, դժբանք էակ մը . . . :

Ու երկու ձեռքերուն մէջ առած իր գլուխը, կու-  
լար Վանեցի պանդուխտ վարժապետը :

Պահ մը խորհեցաւ իր քովի սենեակին դուռը բաղ-  
խել, ձայն տալ անոր, Գեղանուչին խորհուրդ հարցնել :  
Քանի մը քայլ առաւ դէպի դուռը, բայց յանկարծ  
ետ քաշուեցաւ, բնակարանին խուլ անկիւնէն չոր հա-  
զի մը ձայնը զարկաւ ականջին. Գաբրիէլ աղան դեռ  
արթուն էր :

Գարձեալ սկսաւ ման գալ իր մենարանին մէջ : Ա-  
նիձեալ քունը չէր ուղեր մօտենալ իր աչքերուն, որոնք  
կարմրած էին քանի՛ քանի դիշերներ լուսցնելէ :

Վերջապէս, վճիռը տալէ առաջ, ուզեց վերջին փորձ  
մըն ալ ընել, Գաբրիէլ աղան ուղեց անգամ մըն ալ  
տեսնել, թերեւս յաջողէր համոզելու այդ անսիրտ մարդը :

Գուրս ելաւ, ականջ դրաւ, նորէն հազի չոր ձայն  
մը կը լսուէր մերթ ընդ մերթ :

Գաբրիէլ աղա չէր քնանար :

Գնունի որոշածը գործադրողներէն էր, ուստի, մօ-  
տեցաւ Գաբրիէլ աղայի սենեակին, դուռին առջեւ քիչ  
մը կեցաւ, ականջեց .

Գաբրիէլ աղան արթուն էր :

Գնունի թեթեւ մը զարկաւ դուռին :

— Ով է ան, ներսէն լսուեցաւ տանտիրոջ սպառնական ձայնը, խժտուքով մը ներդաշնակուած .

— Ե՛ս եմ, ես, պատասխանեց մեղմով Գնունի, բա՛ց, Գաբրիէ՛լ աղա, բա՛ց :

— Դեռ քունդ չը տարա՞ւ, օրհնա՛ծ, ըսաւ Գաբրիէլ աղան ու ցատկեց տեղէն :

Գնունի ներս մտաւ :

— Գիտե՛ս, Գաբրիէ՛լ աղա, ըսաւ Գնունի, միտքս բա՛ն մը ինկաւ .

— Ի՞նչ է, խե՞ր է արդեօք, յարեց ոսկերիչը .

— Խե՛ր է խե՛ր, կրկնեց Գնունի, այս գիշեր այսպէս այնպէս լուսընննք պիտի, կը տեսնեմ որ դո՛ւն ալ ինծի պէս արթուն ես մնացեր. գիտե՛ս ի՛նչ մտածեցի. սա շուներուն չե՞նք կրնար խաղ մը խաղալ .

— Ի՞նչպէս, ընդմիջեց Գաբրիէլ աղա, յօրանջելով ու կամաց կամաց ինքզինք շտկելով անկողնին մէջ, որուն եզերքը նստած էր, Գնունիի գլխացը, որ արթուն մը վրայ կը նստէր :

— Մտածեցի, շարունակեց Գնունի, այս գիշերունէ՛նէ՛ մեկնիլ, ի՞նչ կ'ըսէք .

Գաբրիէլ աղան յանկարծակիի եկաւ. երբէ՛ք չէր սպասեր այս յայտարարութեան . չէր հաւտար թէ՛ Գնունի ելլէր իր տունէն, որովհետեւ, իրեն համար անձանօթ բան մը չէր իր աղջկան հետ անոր յարաբերութեան պարագան : Ինքը վաղուց հետեւած էր երկու օրահարներու քայլերուն և համոզուած էր թէ՛ իր աղջկիկը վերջին պահուն որոտում պիտի հանէր, եթէ Գնունի փորձէր հեռանալ իրենց բնակարանէն : Հետեւաբար, Գնունիի յայտարարութիւնը կարեւորութենէ զուրկ էր իրեն համար. դարձաւ ըսաւ մեղմով .

— Գնունի՛, զաւա՛կս, ես կ'ազնեմ որ հեռանաս մեր քովէն, հո՛ս վարժուեցար մեզի, մենք ալ քեզի .

զաւկիս պէս կը սիրեմ քեզ, գիտես, օ՛ր մը չենք գրժտուած իրարու հետ, մէկ ընտանիքի պէս կ'ապրինք, այնպէս չէ՞, բայց, ի՛նչ ըսեմ սա... անիրա՛ւ բօլիսնեաներուն, որ հոտառու շուներու պէս ամէն օր կը հալածեն մնզ, ո՛չ ցերէկ կը ճանչնան, ո՛չ գիշեր, տեսար, դեռ նո՛ր ճամբեցի... :

— Իրաւո՛ւնք ունիս, իրաւո՛ւնք, կրկնեց Գնունի, ասոր վերջը չի՛ գար, ամէն օր է ասիկա. այսօր Անդրէասեան մը կը վնտռեն, վաղը Միսաքեան մը, միւս օր ալ Գնունի մը, չէ՞. ա՛լ չեմ կրնար ես հոս մնալ, ինձի՛ ալ մեղք է, քեզի՛ ալ : Ես որոշեցի ա՛յս գիշերօրնէ՛ հեռանալ, եթէ կարելի ըլլայ :

— Խե՛նդ ես, աղա՛յ, յանդիմանեց տանտէրը, որ իր վարձակալին արամազրութիւնը հասկնալէ յետոյ, սկսաւ մարդասիրական հովեր առնել և դժկամակութիւն կեղծել, ո՞ւր պիտի երթաս այս մութին, լրտեսները չորս զին բռնէր են, ամբողջ Սամաթիան պահականոց դարձուցեր են, չե՞ս գիտեր. ի՛նչ խելքով ելեր ես մեկնելու խօսքեր կ'ընես :

— Ի՛նչ ընեմ ուրեմն, յարեց Գնունի, ջանալով ծածկել ներքին գոհունակութիւնը, զօր կը զգար Գարրիէլ աղայի ցոյց տուած ընդդիմութեան համար, ի՛նչ կրնամ ընել վաղը, եթէ բօլիսները գան պաշարեն տո՛ւնդ... :

— Տղա՛ս, Գնունի՛, ըսաւ Գարրիէլ աղան աւելի գործովոս ձայնով մը, եթէ բօլիսները տունս պաշարեն, ի՛նչ էր առաջուան խօսքերնիս, չպիտի՞ դիմադրէիք դուք, ինչո՞ւ բերել տուիք ու տունս լեցուցիք այս... հաւկիթները, ուրեմն ինչո՞ւ համար էին այդքան պատրաստութիւնները, հրացանները, ուէվօլվէրները, դանակները, ի՛նչ գիտնամ, սինամիթները, ատոնք ո՞ր օրուան պահած էք... :

Գնունի վայրկեան մը շուարած մնաց, մէկ երկու ժամուան մէջ իր տանտիրոջ վրայ Հոգին Սուրբ իջած ըլլալու է, կ'ըսէր ինքնիրեն, Յեղափոխութեան Կրակը մտած ըլլալու էր իր մէջ, որ այս հերոսի լեզուն կը գործածէ հիմա ու սիրտ կուտայ իրե՛ն ալ. ս'ըր էր մէկ երկու ժամ առաջուան Գարբիէլ աղան, գոյափոխուած էր բոլորովին: Կամաց կամաց համոզում կը գոյացնէր թէ՛ իր տանտէրը պիտի գէ՛մ կենար իր մեկնելու գազափարին: Ուստի, վստահ չեշտով մը.

— Գարբիէլ աղա, հարցուց, ինձի նայէ՛, շիտակը խօսէ՛, դուն հիմա չե՞ս ուզեր որ ես հեռանամ քու տունէդ, աղէ՛կ խոր՛է՛, ըսէ՛ ինձի, չե՞ս ուզեր որ մեկնիմ:

Գարբիէլ աղա վեր ցատկեց անկողնէն, ի՛նք ալ առաւ տիտո մը, Գնունիին քովը նստաւ ու այս վերջինին ձեռքը լռեցնելով.

— Մտիկ բրէ՛, զաւա՛կս, ըսաւ հայրական գուրգուրանքի թրթռուն ձայնով մը, հոս ուրիշ մէկը չը կայ, մենք առանձին ենք, և կ'ուզեմ որ մեր խօսքերը մեր փորին մէջ մնան, ես քեզի խոստովանանք մը պիտի ընեմ, ինձի շիտակ պատասխան մը պիտի տաս, չպիտի խաբես զիս, բա՛ն մըն ալ չպիտի պահես ինէ, կը խօստանա՛ս.

— Ինչո՞ւ չէ, Գարբիէլ աղա, յարեց Գնունի բողոքելով, ես ե՛րբ խաբեր եմ քեզ որ հիմա պիտի խաբեմ.

— Մտիկ ըրէ՛ ուրեմն, շարունակեց ոսկերիչը, ջանալով կոկորդին մէջ խեղդելու չոր հազի սկզբնաւորութիւն մը, Գնունի՛, զաւա՛կս, ե՛ս ալ շուարած եմ, ի՛նչ պիտի ընեմ, աչքովդ տեսար, ա՛լ այս տունէն խեր չը կ'այ, անգամ մը բօլիսներուն ոտքը չը վարժուէր...: Վաղը կը տեսնես որ ուրիշ մը կուգայ, և, Անդրէասուհանի տեղ Գնունի՛ն կը հարցնէ, այնպէս չէ՛.

— Այո՛, այո՛, կրկնեց Գնունի, և այդ պատճառով է որ ես այս գիշերուընէ կ'ուզեմ ոտքս դուրս նետել ձեր գլուխն ալ փորձանքի մէջ չը ձգելու համար.

— Համբերէ՛, զաւակս, շարունակեց ոսկերիչը, կեցի՛ր որ ըսեմ. շատ աղէկ, ե՛ս ալ համակիր եմ հեռանալուդ, բայց յետո՞յ... .

— Ի՞նչ կայ որ, ընդմիջեց Գնունի, յետոյ ի՞նչ կ'ըլլայ... .

— Ի՞նչ կ'ըլլա՞յ... . դառն ժպիտ մը սահեցաւ Գարբիէլ աղայի շրթունքէն, մեզի ի՞նչ պիտի ըլլայ.

— Ուրե՛մն... . ընդմիջեց Գնունի.

— Կը մոռնաս Գեղանո՞յշը, խեղճ աղջիկս, հեծկըլտաց ոսկերիչը :

Գնունիի գոյնը նետեց, վայրկենապէս ցնցուեցաւ, երբ լսեց Գեղանոյշի անունը, հօր մը բերնէն արտասանուած, ի՞նչ ըսել կ'ուզէր արդեօք, Գեղանոյշը պիտի բանտարկուէ՞ր իր պատճառով, թէ արդեօք պիտի տառապէր իր բացակայութենէն : Ո՞րը ճիշդ էր այս երկու ենթադրութիւններուն, առաջի՞նը թէ երկրորդը.

— Խեղճ աղջիկս, շարունակեց ոսկերիչը.

— Գարբիէլ աղայ՛, ընդմիջեց դարձեալ Գնունի, ի՞նչ ըսել կ'ուզէք, կ'աղաչեմ, պարզ խօսեցէ՛ք :

— Պարզ խօսի՛մ, յարեց տանտէրը, ինքզինք ամփոփելով, զաւակս, ինծի շիտակը խոստովանէ՛, սէր տուե՛ր ես աղջիկիս, շիտակը խօսէ՛, ըսելիք ունիմ քեզի, դուռն ո՛ր կարծեր թէ բարեկամդ անտարբեր մըն է, թէ՛ ինքը չի՛ կուտներ, չի՛ հասկնար ձեր միջեւ անցած դարձածը, ամօթ չէ՞ս, զաւակս, մարդկութիւն է, ասանկ բաներ կ'ըլլան, ամէնքնի՛ս ալ անցած ենք այդ կամուրջէն, ինծի պատմէ՛ շիտակը, Գեղանոյշին սէր կապե՛ր ես :

Գնունի սահմուկած, գամուած մնաց ակողմին վրայ,

չէր համարձակեր երեսը նայելու իր խօսակիցին, որ այդպահուն մեծցած, վսեմացած էր իր աչքին առջեւ : Վերջապէս, ինքզինք ամփոփեց և,

— Գարրիէլ աղա՛, ըսաւ վեհերոտ շեշտով մը, իրեն չե՞ս հարցուցած, ինք ի՞նչ կ'ըսէ...

— Իրեն ի՞նչ հարկ հարցնելու, յարեց ոսկերիչը, ես քեզի՛ կը հարցնեմ, սիրելի՛ս, խնդրեմ, ինչ բան մի՛ ծածկեր, խօսէ՛ :

— Այո՛, սիրելի՛ Գարրիէլ աղաս, աւելցուց Գրնունի պատկառօտ շարժուձեւով մը. զիրար կը սիրենք, և այս սէրը նոր բան մը չէ :

— Ես ալ ատիկա՛ կ'ուզէի հասկնալ, դաւա՛կս. շարունակեց տանտէրը, առանց կոյսնցնելու իր պազարիւնը, քանի որ ատանկ է, ես բան մը խորհած եմ, ի՞նչպէս կը գտնես նայիմ :

— Ըսէ՛ք, Գարրիէլ աղա՛, յարեց Գնունի :

— Սորհած եմ, շարունակեց Գարրիէլ աղան, և տակաւին Գեղանուշին մայրը տեղեկութիւն չունի, խորհած եմ որ դո՛ւն ալ, աղջի՛կս ալ միասին հեռանաք այս տեղերէն, եթէ կրնաք, նետուիք հեռաւոր տեղ մը, ժամանակ մը հոն ապրիք անձանօթ, քաշուած, մինչև որ անցնին սա սեւ օրերը, ի՞նչ կ'ըսէք. լաւ չե՞մ խորհած :

Գնունի, ոսկերիչին այս անակնկալին առջեւ ուժ ժամափ, իր էութեան ներքին խաւերուն մէջ փուզուժ մը, քայքայումը կը դգար դադափարային դղեակներու, որոնց հմայքովը վարժուած էր ապրիլ մինչև այն վայրկեանը : Գեղանոյշ ու Յեղափոխութիւն, ա՛նա՛ երկու Զօրութիւններ, որոնց մէկուն կամ միւսին հպատակելու ընտրութիւնը կը մնար իրեն, Գնունիին, յեղափոխական վարժապետին, որ սակայն, Յեղափոխութենէն զատ ուրիշ կուռք մըն ալ կը պաշտէր, իր սրտի

կուռքը, իր երազած, իր երեւակայած կեանքի միակ ընկերուհին, իրեն համար անբաղդատելի հրապոյրներով հարուստ ու գեղեցկութիւններով պաշտելի էակը, որուն հետ կապել ուխտած էր իր բաղդը, մինչեւ գերեզման: Սակայն, հիմա, երկուքին մէկը կը մնար ընտրել. մէկը նետել, միւսը գրկել, կա՛մ Գեղանոյշը, կա՛մ Յեղափոխութիւնը...: Գարրիէլ ազան զուր կը սպասէր Գնունիի բերնէն լսել իր սպասած բառը:

Բայց Գնունի դեռ չէր պատասխանէր, կը մտածէր: Դիւրին չէր վայրկեանապէս պատասխանել հարցումի մը, որուն վրայ խոկալ, որոճալ պէտք էր տարիներով: Ի՛նչ... առնել աղջիկը, տանել օտար երկիր մը, անծանօթ, քաշուած ապրիլ ժամանակ մը, մինչեւ որ անցնէին այդ սեւ օրերը...: Սակայն Գնունի ուխտած էր կուռիլ, Ս. Դատին համար իր կեանքը զո՛ւնել, և Յեղափոխութեան Յաղթանակը ձեռք բերելէ յետո՛յ միայն քաշուիլ կուռի ասպարէզէն և այնուհետե՛ւ միայն ապրիլ խաղաղ կեանքը, իր Գեղանուշին հետ. չէ՞ որ երկո՛ւքն ալ ուխտած էին, կը յիշէր Գնունի, նախ կատարել իրենց սրբազան պարտականութիւնը մաքուր յեղափոխականի, յետո՛յ սկսիլ փորձել ընտանեկան կեանքի վարժութիւնը: Գնունի կատարած էր, ի՛նչ կրնար պատասխանել մարդու մը, որ բոլորովին նոր առաջարկ մը կը բերէր իրեն, առաջարկ մը սակայն, որ խոտելի չէր. սիրահար Գնունին պահ մը կը ծառանար յեղափոխական Գնունիի դէմ: Մէկ էակի մէջ այս ընդդիմամարտ զօրութիւններու ընդհատումը սոսկալի պէտք էր ըլլար: Վերջապէս, իր բոլոր ուժերը հաւաքելով, Գնունի դարձաւ ըսաւ.

— Գարրիէլ ազա, շատ լաւ կը խօսիս, բայց անգամ մը հարցուցի՛ր Գեղանուշին, հասկցա՛ր իր միտքը.

— Պէտք չունիմ իրեն հարցընելու, յարեց Գաբ-

րիէլ աղան, ես քեզի՛ հը հարցընեմ հիմա, զաւա՛կս, մի՛ չարչարեք զիս, պատասխան մը տո՛ւր ինձի.

— Պէտք է խորհիմ, ըսաւ Գնունի լուրջ դէմքով մը, ասիկա ծանրակշիռ խնդիր մըն է :

— Բայց, զաւա՛կս, պազատիլ սկսաւ աղջկան հայրը, բօլիսը ժամանակ կուտա՛յ խորհելու...

— Իրաւո՛ւնք ունիս, բօլիսը ժամանակ կուտա՛յ խորհելու, մեքենայօրէն կրկնեց Գնունի միեւնոյն պարբերութիւնը, հետեւաբար, ի՞նչ ընել պէտք է հիմա :

— Պատասխան մը տալու է, սիրելի՛ս, կը պաղատէր խեղճ հայրը, քանի որ մտադրած ես վերջնականապէս հեռանալ, ես կ'առաջարկեմ որ աղջիկս ալ հետեւանես տանիս, ես կը ճանչնամ քեզ, պարկեշտ, առաքինի, պատուաւոր երիտասարդ մըն ես, և Գեղանուշս չէ՛ խաբուած իր սիրտը քեզի նուիրելով, ի՞նչ կ'ըսես, որօչէ՛ անգամ մը, գործադրութիւնը յանձնէ՛ ինձի... :

Գնունի դարձեալ խորասուզուեցաւ : Գեղանոյշը հետը տանիլ կը նշանակէր վերջին հրաժեշտը տալ Յեղափոխութեան, կը նշանակէր ուրանալ իր ուխտը՝ Հայ Դատի սեղանին վրայ. վերջապէս, տունը թողուլ, աղջիկը հետը տանիլ, Կ. Պոլսէն մեկնիլ, կը նշանակէր դասալիք ըլլալ, ինչ որ վատութեան համանիշ էր :

Ի՞նչ պատասխանէր ուրեմն, ընդունէ՞ր առաջարկը. մերժէ՞ր... : Ու այս անգութ երկսայրաբանութեան մէջ ինկած, չէր համարձակէր բանալ բերանը :

— Սիրելիս՛, կը պնդէր, կը թախանձէր, լալով կը պաղատէր տանտէրը, լուսնայու մօտ է, աքլորը խօսեցաւ, բան մը չըսիր, ըսէ՛ որ հանդարտիմ :

Գնունի, գերմարդկային ճիգով մը մօտեցաւ ւանսիրոջ ու ձեռքը բռնելով :

— Սիրելի՛ բարեկամս, ըսաւ անկեղծ շեշտով մը, քանի որ այդպէս է, ես որոշումս տուի, ես մինակս պի-

տի մեկնիմ, հեռանամ, կորսուիմ, հետքս չպիտի կըր-  
նաք գտնել ատեն մը. միայն կը խնդրեմ որ Գեղանոյշը  
մխիթարես, չըլլա՛յ թէ հոգ ընէ ինձի համար, ո՛վ գի-  
տէ, օրին մէկը յանկարծ երեւան կ'ելլեմ, ա՛ն՝ վերջին  
պատասխանս, հասկցա՞ր, այս այսպէս է, ա՛լ կտակած  
մի՛ ունենար, Գնուենին վաղը հոս չէ՛ . . . :

Գարրիէլ ազան շանթա՛ար եղաւ :

Գնուենին ա՛լ չուզեց մնալ հոն, անոր սենեակին մէջ,  
ա՛նուիլ նոպաներէ կ'անցնէր նոյն պա՛ռն, թէ և չէր  
մատնուէր : Ելաւ տեղէն և

— Գիշեր բարի, Գաբրիէ՛լ ողա, ըսաւ պազ կեր-  
պով մը, կը ներես, խանգարեցի քուեդ :

Ու դուրս ելաւ, տանտէրը թողլով մտահոգութեան  
մէջ :

Իր սենեակին մէջ կը շարունակէր ման գալ :

Յանկարծ գազափար մը յղացաւ : — Արհամարիւ  
ամէն աւանդութիւններ, ծաղրել բոլոր կանխակալ  
կարծիքները, և, առանց հօրը լուր տալու, երթալ դու-  
ռը բաղխել Գեղանուշին, ննջասենեակը մտնել ու անոր  
յայտնել, իրեն ու անոր հօր միջեւ անցած դարձածը :

Ա՛լ հոգը չէր Գաբրիէլ ազայի ներկայութիւնը. ա՛լ  
վստահ էր թէ՛ ան գո՛ւ պիտի մնար իրենց տեսակցու-  
թենէն : Ուստի, տնմիջպպէս դուրս ելաւ, Գեղանուշի  
սենեակին դուռը կանգ առաւ . քիչ մը սպասեց, մտիկ  
ըրաւ : Ներսէն ընդհատաբար կը լսուէր իր սիրականի  
չունչին տուրևառի ձայնը :

Թեթեւ մը զարկաւ դուռին, և, ետ ետ քաշուելով,  
ուզեց սպասել իր սենեակին դուռին առջեւ, ո՛ր և է պա-  
տահականութեան մը պարագային, ինքզինք ապահով  
գիրքի մը մէջ դրած ըլլալու մտածումով : Ներսէն ձայն  
մը չը արուեցաւ. Գնուենի դարձեալ մտոեցաւ, անգամ  
մըն ալ զարկաւ, աւելի՛ ուժգին և չը հեռացաւ դուռէն :

Ներսէն փոքրիկ շշուկ մը լսուեցաւ, ոտքի ձայն մը :  
Գուռը բացուեցաւ :

Գեղանոյշ տեղօրթէ վիճակի մէջ, մոմ մը ձեռքը,  
երևցաւ դուռին ետին .

— Ի՞նչ կայ, ի՞նչ, ճծեց դողով Գնունիի սիրակա-  
նը, այս առնն ինչո՞ւ արթուն ես մնացեր . . .

— Կրնամ ներս գալ, թոթովեց Գնունի, կրնամ  
քիչ մը քովդ նստիլ, Գեղանոյշ, խիստ կարեւոր, թե-  
րեւս կենսական գործի մը համար :

Աղջիկը սոսկաց տեսնելով Գնունիի գունաթափ դէմ-  
քը, և մանաւանդ, հանդիպելով անոր աչքերուն, որոնց  
մէջէն չարագուշակ նայուածք մը կը սողար դէպ իրեն ,

— Ի՞նչ եղեր ես, Գնունի՛, աս ի՞նչ վիճակ է .  
հայրս ո՞ւր է .

— Ի՞նչ եմ եղեր, հայրդ ի՞նչ պիտի ընես, ըսաւ  
Գնունի, ես քեզի կ'ըսեմ թէ զիս ներս չը պիտի՞ առ-  
նես . հայրդ ինձի պէս անքուն մնացած է այս գիշեր,  
իր սենեակն է, իմ քունս փախաւ, մտածեցի քովդ  
գալ, թերեւս վաղը դիրար չը տեսնենք .

— Ի՞նչ . . . ի՞նչ կ'ըսես, անգիտակցօրէն ձայնը  
բարձրացուց Գեղանոյշ, ի՞նչ կ'ըսես, թերեւս վաղը զի-  
րար չը տեսնենք, ի՞նչ ըսել է . ներս մտի՛ր նայիմ :

Ու Գնունի թեւէն քաշելով, Գեղանոյշ դուռը  
վրայ ըրաւ, իր սիրականը ներս առաւ ու տարաւ նըս-  
տեցուց իր մանձակալին եղերքը : Սենեակին լամբը վա-  
ռել է ետքը, Գեղանոյշ եկաւ նստաւ Գնունիին քով :  
Աչքերը տակաւին քնաթափ էին . մերթ ընդ մերթ կը յօ-  
րանջէր :

Համբին կարմիր նշույններուն տակ կը ցոլցուար ա-  
նոր կուսական մարմինը . առատ, սեւ վարսերու հեղեղ  
մը կը յորդէր մերկ ուսերն ի վար :

— Գեղանոյշ, ըսաւ Գնունի, անոր փափուկ ձեռ-

քը ձեռքերուն մէջ առած, մտիկ ըրէ՛, չը յուզուի՛ս, քեզի խօսելիքներ ունիմ :

Գեղանոյշ ինքզինք շտկեց ու տենդագին շարժումով մը մօտենալով իր սիրականին, չրթունքէն կախւած մնաց :

— Անո՛ւշս, շարունակեց Գնունի թրթռուն ձայնով մը, կը յիշես անշուշտ առաջին վայրկեանը, երբ իրարու հանդիպեցան մեր նայուածքները :

Գեղանոյշ մէ՛կ ակնթարթի մէջ վերջիչեց ու ապրեցաւ այն վայրկեանը, իր այտերուն շուշանի սպիտակին վրայ շափառուէկ մը նկարուեցաւ, կոյսի առաջին յուզումի շիկնութիւնը, բացխփեց իր երկայն թարթիչները, գեղեցիկ գլուխը հանդիպեց Գնունիի կուրծքին վրայ ու քանի մը վայրկեան այդպէս անշարժ, լուռ, պատրաստ՝ լափելու իր սիրականին շունչը :

— Յիշեցիր այն վայրկեանը, չէ՞, շարունակեց Գնունիի հետզհետէ յուզուելով. դուն գիպես թէ՛ մեր սէրը կը սկսի այդ վայրկեանէն, թէ՛ սուրբ է այն, ինչպէս Յեղափոխութիւնը :

— Գնունի՛, ընդմիջեց Գեղանոյշ, որ տակաւ կը սկսէր գգալ բոպէին նշանակութիւնը, ես այդ խօսքերէն դեռ բան մը չը հասկցայ, պարզ խօսէ՛ ինծի հետ :

— Պարզ կը խօսիմ, անո՛ւշս, շարունակեց Գնունի, մի՛ ընդմիջեր զիս, մտիկ ըրէ՛ միայն : Ինչպէս ըսի, յեղափոխութեան պէս սուրբ է, մաքուր է, անարատ է մեր սէրը, բնական, անմեղ, անհաշիւ սէր մը, որ փոխադարձ համակրութիւններու վրայ խարսխուած է. աւելի՛ պարզ խօսիմ, Գեղանոյշ, դուն ինչո՞ւ սիրեցիր զիս, գիտե՞ս, կը յիշե՞ս ի՛նչ կ'ըսէիր ինծի յաճախ, երբ կը խօսէինք մեր ազագայի վրայ, երբ ծրագրերներ կը շինէինք, կ'աւրէինք. չէ՛ր կրկներ թէ՛ իմ անձիս մէջ

Յեղափոխութիւնը կը պաշտէիր. չէի՞ր յեղյեղեր միշտ միեւնոյն բառերը :

Գեղանոյշ, դժգոհութեան արտայայտութիւն մը սիրուն դիմազօծերուն վրայ, ձեռքը քաշեց հանեց Գնուսիի ձեռքերուն մէջէն և

— Գնունի', ըստ բողոքի ձայնով մը, բայց ինչո՞ւ այս բոլոր յառաջաբանը. ինչո՞ւ այս կրկնումները, արդեօք նորութիւնն մը պիտի հաղորդես ինծի, ի՞նչ կայ, ինչո՞ւ այս հարցականները...

— Բան մը չըկայ, Գեղանոյշ, բան մը չըկայ,

— Բայց միթէ կը տարակուսի՞ս հաւատարմութեանս վրայ, բողոքեց Գեղանոյշ, ի՞նչ ըրի արդեօք սիրտդ վիրաւորող... :

— Գեղանոյշ, ընդմիջեց Գնունի, մի' ընդմիջեր զիս կ'ըսեմ, ինչո՞ւ այդքան անհամբեր ես, մտիկ ըրէ', հիմա կը հասկնաս ամէն բան : Ես համոզուած եմ թէ դուն զիս կը սիրես, այդ մասին հիւլէ մը կասկած չեմ տածեր ներսիդիս. ես զիտեմ թէ դուն իմ հաւատարիմ, անկեղծ ընկերուհիս ես, ներկայիս լոյսը, ապագայիս յոյսը, դուն իմ խաւարամած երկինքիս մէջ պլպլացող ու կեանքս լուսաւորող աստղիկն ես, աչքիս լոյսը, հոգիիս կէսը, կամ աւելի ճշմարիտ ըլլալու համար, հոգիիս հոգին ես դուն, հասկցա՞ր. բայց կը ցաւիմ որ տակաւին կը տարակուսիս իմ անկեղծութեանս վրայ :

— Ի՞նչ կ'ըսես, Գնունի', բողոքեց Գեղանոյշ, ե՞րբ տարակուսեր եմ անկեղծութեանդ վրայ, կը բողոքեմ՞ բոլոր ուժովս ու բոլոր սրտովս, այդ խօսքդ պէտք է ես առնես :

— Ծան ազէկ, յարեց Գնունի քմծիծաղով մը, խօսքս ետ կ'առնեմ, բայց չեմ ներեր որ այսպէս յաճախ ընդհատես զիս :

— Սօսէ՛, խօսէ՛ ուրեմն, կրկնեց Գեղանոյշ, ա՛լ է  
չպիտի ընդմիջեմ, մտիկ պիտի ընեմ.

— Ուրեմն կը հարցնեմ քեզի, պատասխանէ՛, շա-  
րունակեց Գնունի, զիս ինչո՞ւ սիրեցիր, կը յիշե՞ս.

— Որովհետեւ յեղափոխական մըն ես, անմիջա-  
պէս պատասխանեց աղջիկը պարզ շեշտով մը:

— Լա՛ւ, շարունակեց Գնունի, հիմա խնդիր մը կը  
ներկայանայ, այս գիշերուընէ որոշած եմ թողուլ այս  
բնակարանը.

— Ինչո՞ւ, գոչեց Գեղանոյշ, ինչո՞ւ այդ որոշումը.

— Կեցի՛ր որ լրացնեմ, յարեց Գնունի. մի՛ յուզ-  
ուիր սակայն, երբ այս գիշերուան նիստը փակեցի և  
ժողովալաները մէկիկ մէկիկ մեկնեցան, երբ կը պատ-  
րաստուէինք քնանալ հայրդ ու ես, վարէն յանկարծ  
դուռը զարնուեցաւ, հայրդ վար իջաւ, բօլիս մը...

Գեղանոյշ յուզումէն ինքզինք մահճակալէն վար  
նետեց, բացաբանչելով:

— Յետո՛յ, ո՞ւր է հայրս, ո՞ւր է հայրս,

— Մի՛ դող ելլեր, բան մը չը կայ, վստահացուց  
Գնունի, հայրդ հոս է, տունը, թերեւս հիմա քունը տա-  
րած է: Բօլիս մը ներս մտաւ, գիտն՞ս ո՛վ կը փնտուէր.

— Անդրէասեանը...: Ի՛նչ որ է, ճամբու դրուեցաւ բօ-  
լիսը, առանց ո՛ւր է միջադէպի: Յետոյ, հայրդ բնակա-  
նարար դող ելած, առաջարկեց ինծի հեռանալ տունէն.  
Ես ալ իրաւունք տուի իրեն, որովհետեւ կրնայ ըլլալ որ  
վաղը նորէն գայ բօլիս մը, և այս անգամ, փոխանակ  
Անդրէասեանի, Գնունին պահանջէ: Ուստի, տուն մնալ  
ինծի համար յիմարութիւն մը պիտի ըլլար, այնպէս չէ:

— Բայց ո՞ւր երթաս, ո՞ւր, աղերսեց Գեղանոյշ,  
չուարած դէմքով մը.

— Ատով չը վերջանար, Գեղանո՛յշ, շարունակեց  
Գնունի, ես որոշած եմ վերջնականապէս մեկնիլ, հե-

աճանալ այս բնակարանէն, բայց հայրդ, չեմ գիտեր ի՛նչ խելքով, կ'առաջարկէ ինձի որ զքեզ ալ առնեմ հետս տանիմ, ժամանակ մը հեռու ապրինք այս վայրերէն, մինչեւ որ անցնին այս սեւ օրերը, ըսաւ :

— Սո՛ւտ է, հապա՛, ինչո՞ւ չէ՞, սիրտ առաւ Գեղանոյշ, շա՛տ օգտակար ու գործնական խորհուրդ մըն է տուեր հայրս. ի՛նչ, կը կարծե՞ս թէ առանց քեզի ես կարենամ ապրիլ վայրիկեան մը, ո՛չ, ատիկա միտքէդ հանէ՛, դուն ո՛ւր, ես ալ հո՛նա... :

— Բայց խոր՛է՛, Գեղանո՛յշ, լաւ խոր՛է՛ կրկնեց Գնունի, կարելի՞ բան է որ հեռանա՞նք այս վայրէն, ո՛ւր կը մնայ այն ատեն մեր ծրագիրը... : Լի՛վ պիտի գործադրէ զայն. հեռանալ գիտե՞ս ի՛նչ կը նշանակէ յեղափոխութեան լեզուով. վատութիւն չէ՛ ի՛նչ է, խնդրեմ՝ դուն ըսէ՛, հէ՞... :

Գեղանոյշ լռեց :

Յուրա քրտինք մը կ'ողողէր իր թաւիչ մարմինը, որ կը սարսուար, քանի՛ աչքին առջեւ կը բերէր բոպէին անաւորութիւնը : Այո՛, վտանգը վտանգ էր, կը խոր՛էր խեղճ աղջիկը, եթէ Գնունի չը մեկնէր տունէն, անվրէպ էր իր ձերբակալումը : Եւ յետոյ, եթէ մեկնէր Գնունի, ո՛ւր պիտի մնար ինքը, որո՞ւ պիտի բանա՞ իր սրտին վէ՛րքը : Ամէն պարագայի մէջ, ինքզինք հարկադրուած կը տեսնէր համակերպելու, գոնէ իր պաշտեցեալին՝ Գնունիի կեանքը փրկուած տեսնելու համար, հոգ չէ թէ անոր բացակայութենէն ինքը տառապէր, հալէր և թերեւս... մեռնէր :

— Գնունի՛, ըսաւ վերջապէս, քու անձդ ինձի համար թանկագին է ամէն գոնձերէ աւելի, եթէ որոշած ես մեկնիլ, և առանց ինձի, ի՛նչ կը սպասես որ ըսեմ, ի՛նչ ըսեմ, քանի որ պիտի հեռանաս և զիս պիտի թողուս հոս, հուրի սուրի մըջեւ, դուն ըսէ՛, ի՛նչպէս կ'ոտարկուի այդ արարքը :

— Ո՛ր կը կարծես որ երթամ ես, Գեղանոյշ, ըսաւ Գնունի կշտամբանքի շեշտով մը, ի՛նչ, ա՛յնքան վատհոգի մէ՛կը կարծեցիր զիս որ քեզ հոս թողում ու ու ես այս անարգ մորթին համար փախչիմ, հա՛, տեսա՛ր թէ իրաւունք ունէի երբ կը պնդէի թէ՛ դուն կը տարակուսիս իմ անկեղծութեանս վրայ. տեսա՛ր ի՛նչպէս բռնուեցար :

Գեղանոյշ վիրաւորեցաւ այս դիտողութիւններէն, որոնք կէս մը կատակ կէս մըն ալ կշտամբանք էին իր հասցէին : Մեղմով մը քաշուեցաւ ետ, ու սկսաւ խոկալ :  
Երկու խոշոր կաթիլներ այրեցին անոր այտերը :

Յուզումէն կուլար :

— Գեղանո՛յշ, ըսաւ Գնունի մօտենալով իրեն ու համբուրելով աչքերը, որոնք թրջուած էէն տաք արցունքներով. մի՛ վախնար, մի՛, ես այս սահմաններէն չը պիտի հեռանամ, ես հո՛ս պիտի մնամ, Սամաթիոյ մէջ, ե՛ս պիտի վարեմ մարտը :

— Իսկ ե՛ս, հարցուց Գեղանոյշ արցունքոտ աչքերով, ի՛նչ պիտի ընեմ հոս, առանց քեզի, քանի որ ուխտած ենք մինչեւ ցմահ միասին ապրիլ, միասին ցաւակրիլ ու միասին վայելել, ինչո՞ւ զրկուիմ ես, և ինչո՞ւ միայն դուն կուուիս, ես ինչո՞ւ չը մասնակցիմ, չէ՞ որ մեր սէրը յեղափոխութեանէն ներչնչուած է . . . :

Գնունի շուարած էր, չէր գիտեր ի՛նչ պատասխանել : Գեղանոյշ՝ կնոջ կազմուածքով պարմանի մըն էր, գէնքերու քաջավարժ ու մահը ծաղրող, ինչո՞ւ չընկերանար իրեն՝ արիւնի ճամբուն մէջ, ինչո՞ւ միասին չը կուուէին, կը խորհէր Գնունի, բայց միւս կողմէ, կը դողար անոր վրայ, և կ'ուզէր որ անոր անձը պահուէր անվտանգ. հետեւաբար չէր կրնար հաշտուիլ անոր հետ միասին մեկնելու. գազափարին հետ. կը յուսար թէ՛

ղինեալ գիմադրութիւնը շուտով պիտի պսակուէր վըճուական յաղթանակով մը, և այդ յաղթանակին վաղորդայնը պիտի տեղի ունենար իրենց ամուսնութեան պրօսակը :

— Չե՛ս խօսիր, կը կշտամբէր Գեղանոյշ, ինձի պատասխան մը տո՛ւր, համոզէ՛ զիս :

— Գեղանո՛յշ, ըսաւ Գնուէի յանկարծական շարժումով մը, միջոցը գտայ, դո՛ւն ալ պիտի մասնակցիս մարտին, պայմանով սակայն որ հոս մնաս ու սպասես մինչեւ որ վճռական գործողութիւնները սկսինք: Մտիկըրէ՛ ինձի, քենէ զատ ո՛չ ոք պիտի գլտցած ըլլայ այս գաղտնիքը. ես այս գիշերուընէ կը մեկնիմ, դո՛ւն միայն կ'իմանաս ո՛ւր ըլլալս, ծնողքիդ երբէք տեղեկութիւն չես տալ :

— Շա՛տ լաւ, սիրտ առաւ Գեղանոյշ ու վերստացաւ իր առաջուան կորովը, այդպէս թող ըլլայ, ես միայն գիտնամ ո՛ւր ըլլալդ, ըսէ՛ ուրեմն, ո՛ւր պիտի փոխադրուիս :

— Միտաքեաններուն տունը, Գեղանո՛յշ, յարեց Գնուէի, հոն պիտի համախմբուին մարտնչող ուժերը, արդէն բաւական քանակութեամբ ռազմանիւթ, հրազէն, ռումբ, ուժանակ, փոխադրուած են հոն. երբ սկսի կռիւը, և երբ Սամաթիոյ կարեւոր կէտերէն արձակուին ռումբերը, այն ատեն ուղղակի հոն կուգաս, ճամբաները գիտես, չը՛լար :

— Բայց ինչո՞ւ հիմակուընէ չ'ընկերանամ քեզի, Գնուէի, աղաչեց Գեղանոյշ, երկու ոտքերը գետինը ձեծեկով, ես ինչո՞ւ հոս մնամ, քանի որ Նայրս հաւանութիւնը տուեր է, ա՛լ ի՞նչ կը մնայ. դուն ինչո՞ւ կը յամառիս :

— Ուրեմն իմ խօսքերս մոռցա՛ր, Գնուէի, հայրդ առաջարկեց որ քեզ հետս առնեմ տե՛ղիս օտար երկիր

մը. եթէ քիչ մը հասկնայ թէ՛ ինծի հետ Միսաքեան-  
ներու տունը պիտի փոխադրուիս ու ինծի հետ պիտի  
մասնակցիս կռիւին, կը հաւատամ թէ արտօնէ:

— Հայրս դարձեալ այնպէս թող կարծէ, պնդեց  
Գեղանոյշ, քանի որ դուն պիտի թողուս այս բնակա-  
րանը, ես մէկ վայրկեան չեմ կրնար մնալ հօրս տու-  
նը, որ գերեզման մը պիտի ըլլայ ինծի համար, առանց  
քեզի, ո՛ւր դուն, ես ալ հօ՛ն, ահա՛ վերջին խօսքս.  
մէկ քայլ չեմ թողուր որ առնես առանց ինծի:

Գնունի հասկցաւ, անօգուտ էր իր պնդումը: Մահ-  
ձակալէն վար իջաւ ու դառնալով Գեղանուշին.

— Է՛ն ուրեմն, ըսաւ լուրջ գէմքով մը, շուտով,  
հագուէ՛, պատրաստուէ՛, հիմակ, այս բոպէիս պէտք է  
մեկնինք. ծնողքդ մի՛ անհանգիստ ընել. մենք կ'եր-  
թանք հիմակուընէ, յետոյ թող իմանան:

Գեղանոյշ ինքզինք կորսնցուց, շուարեցաւ, ի՛նչ  
ընէր, ո՛ւր վազէր, ի՛նչպէս շարժէր:

— Այսպէս ուրեմն, հրամայեց Գնունի վճռական  
չեչտով մը, պատրաստուէ՛, գամ առնեմ քեզ ու մեկ-  
նինք այս բնակարանէն:

Գնունին քաշուեցաւ իր սենեակը, մանր մունր ի-  
րեղէնները զետեղեց փոքրիկ պայուսակի մը մէջ, ձե-  
ռագիրներով, ևն:

Ատղին, Գեղանոյշ երկու բոպէի մէջ կազմ ու պատ-  
րաստ եղած, կը սպասէր Գնունի հրամանին:

Ա.քլոբը խօսեցաւ երկրորդ անգամ:

Գնունին աւարտած էր իր պատրաստութիւնները:  
Գուրս ելաւ սենեակէն պայուսակը ձեռքը, ուղղակի դի-  
մեց Գեղանուշի սենեակը:

Գեղանոյշ սեւ շալ մը ձգած էր գլուխը, թեթեւ  
չըջազգեստով մը, ձեռքը փոքրիկ պայուսակ մը, կազմ

ու պատրաստ կը սպասէր : Գնունին ներս մտաւ , աղ-  
բարարեց թէ հասած է մեկնումի վայրկեանը :

Գեղանոյշ մօմը վառեց , լամբը մարեց , յետոյ ան-  
ցաւ Գնունիի սենեակը , հոն ալ մարեց լոյսը , դարձաւ  
իր սենեակը :

Ոտքի մատներուն վրայ թեթեւ մը կսխելով , ան-  
ձայն անշշուկ վար իջաւ Զոյգը սանդուխէն , դուռը  
կամացուկ մը բացաւ Գեղանոյշ , դուրս ելան երկուքն  
ալ , դուռը դարձեալ գոցեցին դրսէն :

Սեւրու մէջ փաթթուած , Գեղանոյշ ինկաւ Գնունիին  
առջեւ . առանց աջ ու ձախ նայելու , արագաքայլ կ'եր-  
թային դէպի Միսաքեաններու տունը :

Գիշերապահին հանդիպեցան ճամբան , ծերուկ  
թուրքի մը , որ կասկածոտ նայուածք մը շանթելով ,  
մօտեցաւ իրենց .

— Ո՛վ էք դուք , հարցուց սպառնական ու խուզոտ  
ձայնով մը .

— Ժամ կ'երթանք , հաճի՛ պապա , պատասխանեց  
Գեղանոյշ մեղմ ու քնքոյշ ձայնով մը .

— Աստուած հետերնի՛դ ըլլայ , մաղթեց ծերուկը ,  
դեռ զանգակը չը զարկին , բայց մօտ է , արշալոյսը  
բացուեցաւ :

Գնունի Գեղանուշին կը հետեւէր առանց խօսելու :

Հասան վերջապէս Միսաքեաններու տունը :

Գնունի զարկաւ դուռին , և ձայնեց :

Ներսէն աղմուկ մը կը լսուէր : Տիկին Միսաքեան  
վար վազեց , հարուածէն դուշակեց , իսկոյն բացաւ  
դուռը , ներս առաւ երկու հիւրերը :

Դուռը դարձեալ ամուր մը կղպեց :

— Խեղճ ըլլայ , ըսաւ տիրուհին , ա՛յսքան կա-  
նուխ ,

— Այո՛ , Տիկին՛ն Աննիկ , յարեց Գնունի , այսպէս

հարկ եղաւ ընել, վեր ելլենք, յետոյ կը պատմեմ:

— Դո՞ւն ալ Գեղանո՛յշ, ըսաւ Տիկին Աննիկ, խորհրդաւոր ժպիտով մը, բարե՛կ եկար, ինտո՛ր ես նաշիմ:

— Շնորհակա՛լ եմ, յարեց Գեղանոյշ, ՚իմա կը պատմենք, վախնամ ձեզ անհանգիստ ըրինք:

— Ես արդէն ելած, ոտքի վրայ էի, տնեցիները դեռ կը պառկին, հոգ չէ՛, ներողամիտ կ'ըլլաք անշուշտ:

Ու հիւրերը քովի սենեակը մտան:

## Զ.

Սամաթիոյ շոգեկառքի կայարանին երկայնքը, Մհերձման կուգար, սպասելով կառախուժքին, որ զինքը Սիրքէճի պիտի տանէր:

Նոյն օրը կանուխ ելած էր Մհեր, ճիշդ ժամանակին գտնուելու համար Գարափէօյի կամուրջին նաւաւատոյցի սրճարանը, ուր իրեն պիտի սպասէր Սուլը, ինչպէս որ առջի օրը պատուիրած էր ընկեր Մարգարի:

Կառախուժքին սուլոցը լսուեցաւ, Մհեր անմիջապէս առաւ տոմսակը:

Տասնութը վայրկեան հազիւ անցած էր, երբ կառախուժքը հասաւ Սիրքէճի:

Մհեր ամբօխին մէջէն անտարբեր քայլերով անցաւ կայարանէն. թրամվէյի փողոցը բռնեց, ուղղակի դէպի կամուրջը, առանց տեղ մը կանգ առնելու, հասաւ նաւամատոյցին սրճարանը, ուր տակաւին յաճախորդ մը չը կար:

Անկիւն մը նստած ծովին նայող պատուհանի մը տակ, ապսպրեց իր սովորական շաքարը շատ սուրճը, նարկիլէն ու լրագիր մը: Կառսօնը նախ լրագիր մը բերաւ, Սապահը, որուն սիւնակներուն մէջ ընկզմեցաւ Մ'ներ:

Սուրճը խմեց, նարկիլէին կրակը մէկ քանի անգամ փոխել տուաւ Մ'ներ, աչքը սակայն երբէք չը հեռացնելով նաւամատոյցէն:

Ոսկեղջիւրի եզերքները բանող բոլոր շոգեհաններուն ճամբորդները, գլխիկէ մեծ մասով, կամուրջի նաւամատոյցին այդ սրճարանին մէջ կ'ընէին իրենց նախաճաշը: Մ'ներ հոն նստելէն ի վեր երեք շոգեհաւ եկած էր, և սակայն Խուլը չէր երեւցած:

Ամէն շոգեհաւ հասնելուն, Մ'ներ անգամ մը ձեռքի լրագիրը վար կը դնէր ու պատուհանէն դուրս կը նետէր հետազօտ ակնարկներ, փնտռելու համար Խուլը հետըզհետէ հասնող ճամբորդներու ամբոխին մէջ:

Խուլը կ'ուշանար, Մ'ներ հեռո՛հեռէ կը սկսէր զանազան կասկածներէ տանջուիլ:

— Բայց ինչո՞ւ պիտի ուշանայ, կ'ըսէր ինքնիրեն, Մարգարին կրկին ու կրկին պատուիրեցի, վաղը կանուխ թող գայ ինձի սպասէ ըսի, կամուրջի նաւամատոյցին սրճարանը: Զարմանալի բան, Խուլը շատ լաւ կը ճանչնամ, ծոյլ չէ', ընդհակառակն, աշխոյժ, յոգնութենէ չը փախչող, անձնուէր տղայ մըն է, արդեօք դժբաղդութի՛ւն մը պատահեցաւ:

Ու Մ'ների տագնապը կ'աւելնար, քանի՛ շոգեհաւները կը հասնէին ու Խուլը չէր երեւնար:

Երկու ժամ սպասեց հոն, սրճարանին անկիւնը, նորոգել տուաւ նարկիլէն, սուրճ մըն ալ ապսպրեց:

Սիրտը կը նեղուէր, Խուլը չ'երեւցաւ:

Կառսօնը կանչեց, այս անգամ Քրանսերէն լրագիր

մը բերել տուաւ, Յառ Տիւ Պօսթօրը, և սկսաւ կարգալ :

Բարկութենէն նարկիլէն ուժով մը կը քաշէր, այնպէս որ մարփուշը ջուր կը լեցուէր :

Լրագրին ընթերցումն ալ վերջացաւ, և սակայն տակաւին Խուլը չ'երեւցաւ :

Մ'ներ բոլորտիքը նայեցաւ, սրճարանին մէջ ո'չ մէկ յաճախորդ. ամէնքն ալ մեկնած էին, ոստիկան մը միայն կար դիմացի անկիւնը, որ մերթ ընդ մերթ կը նայէր Մ'ների : Ինք ալ կը պատրաստուէր մեկնելու, Խասգեղ երթալ Խուլը գտնելու և չը գալուն պատճառը հասնալու համար :

Խեղճ Մ'ներ, չէր գիտեր թէ Խասգեղի ժամկոչը ճշտութեամբ չէր հաղորդած իր պատուէրը Խուլին :

Մ'ներ սրճարանին մէջ Խուլին կը սպասէր, մինչ Խուլը, ընկեր Մարգարի յանձնարարութեան համաձայն, մինչև և կէս օր պիտի սպասէր հոն, Խասգեղի մէջ, Մ'ների այցելութեան :

Անա՛ թէ ի'նչ վտանգաւոր հետեւանքներու դուռ կը բանայ բթամիտ, ապիկար, ապուշ արարած մը, որուն կը վստահուի կենսական գո՛րծ մը : Եւ այդ կարգի արարածներէն էր արդէն ընկեր Մարգար կոչուած մարդուկը :

Ակամայ մկրտուած դաշնակցական, և սակայն, իր բովանդակ կեանքը ժամի շրջափակին մէջ անցուցած այս անվնաս ու իր շուքէն վախցող յեղափոխականը(?) կարծուածին չափ ալ միամիտ մը չէր. իր մորթին պահպանութեան համար ամէն կանխազգուշութիւններ ձեռք առած էր. օրինակի համար ինքզինք ժամկոչ արձանագրել տուած նր Գաշնակցութեան տուժարին մէջ, մինչդեռ, իրականին մէջ, Խասգեղի Ս. Ստեփաննոս եկեղեցիին լուսարարն էր : Եւ այս խորամանկ միջոցը մտա-

ծեր էր, որպէս զի, եթէ երբէք օր մը ձերբակալուէր իբր կասկածելի, կարենար ինքզինք ազատել, առարկելով թէ ինքը իսազիւղի ժամկոչը չէր, այլ լուսարարը, եւնեւ սակայն, այս երանելի լուսարարին շնորհիւ, երկու յեղափոխական գործիչներ, խուլ ու Մ'եր, երկուքն ալ սպասողի դիրքի մէջ, իրարու հասցէին լուսանքներ կը թափէին, Ոսկեղջիւրի մէկ ծայրէն միւսը:

Մ'եր ոտքի ելած, կը պատրաստուէր մեկնելու: Սրճարանին դռնէն դուրս դրած էր մէկ ոտքը, երբ մէկը զարկաւ ուսին:

Ետին դարձաւ Մ'եր ու տեսաւ, նոյն սրճարանին մէջ, դիմացի անկիւնը նստող անձանօթ մարդն էր:

— Միւսիւ', ըսաւ Մ'երի, արձամարտ շեշտով մը, ետեւէս եկէ՛ք:

Մ'երի գրպաններուն մէջ կարեւոր թուղթեր կային, եթէ խուզարկուէր վրան գլուխը, բանը բուսած էր: Պահ մը խորհեցաւ անուշ ձեւերով մը համոզել ոստիկանը.

— Էֆէնտի', ըսաւ խիստ քաղաքավար կերպով մը, կը ներէք, զիս կը ճանչնա՞ք.

— Դ՛ո՛ւք կը ներէք, միւսի՛ւ, հեգնեց ոստիկանը, ես պէտք չունիմ ձեզի բացատրութիւններ տալու. չո՛ւտ, չո՛ւտ, առջեւ ինկէ՛ք նայիմ...:

Մ'եր համոզուեցաւ, Համիտի վարնոց վարձկանի մը հետ էր գործը. աղերս, աղաչանք օգուտ մը չէր ունենար, դիմադրութիւնն ալ օգուտ չունէր, ուստի համակերպեցաւ, ոստիկանին առջեւ ինկաւ ու մեղմ ձայնով մը.

— Բօլի՛ս էֆէնտի ըսաւ, ո՛ւր պիտի երթանք.

— Հիմա կը հասկնաք, յարեց ոստիկանը, դուք ետեւէս եկէ՛ք, ինձի հետեւեցէ՛ք:

Երբ կամուրջի նաւամատոյցին սանդուխը կ'ելլէին,

Մներ ձեռքի արտակարգ արագութեամբ մը, փորձ անպարարի մը պէս, գրպաններուն թուղթի ծրարները դուրս հանել ու սանդուխին տակէն ծով նետելը մէկ ըրաւ : Բարեբաղդաբար . նոյն պահուն, կամուրջին տակ ո՛չ մէկ մակոյկ չէր երեւնար, նաւավարները կը բանէին Ղալաթիայէն Սթամպոլ և փոխադարձօրէն :

Մներ թեթեւացաւ, ա՛լ հոգը չէր : Կամուրջին վրայ, շուտով մտերմութեան մտաւ ոստիկանին հետ, մինչեւ որ հասան կամուրջին ծայրը, Ղալաթիոյ կողմը :

— Բօլի՛ս էֆէնտի, կ'ըսէր Մներ ընտանի չեչտով մը, ի՞նչ կ'ըլլայ, բարեհաճեցէ՛ք քանի մը վայրկեան յետոյ երթալ պահականոցը, սա մօտականները կաթնաւ վաճառի խանութներ կան, ներս մտնենք, միասին նախաճաշե՛նք, յետոյ տարէ՛ք ո՛ւր որ պիտի տանիք զիս : Ի՛նչ կ'ըլլայ, բօլի՛ս էֆէնտի :

Ոստիկանը, ամէն օր կողոպտելու վարժուած, բայց ամէն օր անօթի, չկրցաւ մերժել Մների առաջարկը : Կը խորհէր թէ՛ նոյն օրուան իր ծախքը վիճակուած պիտի ըլլար այս Հայուն :

— Շա՛տ աղէկ, ըսաւ վերջապէս, ո՛ւր երթանք, միւսի՛ւ .

— Հո՛ս, հո՛ս, յարեց Մներ, մատովը ցոյց տալով աջ կողմի փողոցը, որ կը վերջանար հիմակուան Էօսիե Ապիս խանի դուռը :

Երկուքը միասին հոն մտան, պուկար կաթնավաճառի մը խանութը, ուր կային ուրիշ մէկ քանի ոստիկան զինւորներ : Կուշտ ու կուռ նախաճաշէ մը վերջ, Մներ բացաւ իր սիկառի տուփը, ուր մե՛կ սիկառ միայն մնացած էր : Ոստիկանին երկնցուց տուփը, և

— Բօլի՛ս էֆէնտի, ըսաւ շողոմելով, խնդրեմ, թերութեանս մի՛ նայիք, մէ՛կ հատ է մնացեր, առէ՛ք, ասիկա դուք խմեցէ՛ք :

Ոստիկանը, իր սովորական անպատկառ անտարբե-  
րութեամբ երկնցուց ձեռքը, առաւ սիկառը, բերանը  
դրաւ, վառեց ու սկսաւ խմել :

Մ'ներ երկու սուրճ ալ պատուիրեց, եկան սուրճերը :  
Ոստիկանը, տեսնելով որ Մ'ների ձեռքը պարսպ  
էր, նոյն բողբոջն թելադրանքէն մղուած, գլխաց Հա-  
յուն վրայ, զոր ուզած էր չարչարել իր քմահաճոյքի  
մէկ չար վայրկեանին մէջ, և ժպտելով .

— Բարեկա'մս, ըսաւ ընտանի շեշտով մը, ես խը-  
մեմ, դուք անդործ նստիք, ասիկա չ'ըլլար .

— Հոգ չէ', բոլի'ս էֆէնտի, ես յետոյ կը խմեմ,  
արդէն մեծ հաճոյք մը կը զգամ ձեր խմելէն, հոգ չէ' .

— Չէ', չէ', բարեկա'մս, պնդեց ոստիկանը, դո'ւք  
ալ պէտք է խմէք . ես հոս եմ, սա քովի ծխախոտի  
խանութպանէն առէ'ք տուփ մը, թէ' կը խմենք, թէ'  
կը խօսակցինք, դեռ ժամանակ կայ :

Մ'ներ քաջալիրուած՝ ոստիկանին ա'յս աստիճան  
թոյլտու ընթացքէն, ոտքի ելաւ տուփ մը սիկառ դը-  
նելու համար, մինչդեռ ոստիկան զինուորը տաք տաք  
սուրճը կը խմէր, ախորժակով իրարու զարնելով երկու  
չրթունքները :

Մ'ներ դուրս ելաւ :

Միւս ոստիկանները, սրոնք նոյնպէս կաթ կը խը-  
մէին խանութին մէջ, նշանակալից նաշուածքներ կը  
փոխանակէին, իրարու ցոյց տալով դիմացի ոստիկանը,  
Մ'ների կէս ժամուան բարեկամը :

Մ'ներ կ'ուշանար սակայն :

Ոստիկանը կը սկսէր մտահոգ ըլլալ :

Միւս պաշտօնակիցները սկսան կատակով բաներ  
մը հասկցնել իրեն :

— Ճէմի'լ էֆէնտի, կ'ըսէր մէկը ժպտելով, քանի'ով  
յաջողեցար սակարկութիւնը ,

— Մէկ երկու ճերմակին դրամ չ'ըսե՛ր անիկա, կը ծաղրէր ուրիշ մը,

— Շիտակ ըսէ՛, կ'ըսէր ուրիշ մը, ձէ՛մի՛լ էֆէնտի, քանի՛ ճերմակ փրցուցիր,

-- Կատակին ատենը չէ՛, կը բարկանար Մ'ների ուստիկանը, ի՛նչ ճերմակ, ի՛նչ կ'ըսէք, ի՛մա չը պիտի՞ վերադառնայ կը կարծէք:

— Անցած ըլլայ, կը հեգնէր ուրիշ ուստիկան մը, նիհար կազմով ու դեղին բարակ պեխերով, դուն ուրիշ որսի մը նայէ՛, անիկա թուա՛ւ...:

Եւ այսպէս, ամէն կողմէ ծաղրանքներ կը տեղային խեղճ ուստիկանի գլխուն:

Մ'ների յապաղումէն շատ կը տառապէր: Կը խորհէր թէ ի՛նչպէս պիտի արդարացնէր ինքզինք Բերայի ուստիկանութեան անօրէնին առջեւ, եթէ եղելութիւնը յայտնուէր: Իր պաշտօնակիցներուն վատութիւնը ծանօթ էր իրեն. նոյն օրը պիտի վազէին Կալաթա Սէրայ ու ուստիկանութեան անօրէնին ականջը պիտի դնէին այս միջադէպը, պիտի ամբաստանէին զինք իրրեւ կաշառակեր և թերեւս պիտի յաջողէին զինքը վտարել տալու պաշտօնէն:

Գիտեալ կացութեան մը մասնուած է: ուստիկանը, ինքզինք կը դատաւարտէր ա՛յս աստիճան միամիտ գտնուելուն համար: Գլխարկաւոր մը ձերբակալել ու յետոյ ձեռքէ փախցնել, ի՛նչ յիմարութիւն է, կ'ըսէր ինքնիրեն ու ինքզինք կ'ուտէր բարկութենէն:

— Ձէ՛մի՛լ էֆէնտի, հարցուց հոն նստող ուստիկաններէն մէկը, ամօթ չըլլա՛յ հարցնելը, կաթին, սուրճին գրամները վճարա՞ծ էր...:

Ձէ՛մի՛լ էֆէնտին լռեց:

Ականջները կարմրած, աչքերէն կրակ կը ցատկէր:

Մ'ներ դեռ հաշիւը չը մաքրած, մեկնած էր, սիկառ-  
բերելու համար:

— Ուր մնաց դաւաճանը, կը մոլտար Մ'ների ու-  
տիկանը, առնելի՛քը թող ըլլայ:

Ու ոտքի ելաւ, մեկնելու համար:

Կանչեց կաթնավաճառը, դրամապանակը բացաւ,  
դողդոջուն ձեռքերովը, քառորդ մը նետեց երեսին,  
սպասելով որ մնացածը վերադարձընէր:

Միւս պաշտօնակիցները կը ճաթէին խնդալէն, իսկ  
ձէմիլ, քթին տակէն անլուր հայնուչներ մոլտալով,  
դուրս կ'ելլէր խանութէն, երբ դէմ առ դէմ գտնուեցաւ  
Մ'ների հետ, որ նոյն պահուն կը վերադառնար, քրտինքի  
մէջ թաթխուած, ուրիշ ոստիկան զինուորի մը հսկո-  
ղութեան տակ:

ձէմիլին աչքերը շողացին, սիրտը թնդաց խնդու-  
մէն, իր որսը կը գտնէր վերստին:

— Բօլի՛ս էֆէնտի, ըսաւ Մ'ներ աղբրսական նայ-  
ուածքով մը ձէմիլի դառնալով ու ցոյց տալով միւս  
ոստիկանը, որ քովէն չէր հեռանար, խնդրեմ, այս է-  
ֆէնտիին պատմեցէ՛ք իրողութիւնը, ես այս խանութէն  
դուրս չելա՞յ սիկառ գնելու համար:

— Այո՛, պատասխանեց անմիջապէս, այս միւսիւն  
իմ հրամանովս դուրս ելած էր սիկառ գնելու համար,  
ինծի յանձնուած է իր գործը:

— Շա՛տ աղէկ, յարեց նորեկ ոստիկանը, քանի որ  
այդպէս է, ես ա՛լ գործ չունիմ հետը:

Եւ նորեկը հեռացաւ:

ձէմիլ, դառնալով իր միւս պաշտօնակիցներուն,  
որոնք կաթնավաճառի խանութին մէջ քիչ առաջ ամէն  
կերպ կատակներով զինք կը ծաղրէին.

— Ընկերնե՛ր, ըսաւ գոհունակութեան շեշտով մը,  
հասկցա՞ք հիմա, ճանչցա՞ք մարդս...

Յետոյ, դառնալով Մ'ների .

— Բարեկա'մա, ըսաւ մեղձօրէն, շատ ուշացանք,  
երթա'նք :

Ճէմիլ ու Մ'ներ մեկնեցան :

Մ'ներ ուզեց բընել նստիլ, ոստիկանը չընդդիմա-  
ցաւ : Մութի մէջ մէծիտ մը սահեցուց ձէմիլի ափը :

Բերայի մեծ պողոտային երկայնքէն քալելով, հա-  
սան վերջապէս կալաթա Սէրայ :

Մ'ներ, վերջին փորձ մը կ'ուզէր ընել, ոստիկանը  
համոզելու որ զինք արձակէր. սակայն ոստիկանը միշտ  
անդրդուելի կը մնար, թէեւ Մ'ների կողմէն բաւական  
պարարտ պատառ մը կը խօստացուէր : Պահ մը ձէմիլ  
փորձուեցաւ Մ'ների խօստացած գումարը գրպանը նե-  
տել ու զինք արձակելու, բայց, յանկարծ, իր աչքին  
առջեւ արձանացան միւս պաշտօնակիցները, որոնք  
Պալաթիոյ պուլկար կաթնավաճառի խանութին մէջ տե-  
սած էին զինքը Մ'ների հետ, թերեւս իմաց տան և  
նոյնիսկ զինք ամբաստանեն սնօրէնին առջեւ, կը խոր-  
հէր ձէմիլ : Ուստի, Մ'ների թեւէն բռնած, տարաւ յանձ-  
նեց սնօրէնին :

Բերայի ոստիկանապետը հայատեաց համիտական մըն  
էր, ոստիկանութեան նախարար Նազըմ բաշայի արա-  
բածներէն, անոր երկրորդ տպագրութիւնը : Բանի' քանի  
անմեղներ, բաւական է որ հայ անունը կրէին, մանաւանդ  
գլխարկաւորներ, առանց հարցաքննութեան ենթարկե-  
լու, փօսաւ ըրած ու զրկած էր Ոստիկանութեան Դու-  
ռը, Կեդրոնական Բանտը նետուելու համար իբրեւ յե-  
ղափոխականներ և Նորին կայսերական Վեհափառու-  
թեան սրբազան Անձին դէմ դաւադրական դիտումներ  
անուցանող անիշխանականներ :

— Մ'ների առաջին տեսքը, իր թեթեւ յարդի գըլ-  
խարկով, կը բաւէր վայրկենապէս արթնցնել հայակեր

Ոստիկանապետին մէջ քնացած վայրագ կիրքերը :

— Առաջ անցի՛ր նայիմ, գոռաց Մ'ների երեսին, որ գլխարկը ձեռքը կըսպասէր դուռին առջև, ըսէ՛ նայիմ ի՛նչ կը կոչուիս :

— Պոխօ՛ր, պատասխանեց Մ'ներ, առանց ո՛րև է այլայլումի :

— Պոխօ՛ր... կրկնեց անօրէնը, դուռն ի՛նչ ազգէ ես :

— Մուսեվի՛ կեմ էֆէնտի՛ս, մուսէվի՛, պատասխանեց Մ'ներ, կեղծելով իրէաներու թուրքերէնի հնչումը. փատիչանին աղօքթ կրնեմ ամէն օր, կը բանիմ, կը բանիմ, ապուստս կը ճարեմ :

Ոստիկանապետին բարկութիւնը բաւական իջաւ. կամաց կամաց կ'ուզէր հաւտալ թէ Հայու մը հետ չէր գործը, Մ'ների թուրքերէնէն կը խաբուէր մանաւանդ, ա՛յնքան ճարտար կերպով նմանցուած իրէական հնչումով թուրքերէն մը :

— Խասգիւլէն չե՛ս, հարցուց անօրէնը.

— Ո՛չ, էֆէնտի՛ս, Սէլանիկցի եմ, չըջուն մանրավաճառ մը, քանի՛ չաբաթ է, դրամագլուխս կերայ, անգործ եմ իմա :

Ոստիկանապետը, որ մասնաւոր համակրանք մը կը տածէր իրէայ ցեղին, մանաւանդ գեղեցիկ սեռին, սրտնց քով յաճախ ջերմ ընդունելութիւն գտած էր, կը մտածէր խեղճ իրէայի մը կերպարանքին տակ ծածկուած Մ'ների դրամագլուխ մը ճարել տալ, բնականաբար իր այցաքարտով յանձնարարելով մայրաքաղաք հաստատուած Սէլանիկցի մեծ վաճառականի մը :

— Քանի՞ տարու ես, շարունակեց Ոստիկանապետը, նոյնինքն Համտի պէյ, Բերայի հուշակաւոր Համտի պէյը :

— Էֆէնտի՛ս, ըսաւ Մ'ներ, միշտ պահելով իր փոխ

առած խեղճուկ հրէայ մանրավաճառի դիրքը, տարիքս կարծեմ թէ քսան քսանըմէկ է. հոգելոյս մայրս կ'ըսէր թէ մեր Վեհափառ Սուլթանին գահը բարձրացած գիշերը ծնած եմ, ինէ զատ կրտսեր քոյր մըն ալ ունիմ, որ հիմա տասնինը տարու կայ չը կայ, մէկ տարուան հարս էր, այրի մնաց.

— Է՛, յարեց Համտի պէյ զուարթ շեշտով մը, կրտսեր քոյրդ զաւակ ունեցա՞ւ.

— Ո՛չ, էֆէնտի'ս, զաւակ չունի՛, իմ վրաս մնացած է, ի՛նչ ընեմ, պիտի բանիմ ապրեցնեմ խեղճը, ի՛նչ թող ընէ, այրի մըն է, կարուձեւ գիտէ, ինք ալ կ'աշխատի :

— Ս.դէ'կ, ադէ'կ, առաջ տարաւ Համտի պէյ հարցաքննութիւնը, որ տակաւ շանկան կը դառնար իրեն համար, ո՞ւր կը բնակիք.

Մ'ներ ի՛նչ պիտի պատասխանէր. սկսաւ մտմտալ, գլուխը կախած, մտածկոտ, արգահատանք կը շարժէր.

— Չե՛ս խօսիր, տղա'ս, յարեց Համտի պէյ հայրական շեշտ մը դնելով ձայնին մէջ, ըսէ՛, մի՛ քաշուիր, ո՞ւր կը բնակիք :

— Հասքէօ'յ, էֆէնտի'ս, նաւամատոյցէն վեր, նեղ փողոցի մը մէջ, փայտաշէն, խարխուլ, փոքրիկ խրճիթ մը. քոյրս ու ես միասին կը բնակիք :

— Ուրիշ դրացի չունի՞ք, հարցուց ոստիկանապետը, մօտերը պահականոց չը կա՞յ.

— Ուրիշ դրացի չունինք, ըսաւ Մ'ներ, պահականոցը քանի մը հարիւր քայլ հեռու է մեր խրճիթէն :

— Լա՛ւ, լա՛ւ, շարունակեց ոստիկանապետը, քոյրդ ազէկ կար կարո՞ղ է, ի՛նչ կրնայ կարել, հանըմնեալու Ֆիսսան կը կարէ՞.

— Անշո՛ւշտ, յարեց Մ'ներ, հպարտ շեշտով մը, ամէն տեսակ հագուստներ կը կարէ, Բարիզէն ամէն

ամիս նորաձեւութեան մօտէլներ կը ստանայ, ինքը ճարտար մօտիւղ մըն է. ամբողջ գիւղը կը ճանճնայ քոյրս, թուրքերէ՛ն ալ կը խօսի, Ֆրանսերէն լաւ գիտէ, նոյնպէս իտալերէն.

— Ի՛նչ կ'ըսես, ընդմիջեց ժպտելով ոստիկանապետը, չըսե՛ս որ քոյրդ գո՛ճ՛ր մըն է, անգին գո՛ճ՛ր մը, աղամա՛նդ մը. ապրի՛ս, ապրի՛ս: Դուն ի՛նչ գործով կը զբաղիս կ'ըսէիր.

— Էֆէնտի՛ս, պատասխանեց Մ'ներ աղերսարկուելի մը լալկան ձեւերով, ՚իմա զբաղում մը չունիմ, դրամագլուխս կերայ, ըսի, արհեստս՝ մանրավաճառութիւն է, եթէ փոքրիկ գումար մը ձեռքս ունենայի, նախկին արհեստս պիտի սկսէի ի գործ դնել, բայց ի՛նչ ընեմ, ձեռքս պարա՛պ է, ի՛նչ կրնամ ընել.

— Քանի՞ զրուշի խօսք է, յարեց ոստիկանապետը, որ հաստատապէս որոշած էր Պոխօրի այրի քրոջ այցելութիւնն մը տալ:

— Էֆէնտի՛ս, պատասխանեց կարծեցեալ Պոխօրը, աչու՛ւրները մանրցնելով ու մատներուն վրայ համրելով, սա՛նկ երեք չորս սակիով կը դառնայ գործս.

— Երեք սակիով կը դառնա՞յ գործդ, Պոխօ՛ր, կրկնեց ոստիկանապետը, ձեռքը բաճկոնակի դրպանը տանելով.

— Է՛հ, էֆէնտի՛ս, կամմաց կեղծ հրեան, եթէ չորս սակի ըլլայ, անմիջապէս կը սկսիմ գործի:

— Ծա՛տ լաւ, յարեց Համտի պէյը, զրպանէն հանելով չորս օսմանեան սակի. ու առջեւի սեղանին վրայ դնելով, նայէ՛, տղաս, այս գումարը քեզի փոխ կուտամ, կ'երթաս ապրանք կ'առնես, մանրավաճառութիւնդ կը շարունակես, ապրի՛ս, դուն շատ աշխատասէր, պարկեշտ ու հաւատարիմ տղայ մը կ'երեւաս.

— Էֆէնտի՛ս, յարեց Մ'ներ, բոլորովին յաղթա՛ա-

րած ըլլալու համար իր դիմացինը, ե՛րբ պիտի վճարեմ այս գումարը և ի՞նչ միջոցով.

— Հոգ չէ՛, տղա՛ս, ըսաւ Համտի պէյ ժպտելով, դուն աշխատէ դրամ վաստկիլ, եթէ այդչափ հոգ կ'ընես, քոյրդ ինծի դր'իէ՛, մեր տունը թող գայ, մեր տունի հագուստները կարելով թող կամաց կամաց վճարուի, չըլլար... :

Մ'ներ, պաշտօնական անունովը Պոխօր, իր անձին ապահովութիւնը գտնելէ ու չորս ոսկի ալ բացէն գըրպանելէ յետոյ, աւելի համարձակախօս կը դառնար, ոստիկանապետին դէմ : Չէ՛ր ալ ուզէր իր ինքնութիւնը կասկածի ենթարկել, ուստի, վարանոտ մէկու մը ձեւերով .

— Էֆէնտի՛ս, ըսաւ, քոյրս, այրի մնացած օրէն ասդին դուրս ելլելու սովորութիւնը ձգած է, նոյնիսկ շուկայ չիջներ, կարի վերաբերեալ կերպասներ և ուրիշ նիւթեր գնելու համար, գրեթէ ե՛ս կը հոգամ իր այդ պէտքերը, հետեւաբար, պիտի ներէք, էֆէնտի՛ս, եթէ առարկեմ որ քոյրս չպիտի կրնայ ձեր վսեմութեան ապարանքը գալ, կը վախնայ. ձամբան կրնայ ըլլալ որ ձախողուածի մը հանդիպի .

— Ինչո՞ւ համար, Պոխօ՛ր, ինչո՞ւ կը վախնայ .

— Էֆէնտի՛ս, թոթովեց Պոխօր, քոյրս քիչ մը տեսքոտ է. անցորդներուն հետաքրքրութիւնը գրաւելու աստիճան գեղեցիկ... :

Համտի պէյի սիրտը կը տրոփէր : Եթէ կարենար, նոյն րոպէին պաշտօնատունը պիտի ձգէր, Հասքէօյ երթար, Պոխօրի քրօջը խրճիթը :

— Հա՛, Պոխօ՛ր, ըսաւ, մոռցայ հարցնելու, ի՞նչ կը կոչուի քոյրդ .

— Էսթեր է անունը, Էֆէնտի'ս, յարեց կեղծ Պոսթորը, իբր թէ ամօթէն երեսը կարմրած .

— Շատ աղէկ, յարեց Համտի պէյ, դուն հիմակ'երթաս, ազատ ես, այդ չորս ոսկինով վաղուրնէ կը սկսիս գործի, ջանա՛ դրամ վաստկիլ ու քոյրդ ապրեցնել, մե՛ղք է .

— Բայց, Էֆէնտի'ս, կամկաց Պոսթոր, կը խնդրեմ որ անգամ մըն ալ բօլիսները զիս չը հարչարեն, մինչեւ այս տեղերը չը բերեն ու ,

— Ապո՛ւշ, քահքահով ընդհատեց Համտի պէյ, գէ՛շ եղաւ հիմա հոս գալդ . . .

— Շնորհակա՛լ եմ, Էֆէնտի'ս, ըսաւ Պոսթոր ժպտելով, իրիկունը գիտէ՞ք սրքան պիտի խնդայ քոյրս, բայց, եթէ կարելի է, Էֆէնտի'ս, այցաքարտ մը տայիք ինձի, մէջը գրուած երկտող մը թէ՛ այս տղուն դպչելու չէ՛ ,

— Ի՛նչ ծորամանկ հրեայ ես, ըսաւ Համտի պէյ ծիծաղելով, շատ լաւ, շատ լաւ, արցաքարտ մըն ալ տանք քեզի :

Ու սեղանին դարակը քաշելով արցաքարտ մը հանեց, վրան գրեց, — Այցաքարտս կրող այս տղան իմ հաւատարիմ ծառայ է :

Ու կարդալով այցաքարտը, տղուն երկնցուց ըսելով .

— Հաւանեցա՛ր հիմա, գնա՛ ուրեմն, իմ կողմէս մասնաւոր բարեւներ ըրէ՛ քրոջդ, տիկին Եսթերին :

Մհեր, ոստիկանապետի այցաքարտին ալ տիրացած, գետնամած Էրկրոպագութեամբ մը կը պատրաստուէր մեկնիլ, երբ Համտի պէյ սեղանին գիլը հնչեցուց :

Ոստիկան մը ներս մտաւ, թէմէննան ըրաւ ու դուռին առջեւ կեցաւ .

— Բէշի'տ էֆէնտի, ըսաւ Համտի պէյ հրամայական շեշտով մը, այս միւսին ազատ է, կրնայ մեկնիլ :

Ու Մհեր, շնորհիւ իր հրեայ ազգութեան, մանաւանդ իր այրի քրոջ, ինքզինք ազատեց Բերայի հայակեր ոստիկանապետին ճիրաններէն : Արագ արագ վար կ'իջնէր պաշտօնատան սանդուխներէն :

Կալաթա Սէրային դիմացը, թրամվայի ճամբուն անկիւնը ծխախոտի խանութ մը կար, ուղղակի հոն դիմեց, գրպանէն հանեց մէկ ոսկին . հալվաճաւ չորս խոշոր սիկառ ու տուփ մըն ալ հարիւր բարանոց սիկառիկ առաւ ոսկին մանրելու համար : Մնացած դրամը գրպանը նետելով, բռնեց Բերայի շխտակ ճամբան, ուղղակի թընէլի հրապարակը : Շուտով առաւ տոմսակ մը, թընէլ մտաւ : Անցած էր արդէն կէս օրը, բաւական անօթի կը դգար ինքզինք : Երբ թընէլէն դուրս ելաւ, դիմեց Ալաթիոյ մաքուր ճաշարաններէն մէկը, ուր լաւ մը փորը կշտացուց, մէկ երկու գաւաթ ալ գինի պարպեց :

Երջանիկ էր Մհեր այն օրը, բոլորովին մոռցած էր իր առաքելութիւնը : Գրպանին ոսկիները փորձիչ սատանայի մը պէս կը դրդէին զինքը Ալաթիոյ կողմը գիշերելու, մինչեւ առտու հոն անցընելու, հանրային տուններէն մէկուն մէջ : Սակայն, կը խորհէր թէ՛ Խուլը չերեւցաւ, թէ՛ նոյն իրիկունը գաղանի գիշերաժողով մը պիտի գումարուէր Սամաթիա, ոսկերիչ Գարբիէլ ազայի տունը, գարձեալ Գնունիի նախագահութեան տակ, և թէ՛ նոյն իրիկունը պարտաւոր էր ինք նոյն օրուան տեղեկատուութիւնը բերել ժողովին : Ուստի, յեղափոխականի պարտականութեան ձայնը, որ աւելի հզօր էր իր մէջ, հրաւիրեց զինք շարունակելու իր սկսած գործը : Հիմա վախ մըն ալ չունէր որ զգուշաւոր վարուէր . Բերայի ոստիկանապետին այցաքարտը կը կրէր իր ծոցը . Համիտի լրտեսներուն ու վարձկան ոստիկաններուն դէմ

ամենագոր էր Մ'ներ, ի՛նչ կ'ըսեմ, տիկին Եսթերի եղբայրը Պոխոր. այսուհետև, առանց երկիւղի, արձակ համարձակ պիտի կրնար երթեւեկել Խասգեղ, Հալըճօղլու, քանի որ ինն էր իրենց փայտաչէն, խարխուլ, խրճիթը, ուր իրեն հետ առանձին կ'ապրէր այրի քոյրը, տեսքոտ Եսթերը, որուն պիտի հաղորդէր Համտի պէյի բարեւները :

Այս մտածումներով, Մ'ներ իր քայլերը կ'ուղղէր Փարաքէօյի Կամուրջը, անմիջապէս շոգենաւ մը նետուելու և Հալըճօղլու երթալու նպատակով : Խուլը չէր երեւցած մինչև այն վայրկեանը, պէտք էր գտնէր Խուլը. ասիկա խիստ կարեւոր, կենսական խնդիր մըն էր իրեն համար :

Փարձեալ իջաւ կամուրջին նաւամատոյցի սրճարանը, դուրս ելաւ, առաւ տամակ մը, անցաւ սպասման սրահը և նետուեցաւ շոգենաւին մէջ, որ դեռ նոր հասած, պիտի վերադառնար Հալըճօղլու, ամէն նաւամատոյց հանդիպելէ յետոյ :

Մ'ների համար տաժանքոտ, նեղացուցիչ ճամբորդութիւն մը պիտի ըլլար, որովհետև ինքը կ'աճապարէր և կը փափաքէր ժամ առաջ երթալ գտնել Խուլը, որ անգտանելի էր եղած . . . :

Շոգենաւը սուլեց ու դեկը դարձուց դէպի Եէմիշի կողմը :

Հալըճօղլուի նաւամատոյցէն ուղղուեցաւ դէպի վեր, **Ս. Ստեփաննոս եկեղեցին :**

Ընկեր Մարգար հոն չէր :

Մ'ներ սկսաւ ման գալ ընդարձակ բակին մէջ :

Քիչ յետոյ ներս մտաւ ընկեր Մարգար, որ Մ'ները տեսնելուն, դող ելաւ, լեզուն կապկպուած մնաց .

— Ո՛ւր է, կշտամբեց Մ'ներ, ընկե՛ր Մարգար, ո՛ւր

է Սուլը, եղա՛ւ ասիկա. մինչեւ հիմա կամուրջի նաւամատոյցին սրճարանը կը սպասէի.

— Ներեցէ՛ք, ընկե՛ր Մ՛ներ, ծամժմեց Ս. Ստեփաննոս եկեղեցիի լուսարարը, Գաշնակցականներուն ժամկոչ Մարգարը, Սուլը մինչեւ կէս օր ձեզ սպասեց, հազիւ կէս ժամ կայ, մեկնեցաւ. Սամաթիա պիտի երթար ձեզ գտնելու :

— Զարմա՛նք, այդպէ՛ս պատուիրած էի քեզի, ընկե՛ր ժամկոչ. յանդիմանեց Մ՛ներ, մոռցա՛ր պատուէրս. քեզի ըսած էի թէ՛ ինձի թող գայ Սուլը, Գարաքէօյի կամուրջին Ոսկեղջիւրի նաւամատոյցին սրճարանը կը սպասեմ իրեն չըսի՛ . . .

Մարգար լուեց, յանցաւոր էր :

— Ի՞նչ պիտի ընեմ հիմա, շարունակեց Մ՛ներ, եթէ Սամաթիա երթամ, ինք արդէն վերադարձած պիտի ըլլայ, ի՞նչ ըսաւ, շոգեկառքով պիտի երթար, քայլելով թէ թրամվէյով, քեզի բան մը չըսա՛ւ այդ մասին :

— Ո՛չ, ընկե՛ր Մ՛ներ, պատասխանեց լուսարարը, յանցապարտ մէկու մը դէմքով, ինք այդ մասին բան մը չըսաւ. միայն ըսաւ թէ՛ Սամաթիա պիտի երթար քեզ գտնելու :

— Ինձի նայէ՛, ընկե՛ր ժամկոչ, յարեց Մ՛ներ, կըրնայ ըլլալ որ ես իրեն չը հանդիպիմ այսօր, եթէ այս իրիկուն վերադառնայ. կ'երթաս զինքը կը գտնես, իմաց կուտաս իրեն որ ես զարձեալ հոս եկայ այսօր և զինքը չգտայ, կը պատուիրես իրեն որ վաղը, առտուն առաջին շոգեկառով, աշխատի գալ կամուրջին նաւամատոյցի սրճարանը, եթէ զիս հոն չը գտնէ, մինչեւ կէս օր թ'ող սպասէ, կ'ըսես իրեն, անպատճառ վաղը պէտք է հոն գտնուի, առտուն կանուխ, հասկցա՛ր, չը մոռնա՛ս . . . :

— Այո՛ , այո՛ , հասկցայ , կրկնեց Մարգար , այս անգամ չեմ մոռնար , այս իրիկուն իր տունը կ'երթամ կը հաղորդեմ ձեր պատուէրը , վաղը , առտուն կանուխ , առաջին շոգենաւով պիտի գայ ձեզ գտնէ կամուրջին նաւամատոյցի սրճարանը , շատ լաւ , կ'ըսեմ իրեն :

Յետոյ խօսակցութիւնը դարձաւ Խասգիւղի կազմակերպութեան վրայ : Մարգար , անունով միայն Գաշնակցական , և կեղծ անունով մը , երբէք տեղեկութիւն չէր կրնար ունենալ գիւղին մէջ անցած դարձածներէն : Գիտէր միայն թէ՛ քիչ ատենէն պիտի պայթի ահաբեկի դէպք մը , մայրաքաղաքին մէջ : Սարսափը կը տիրէր ամենուրեք . սրճարանները չէին համարձակեր ուշ ատեն զուարճանալ , ամէն մարդ իր տունը կը քաշուէր , հաւերու պէս շատ կանուխ կը քնանային . փողոցները լըրտեսներուն շահատակութեանց ասպարէզ դարձած էին , ամէն վայրկեան տասնեակներով ձերբակալումներ , ամէնքն ալ Հայերու :

Մ'ների ու Մարգարի խօսակցութեան առանցքը կը կազմէր օրդւան կացութիւնը : Ամէն մարդ սպասուով մէջ էր , Մեծ Դէպքի մը նախընթօրը կը գտնուէր փառիշահներուն մայրաքաղաքը :

Մ'ներ կ'աճապարէր , կ'ուզէր իրիկունը կանուխ վերադառնալ Սամաթիա , Գնունին տեսնել և պատմել նոյն օրուան արկածները : Իստի , հրաժեշտ առաւ ընկեր Մարգարէն և արաքաքայլ վար իջաւ , այս անգամ քալելով մինչև Հասքէօյ , ուրկէ նստաւ շոգենաւը , որ պատրաստ էր մեկնելու :

Եէմիշ ելաւ , աղտոտ փողոցներէն անցաւ , և դէպի Միրքէճի ուղղեց իր քայլերը , շոգեկառքը չէր ուզեր փախցնել . առաւ երկրորդ կարգի տոմսակ մը , և նետուեցաւ շոգեկառքին մէջ , որ շոգիի վրայ էր :

Երբ կայարան իջաւ , Սամաթիոյ կայարանը , առանց

բոլորտիքը դիտելու, հասցնելով գնաց Գաբրիէլ աղային տունը, ուր կը յուսար գտնել Գնունին :

Ոսկիրիչ Գաբրիէլ աղային տունը սուգի մէջ էր, տիկինը վարը նստած էր, բակին մէջ, բազմոցի մը վրայ, սեւերու մէջ փաթթուած, կուլար : Երբ տեսաւ Մհերը, տեղէն ցատկեց ու գրկելով կտրիճը,

— Զաւակս, անուշիկ զաւակս, հառաչեց լալագին, լուր մը չունի՞ս արդեօք :

— Ի՞նչ բանէ, տիկին, պատասխանեց Մհեր, յանկարծակիի եկած,

— Զիմացա՞ր, ո՛ւր էիր դուն, հարցուց Գեղանուշին մայրը .

— Ի՞նչ, տիկին, ի՞նչ կայ, ինդրե՛մ, ընդմիջեց Մհեր տենդագին :

— Ի՞նչ պիտի ըլլայ, յարեց տիկինը միշտ հառաչելով ու թաց աչքերը սրբելով ձեռքի սեւ թաշկինակովը, մէջտեղ չը կայ Գնունին, ո՛չ ինքը, ո՛չ ալ աղջիկս, գիշերով կորսուած են, անհետացած են, խեղճ Գաբրիէլ աղան փնտռուածի ելեր է, մինչեւ հիմա չը դարձաւ :

Մհեր գամուած մնաց կայնած տեղը :

Պահ մը, լուռ ու մունջ, իրարու երես նայեցան, երկուքն ալ շուարած դէմքով մը : Խեղճ կինը, կէս օրուան մէջ բոլորովին այլափոխուած էր . դալկանար, գլխուն մազերը ձգուած անփոյթ, աչքերը լալէն լալէն կարմրած, ինքը գլխուն զարնուած, ընկճուած, մէ՛կ գիշերուան մէջ զրկուած էր իր մէկ հատիկ զաւկէն, Գեղանուշէն . . . :

— Մի՛ հօգ ընէք, տիկին, սիրտ տուաւ վերջապէս Մհեր, կարելի է մինչեւ իրեկուն կը վերադառնան, թերեւս Գաբրիէլ աղան բարի լուր մը կը բերէ մինչեւ իրեկուն, ինչո՞ւ կը տրտմիք այդչափ, տիկին, օրիորդ

Գեղանուշը յանդուգն, անվեհեր, քաջ աղջիկ մըն է, ինչ կը վախնաք. իսկ Գնունին, ինչ՞ պիտի հասկնաք ինչ սրտի տէր ըլլալը :

— Շնորհակա՛լ եմ, զաւա՛կս, որ եկար զիս մխիթարելու, յարեց անմխիթար մայրը. կ'աղաչեմ, դուն ալ փնտռէ՛, հարցո՛ւր, թերեւս հեաքերնին գտնուի.

— Շա՛տ աղէկ, մայրի՛կ, ըսաւ Մհեր, արդէն անպատճառ պիտի գտնեմ Գնունին. այս գիշերը ժողով չպիտի՞ գումարուէր.

— Ի՛նչ ժողով, զաւա՛կս, ըսաւ կինը թախծոտ դէմքով ժը, գիտե՛ս ինչե՛ր եղան այս գիշեր. բօլիս եկաւ, բօլի՛ս. խուղարկութիւններ կ'ըլլան կօր, գիտե՛ս, ես պառկեր էի, Գաբրիէլ աղան առտուն իմացուց, Անդրէասեա՛նը կը փնտռուի, ա՛խ, զաւա՛կս, ո՛ւր պիտի երթայ ասոր վերջը.

— Մի՛ մտտար, մայրի՛կ, կը սրտապնդէր Մհեր, ա՛յս ալ կ'անցնի, բօլոր այս նեղութիւնները կը մոռնանք վալը :

Մհեր հրաժեշտ կ'ուղէր առնել Գեղանուշի մօրմէն, երբ Գաբրիէլ աղան, խելակորոյս մէկու ժը պէս ներս մտաւ.

— Օ՛Ք... հառաչեց խեղճ մարդը, ամէն տեղ հարցուցի, փնտռեցի, Սամաթիան տակնուվրայ դարձուցի, ո՛չ տեսնող կայ, ո՛չ լուր ունեցող. օ՛Ք, աս ի՛նչ փորձանք էր եկաւ գլուխնիս :

— Գաբրիէ՛լ աղա, կը պաղատէր կինը, Միսաքեաններուն չը գացի՞ր.

— Ի՛նչ կ'ըսես, կնի՛կ, տեղ մնաց որ չը մտնէի, Տիկին Աննիկը տեսայ, դուռին առջեւ ժամերով կեցայ, սպասեցի. Միսաքեաններուն տղաքերէ՛ն ալ լուր մը չը կայ, ամե՛նքն ալ անյայտ եղեր են.

— Ի՛նչ կ'ըսես, հե՛ծեց կինը, արդեօք ի՛նչ կ'ընէ.

հիմա Աննիձան .

— Ի՛նչ պիտի ընէ , յարեց ոսկերիչը , քեզի պէս ծուռկերը կը ծեծէ . ի՛նչ ըսեմ սա . . . փիճերուն , կը մը-  
ռըլտար ցոյց տալով Մ՛ները , որ բակին մէջ կեցած , մը-  
տիկ կ'ընէր ոսկերիչին ողբերգութիւնը — , ի՛նչ ըսեմ այս  
անառակ տղաքներուն որ Պոլիսին խաղաղութիւնը  
խանգարեցին . . . :

Ու գնաց ինկաւ բաղմոցին վրայ , թաշկինակ մը  
հաննց ու սկսաւ երեսին քրտինքը սրբել :

Մ՛ներ մեկնեցաւ :

Է՞ .

Մայրաքաղաքին հայաշատ կեդրոններուն մէջ ամէն  
որ զէնք , ուժանակ , ուժմը և ուրիշ ռազմամթերք կը  
փոխադրուէր Դաշնակցական զինւորներու ձեռքով , ա-  
մէնքն ալ ընտիր ուժեր , որոնց մէջ կը գանուէին նաեւ  
աղջիկներ ու կիներ : Այս փոխադրութիւնները կը կա-  
տարուէին ոստիկաններու աչքին առջև . ընդհանրապէս  
սակառններու մէջ զետեղուած էին մահուան այդ ատաղձ-  
ները : Սակայն , Ոստիկանութիւնը չէր կրցած տակաւին  
երեւան հանել գաղտնիքը , թէեւ Երլտըզի Թահսին բա-  
շան ու Ոստիկանութեան նախարար Նազըմ բաշան ա-  
մէն միջոցներ ձեռք առած էին , մայրաքաղաքին ամէն  
կէտերուն վրայ ցրուելով իրենց գործակալները , և գի-  
շեր ցերեկ խուզարկութիւններ ու ձերբակալումներ կա-  
տարել տալով :

Զուր միջոցներ՝ այդ ձերբակալումներն ու խուզար-  
կութիւնները :

Եւրոպայի ծանօթ յեղափոխական կեդրոններէն

պարբերաբար Պոլիս եկած մտած էին այդ օրերը խումբ մը Դաշնակցական աճաքեկիչներ, և յաջողած էին հաստատուիլ մայրաքաղաքի զանազան թաղերուն ու նոյնիսկ արուարձաններուն մէջ : Եւրոպայի օսմանեան դեսպաններուն կողմէն այդ յեղափոխականներու մասին ժամանակին ծածկագիր հեռագիրներ տեղացած էին Երլտըզ, բայց, ինչպէս որ է, կարեւորութիւն չէր տրուած և շատ մեղմ, տկար միջոցներ ձեռք առնուած էր արգելելու Դաշնակցականներուն մուտքը Թուրքիոյ մէջ :

Այս աճաքեկիչները, որոնք պաշտօն ունէին հսկայ, հանց, արիւնահեղ ցոյց մը կազմակերպելու նոյնիսկ մայրաքաղաքին մէջ, ամէն օր նոր տարազով մը դուրս կ'ելլէին իրենց թագստոցներէն, այնպէս որ գաղտնի ոստիկանութեան գործակալներուն աչքէն կը վրիպէին :

Ոստիկանները սակայն, նախարարին մէկ գաղտնի շրջաբերականին վրայ, որ վերջերը զրկուած էր բոլոր պահականոցները, կրկնապատկած էին իրենց եռանդը, ժամերով կը սլքտային շոգեկառքի կայարաններուն մէջ, Սիրքէճիէն մինչև Սան Ստէֆանօ, կասկածելի ճամբորդները դիտելու և ասոնց իջած տեղերը հասկընալու համար : Կային լրտեսներ, որոնք պաշտօն ունէին հետապնդելու միայն գլխարկաւոր երիտասարդները, ուրիշներ՝ յատկացուած էին հալածելու պարզ հագուած աղջիկները, որոնք ընդհանրապէս կը պտրտէին ծովեզերքը կամ երկաթուղիներու քովի երկայն ճամբան, և կամ կը նստէին երիտասարդներու հետ, այս կամ այն կայարանի զբօսարանին մէջ :

Լրտեսներուն մէջ կիներ ալ կային, որոնք մասնաւորապէս Մեծ Շուկան կը սլքտային, իսլամուհիի տարազով, գնումներ ընելու պատրուակով : Այս կին լըրտեսները, ընդհանրապէս ընտրուած՝ գեղեցիկ սեռի ինկած դասակարգէն, շատերը Ղալաթիոյ հանրատան

հրեայ, յոյն, մալթացի, իտալացի, սլերիացի և ուրիշ անձանօթ ծագումէ բնակչութիւններէն, անուշ ակնարկներ կը նետէին երիտասարդ ու տեսքոտ հայ խանութպաններու, որոնց կը մօտենային, գնումներ ընելու ձեռով մը, խանութէն ներս կը սողոսկէին, իբր թէ յոգնութիւն առնելու համար, ժամերով կ'առանձնանային ու խօսակցութեան կը բռնուէին խեղճ, միամիտ ու անփորձ խանութպանին հետ, ժամադրաւայր կ'որոշէին, գիշերելու համար Բերայի հիւրանոցներէն մէկուն մէջ, և այսպէս, կնոջական զգլխիչ ձեւերով կը կախարդէին, կը գերէին իրենց որսը, բերնէն խլելով ամէն գաղտնիք, ընտանեկան, ընկերային, ազգային, յեղափոխական, և այլն :

Կին-լրտեսները կը յաջողէին մուտ գտնել նոյնիսկ տուններէն ներս, ընտանիքներուն ներքին գաղտնիքներուն ալ կարենալ հասու ըլլալու :

Եւ զո՞հերը կ'աւելնային օրէ օր :

Դժբաղդաբար ասիկա չէր նշմարուէր Մեծ Շուկայի բնակիչներէն, որոնք իրենց յաճախորդներուն մեղրածուրան շրթունքներէն կախուած, ժամանակ չէին կրնար ունենալ զիտելու պարապը, որ իրենց բոլորտիքը կը կազմուէր և օրէ օր կը լայննար, կը բացուէր : Մեծ ու փոքր խանութներ, Մեծ Շուկային մէջ, յաջորդաբար կը գոցուէին : Խանութպանը չէր երեւնար օրերով, շաբաթներով, ամիսներով : Ո՛ւր էր այդ խանութպանը, հիւանդ էր արդեօք, ի՞նչ էր պատճառը բացակայութեան, որ այդքան երկար կը տեւէր յաճախ :

Ու կին լրտեսները, երկար լրտեսութիւններուն մանքանկարները թէեւ, անոնցմէ վար չէին մնար ու երբեմն զանոնք ալ կը գերազանցէին իրենց հրապուրող կերպերով, չէին դադրեր Մեծ Շուկայի կտմարներուն տակ երթիւկելէ, աննպատակ շրջաններ ընելէ և ան-

ցորդներուն ցոյց տալէ իրենց կիսամերկ կուրծքը, որ պայծառօրէն կը տեսնուէր նրբաթիւ հիւսուածքով շղարշի մը տակէն. եւ այսպէս, իրենց անպարկեշտ ու լկտի ձեւերով, իրենց անուշ լեզուով, գլխէ կը հանէին անփորձ երիտասարդները, երբեմն ալ փորձ, ընտանիքի հայր, թոռներու տէր ծերերը . . . :

Այս կին լրտեսներուն մէջ աչքի կը զարնէր մանաւանդ մէկը, բարձր հասակով, հոյակապ յօրինուածքով մանր ոտքերով, երկայն ճախարակ թեւերով ու հարուստ լանջքով մը, Մեծ Շուկայի լեզուով Ասուածաւառ յորջորջուած : Այս կինը, սովորաբար առանձին կը քալէր, և շաբաթը մէկ անգամ միայն կ'իջնէր Մեծ Շուկան, ընդհանրապէս շաբաթ օրերը : Անխտիր առուտուր կ'ընէր շատ մը խանութներէ, գրեթէ ամէն շաբաթ գոհարեղէն մը կը գնէր, ապարանջան կամ օղ, ժամացոյց, մանեակ, ամէնքն ալ ադամաւիուռ : Սանութպանները հօգի կուտային այս կնոջ, որ իր լուրջ, պարկեշտ ու սիրուն կերպերով, բացառութիւն մը կը կազմէր միւսներուն մէջ, որոնք առհասարակ ճանչցուած էին իրենց պոռնիկի յատուկ նիստուկացքով :

Այդ շաբաթ օրը, ինչպէս մայրաքաղաքին ազգային վարժարանները, Սամաթիոյ վարժարանն ալ կէս օրէ ետքը գոց էր. Սամաթիոյ վարժարանի ուսուցիչներէն Արտաշէս Անդրէասեան և ուսուցչուհիներէն Վերգինէ Յակոբեան, նշանածը, նոյն օրը թեւ թեւի մտած Մեծ Շուկան իջած էին, ձեռագործի նիւթեղէններու քանի մը մանր մունր գնումներու համար : Ոսկերիչ Գաբրիէլ աղայի խանութին առջեւ հասած էին, երբ, Մեծ Շուկայի Աստուածամարը, մօտենալով օրիորդ Վերգինէի, արծաթի հնչուն ձայնով մը .

— Մատուռազէ՛լ, կը ներէք, ըսաւ թուրքերէն լեզուով, կրնամ ձեզի հետ քանի մը վայրկեան տեսակցիլ,

հոգ չէ՛ միւսի՛ւն ալ կրնայ ներկայ ըլլալ մեր տեսակ-  
ցութեան :

Օրիորդ Վերգինէ շուարած , Արտաշէսին երեսը կը  
նայէր , բառ կը պակսէր իրեն , արտայայտելու համար  
իր զարմանքը՝ այս խորհրդաւոյ կնոջ հանդիպումին  
վրայ :

Պահ մը լուռ մնաց . յետոյ , ինքզինք ամփոփելով ,  
ժպտուն դէմքով մը , և մեղրանոյշ ձայնով մը .

— Հանր՛մ էֆէնտի , ըսաւ , ինչո՞ւ չէ , կրնանք  
տեսակցիլ , բայց ո՛ւր . հոս շուկայի մէջ յարմարութիւն  
չառնե՛ր կարծեմ , այնպէս չէ՞ :

Անդրէասեան իր նշանածին քով անձայն կեցած ,  
կը դիտէր անձանօթ , խորհրդաւոր կինը , որուն նուրբ  
ու թափանցիկ յաջակին տակէն սեւ ու խոշոր աչքերը  
կը խնդային ու լուսնկայ դէմքը կը շողշողար : Արտա-  
շէս մէկ կողմէ հազարումէկ ենթադրութիւններ կ'ընէր ,  
սեւ կասկածներէ կը տարուէր , բայց միւս կողմէ ամէն  
ճիգ կ'ընէր ինքզինք չը մատնելու , կ'աշխատէր աւելի  
լաւատես ըլլալ :

— Ե՛ս ալ գիտեմ թէ հոս յարմարութիւն չունի ,  
մատուռազէ՛լ , յարեց անձանօթ կինը , ժպտելով լաջա-  
կին տակէն և մերթ ընդ մերթ վրայի սաւանը վեր առ-  
նելով , դուք առանց վարանելու ետեւէս եկէ՛ք , սա  
մօտերը տուն մը գիտեմ , հոն կը մտնենք ու կը տեսակ-  
ցինք , չ'ըլար :

Վերգինէ լուեց . ի՞նչ պիտի պատասխանէր . անձա-  
նօթ կին մը , թէեւ արտաքինը վեհ , պատկառազդու և  
համակրելի , առաջին հանդիպումի մը մէջ , ի՞նչպէս կը  
համարձակէր իրենց , թէ՛ իրեն և թէ՛ իր նշանածին , որ  
վերջապէս արու մըն էր , այսպիսի առաջարկ մը բերել .  
ո՛վ էր այդ կինը , ինչո՞ւ կ'ուզէր տեսակցիլ , կը ճանչ-  
նա՛ր զինքը . արդեօք ի՞նչ դադտնիք կար այս բանին

տակ : Մանաւանդ , իր նշանածին՝ Անդրէասեանի ընկե-  
րութիւնը կը մտածէր , անծանօթ , առաջին անգամ հան-  
դիպած , գեղանի , հոյակապ իսլամուհիի մը հետ . եթէ  
ինքը մինակ ըլլար , ա՛յնչափ չպիտի վարանէր . Արտա-  
շէս գլխարկաւոր մըն էր , եւրոպական տարազով երի-  
տասարդ մը , ուշադրաւ դէմք մը , որ անցորդներուն  
հետաքրքիր նայուածքներուն առարկայ պիտի ըլլար ,  
եթէ զինքը տեսնէին այս իսլամուհին հետ , արդեօք  
ի՞ճշ մեկնութիւններ պիտի տային , կը խորհէր Վերգինէ ,  
և շատ վտանգաւոր կը գտնէր իրենց համար ընդունիլ  
այդ կնոջ առաջարկը : Բաւական երկար խօսակէ վերջ ,  
մտեցաւ անոր ու ըսաւ շատ քաղաքավար ձեւով մը .

— Հանրմ էֆէնտի , կը ցաւիմ որ չպիտի կրնամ ըն-  
դունիլ ձեր առաջարկը .

— Բայց ինչո՞ւ , մատմուազէ՛լ , յարեց կինը , ին-  
չո՞ւ կը քաշուիք , մի՛ վախնաք , ես օտար մը չեմ , ես  
ձեզի համար բարիք միայն կը խորհիմ , մի՛ վախնաք  
երբէք , ինչ որ կ'ըսեմ , մի՛ մերժէք , յետոյ կը զոջաք ,  
մատմուազէ՛լ , ըսէ՛ք ինչո՞ւ չէք ընդունիր առաջարկս :

— Ներեցէ՛ք հա՛նրմ էֆէնտի , յարեց Վերգինէ  
գրեթէ պաղատելով , մի՛ ստիպէք , կ'աղաչեմ , կը տես-  
նէք , միւսիւս հետս է , փողոցներէն ի՛նչպէս պիտի հա-  
մարձակի անցնիլ մեր երկուքին ընկերացած , մեր մէջ  
հոգ չէ , սովորութիւն է . այր ու կին , մանչ ու աղջիկ ,  
թեւ թեւ մտած կրնան պտըտիլ , բայց , հանր՛մ էֆէնտի ,  
դո՛ւք ալ գիտէք , ձեզի պէս ազնուական իսլամուհիի  
մը հետ գլխարկաւոր երիտասարդ մը չը կրնար անցնիլ  
փողոցներէն , մանաւանդ Ստամպուլի կողմը , ուր գիտէք ,  
չար աչքերը կը հսկեն :

— Հասկցա՛յ , մատմուազէ՛լ , հասկցա՛յ , ըսաւ ժըպ-  
տելով , ձեր միւսիւին համա՛ր է որ այդչափ կը վարա-  
նիք .

— Այո՛, հանր՛մ էֆէնտի, յարեց Վերգիինէ, եթէ միւսիւս հետս չըլլար, ամենայն սիրով պիտի հետեւէի ձեզի։

— Շատ աղէկ, ըսաւ վերջապէս անծանօթ կինը, ատո՛ր ալ հնարը կայ, մենք միասին կ'երբ՛անք, միւսիւն ալ մեզի կը հետեւի քանի մը քայլ հեռուէն, մեր հետքը չը կորսնցնեն, մինչեւ որ հասնինք տունը։ Դուք դուռին առջեւ կը սպասէք, իսկ ես ներս կը մտնեմ։ ձեր միւսիւն ընտկանաբար կը տեսնէ զձեզ դուռին առջեւ, կուգայ, և միւսիւին հետ ներս կը մտնէք, առանց նըշմարուելու դրացիներէն։

Վերգիինէ կամաց կամաց կը համոզուէր, բայց Անդրէասեան կը կասկածէր կնոջ անկեղծութեան վրայ։

Գաբրիէլ աղայի խանութին քով այսպէս երկար ատեն խօսքի բռնուիլ, իսլամուհիի մը հետ, Անդրէասեանի և իր նշանածին համար աղէկ բան մը չէր. Մեծ Շուկայի յաճախորդները, խանութպանները, անցորդները, ամէնքն ալ հետաքրքիր ակնարկներ կ'ուղղէին իրենց։ Անդրէասեան ուզեց կարճ կապել, վերջացնել գործը։ Ուստի, Վերգիինէի դառնալով, ըսաւ թուրքերէն լեզուով.

— Վերգիինէ՛, մի՛ մերժեր հանրմին առաջարկը, դուն գնա՛, ես կուգամ ձեզ կը գտնեմ հոն։

Անծանօթ կինը, որ մինչեւ այն վայրկեանը կը քաշուէր Արտաշէսէն, համարձակութիւն առաւ և ըսաւ ժպտելով.

— Միւսիւն խելացի է, խելացի՛, խե՛րը տեսնես, մատմուռաղէ՛լ, օ՛ն ուրեմն, երթանք մենք, միւսիւն իր գործը գիտէ։

Ու Վերգիինէ անծանօթ կնոջ հետ հեռացաւ Գաբրիէլ աղայի խանութին առջեւէն, Անդրէասեանի կրկին ու կրկին պատուիրելով որ աչքէ չը կորսնցնէ զիրենք։

Արտաշէս քիչ մը նստիլ ուզեց խանութին մէջ, բայց Գարբիէլ աղան չը կար հոն :

Մեծ Շուկայի Աստուածամարը, օրիորդ Վերգինէի հետ կը քայլէր կամաց կամաց. քանի մը խանութներու առջեւ կանգ առին, գնումներ ընել փորձեցին, տեղ տեղ, ճամբուն վրայ կեցան, դիտելու համար փողոցներուն մէջտեղը դրուած մանրավաճառներու աժան ապրանքները : Գլխարկաւոր, քրիստոնեայ մատմուազէլի մը հետ լաջակաւոր, սաւանաւոր իսլամուհի մը տեսնել՝ անսովոր բան մը չէր, վարժուող աչքերու համար :

Տունին մատմուազէլը, կ'ըսէին իրարու խանութպանները, ցոյց տալով օրիորդ Վերգինէն,

— Ան ի՛նչ փառաւոր հասակ է, կ'ըսէր ուրիշ մը՝ քովի ընկերովը, ան ի՛նչ կուրծք, ան ի՛նչ աչքեր, նայէ՛, նայէ՛, Արշա՛կ, ինչպէ՛ս կը վառին լաջակին տակէն :

— Աստուածամարը, մեր Աստուածամարը, կը փրսփրսային իրարու, երկու շուկացի չարածճի խանութպաններ, որոնք Մահմուտ բաշայի պողոտան ի վեր կ'ելլէին դէպի Մեծ Շուկայի Դուռը :

Այսպէս, փողոցին մէջ, ամէն անկիւնները հիացիկ աչքեր, ամէն կողմէ ձայնարկութիւններ, մինչեւ որ հասան բազմածորակ մարմար աղբիւրին առջեւ, որուն աջ կողմէն նեղ փողոց մը կը բացուի :

Վերգինէ, անձանօթ ուղեկից կնոջը քովէն քալելով միշտ, երբեմն երբեմն ետին կը դառնար, ամէն անգամ որ փողոցի մը գլուխ հասնէին, նայելու համար թէ Արտաշէսը կը հետեւէր իրենց :

Արտաշէս, թէեւ հեռուէն, վայրկեան մը չէր փախցրնէր իր աչքէն զանոնք, և առանց ինքզինք յայտնի ընելու, կամաց կամաց կը հետեւէր անոնց :

Բարձր ու շքեղ շէնքի մը դուռին առջեւ հասած

էին, երկու արոյրէ ջախջախներով, գոց կանանչ ներկով, ոսկեգօծ դրուագներով դուռ մը, որ գոց էր:

Հոն կանգ առին:

Իսլամուհին ձեռքի թեթեւ հարուած մը տուաւ դուռին: Շատ չանցաւ, առաջին յարկի պատշգամին մէկ լուսամուտէն, որ փողոցի դուռին վրայ կը նայէր վերէն, կնոջ գլուխ մը դուրս ելաւ, մանկամարդ, դեղձան մազերով, նուրբ դիմագծերով ու կապոյտ աչքերով կնոջ մը, որ վար նայեցաւ, յետոյ գլուխը ներս քաշեց:

Դուռը վայրկենապէս բացուած էր:

Վերգինէի աչքին առջեւ պարզուեցաւ ընդարձակ, մարմարէ քառակուսի բակ մը, իւղաներկ պատերով ու դռներով, որոնց տակ թաղարներ տրուած էին գոյնզգոյն ծաղիկներու: Դուռին երկու կողմի լուսամուտներուն մետաքսէ ծանրագին վարագոյրները թեթեւ ստուեր մը կը սփռէին բակի մթնոլորտին մէջ, ձեղունէն վար կախուած փոքրիկ ջահի մը պրիսմակներուն վրայ ծիածաններու վէտվէտումներ ձեւացնելով:

Անծանօթ հանրմը նետեց վրայի սեւ պատանքը, վեր առաւ թափանցիկ լաջակը, որ իր դէմքի թարմութիւնը կը ծածկէր: Ու եղաւ կատարեալ երոպացի կին մը:

Բակին մէջ ոչ ոք երեւցու:

Վերգինէ, ինչպէս որ անծանօթ ընկերուհին յանձնարարած էր իրեն, դուրսը դուռին առջեւ կը սպասէր: Անդրէասեան երեւցաւ դիմացի փողոցին անկիւնէն, և և իր նշանածը տեսնելով դուռին առջեւ, երագեց իր քայլերը, շուտով հասաւ ու միացաւ անոր:

Երկուքը միասին ներս մտան ու դուռը գոցուեցաւ:

Բակին մէջ երեքը մէկտեղ էին հիմա :

Վերէն սպասուհի մը վար վազեց, հագիւ քսանտարու մանկամարդ աղջիկ մը, որ Յոյն ըլլալ կը թուէր : Սա մօտեցաւ հանրմին, ժողվեց սաւանը, և, հանրմին ակնարկութեան վրայ, վեր առաջնորդեց երկու հիւրերը, Անդրէասեան ու Վերգինէ, ինքը բակին երեսփսնեակները մտնելով ելլելով կարգով :

Օրիորդ Վերգինէ, առաջին յարկի կահազարդ փառաւոր սննեակի մը մէջ, արեւելեան ճաշակով շինուած ու դամասկեան կերպասէ ծածկոցներով, բարձերով, լայն ու երկայն բազմոցի մը վրայ նստած, Անդրէասեանի քով, որ հանած էր գլխարկը, անհամբեր կը սպասէր հանդիպումի ելքին, որ չէր գիտեր, եղբրակա՞ն պիտի ըլլար թէ զուեշտական :

Հանրմը ներս մտաւ, երկուքը մէկտեղ ուքի ելան :

Հագած էր մետաքսէ թիթեւ պլուզ մը, մինչեւ ծղինները ժանեակներով վերջացած, մերկ թեւերը թուլակի ձգած երկու քովերը : Անցաւ նստաւ բազմոցին դիմացը, երկայն աթոռի մէջ օրօրուելով :

Կարճատեւ լուծիւն մը, յետոյ սպասուհին անուշ բերաւ արծաթ ափսէի մը մէջ. երեքն ալ առին, սպասուհին մեկնեցաւ :

Հանրմը բանալով խօսակցութեան դուռը.

— Մատմուաղէ՛լ Վերգինէ, ըսաւ մտերիմներու յառուկ ընտանի շեշտով մը, դուք հիմա կը զարմանաք, այնպէս չէ՞, և թերեւս կասկածներու ալ կ'ենթարկուիք, երբ կը դիտէք թէ հիւր կը գտնուիք տան մը մէջ, ուրուն ո՛չ տէրը կը ճանչնաք, ո՛չ ալ տիրուհին. սակայն, հանդարտեցէ՛ք, զարմանալու կամ կասկածելու տեղի չը կայ, օտար տեղ մը չէք, և ձեր խօսակիցը շատ մօտէն, վաղուց կը ճանչնայ զձեզ, մատմուաղէ՛լ...

— Ինչպէ՛ս, ընդմիջեց օրիորդ Վերգինէ, բոլորո՞

վին չփոթած , ի՛նչպէս , խնդրեմ , բացատրեցէ՛ք , հանր՛մ էֆէնտի :

— Կ'աղաչեմ , բողոքեց տանաիրուհին , հանր՛մ էֆէնտի չեմ , ե՛ս ալ ձեզի պէս . . .

Ու հեծկլտանքի մէջ խեղդուած , չը կրցաւ շարունակել : Հաննեց շրջազգեստի քղանցքին քովի գրպանէն մետաքսէ թաշկինակ մը , և սկսաւ աչքերը սրբել :

Արտաշէս , Վերգինէի քով նստած , անբարբառ , կը դիտէր դիմացի կնոջ ներքին հոգեկան յուզումը , գեղեցիկ դիմագծերուն վրայ նկարուած :

Յետոյ շարունակեց յուզուած ձայնով մը , որ կը թրթռար .

— Ե՛ս ալ ձեզի պէս մատմուազէլ մըն էի , և եթէ քիչ մը ձեր յիշողութեան դիմէք , դժուարութիւն չպիտի կրէք ճանչնալու զիս , ձեր երբեմնի դպրոցական ընկերուհին . . .

— Ի՛նչ կ'ըսէք , մատա՛մ , ի՛նչ կ'ըսէք , բացաբանչեց Վերգինէ , տեղէն վեր ցատկելով , բոլորովին այլայլած , մինչ Արտաշէս լուռ վկայի մը պէս կը հետեւէր երկուքին խօսակցութեան , որ տակաւ խորհրդաւոր հանգամանք մը կը ստանար և գերադանցօրէն շահագրգիռ ըլլալ կը խօստանար :

— Ս.յո՛ , մատմուազէ՛լ Վերգինէ , լաւ յիշեցէ՛ք , շարունակեց անձանօթ կինը , ձեր դպրոցական ընկերուհին . . .

— Ձեր անձնը . . . , հարցուց յանկարծ Վերգինէ , իր յիշողութեան խաւերը քրքրելով , ձեր անունը կը հաճի՞ք տալ .

— Ո՞ր անունս , պատասխանեց իսլամուհին , նախկինը՞ թէ հիմակուանը , ա՛խ , սիրելի՛ ընկերուհիս , հիմակ ես անուն չունիմ , այս տան մէջ պարզ կարասի մըն եմ , հաճոյքի գործիք մը , հեշտանքի առարկայ մը ,

գերի՛ մը... պերճանքի ու ճոխութիւններու այս զըն-  
տանին մէջ :

Յետոյ դառնալով Արտաշէսի .

— Անուշի՛կ եղբայրս, միւսի՛ւ Արտաշէս, ըսաւ  
խորհրդաւոր կիներ, հոս ուրիշ մէկը չը կայ, երբէք մի՛  
վախնաք, բոլորովին ապահով էք, մինչեւ իրիկուն  
կրնանք խօսակցիլ առանց դրսէն խանգարուելու .

— Բայց, մատա՛մ, ռտքի ելաւ ու բացագանչեց  
Անդրէասեան զարմացական շեշտով մը, ուրկէ՞ ո՛ւր ա-  
նունս կրնաք գիտնալ, ո՞վ ըսաւ ձեզի թէ Արտաշէս է  
անունս :

— Մի՛ զարմանաք, մի՛ զարմանաք, շարունակեց  
իսլամունհին, ես զձեզ վաղուց կը ճանչնամ . թէ՛ զձեզ  
և թէ՛ օրիորդ Վերգինէն . և որպէս զի վերջնականա-  
պէս համոզուիք թէ՛ վաղեմի, անկեղծ ու զձեզ սիրող  
բարեկամունհի մըն է ձեր խօսակիցը, համբերատար ու  
գիով մը մտիկ ըրէ՛ք զիս :

Ու սկսաւ իր ապշեցուցիչ հարցումները .

— Օրիո՛րդ Վերգինէ, դուք չիմա Սամաթիոյ Նուն-  
եան-Վարդուհեան աղջկանց վարժարանին մէջ չէ՞ք  
պաշտօնավարեր, աւագ ուսուցչուհին չէ՞ք . . .

Օրիորդ Վերգինէ ընդմիջել կ'ուզէր, բայց արգիլ-  
ւեցաւ :

— Յետոյ, շարունակեց իսլամունհին, ձեր միւսին  
Սամաթիոյ Ս . Սահակեան աղգային վարժարանին ու-  
սուցիչներէն չէ՞ . . ., սխալ կը խօսիմ արդեօք :

— Նոյն վարժարանին տնօրէնը չէ՞ եղած Սաչիկ  
Գնունին, սր նոյնպէս Եէտի-Գուէի Որբանոցին մէջ կը  
պաշտօնավարէր վերջերս, շարունակեց նոյն թափով :

Արտաշէս ու Վերգինէ սահմուկած մտիկ կ'ընէին ա-  
ռանց կարենալ բառ մը գտնելու, որ արտայայտէր ի-  
րենց ներքին յուզումը :

— Այսպէս ուրեմն, չարունակեց իսլամունին, կը յուսամ թէ ա՛լ հիմա իրարու ծանօթներ ենք, կը մնայ հիմա ինքզինքս ծանօթացնել, այնպէ՛ս չէ.

— Ո՛րքան երախտապարտ պիտի ընէք զմեզ, յա-  
րեց Արտաշէս, եթէ հաճիք մեր կասկածները փարատել  
և յայտնել մեզի թէ՛ որո՛ւ տունը կը գտնուինք այս  
պահուս :

— Համբերեցէ՛ք, քիչ մը համբերեցէ՛ք, ըսաւ  
տանտիրունին, ամէն բան պիտի պատմեմ ու շուտով  
պիտի հասկնաք թէ որո՛ւ տունը կը գտնուիք այս պա-  
հուս :

Նոյն պահուն սպասունին ներս մտաւ, սուրճը բե-  
րաւ, և, տիրունին նշանացի ակնարկին վրայ սկահակ-  
ները իւրաքանչիւրին առջեւի սատափէ սեղանիկներուն  
վրայ դնելէ ետքը դուրս ելաւ :

Պահ մը խօսակցութեան դադար տրուեցաւ, սկսան  
սուրճը խմել. յետոյ, իսլամունին վերստին առաւ խօ-  
սակցութեան թիւը :

— Սիրելիներ՛ր, ըսաւ, հինգ տարիէն աւելի կայ,  
ես այս ապարանքին մէջ փակուած կ'ապրիմ, ինչպէս  
թուշուն մը՝ օսկի վանդակի մը մէջ. այս ապարանքը  
մեր հայ եղբայրներուն արիւնտովը շաղախուած է, Հա-  
միտի արբանեակներէն արիւնկզակ բաշայի մը սեփական  
ապարանքին մէջ կը գտնուիք հիմա, բաշային անունը  
համանիչ է արիւնի, թալանի, հրդեհի : Զրկուածներուն,  
այրիներուն, որբերուն ձեռքէն յափշտակուած հացո՛վը  
կ'ապրին այս Անէճքի Տունին բնակիչները : Մտիկ ըրէ՛ք,  
առանց ընդմիջելու, պատմութիւնս վէպ մըն է : Քստմը-  
նելի, գեհնային ոճիրներու այս որջին մէջ ապրելու  
դատապարտուած զո՛հի մը պատմութիւնը, գիտեմ, պի-  
տի սարսուռով համակէ ձեր սիրտերը. սակայն, չեմ  
ուզեր յուզել, չեմ ուզեր իմ ցաւերովս զբաղեցնել զձեզ :

հիմա ժամանակը չէ պատմութիւնս ընելու. ուրիշ կարեւոր, խիստ կարեւոր, անհունապէս կենսական խնդիր մը կայ, որուն համա՛ր է որ զձեզ մինչեւ այս ապարանքը բերի: Միայն պէտք է յայտնեմ ձեզի թէ՛ ես մինակ չեմ այս ապարանքին մէջ ապրելու դատապարտուածներու տխուր երամին մէջ. հոս ուրիշ զո՛հեր ալ կան, հուրէ սուրէ ապրած զո՛հեր, որոնք իրենց սուրբ հաւատքը զո՛հելո՛վ միայն յաջողած են ողջ մնալ, հայկական տիեզերասարսուռ ջարդերու զո՛հերէն վերապարածները՝, իմ դժբաղք, իմ անմխիթար քոյրերս, որոնք վերը, միւս յարկերուն մէջ, ինծի պէս և թերեւս ինէ շատ աւելի կը տառապին, իրե՛նք ալ սահմանուած յագեցնելու մարդակերպ գազանի մը կի՛րքը...: Այս ապարանքին տէրը՝ Երլտըզի մէջ յարգուած, նախարարներուն անուսարսափը, միայն ոստիկանութեան նախարար Նազըմ բաշային բարեկամը, խաղամու, կնամու, կաշառակուրծ, անբարոյական, աւարներով հարստացած, իր ամէն օր տուած ժուռնալներուն շնորհիւ չքանչաններու, լիաթոշակ պաշտօններու տիրացած բաշա՛ մըն է, Սասունի ջարդին մէջ կարեւորագոյն դերը կատարողներէն: Այս բաշան, ոստիկանութեան նախարարին աջ բաղուկը, իր հսկողութեան ներքեւ, իր ապարանքին մէջ կը պահէ, կը գգուէ, կը կերակրէ, կը հագլեցնէ լեզուագէտ, զարգացած ու զեղանի կիներու խումբ մը, որոնք պաշտօն ունին ամէն օր փողոցները շրջիլ, շուկան երթալ, գնումներ ընել, և ամէն օր տեղեկութիւններ քաղել ու բերել բաշային, հայ յեղափոխականներու վրայ: Այս կիները, ամէն իրիկուն կը վերադառնան իրենց պառոյտներէն ու կը բերեն տեղեկութիւններ, որոնք ժուռնալի ձեռով կը ղրկուին Երլտըզ:

Ու այս լրտես կիներուն մէ՛ջ կը գտնուիմ ես այսօր, և ե՛ս ալ կիներ-լրտես մըն եմ, Համիտի վարձկան

գործակալուհիներէն . . . :

— Ի՞նչ կ'ըսէք, տի'կին, ընդհատեց օրիորդ Վերգինէ, սարսափահաւ, չը կրնալով զսպել իր սահմուկումը :

— Այո՛, ե՛ս եմ կին-լրտեսներուն պետը, և այս պաշտօնը կը վարեմ հինգ տարիներէ ի վեր, այս անիծեալ ապարանքին, ի՞նչ կ'ըսեմ, այս դժոխքի՛ն մէջ . . . կը յուսամ թէ այս նախնական ծանօթութիւնները կը բաւեն ծառայելու յառաջաբանի, այնպէս չէ՞ .

Դառնանք հիմա բուն նիւթին : Աւելորդ է կրկնել, պաշտօնիս բնութեամբ ու բերումով դիւրութիւններ ունիմ, գրեթէ ամէն օր, տեղեկանալու ո՛ր և է գաղտնի հրահանգի մը, հրամանի մը, որ կը հազորդուի ստիւկանութեան նախարարին կամ Երլարդի լրտեսապետին կողմէն : Հոս, գիշերները, ընթրիքէն վերջ, երբ օրուան ժառանգները կարգի կը դրուին, բաշան իր սենեակը կ'առանձնանայ, զիս իր քով կը կանչէ և յաջորդ օրուան համար նոր հրահանգներ կը հազորդէ ինծի, որպէս զի ես ալ, իմ կարգիս, հազորդեմ զանոնք բոլոր միւս կին լրտեսներուն : Արդ, երէկ գիշեր, իր քով կանչելով, ինծի պաշտօն տուաւ, այսօրուընէ սկսեալ, հետապնդել Սամաթիոյ շրջանակին մէջ երեւցող կասկածելի Հայերը, գլխաւոր Դաշնակցականներէն Սաչիկ Գնունին, Արտաշէս Անդրէասեանը, Արտաշէս ու Ներսէս Միսաքեանները, Հայկ Արապեանը, և քեզ, օրիորդ Վերգինէ . . . :

Արտաշէս ու Վերգինէ, շունչերնին բռնած, դալկահար, անձանօթ կնոջ շրթունքէն կախուած, մտիկ կ'ընէին :

— Ներեցէ՛ք, տի'կին, յարեց օրիորդ Վերգինէ, կրնա՞մ արդեօք երկրորդել հարցում մը, որուն պատասխանին չ'արժանացայ տակաւին, կրնա՞նք արդեօք ի-

մանալ ձեր անունը ,

— Անճուս , ի՞մ անունս , կրկնեց անձանօթ կինը . ո՞ր մէկը սակայն , նախկին անունս թէ հիմակուանը . սիրելի՛ս , մի՛ նորոգէ՛ք հին վիշտերս . այսքան վտանգաւոր խոստովանութիւններէ վերջ , կրնա՞ք բրբէք տակուսիլ թէ ինքնութիւնս չը յայտնեմ ձեզի , ես , սիրելիներ՛ր , իսլամուհի մըն եմ , այսօր , այս ապարանքին մէջ . անունս , նոր անունս , Զօնա՛լ է , մանեկաւոր մուրակին , երեւակին անունո՞վը , աւա՛ղ , ես ի՛նչ եմ արդէն , ես ալ մուրակ մը չե՛մ , և մանեկաւոր մուրակ մը . ունիմ տամեակներով մանեակներ , մաբգրիտէ , աղամանդէ օղեր , քայռեր , պոօշներ , մատնիներ ամէն տեսակ քարիէ , ապարանջաններ , գոհարեղէններ , ամէնքն ալ ինձի ընծայ տրուած՝ անարգ ծառայութիւններուս փոխարէն . . .

— Ձեր հին անճուսը , ընդմիջեց Վերգինէ տենդոսանհամբերութեամբ մը .

— Սպասեցէ՛ք , սիրելի՛ մատմուազէլ , սպասեցէ՛ք որ կարգով պատմեմ , իմ հին անճուս . . . չե՛ս յիշեր Վերգինէ՛ , ըսաւ կինը , յանկարծ իր ձայնին տալով մտերմական , ընտանի շեշտ մը , չե՛ս յիշեր զիս . . . :

Օրիորդ Վերգինէ զո՛ւր կը զննէր Զօնալ հանրմիդիմազծերը , զո՛ւր կօչում կ'ընէր իր յիշողութեան , անկարելի՛ էր , չէր կրնար իր մտքին մէջ կաղապարել ո՛ւնէ ազլկան պատկեր մը , որ Զօնալ հանրմին հետ ունենար ազօտ նմանութեան ստուեր մը . չէր կրնար երեւակայել աղջիկ մը , որուն հանդիպած ըլլար իր կեանքին մէջ , աղջիկ մը , որուն հետ մտերմացած ըլլար տարիներ առաջ և որմէ , տարիներ յետոյ , կազմուած ըլլար Զօնալ հանրմի պէս չքնաղ կին մը : Իր թափանցող աչքերը սեւեռած՝ Զօնալի աչքերուն , կ'ընկղմէր , կը խորասուզուէր անոնց մթին , խորին անդունդներուն մէջ , այնպէս ,

րոպէներով կը թաղուէր անոր արտում, անոյշ ու տարտամ նայուածքին մէջ, անթարթ, կարենալ գտնելու համար անցեալի նշխար մը, յիշատակի բեկոր մը, նմանութեան կոտորակ մը, որմէ յաջողէր ամբողջութիւն մը կազմել, մարմին մը, շնչող էակ մը, յարեման Զօնալ հանրմին... : Եւ սակայն չէր յաջողէր : Անցեալի մշուշներուն մէջէն արշաւակի սուրալով, իր երեւակայութեան թեւերը թուլցած, յուսահատօրէն թաւալեցաւ ու գահավէժ ինկաւ յիշողութեան պարապին մէջ ու սկսաւ գալարուիլ :

— Օրիորդ Վերգինէ, մնչեց իսլամունին թախտոս ժպիտով մը, հասկցա՛յ, աւա՛ղ, դուն չպիտի կրնաս յիշել նախկին ընկերուհիդ, Մելինէն, Սկիւտարի... :

— Հօմ Սգո՛ւլը... , բացագանչեց Վերգինէ տեղէն վեր ցատկելով ու խելայեղօրէն պլլուելով հանրմի վիզին, չըսե՛ս, չըսե՛ս, իմ դպրոցական ընկերուհիս, Մելինէն, ա՛խ, Աստուած իմ, այս ի՛նչ հանդիպում էր... :

Յետոյ, դառնալով Անդրէասեանի .

— Արտաշէ՛ս, ըսաւ հեծկտալով, չե՛ս յիշեր, քանի՛ քանի անգամներ ըրած եմ խօսքը, Մէլինէիս խօսքը չէ՛ի ըներ, մոռցա՛ր... :

Յուզիչ տեսարան մը պարզուեցաւ սենեակին մէջ, յայտնութիւնը զգայացունց յայտնութիւն մըն էր, անակնկալ մը. Մելինէ ու Վերգինէ, այնպէս իրարու փաթթուած կուլային :

Այսպէս անցան մէկ քանի րոպէներ, Վերգինէ դարձեալ նստաւ բազմոցին վրայ, Մելինէի դիմացը :

— Ուրեմն ա՛լ գաղտնիք չը մնաց, այնպէս չէ՛, ըսաւ Վերգինէի դպրոցական ընկերուհին հայերէն լեզուով, յիշեցիր Մելինէն, Հօմ Սգուլի ժիր, աշխոյժ, անկեղծ, մատով ցոյց արուած երկայն մաղբրով, կլորիկ դէմքով, բարձր հասակով աղջիկը... Ծանցցա՛ր հիմա... :

Վերգինէ տակաւին կուլար ցնծութենէն ու յուզումէն :

— Ախ, Մելինէ՛ս, յարեց Անդրէասեանին նշանածը, ի՛նչ ես եղեր, այս ի՛նչ այլափոխում, այս ի՛նչ յեղաշըջում է . . . :

— Վերգինէ՛, կ'ըսէր Մելինէ, այսուհետեւ յաճախ պիտի հանդիպինք իրարու, հին օրերու յիշատակները պիտի քրքրենք միասին, պիտի լանք, պիտի խնդանք միասին. բայց, ինչպէս ըսի, ժամանակը թանկագին է, բոպէսները կը սա՛ին, իրիկունը կը մօտենայ, բռնաւոր տէրս, պատրիւս դա՛իճը պիտի վերադառնայ երկու ժամէն. ուստի աճապարե՛նք, կենսականը չը մոռնանք, մնացեալը վազուան կը յետաձգենք :

— Այո՛, այո՛, ընդ-միջեց Արտաշէս, ժամացոյցը նայելով, ժամանակը կ'անցնի,

— Ուրեմն, շարունակեց Մելինէ ժաքուր հայերէն հնչումով մը, երկու բառով լսեցէ՛ք իրողութիւնը :

Արտաշէս ու Վերգինէ լարեցին իրենց ուշադրութիւնը.

— Ելլալով Բռնաւորը, շարունակեց Մելինէ նոյն դօճով, կատղած է Հայերուն դէմ, հայ յեղափոխականներուն պետերը փնտուել կուտայ. մայրաքաղաքին բոլոր գլխաւոր կէտերը պաշարման տակ առնուած են, սատրիկանական շլթայի մը տակ. խուզարկութիւնները սկսած են արդէն երէկուրնէ. Պոլիսի կողմը Սիրքէճիէն մինչեւ Այ Ստէֆանօ, և Եէմիշէն մինչեւ Էյուպ, մէկ խօսքով, Մարմարայի և Ոսկեղջիւրի միջեւ պառկող Սաամպոլի հրօսանդանին երկու կողերուն վրայ ցանցնուած բոլոր հայաբնակ թաղերը, ամենախիստ հսկողութեան մը ներքեւ առնուած են. և այս բոլոր թաղերուն մէջ կը թափառին լրտեսներու վճճակները, մեր բաշային վեթին հրամանատարութեանը տակ. մ զր

բաշան գիտէ՞ք ո՛վ է. Պալատի լրտեսապետ Անմէա ձե-  
լալէտտին բաշայի ազգականներէն զինւորական մը,  
լիվա Մուսթաֆա բաշա, որ ինչպէս յիշեցի, Սասունի  
Ջարդին մէջ կարեւոր դեր մը կատարած է, և որ այս  
պահուս կը վայելէ Երլարզի Բոնաւորին անհուն վըս-  
տանութիւնը: Արդ, կը խնդրեմ որ չը յուզուիք, սի-  
րելի՛ վերգրինէս, երկու օրէ ի վեր կը փնտռուիք դուք,  
թէ՛ դուն և թէ՛ նշանածդ, Անդրէասեանը. ասիկա  
ձեզի կը հաղորդեմ ի պաշտօնէ. հետեւաբար, կը զգու-  
շացնեմ ձեզ, հիմակուընէ միջոց մը խորհեցէ՛ք, փա-  
խուստի կամ թագուստի, վերջապէս ձեռք չիյնաք...:

Այս միջոցին, վարէն կառքի շառաչ մը լսուեցաւ:  
Մեկինէ իսկոյն պատշգամը վազեց, վար նայեցաւ. պա-  
լատական կառք մըն էր, եկաւ կեցաւ ապարանքին  
դուռին առջև: Երկու րօպէ ետքը, կառքին միջին  
դուռս ելաւ երիտասարդ պալատական մը, Երլարզի  
քարտուղարներէն, որ ծանօթ էր Մուսթաֆա բաշայի  
տնեցիներուն:

Մեկինէ դողանար, դարձաւ հիւրերուն — Ա՛խ, սի-  
րելիներ՛, ըսաւ շուարումով մը, ի՛նչպէս ընեմ հիմա,  
բռնուած ենք, բռնուած, Երլարզէն է, քարտուղար  
մը, վարը կը սպասէ:

Ու խենդի պէս ասդին անդին կը դառնար Մեկինէ,  
լեզուն կապկպուած. ո՛ւր պահէր հիւրերը, ո՞ր սենեակը  
տանէր դնէր դանոնք, մինչեւ անցնէր վտանգը. յե-  
տոյ, վերստին գտնելով ինքզինք, քիչ մը հանգար-  
տած, մօտեցաւ հիւրերուն ու վերգրինէի ձեռքէն բռու-  
նելով, Անդրէասեանին ալ նշանացի.

— Հո՛ս եկէ՛ք, հո՛ս, ըսաւ շուար դէմքով մը,  
ցոյց տալով սենեակին անկիւնի գոց դուռ մը, զոր իս-  
կայն բացաւ իր ծոցէն հանած փոքրիկ բանալիով մը.  
հո՛ս մտէք առ այժմ, տեսնենք ի՛նչ պիտի ընենք:

Երկու նշանածները մտան անկիւնի սենեակը :  
Մելինէ վրանին դուռը կղպեց ու ինք վար իջաւ :  
Պալատականը դուռին զանգակը քաշած էր արդէն :  
Մելինէ սպասուէն վար զրկեց , պատուիրելով դու-  
ռը բանալ և նասկնալ թէ ի՞նչ կ'ուզէր մարդը :

Պալատականը բաշան կ'ուզէր . Երլտըզէն ստիպո-  
ղաբար ուզուած էր :

Մելինէ՝ սպասուհիին բերնով Երլտըզի քարտուղա-  
րին նազորդեց թէ՛ բաշան բացակայ էր տունէն և թէ՛  
իրիկունը վերադառնալուն , իրեն պիտի նազորդուէր  
կայսերական իրատէն , անմիջապէս Երլտըզ երթալու :

Պալատականը նեղսիրտի շարժուածեւով մը կառքը  
մտաւ նորէն ու մեկնեցաւ :

Վեր վազեց Մելինէ , յուզումէն կը դողար : Անկիւ-  
նի սենեակին դուռը բացաւ իսկոյն և երկու խցարգել  
նշանածները դուրս հանեց : Ասոնք ալ կը դողային ,  
քանի մը բոպէի բանտարկութեան մը մէջ փոխուած էին  
երկուքն ալ , դալկահար ու թախծագին :

— Բան չը կայ , բան չը կայ , կրկնեց Մելինէ  
սրտապնդելով իր հիւրերը , անցաւ վտանգը . Երլտըզի  
քարտուղար մըն էր , ոճրագործ մը , որ մատ ունի խեղճ  
Տօքթ . Փէշտիմալձեհանի խորհրդաւոր մահուան մէջ . . . :  
Բաշան ուզեր են Երլտըզէն , և անմիջապէս :

Մելինէի դողը դեռ չէր անցած , սեւ նախազգա-  
ցումէ մը կը տանջուէր :

— Է՛հ ուրեմն , ըսաւ հիւրերուն , դուք հիմա մեկ-  
նեցէ՛ք , ինչպէս որ ըսի , ամէն միջոց ձեռք առէք չը  
բռնուելու , եթէ կարելի է , հեռացէ՛ք Սամաթիայէն ,  
աւելի լաւ է թողուլ Պոլիսի կողմը , Բերա անցէ՛ք ,  
Էրոպական կեդրոն մըն է վերջապէս , ի՞նչ փոխադ-  
րուեցէ՛ք . եթէ շարունակէք Սամաթիա բնակիլ , դիտ-  
ցած ըլլաք , պիտի ձերբակալուիք , ասիկա անխուսա-

Վերլի է...

Վերգինէ ու Մելինէ զիրար ողջագուրեցին, իսկ Վրաաչէս գլխի յարգալիր շարժումով մը բարեւեց ազնիւ կիւնը :

Հրաժեշտի ըոպէն էր, մեկնեցան :

Մելինէ վար իջաւ, ընկերացաւ մինչեւ բակը, ձեռքովը դուռը բացաւ և հոն կեցաւ սպասեց, մինչեւ որ երկու նշանածները հեռացան և անցան միւս փողոցը :

Ճամբան կը խորձէին ա'լ չը դառնալ Մեծ Շուկան, սակայն, միւս կողմէ Վերգինէ կը խորձէր իր գնումներուն վրայ : Իսկ Արտաչէս, մտածուած սեւեռած էր իր ձեռքակալման վրայ. կը վարանէր Սամաթիա վերադառնալու, կասկած չը կայ, պիտի ձերբակալուիմ, կ'ըսէր ինքնիրեն, բայց ի'նչ ընել պէտք էր. Սամաթիայէն հեռանալ վատութիւն մը պիտի ըլլար իրեն համար. իրեն, որ Գնունիին խոստացած էր ներկայ ըլլալ նոյն գիշերուան գաղտնի նիստին, որ դարձեալ Գաբրիէլ աղայի տունը պիտի գումարուէր : Ո՛չ Վերգինէ, ո՛չ Արտաչէս, երկո՛ւքն ալ տեղեկութիւն մը չունէին ո՛չ բոլիսի գիշերային այցելութենէն Գաբրիէլ աղայի բնակարանը, ո՛չ ալ Գեղանուշին ու Գնունիին անյայտացումէն : Իրենք առջի գիշերուան որոշման համաձայն, դարձեալ Գաբրիէլ աղայի տունը պիտի երթային, նիստին ներկայ ըլլալու. հետեւաբար, կը մտածէր Անդրէասեան, ամէն գնով պէտք էր հաւատարիմ մնար իր յեղափոխականի մեծ պարտականութեան, պէտք էր չը թերանար անոր մէջ, անպատճա՛ռ պարտաւոր էր յարգել ժամադրութիւնը, մանաւանդ որ, կ'ըսէր ինքնիրեն, այս գիշերուան նիստին մէջ խիստ կարեւոր խնդիրներ պիտի լուծուէին ու վճռական կարգադրութիւններ պիտի ձեռք առնուէին. բացակայե՛լ... բացարձակ վատութիւն մը պիտի ըլլար :

Ուստի, իր այս մտածումը հաղորդել ուզեց օրիորդ Վերգիլինէի, որ իր ձեռագործի նիւթեղէններու գնումներուն վրայ կ'որոճար տակաւին: Ու ճամբան կը շարունակէին երկուքն ալ, առանց խօսակցութեան:

Հասած էին արդէն Չէմպէրլի Թաշին տակ, Օսմանիյէ Տպարանին առջեւ, երբ իրենց աչքին զարկաւ ամբօս մը, որ խոնուած էր կէտիկ Բաշա տանող գառիվայրին գագաթը: Քիչ յետոյ տեսան երկու երիտասարդներ, սրածայր ժօրուքով, երկօ՛ւքն ալ յարդէ գըլխարկով, որոնք ոստիկան զինւորներէ ապտակուելով ծեծ ուտելով կը քաշկռտուէին: Արտաշէս իսկոյն ճանչցաւ, Գում Գարուի վարժարանին ուսուցիչներէն էին, երկուքն ալ Դաշնակցական:

Ոստիկան զինւորներէն մէկուն ձեռքը ծրար մը լրագիր կար: Արտաշէս, որ քանի մը քայլ միայն հեռու կը գտնուէր անոնցմէ, նայեցաւ, կրցաւ որոշել գիւրբը, Գրօսակներէին...: Առանց անգամ մըն ալ այն կողմը նայելու, դառնալով Վերգիլինէի՝

— Ծո՛ւտ, Վերգիլինէ՛, ըսաւ հապճեպով, շուտ բրէ՛, հեռանա՛նք, շուտով, հեռանա՛նք այս անխճեալ սահմանէն, յետոյ կը պատմեմ:

Ու երկու նշանածները նետուեցան հանրակառքին մէջ, որ կեցած էր հոն. հասկցած էին, Ագ Սէրայի կողմը պիտի երթար ան, յետոյ գիծը պիտի փոխուէր և իրենք պիտի փոխադրուէին միւս հանրակառքը, որ շիտակ Սամաթիա պիտի հանէր զիրենք:

Հանրակառքին մէջ ո՛չ մէկ Հայ, ամէնքն ալ փաթթոցաւորներ էին, հօճաներ, որոնք Ագ Սէրայ իջան ուցրուեցան զանազան նեղ փողոցներու մէջ: Արտաշէս Վերգիլինէի թեւէն բռնած, վար իջան ու նետուեցան միւս հանրակառքին մէջ որ հոն կը սպասէր, Սամաթիա տանող գիծին վրայ:

Առանց խօսակցելու, երկու նշանածները վար իջան հանրակառքէն, որ հասած էր Սամաթիա և կանգ առած էր կաթնավաճառի մը խանութին առջիւ :

Իրիկուան դէմ էր, անցուդարձը դադարած կը թուէր, տակաւին շուկացիները չէին վերադարձած, միայն ձրկանավաճառներուն խռպոտ կանչիւնը կը լսուէր օդին մէջ, հեռաւոր ու խուլ անկիւններէ :

Սրտաշէս ու վերգէնէ յաջողեցան վերադառնալ իրենց բնակարանը, առանց ո՛րէն միջադէպի :

Բ.

Գարաքէօյի Կամուրջին երկու ծայրերը, զինուորական խիտ շղթայի մը տակ առնուած էին : Կամուրջին վրայ հազարաւորներու երկսեռ ամբօխ մը, մէկ զանգուածի պէս, արգիլուած կեցած էր, երթեւեկը կանգ առած, կառքեր ալ կային այդ ամբօխին մէջ : Իրարանցում մը, ընդհանուր խուճապ մը .

— Մարդասպանը, մարդասպանը, կը պօռային ամէն կողմէ. բռնեցէ՛ք մարդասպանը :

Եւ երկու ծայրերը հետզհետէ կը խռնուէին ոստիկան զինուորները : Կամուրջին վրայ կարելի չէր անցուդարձը, Ղալաթիայէն թէ Պոլիսէն դադարած էր երթեւեկը : Զինուորական շղթան հետզհետէ կը նեղնար, կը սեղմուէր :

Կէս օրուան մօտ էր :

Կամուրջին Սկիւտարի նաւամատոյցին կողմը, սանդուխին վրայ ոճիր մը գործուած էր :

Կիսամեռ մարմին մը պառկած, արիւնի ճապաղիքներու մէջ, կը թափլտկէր հոգեվարժի գալարումնե-



ՏՕԲԹՐՐ ՏԻԳՐԱՆ ԲԱՇԱ ԲԷՇՏԻՄԱԼՃԵԱՆ

(Ապսիւկ Համիշի անձնակաց Բժիշկը)

րով կը չարչարուէր հոն, սանդուխին ոտքը, նաւամա-  
տոյցի տախտակամածին վրայ :

Կուրծքին վրայ, ձախ ծիծին տակ, լախ վէրք մը  
բացուած, արիւնը կը պոռթկար ու կը ներկէր տախ-  
տակամածը :

Սպայ մըն էր, Երլտրզի պահակախումբի սպաներէն,  
ինչպէս ցոյց կուտար համազգեստը :

— Մարդասպանը, բռնեցէ՛ք մարդասպանը, կա-  
մուրջին վրայ է տակաւին, կ'աղաղակէին ոստիկան  
զինւորները :

Ու երկսեռ ամբոխին մէջ կը փնտռէին մարդաս-  
պանը :

Մահամերձ սպան կը յայտարարէր, կցկտուր բառե-  
րով, թէ իր սպաննիչը կին մըն էր, սեւ սաւանի մը  
մէջ փաթթուած իսլամուէի մը, թէ՛ այդ կինը սաւանին  
տակէն հանած էր դաշոյն մը, զոր իր կուրծքին մխած  
էր ու փախած :

Սաւանաւոր կիները մէկիկ մէկիկ զատուած, կա-  
մուրջին եզերքը շարուած էին ոստիկան զինւորներու  
կողմէ, որոնք առաջ կը տանէին խուզարկութիւնները,  
գտնելու համար մարդասպան դաշոյնը :

Վերջապէս քակուեցան զինուորական շլթանները,  
որոնք կամուրջին անցքը կը խափանէին : Ազատ ան-  
ցուղարձը վերսկսաւ երկու կողմէն և կամուրջը հետըզ-  
հետէ թեթեւեցաւ ամբոխէն, որ հոն խռնուած արգիլ-  
ւած էր :

— Գտնուած է, գտնուած է, կը գոչէին բազմու-  
թեան մէջէն, գտնուած է մարդասպան դաշոյնը... :

Մահամերձ սպային յայտարարութիւնը ճիշդ էր,  
սաւանաւոր կին մըն էր մարդասպանը, որուն ծոցէն  
հանուած էր դաշոյնը, դեռաջեր արիւնով ներկուած :

Շուտով բերուեցաւ գոց կառք մը, որուն մէջ դըր-  
ւեցաւ մահամեծ սպան: Մարդասպան կինն ալ դրուե-  
ցաւ ուրիշ գոց կառքի մը մէջ և, ոստիկաններու հըս-  
կողութեան տակ, երկու կառքերն ալ տարուեցան ուղ-  
ղակի Ոստիկանութեան Գուռը:

Նազըմ բաշան հոն էր, ոճիրը ժամանակին հաղոր-  
դուած էր իրեն, ինչպէս նաեւ Երլտըզի Առաջին Քար-  
տուղարութեան: Ոստիկանութեան նախարարին քով կը  
գտնուէին երկու պալատականներ, մէկ բժիշկ և մէկ  
քարտուղար, որոնք Հիւնքեարին կողմէն զրկուած էին  
ներկայ ըլլալու և մասնակցելու նախնական քննու-  
թեան, որ ամենախիստ կերպով պիտի կատարուէր, ինչ-  
պէս կը հրամայէր կայսերական իրատէ մը:

Սպային կիսամեռ մարմինը փոխադրուեցաւ վերը,  
նախարարին քով: Պալատական բժիշկէն զատ, ուրիշ  
երեք բժիշկներ, խորհրդակցութեան մտան, սպային  
ստացած վէրքին ծանրութեան աստիճանը որոշելու հա-  
մար: Միաձայնութեամբ որոշեցին, վէրքը ծանր էր, մա-  
հացու, և սպան հազիւ կէս ժամուան կեանք կրնար  
ունենալ տակաւին:

Մինչ բժիշկները տեղեկագիրը կը խմբագրէին, աս-  
դին, Նազըմ բաշա անձամբ սկսաւ վարել հարցաքնն-  
նութիւնը:

— Ի՞նչ կը կոչուիք, զաւա՛կս, հարցուց վիրաւոր  
սպային, որ հազիւ քսանեօթը տարու գեղեցիկ երի-  
աասարդ մըն էր:

— Զիյա՛, պատասխանեց սպան խեղդուած ձայնով  
մը, Երլտըզի խումբէն նմ, Վեհափառ Սուլթանի թիկ-  
նապահներէն:

— Կը ճանչնա՞ք ձեզ զարնողը, եթէ տեսնէք, հար-  
ցուց նախարարը մեղմով:

— Այո՛, բերէ՛ք, կը ճանչնա՛մ, պատասխանեց

սպան կցկտուր բառերով :

Անմիջապէս բերուեցաւ սաւանաւոր կինը :

— Գատը՛ն, լաջակնիդ վեր առէ՛ք, հրամայեց նա խարարը, մօտեցէ՛ք նայիմ :

Սպան մարմրուն նայուածք մը զրկեց կնոջ և ձեռքը բարձրացնելով

— Տարէ՛ք, տարէ՛ք, իմ մարդասպանս է, կը ճանչնամ զինքը :

— Կրնա՞ք ըսել, զաւա՛կս, հարցուց գորովանքով նախարարը, կրնա՞ք ըսել պատճառը, այս կինը ինչո՞ւ դորձեց այս ոճիրը :

— Բաշա՛, հառաչեց սպան, մի՛ նեղէք զիս, ինքը գիտէ՛ պատճառը, մի՛ չարչարէք զիս, Կս եմ՝ յանցաւորը, այդ կինը յանցանք չունի՛ . . . :

— Բայց ինչպէ՛ս, ընդմիջեց նախարարը, այս կինը չէ՞ քեզ դաշունահար ընողը . . .

— Իրաւո՞ւնք ունէր, ըսաւ սպաւ, ուժգին ցնցումով մը :

Մարմինը շլածագային պրկումներով կը քաշուէր, մահուան բոլոր ազդանշանները կ'երեւէին իր վրայ : վերջին ճգնաժամին մէջ էր խեղճ սպան, սառոյց բիբերը սեւեռած՝ իր մարդասպանութիւն, որ հօն, իր դիմացը, անտարբեր կը համբէր իր գո՛հին վերջին վայրկեանները :

Երկու վայրկեան չէր անցած, երբ սպան վերջին ցնցում մըն ալ ունեցաւ, աչքերը փակեց յաւիտենապէս :

Մեռած էր :

Զարնուրելի՛, ալեխորո՞վ տեսարան . . . :

Մարդասպան կինը, որ մինչեւ այն վայրկեանը լուռ, անտարբեր, պաղարիւնով մը կը դիտէր սպային գալարումները՝ յանկարծ փոխուեցաւ, սկսաւ խենդի շարժումներ ընել, ցաւազին ճիչ մը փրցուց, նետեց վրայի

սաւանը, սկսաւ մագերը փետտել ու ապտակել իր երեսները, ինկաւ իր զոհի դիակին վրայ :

Կ'անիծէր ու կուլար :

Նախարարը, Երլարզի քարտուղարին դառնալով .

— Ի՞նչ կը հասկնաք այս եղածներէն, պէ՛յ, ըսաւ զարմացական շեշտով մը, ի՞նչ գաղտնիք կայ արդեօք այս ամէնուն մէջ .

Մարդասպան կինը կը շարունակէր իր լացուկոծը : Անկապ, կցկտուր բառերով, կը հեծկլտար, կը հառաչէր, կ'անիծէր, իր սեւ ճակատագիրը կ'ողբար :

— Վա՛խ, Զիյա՛ս, կը հեծեծէր կինը մագերը փետտելով ու կուրծքը ծեծելով, ինչո՞ւ, ընչո՞ւ ընել տուիր ինձի այս բանը, ինչո՞ւ զինեցիր ձեռքերս, ա՛խ, ինչո՞ւ մտար արիւնս . . . :

— Խորհրդաւոր ոճիր . . . կը մուլտար Երլարզի քարտուղարը, նախարարին ուղղելով խօսքը, ես այս ոճիրին մէջ ա՛նաւոր գաղտնիքներ կը գուշակեմ, ես այս կնոջ անմեղութենէն չե՛մ կասկածիր, զո՛հ մըն է, զո՛հ մը, ո՛վ դիտէ ո՛վ է թելադրեր, ո՛վ է զիններ իր ձեռքը, հոս քննութիւն առաջ չը՛տարուիր, բաշա՛, եթէ հաճիք, թէ՛ զոհին դիակը, եւ թէ՛ մարդասպան կինը փոխադրել տանք Երլարզ, Հիւնքեարը շատ գրգռուած է, չափազանց կը սիրէր սպան .

— Շա՛տ լաւ, ձէվա՛տ պէյ, ըսաւ նախարարը, անմիջապէս վերցնել տանք, երկո՛ւքն ալ տանինք Երլարզ :

— Այո՛, այո՛, կրկնեց քարտուղարը, այդպէս ընել պէտք է, այդպէս, Հիւնքեարը կը սպասէ այս պահուս : Աճապարհնք, չուտով փոխադրել տանք :

Անմիջապէս կառքերը բերուեցան, Զիա պէյի դիակը դրուեցաւ դոց դիակառքի մը մէջ, ուրիշ կառքի մը մէջ դրուեցաւ մարդասպան կինը, եւ ոստիկան զինուոր-

ներու հսկողութեան տակ, տարուեցան Երլտըզ :

Նազըմ բաշան ու քարտուղար ձէվատ պէյ միասին կառք նետուեցան, դէպի Երլտըզ :

Երլտըզի մէջ իրարանցումը մեծ էր, ամէնքը ոտքի վրայ, ոճիրին լուրը հասած էր Հարէմը, ուր զանազան մեկնութիւններ կը տրուէր ոճիրին :

Ապտիւլ Համիտ, ոճիրը գործուելէ գրեթէ մէկ քառորդ ժամ ետքը տեղեկացած, հրամայած էր անմիջապէս իրեն հասցնել անոր մանրամասնութիւնները : Անհամբեր, մտահոգ, կը սպասէր իր քէօշկին մէջ, երբ սենեկապետ Արիֆ պէյ ներս մտաւ .

— Վեհափառ տէ՛ր, ըսաւ Արիֆ պէյ, ոստիկանութեան նախարարին հետ քարտուղար ձէվատ պէյը վերադարձաւ, զարնուած յիմնապետը մեռած է, դիակը հոս փոխադրեցին .

— Մարդասպանը, մարդասպանը չը գտա՛ւ, գոռաց Համիտ սպառնաձայն .

— Գտա՛ծ են, Վեհափա՛ռ տէր, յարեց սենեկապետը .

— Հա՛յ մըն է անշուշտ, գօմիթէի Հայերէն, չէ՞, հարցուց Համիտ վստահ չեշտով մը .

— Չե՛մ գիտեր, Վեհափա՛ռ տէր, կմկմաց Արիֆ պէյ :

— Ի՛նչպէս, յարեց Հիւնքեարը, մարդասպանը գտա՛ծ են չէ՛ր ըսեր :

Այո՛, գտած են, Վեհափա՛ռ տէր, կրկնեց սենեկապետը, բայց կարծեմ թէ կին մըն է մարդասպանը, միասին բերած են .

— Կի՛ն մը... բացազանչեց Ապտիւլ Համիտ. Հարէմէն .

— Չե՛մ գիտեր, Վեհափա՛ռ, պատասխանեց սենեկապետը դողալով, կառքով հոս բերած են .

— Ծնւտ, հրամայեց Հիւնքեարը, շուտ ըրէ՛, գնա՛ հոս կանչէ՛ Նազըմ բաշան :

ԱրիՖ պէյ դուրս թռաւ Հիւնքեարին իրատէն գործադրելու :

Ոստիկանութեան նախարարը, ԱրիՖ պէյի առաջնորդութեամբ վեր ելաւ, Հիւնքեարին առանձնասենեակը :

Փ.

Ապտիւլ Համիտ անհանդարտ քայլերով ման կուգար սենեակին մէջ, երբ Նազըմ բաշա ներս մտաւ :

Հիւնքեարին երեսէն թոյն կը հոսէր : Նազըմ բաշա զգուշութեամբ մօտենալով, քղանցքը համբուրեց ու ետ ետ քաշուեցաւ :

Սոսկումէն կը դողար, դիմացը բարեւ բռնած :

— Այս ի՛նչ է Նազըմ, օր ցերեկով, կամուրջին վրայ, թիկնապահս կըսպաննուի և դուն կը քնանաս, ըսաւ Համիտ սպառնական շեշտով մը :

— Վեհափա՛ռ տէր, յարեց ոստիկանութեան նախարարը, մարդասպանը ձերբակալուած, հոս փոխադրել տուի :

— Պատմէ՛ նայինք, հրամայեց Հիւնքեարը, ետեւի գրպանը տանելով ձեռքը, պատմէ՛ նայինք :

— Վեհափա՛ռ տէր, շարունակեց նախարարը, ոճիրը գործուած է կամուրջին վրայ, Իւսկիւտարի նաւամատոյցը<sup>4</sup>, վայրկենապէս շղթայի աակ առնել տուի կամուրջին երկու ծայրերը, ինչպէս նաեւ բոլոր նաւամատոյցներու բերանները. Ձեր Վեհափառութեան թիկնապահներէն Ձիյա պէյը զարնուած էր կուրծքէն, դաշոյնի

հարուածով մը, արիւնին մէջ կը լողար, դեռ ողջ էր. սաւանաւոր կին մըն է մարդասպանը, ինչպէս որ յայտարարած էր Զիյա պէյ, մահամերձ վիճակի մէջ. անմիջապէս խուզարկութիւններ կատարուեցան կամուրջին վրայ գտնուող բոլոր սաւանաւոր կիներուն վրայ, և կնոջ մը վրայ գտնուեցաւ մարդասպան դաշոյնը, արիւնթաթախ. թէ՛ սպան և թէ՛ կինը փոխադրել տուի ոստիկանութեան դուռը, պալատական բժիշկէն զատ ուրիշ երեք բժիշկներու ներկայութեան զննուեցաւ վէրքը. խեղճ զոհը դեռ կ'ապրէր, կարելի եղաւ բերնէն առնել կարեւոր խոստովանութիւններ, մարդասպան կինը ցոյց տուինք զոհին, ճանչցաւ, բայց յայտարարեց թէ՛ անմեղ էր կինը, և թէ ի՛նք է յանցաւորը... :

Ապտիւլ Համիտ, եղեռնական պոտտութիւններ լըսելու վաղուց վարժուած, մտիկ կ'ընէր առանց ընդմիջելու, դիտելով միեւնոյն ժամանակ նախարարին գունաթափ դէմքը, որ վայրկեանէ վայրկեան կ'այլայլէր ու տարօրինակ արտայայտութիւններ կ'առնէր :

— Վեհափառ տէ՛ր, շարունակեց նախարարը, հարցաքննութեան ներկայ էր նաեւ ձէվատ պէյ, Զեր Վեհափառութեան քարտուղարը, ականատես եղաւ մինչեւ վերջին վայրկեանը : Զիյա պէյ, կէս ժամուան մէջ, հոգեւարքի սոսկալի գալարումներով, մեռաւ. մարդասպան կինը, որ զոհին գլխուն վերեւ կեցած էր, յանկարծ, վրայէն նետեց սաւանը, մաղերը փետտել սկսաւ ու զարհուրելի ճիւ մը փրցնելով ինկաւ Զիյա պէյի անչնչացած դիակին վրայ. կուրծքը կը ձեծէր, կը կոծէր, կ'անիծէր ու կուլար, խելայեղ վիճակի մը մէջ : Այս տեսարանին առջեւ սարսափահար մնացինք, և ձէվատ պէյ, տեսնելով մարդասպան կնոջ աղետարչ հառաչանքները, խորհրդաւոր ոճի՛ր մըն է, բացազանչեց : Վերջապէս, թէ՛ զոհը և թէ՛ մարդասպանը կառքերով հոս

փոխադրել տուի .

— Հիմա ի՞նչ կը խորհիք ընել , ընդմիջեց Հիւն-  
քեարը .

— Զեր վեհափառութեան իրատէ՛ն , վեհափա՛ռ-  
տէր , պատասխանեց նախարարը :

Ապտիւլ Համիտ իսկոյն հնչեցուց սեղանին վրայի  
զիւր :

ԱրիՖ պէյ ներս մտաւ .

— Գնա՛ , հրամայեց Հիւնքեարը , ըսէ՛ որ սպան-  
նուած Զիյա պէյին դիակը դուրս հանեն կառքէն ու  
ըբերեն դնեն վարը , քէօշկիս պատշգամին տակ , վերջին  
անգամ մը կ'ուզեմ տեսնել . . . :

ԱրիՖ պէյ անմիջապէս գործադրել տուաւ կայսե-  
րական իրատէն :

Ապտիւլ Համիտ դուրս ելաւ , քէօշկին պատշգա-  
մէն վար նայեցաւ , աչքովը տեսաւ իր սիրական թիկ-  
նապահին դիակը :

Յետոյ ԱրիՖ պէյ վեր կանչուեցաւ :

— Թո՛ղ անձնական գանձիս ծախքովը կատարուի  
յուզարկաւորութիւնը , հրամայեց Հիւնքեարը :

Եւ դիակը փոխադրուեցաւ Եըլտըղի թիկնապահնե-  
րուն դամբարանը :

Նազըմ բաշա կը սպասէր առանձնասենեակին մէջ :

Ապտիւլ Համիտ , ուզելով լսել հարցաքննութիւնը ,  
ԱրիՖ պէյի հրամայեց մարդասպան կիւնը քէօշկը բերել ,  
յետոյ Նազըմ բաշայի դառնալով .

— Նազը՛մ , ըսաւ , հարցաքննութիւնը դո՛ւն պիտի  
վարես , և ես մտիկ պիտի ընեմ վարագոյրին ետե-  
ւէն :

Նազըմ բաշա ոտքի ելաւ և առաջացաւ դէպի քովի-  
սենեակը :

Հիւնքեարը վարագոյրին ետին անցաւ :

Մարդասպան կինը սենեակը բերուեցաւ, Նազըմ բաշային առջեւ :

Սենեակին դուռը գոցուեցաւ ետեւէն; Նազըմ բաշա նստած՝ աթոռի մը վրայ, սեղանին առջեւ, ու կինը դիմացը կեցած, ոտքի վրայ, սկսաւ հարցաքննութիւնը :

Կինը կը դողար, տակաւին բոլորովին չէր անցած յուզումը, մերթ ընդ մերթ կը ցնցուէր :

— Ի՞նչ կը կոչուիս, հարցուց նախարարը .

— Ֆէհիմէ, պատասխանեց կինը .

— Քանի՞ տարու ես .

— Քսաներեք .

— Որո՞ւ աղջիկ ես .

— Մըր մըն եմ, ծնողքս չեմ ճանչնար .

— Ո՞ւր կը բնակիս .

— ...

Կինը լռեց .

— Ո՞ւր կը բնակիս, երկրորդեց հարցումը .

— ...

Կինը դարձեալ լռեց :

— Ձե՞ս գիտեր, ո՞ւր կը բնակիս, չըսե՞ս, երրորդ անգամ հարցուց նարարարը :

— Հարէմէ՞ն եմ, պատասխանեց կինը վերջապէս .

— Հարէմէ՞ն, կրկնեց նախարարը դարմանքի շարժուձեւերով մը, որի՞ հարէմէն .

— ...

Կինը լուռ մնաց :

— Քեզի՛ կ'ըսեմ, գատը՛ն, չըսե՞ս, քեզի՛ եմ, չըսե՞ս, կրկնեց Նազըմ բաշա խրոխտ շեշտով մը, որի՞ հարէմէն ես :

Կինը լռեց դարձեալ, գլուխը կ'երբրցնէր ու դժկամակութեան շարժումներ կ'ընէր, չէր ուզեր պատաս-

խանել :

— Քեզի՛ կ'ըսեմ, գատը՛ն, հարցուց նախարարը որի՛ հարէմէն ես .

— Ելլարզի՛ . . . , պատասխանեց վերջապէս մարդասպան կինը :

Վարագոյրը, որուն ետին Հիւնքեարը կը դարանէր, երերալ սկսաւ : Նախարարը նշմարեց, հարցաքննութիւնը դադրեցուց ու վարագոյրին ետին անցաւ, կինը ձգելով առանձին, սենեակին մէջ, դուռը վրան գոցուած .

Ապտիւլ Համիտ, վարագոյրին ետին ինքզինք կ'ուտէր, պատուիրեց նախարարին պահ մը դադրեցնել հարցաքննութիւնը, մինչեւ որ ինք ետ վերադառնար : Եւ ինքը, Հիւնքեարը, վարագոյրին ետեւի գաղտնի դռնակէն դուրս սահեցաւ . մինչ Նազըմ բաշա վերադարձաւ սենեակը, ուր մարդասպան կինը, ոտքի վրայ, կը սպասէր :

Այսպէս . մէկ քանի վայրկեան լռութիւն մը տիրեց սենեակին մէջ : Նախարարը գաղտագողի ակնարկներով կը զննէր դիմացի կնոջ դիմագծերը :

Վարագոյրը յանկարծ երերաց, նախարարը հասկըցաւ, Հիւնքեարը վերադարձած էր :

Ապտիւլ Համիտ, հարեմ բառը լսելուն պէս, ցընցուած էր, անմիջապէս հրամայած էր ներքինապետին, երթալ շրջալի տակ առնել Ելլարզի Հարէմը :

— Ելլարզի հարէմէն ես, այնպէս չէ՛, հարցուց նախարարը .

— Այո՛, պատասխանեց կինը .

— Դուն կը ճանչնայի՞ր Ձիյա պէյը .

— Այո՛ .

— Քանի՞ տարիէ ի վեր .

— Երկու տարի կայ .

— Ի՞նչ առիթով .

— Զիս կը սիրէր .

— Ի՞նչպէս , հարցուց նախարարը , դուն հարէմը չէիր , ի՞նչպէս յարաբերութեան մտած էր քեզի հետ .

— Ներքինի Սայիմ աղայի միջոցաւ , ըսաւ Ֆէ՛իմէ , Սայիմ աղան կը բերէր կը տանէր մեր նամակները .

— Բայց ո՞ւր սեսած էր քեզ .

— Անգամ մը , պտոյտէ վերադարձիս , տեսած էր զիս , երբ կառքէն վար կ'իջնէի :

— Իրարու նամակներ կ'առնէիք կուտայիք , ո՞ւր են այդ նամակները .

— Կը պատռէի .

— Սայիմ աղայէն դատ ուրիշ մէկը չէր գիտէր ձեր երկուքի գաղտնիքը .

— Ո՛չ , միայն Սայիմ աղան գիտէր , ըսաւ կի՛նը վստահ շեշտով մը :

Նազըմ բաշա կը խորհէր թէ՛ Սայիմ աղան ալ սպաննուած էր արդէն հարէմին մէջ :

— Շահ աղէկ , շարունակեց նախարարը , ինչո՞ւ սպաննեցիր Զիյա պէյը .

— ...

Ֆէ՛իմէ լռեց :

— Ըսէ՛ , աղջի՛կս , ըսէ՛ , կրկնեց նախարարը , ինչո՞ւ սպաննեցիր Զիյա պէյը .

— Ես չէի սպաննողը , պատասխանեց Ֆէ՛իմէ .

— Ինչո՞ւ կ'ուրանաս , յանդիմանեց չարածձի Ժպիտով մը .

— Չե՛մ ուրանար , բաշա՛ , ես չէի սպաննողը .

— Ո՞վ էր ուրեմն .

— Ի՛նքը , ի՛նքը , կրկնեց Ֆէ՛իմէ , ի՛նքը մտաւ իր արիւնը .

— Բայց ծոցէ՛դ ելաւ դաշոյնը , մուրցա՛ր , յիշեցուց

նախարարը .

— Ծոցէս ելաւ , այո՛ , ծոցէս ելաւ դաշոյնը . բայց  
ես չէի սպաննողը .

— Ի՞նչպէս կ'ըլլայ , զարմա՛նք , յարեց նախարարը ,  
ինչո՞ւ սուտ կը խօսիս .

— Ես սուտ չե՛մ խօսիր , պնդեց Ֆէ՛իմէ . ես չէի  
սպաննողը .

— Բայց արիւնթաթախ դաշոյնը քու ծոցէդ ելաւ ,  
ասոր ի՞նչ կ'ըսես . . .

— Ճի՛շդ է , իմ ծոցէս ելաւ դաշոյնը , բայց ես չէի  
որ զայն անոր կուրծքը մխեցի .

— Ի՞՞վ էր ուրեմն , եթէ դուն չէիր , հարցուց նա-  
խարարը .

— Ի՛նքը , ի՛նքը , պատասխանեց Ֆէ՛իմէ , խեղդուկ  
ձայնով մը , որուն մէջ կը մարմնանար իր բովանդակ  
յուսահատութիւնը , ի՛նքը մտաւ իր արիւնը .

— Յետո՞յ . . . , հարցուց Նազըմ բաշա , հեռզնեաէ  
մօտենայով այս խորհրդաւոր ոճիրին լուսաբանութեան .

— Ինք իր ձեռքով դաշոյնը մխեց իր կուրծքը ,  
յարեց Ֆէ՛իմէ , և յետոյ ինծի՛ յանձնեց զայն . . . :

Նախարարը խորասուզուեցաւ սեւ կասկածներու  
մէջ . կամաց կամաց երեւան կ'ելլէր գաղտնիքը . իրա՛ւ ,  
կ'ըսէր ինքիրեն , ձէվատ պէյ իրաւունք ունէր , երբ  
խորհրդաւոր ոճիր մըն է կ'ըսէր . արդեօք ճիշդ է՞ր այս  
կնոջ յայտարարութիւնը , արդեօք ինքնասպանութեան  
մը շուրջը կը դառնար խնդիրը . վերջապէս Ֆէ՛իմէի հա-  
մարձակ խօսուածքը , հակառակ հոգեկան տագնապնե-  
րուն որոնց տպաւորութեան ներքեւ կը գտնուէր տա-  
կաւին , անոր անայլայլ դէմքը , անվերապա՝ խոստո-  
վանութիւնները . այս ամէնը վստահութիւն ներշնչելու  
բնոյթ ունէին . տակաւ կը համոզուէր կնոջ անմեղու-  
թեան , և այս համոզումը կը զօրանար , կ'արմատանար

Իր մտքին մէջ, ա՛յնքան տպաւորիչ էին Ֆէ՛նիմէի խօսքերը: Սակայն մութ կէտ մը կը մնար, լուսարանութեան կարօտ կէտ մը, սպային ինքնասպանութեան շարժառիթը: Սիրային տուամ մը ծածկուած է, կ'ըսէր ինքնիրեն, այս խորհրդաւոր ոճիրին տակ: Ուստի, փորձեց առաջ տանիլ հարցաքննութիւնը, և մասնաւորապէս ծանրանալ այդ կէտին վրայ.

— Շա՛տ լաւ, ըսաւ նախարարը, ենթադրենք թէ՛ ի՛նք յանձնած ըլլայ ձեզի դաշոյնը, և թէ՛ Զիյա պէյ ինքնասպան եղած ըլլայ. ըսէ՛ ուրեմն, Զիյա պէյ ինչո՞ւ անձնասպանութեան դիմեց.

— . . . :

— Ինչո՞ւ չես պատասխաներ, հարցուց Նազըմ բաշա, ձայնը բարձրացնելով, դուն չե՞ս գիտեր, ինչո՞ւ սպաննեց ինքզինք:

Կինը ջղաձգային սարսուռներով սկսաւ լալ, ինքզինք զսպելու անկարող. յետոյ, յանկարծ պոռթկաց.

— Այս անիծեալ կամարներուն տակ ո՞վ կրնայ ապրիլ.

— Ինչ ըսել կ'ուզես, գատը՛ն, ո՞ր կամարներուն տակ.

— Ձէ՛ք հասկնար, բաշա՛, Նըլտըզի մէջ ապրած ունի՞ք. . . :

Վարագոյրը դարձեալ երերաց, կարծես թէ ուժգին հովէ մը կը շարժէր: Նըլտըզ անունը Բոնաւորին ջիղերուն կը դուլչէր.

— Քեզի՛ եմ գատը՛ն, դուն իմ հարցումի՛ս պատասխանէ, յարեց նախարարը, Զիյա պէյ ինչո՞ւ սպաննեց ինքզինք.

— Որովհետեւ կը լրտեսուէր, պատասխանեց Ֆէնիմէ, որովհետեւ մեր գալտնի յարաբերութիւնը հասկցուած էր Հարէմի մէջ և Զիյա պէյ կը վախնար. . .

— Ո՞րմէ, ընդմիջեց Նազըմ՝

— Հիււքեարէն, շարունակեց Ֆէհիմէ, արդէն հարէմին մէջ թշնամիներ շատ ունիմ, նախանձոտներ, որոնք Զիյա պէյը ձեռքէս առնել կ'ուզէին.

— Շատ աղէկ, յարեց նախարարը, սովորաբար ի՞նչպէս, ի՞նչ միջոցով և ո՞ւր կը գտնէիք զիրար.

— Ես շաբաթը մէկ անգամ կրնայի դուրս ելլել, ներքինի մը հետս, կ'երթայի Բերա.

— Ի՞նչ գործով.

— Պաշտօնով.

— Ի՞նչ էր պաշտօնդ.

— Լրտեսութիւն.

— Որո՞նց վրայ.

— Երիտասարդ թըքուհիներու վրայ.

— Ուրի՞շ.

— Հայ գօմիթէներու վրայ.

— Հայերէն գիտե՞ս.

— Այո՛, կը խօսիմ, կը կարդամ, կը գրեմ.

— Ո՞ւր սովորած ես այդ լեզուն.

— Հոս, Հարէմին մէջ, հայ մատմուաղէլէ մը.

— Լա՛ւ, Զիյա պէյ ո՞ւր կը գտնէր քեզ.

— Բէրա, Լիւքսէմպուրկի մէջ, կանխորոշ ժամադրութեան մը համաձայն.

— Ըսել է թէ, հետզհետէ պեղելով հարցաքննութիւնը, ըսաւ նախարարը, ըսել է թէ ամէն շաբաթ կրնայիք իրարու հանդիպիլ Լիւքսէմպուրկի մէջ.

— Այո՛.

— Ի՞նչպէս յայտնուեցաւ յետոյ ձեր գաղտնի յարաբերութիւնը, ո՞վ մասնեց.

— Պալատին մէջ լրտեսի սո՞վը կայ. Հարէմէն քարտուղար Իզզէթ պէյի լրտեսունին մատնած էր.

— Ո՞վ ըսաւ քեզի.

— Զիյա պէյ ի՛նչըր... , հառաչեց Յէ՛իմէ , և գիտէ՞ք ի՛նչ մատնութիւն ըրած էր . Իզգէ՞թ պէյին մատնած էր Զիյա պէյը , իբրեւ Նրիտասարդ Թուրքերու գաղնի գործակալը պալատին մէջ , և զիս ալ անոր գործակիցը . . . :

— Զիյա պէյ ուրիշ ի՛նչ ըսաւ քեզի , ինքնասպանութեան դիմելէ առաջ քեզի բան մը չըսա՛ւ .

— Ըսաւ , բայց ես կարեւորութիւն չըտուի . չէի հաւտար . երիտասարդ էր , զիրար կը սիրէինք , չէի կարծեր թէ իր կեանքին վերջ պիտի տար այս կերպով .

— Ի՛նչ ըսաւ .

— Մատնուա՛ծ ենք , ըսաւ , Յէ՛իմէ՛ , ա՛լ գործ չունինք մենք այս պալատին մէջ .

— Խորհուրդ չը տուի՞ր իրեն փախչելու , հարցուց նախարարը շարժիտ ժպիտով մը .

— Ի՛նչ օգուտ , կրնայի՞նք փախչիլ , պատասխանեց Յէ՛իմէ գաւազին շեշտով մը , լրտեսներէ , լրտեսուհիներէ չըջապատուած , գիշեր ցերեկ հսկողութեան առարկայ , ի՛նչպէս կրնայինք փախուստի ճամբան բռնել : Թէեւ պահ մը խորհեցանք Նգիպտոս փախչիլ , բայց , անկարելի եղաւ . լրտեսներու հսկողութիւնը սաստիկ էր :

— Հիմա շիտակը իօսէ՛ , Յէ՛իմէ , յարեց նախարարը , երբ որ շաբաթը մէկ անգամ Բերա կ'երթայիք , դուն ու Զիյա պէյը , Լիւքսէմպուրկի մէջ բնաւ չէի՞ք հանդիպեր հայ յեղափոխականներու .

— Ո՛չ , պատասխանեց Յէ՛իմէ վստահ շեշտով մը , երբէ՛ք չեմ հանդիպած հայ յեղափոխականի մը , Զիյա պէյ անոնց խօսքը շատ կ'ընէր . կ'ըսէր թէ՛ Նրիտասարդ Թուրքերուն հետ կը գործեն միասին , թէ՛ վերջերս Եւրոպայէն քանի մը հայ յեղափոխականներ եկած են . մայրաքաղաքիս մէջ խուզութիւններ պիտի հանեն . այս-

քան է իմ տեղեկութիւնս հայ յնդափոխականներուն վրայ :

— Լա՛ւ, լո՛ւ, հասկցուեցա՛ւ, մրթմրթաց Նազըմ բաշա :

Նոյն պահուն, վարագոյրին ետեւէն խժլտուք մը լսուեցաւ, չոր հագի մը ձայնը. Ապտիւլ Համիտի ջիղը բռնած էր, գէշ գէշ կը հաղար :

Նազըմ բաշան այդ հազը նկատելով ազդանշան մը, դադար տուաւ հարցաքննութեան և ինքը վարագոյրին ետին անցաւ :

Հիւնքեարը կատուած էր, ա՛լ չէր կրնար սպասել հոն, սպասել երկար ատեն. հրամայեց շուտով ճամբել այդ գարշելի կինը, և արգիլել տալ զայն Եըլտըզիխաւար նկուղներէն մէկուն մէջ, ուր սովորաբար կը նետւէին Հարէմին մահուան դատապարտուած թշուառ բռնակշուռները :

Նախարարը սենեակին դուռը բացաւ և դուրսը սպասող պալատական աստիկանին հրամայեց կինը փոխադրել Հարէմի քաւարանը : Իսկ ինքը Նազըմ բաշա վերադարձաւ Հիւնքեարին քով :

— Է, կ'ըսէր Ապտիւլ Համիտ, հիմա պարզուեցաւ գաղտնիքը, այս կինը վտանգաւոր գօմիթածի մըն է, Զիյա պէյի մեղսակիցը, այդ ապերախ դաւաճանը պատիժը գտած է, ինք իր ձեռքով, ևս արդէն իմացած էի, Երիտասարդ Թուրքերուն կը հաղորդէ եղեր պալատին գաղտնիքները. Նազըմ ինձի նայէ՛, տղա՛ս, այս կինը ողջ պահել չըւար, այս գիշերուընէ կը զրկենք իր սիրահարին, Զիյա պէյի քով. թո՛ղ անդէնը զիրար գտնեն ու հո՛ն աշխատին գօմիթի ճաներուն հաշուին, չըւար... :

Ու դիւային քանքան մը ձգեց :

— Սակոյն, Վեհափա՛ն աէր, առարկեց Ոստիկա-

նութեան նախարարը, այդ կինը պէտք է ապրի ատեն մը, պէտք ունինք իրեն :

— Զը հասկցայ, բացատրէ՛ միտքդ, յարեց Համբո, ինչո՞ւ պէտք պիտի ունենանք իրեն :

— Վեհափա՛ռ տէր, ըսաւ Նազըմ համարձակօրէն, հարցաքննութեան ընթացքին մէջ դիտեցի որ այդ կնոջ քով շատ մը գաղտնիքներ կան. հայ յեղափոխականներու խօսքեր ալ ըրաւ, ըսաւ թէ՛ Զիյա պէյ յաճախ ատոնց խօսքը կ'ընէր իրեն. նոյնպէս, Երիտասարդ Թուրքերուն, մանաւանդ Թրքուհիներուն վրայ, մեզի կրնայ շահեկան տեղեկութիւններ տալ .

— Կը կարծես, դիտել տուաւ Հիւնքեարը, կը հաւտա՞ս դուն այդ կնոջ անկեղծութեան .

— Այո՛, Վեհափա՛ռ տէր, ըսաւ ոստիկանութեան նախարարը, խորհրդաւոր կին մըն է, ես ատոր համոզւած եմ .

— Ծա՛տ լաւ, մէկ քանի օր ալ թո՛ղ ապրի, հրամայեց Հիւնքեարը. բայց, վաղուան ձգելու չէ՛, այս գիշերուընէ պէտք է քաղել անոր բերնէն ամէն գաղտնիք. ես կը վախնամ թէ Հարէմի խաղ մը չըլլայ ասիկա .

— Ամէն բան կարելի է, Վեհափա՛ռ տէր, յարեց Նազըմ, քաջալերուելով իր տիրոջ մտերմական վարմունքէն. Զիյա պէյի սպաննութեան շարժառիթը տակաւին չէ՛ լուսաբանուած ինծի համար, ո՛չ ալ այդ սպանութեան պարագաները :

— Այս գիշեր այդ կինը պալատին մէջ նոր ու խիստ հարցաքննութեան մը կ'ենթարկուի և ամէն գաղտնիք կը պարզուի. այդ խնդիրը վերջացած համարե՛նք : Կը մնայ հիմա կամուրջին այս ոճիրը վերադրել Հայերուն, կը հասկնա՞ս, Նա՛զըմ . . .

— Այո՛, Վեհափա՛ռ տէր, պատասխանեց ոստիկանութեան նախարարը, ստրուկի կեղծաւոր ձեւերով Հայերուն կը վերագրենք ոճիրը, սքանչելի՛ յղացում, փայլո՛ւն գաղափար... :

Հիւնքեարը ներքին գոնունակութեան շարժուձեւով մը, սկսաւ երերցնել իր եղեռնասուն գլուխը, և քմծիծաղով մը,

— Նազը՛մ, ըսաւ, ուրեմն կը գնահատես տիրոջդ տաղանդը .

— Ծառայ կ՛մ Զեր Վեհափառութեան, շողովեց Նազը՛մ, ես վաղո՛ւց հիացած եմ Զեր ստեղծագործ հանձարին վրայ, կը պաշտեմ Զեր Վեհափառութիւնը, ո՛չ միայն իբր մարմնացում Բարութեան, այլ մանաւանդ իբրեւ նոր Սողոմոն Իմաստունը... :

— Ապրի՛ս, կը գնահատեմ դատելու կարողութիւնդ, Նազը՛մ, սպային սպաննութիւնը գործուած է վերջերս Եւրոպայէն հոս հասած կարգ մը գօմիթաճիւներու ձեռքով, այնպէս չէ՛ .

— Այո՛, Վեհափա՛ռ տէր .

— Ուրեմն, այսօրուընէ կը սկսիս ամենախիստ միջոցներ ձեռք առնել այդ անիծեալ սրիկաներուն որջը գտնելու . ամէն տուն, ուր հայ մը կը բնակի, խուզարկել կուտաս, մանաւանդ պանդոկները . ձերբակալել կուտաս ամէնքն ալ, խտիր չես դներ սեռի . բոլոր դպրոցներուն վարժուհիները բանտարկել կուտաս, առանց այլ և այլի . այդ գարշելիները թունաւորուած են, ամէնքն ալ դաւաճաններ են . թո՛ղ բանտարկուին, դպրոցները թո՛ղ գոց մնան . տեսնե՛նք ո՛վ կը յոգնի . թո՛ղ Իզմիրլեան յամառի տակաւին, թո՛ղ Անգլիայէն օդնութիւն սպասէ... :

— Կէտ առ կէտ պիտի գործադրուի ձեր Վեհափառութեան ըարձրագոյն իրատէն . ես այսօրուընէ մայրա-

քաղաքին մէջ սկսել կուտամ խուզարկութիւնները, կրակի պէս առաջ կը տանիմ ձերբակալումները, վերջապէս Հայերուն աչք բանալ չեմ տար :

— Աֆէրի՛ն, ըսաւ Ապտիւլ Համիտ, հիմա դուն պաշտօնատուն գնա՛, ես այս գիշեր երեւան հանել կուտամ Զիյա պէյի սպաննութեան բոլոր պարագաները :

Նազըմ բաշա, Հիւնքեարէն հրաժեշտ առաւ և մեկնեցաւ Երլարզէն ուղղակի դէպի ոստիկանութեան դուռը, ուր, Զօհալ Հանըմի բռնաւորը՝ լիվա Մուսթաֆա բաշան, իր վարձած կին լրտեսներուն ժուռնալները ներկայելու համար կը սպասէր իրեն :

---

ԺԱ.

Սամաթիա զինւորական շղթայի տակ առնուած էր, բայց Գաշնակցականները յաջողած էին, Գնուներն յայտարարեց Գարբիէլ աղայի տունը գումարուած գիշերաժողովին մէջ, Սամաթիոյ մէջ քսանըութ տուներ զինել ուսմբերով, հրազէններով ու ռազմանիւթերով :

Ոստիկան զինւորներ ու գաղտնի գործակալներ, որոց մէջ դժբաղդաբար Հայեր ալ կը գտնուէին, գիշեր ցերեկ կը հետապնդէին Գաշնակցականները, որոնցմէ մասնաւորապէս կը փնտռուէին Գնուներն և Անդրէասեանը, ինչպէս նաեւ վարժուհի մը, որ, աւելորդ է կրկնել, օրիորդ Վերգիինէ Յակոբեանը պէտք էր ըլլար :

Ընթերցողները կը յիշեն, Մհեր Խասգիւղէն երկրորդ անգամ ըլլալով ձեռնուռայն վերադարձած էր, առանց Խուլը տեսնելու, որովհետեւ Խուլը նոյն միջոցին

Սամաթիա գացած էր, ընկեր Մարգարի յանձնարարութեան համաձայն: Եւ սակայն, Սամաթիոյ մէջ ալ իրարու չի հանդիպեցան երկու յեղափոխականները, Մհեր ու Խուլը: Մհեր, Խասգիւղէ վերադարձին, ոսկերիչ Գաբրիէլ աղայի տունը հանդիպած ու ներկայ եղած էր Գեղանուշի մօր հոգեկան տագնապներու տեսարանին, մինչ Խուլը զուր փնտռած էր, իր կարգին, ի՛նք ալ ձեռնունայն վերադառնալով Սամաթիայէն, յառանց Մհերը տեսնելու:

Այսպէս, երկու յեղափոխական գործիչներ, երկուքի՛ն ալ ամենափափուկ պաշտօններ յանձնուած, երկուօրէ ի վեր զո՛ւր կը փնտռէին զիրար, և չէին յաջողիր հանդիպիլ իրարու, ապուշ լուսարարի մը մոռացումին հետեւանքով . . . :

Խուլը, իրիկուան դէմ ուշ ատեն, Սիրքէճիի կայարանէն դուրս ելած, կ'ուզողուէր դէպի Գարաքէօյի կամուրջը, Ոսկեղջիւրի նաւամատոյցը, Հալըճօղլուի շոգենաւը նստելու համար:

Հապճեպով կը քալէր առանց բոլորտիքը զգիտելու:

Սիրքէճիի կայարանէն, գաղտնի ոստիկան մը կը հետապնդէր Խուլը, առանց նշմարուելու այս վերջինէն: Երբ հասաւ Պահճէ Գաբու և կանգ առաւ Նրավաճառ Պօղոս աղայի խանութին առջև, գաւաթ մը ջուր խմելու, գաղտնի ոստիկանն ալ եկաւ Խուլին քով կեցաւ և ուղեց կիտրոնի օշարակ մը խմել:

Խուլը ճանչցաւ, լրտես մըն էր, վարնոց տեսակէ չլրտես մը, որ ընդհանրապէս Պոլսոյ կողմերը կը սլըքտար, հայաշատ թաղերու փողոցները: Յաճախ հանդիպած էր իրեն Գուժ Գաբուի, Եհնի Գաբուի և Սամաթիոյ երկաթուղիներու կայարաններուն երկայնքը, և ամէն հանդիպումի, ստիպուած էր ակամայ բարեկներ զրկել մօտէն թէ հեռուէն այդ մարդուկին, որ, մէկ

քանի ամիսներէ ի վեր մանաւանդ, կեղծ ու պատիր կերպերով ջանքեր կ'ընէր յարաբերութեան մտնելու իրեն հետ, իսկ ինքը, ընդհակառակն, ամէն հանդիպելուն, պատրուակ մը կը փնտռէր խուսափելու այդ վտանգաւոր մարդէն:

Այս անգամ, ջրավաճառի խանութին մէջ քով քովի գտնուեցան: Խուլը՝ տասնոցը մարմարին վրայ ձգած, կ'աճապարէր մեկնելու, չոգենաւին պիտի հասնէր, երբ քովի գաղտնի ոստիկանը, օշարակին վերջին ումպը կոկորդին մէջ, ձեռքի նշանով մը կեցուց ինքը, որ պարտաւորուեցաւ անոր օշարակին դրամն ալ ինքը վճարել, և կամայ ակամայ, հետեւիլ անոր:

Ճամբան խօսակցելով կ'երթային.

— Ի՞նչ այսպէս շտապով, հարցուց գաղտնի գործակալը, կեղծաւոր ժպտով մը.

— Բերա պիտի ելլեմ, ըսաւ ինքը, չուզելով լըրտեսին յայտնել իր բնակավայրը, շատ ուշացած եմ արդէն:

— Հոգ չէ՛, յարեց լրտեսը մտերիմ շեշտով մը, դեռ ուշ չէ, ե՛ս ալ Բերա պիտի ելլեմ, այս քանի շաբաթ է, կը փափագէի ձեզի հետ գլուխ գլխի տեսակցութիւն մը վայելել...:

Խուլը խոկալ սկսաւ: Շեղակի նայուածք մը սահեցուց աչքին քովէն և իր արդէն խոժոռ դիմագծերը ծամածուծութիւններ առին. ձեռք ինկա՛յ, կ'ըսէր ինքնիրեն, տեսնենք ի՛նչպէս պիտի ազատինք այս մարդուն ճիրաններէն. բայց, միւս կողմէ, չէր ուզեր ո՛ր և է կասկած մը ներշնչել իր վրայ, կը զգուշանար ինքզինք մատնելէ, ուստի, ակամայ զուարթութիւն մը տալով իր դէմքին, որ կուլար, ինքզինք ամփոփեց, և վաղեմի մտերմի մը համարձակութեամբ,

— Բարեկա՛մս, ըսաւ, ե՛ս ալ կը փափագէի ձեզի

Նետ տեսակցիլ, թէեւ ձեր ծանօթութիւնը չեմ վայելեր, բայց, ինչպէս որ է, առիթ մը չէր ներկայանար. հաւատացէ՛ք, առանց անձամբ ճանչցած ըլլալու զձեզ, բնական, ներքին համակրութիւն մը կը զգայի ձեզի հանդէպ, ամէն անգամ որ շանդիպէի ձեզի. ուրախ եմ որ առիթը պիտի ունենամ այսուհետեւ մօտէն ճանչնալու զձեզ և ձեր բարեկամութիւնը վայելելու :

Լրտեսը խնդաց :

— Շնորհակալ եմ, ըսաւ չարածճի քմծիծաղով մը, դուք զիս չէք ճանչնար, բայց ես զձեզ կը ճանչնամ վաղուց :

Խուլը սրտի սեղմուժով մը կը լսէր լրտեսին այս խօսքերը, որոնց ներքեւի սեւ թոյնը կը սողոսկէր իր ուղեղէն ներս. ո՛ւրկէ ո՛ւր, կ'ըսէր ինքնիրեն, այս չարաշուք մարդուկը պիտի ճանչնար զիս... :

— Միւսի՛ւ Արամ, ի՞նչ կը խորճիք, ըսաւ յանկարծ լրտեսը, կը տարակուսի՞ք արդեօք իմ անկեղծութեանս վրայ. երբ որ Բերա ելլենք ու սրճարան մը քաշուինք, այն ատեն ինքզինքս կը ճանչցնեմ ձեզի :

— Ո՛չ, բարեկա՛մս, կմկմաց Խուլը, բա՛ն մը չեմ խորճիր, ընդհակառակը, շա՛տ գո՛հ եմ ձեր ընկերութեանէն, միայն կը խորճիմ թէ շա՛տ ուշ է ժամանակը... :

Կամուրջին բերանը հասած էին, գաղտնի գործակալը, վերանձն մէկու մը շարժուծեւով, առաջուրնէ ձեռքին մէջ պատրաստած երկու տասնոցները սանեցուց կամուրջի պաշտօնական մուրացկաններէն մէկուն ափը. և երկուքը միասին անցան :

Խուլը կարօտագին, անձկոտ ակնարկ մը նետեց կամուրջին Ոսկեղջիւրի նաւամատոյցին վրայ, ուր Հալըճօղլուի շոգենաւը կը սուլէր, և ինքնակոչ ընկերօրը քովէն առանց հեռանալու, անցաւ Ղալաթիոյ կողմը :

Շուկայէն վերադարձողներու խուռն ամբօխին մէ-

Չէն կը քալէին :

Լրտեսը չէր հաւններ Խուլին ձեւերը , մէ'կ վայրկեան չէր ուզեր աչքէն հեռացնել զայն , ուստի միշտ քովէն կը քալէր և կը ջանար չը կորսնցնել ամբոխին մէջ :

— Միւսի'ւ Արամ , ըսաւ ընտանի շեշտով մը , եթէ կ'ուզէք թընել մտնենք , քանի որ այդքան կ'աճապաւրէք :

— Ո՛չ , հարկ չըկայ , Եիւքսէք Գալաբըրըմէն կ'ելլենք քալելով , ա'լ եղաւ , հոգ չէ' , այս գիշեր ձեզի հետ կ'անցընենք :

Լրտեսին դէմքը շողաց , Խուլը ձեռք տուած էր օձիքը :

— Շա՛տ լաւ , յարեց ժպտելով , քալելով կ'ելլենք Բերա , ձամբան ալ զուարճանալով կ'երթանք , չըլլար :

— Ինչո՞ւ չէ , յարեց Խուլը մեքենայօրէն , քալելով կ'ելլենք , գէշ չըլլար :

Ու սկսան մագլցել Եիւքսէք Գալաբըրըմի սանդուղները :

Բերայի Շիտակ ձամբան հասած էին : Լրտեսը կ'ուզէր Խուլը Բերայի նեղ ու մութ գոհնորուն մէջ ձգել , նկուղներէն մէկուն մէջ , ուր սովորաբար ամէն իրիկուն կը հաւաքուէին խաղամօլները :

— Այս փողոցը չը մտնե՞նք , ըսաւ լրտեսը , ցոյց աալով ձախ կողմի նեղ փողոց մը , որուն երկու եզերքներուն վրայ կը բարձրանային բաղմայարկ շէնքեր :

— Մտնե՛նք , ըսաւ Խուլը :

— Եւ երկուքը միասին առաջացան և քանի մը քայլ անդին , փողոցին վրայ բացուած փոքր դռնէ մը ներս մտան և իջան նկուղ մը , ստորերկրեայ սրճարանի մը մէջ , սիկառի և նարկիլէի մուխերէն մթնոլորտը ծանրաբեռնուած ընդարձակ սրահ մը , մարմար սեղաններով ,

չուրջը համախմբուած նստած էին երկսեռ յաճախորդներու խումբեր ու գարեջուր և ուրիշ ոգելից ըմպելիներ կը խմէին :

Այս նկուղը՝ ելլալով լրտեսներուն ժամադրաւայրը կը թուէր, անոնց որջը, ուր ձեռք ինկած որսերը կը բերուէին նախապէս, և ուր սակարկութիւնները կ'ըլլային : Որսերէն շատերը, իրենց քսակը, և նոյնիսկ ժամացոյցը վրայ տալէ յետո՛յ միայն կը յաջողէին ճողոպրիլ Համիտի գործակալներուն ճիրաններէն . իսկ մնացեալները, չը կրնալով կշտացնել զանոնք, բօսքա կ'ըլլային և ուղղակի Գալաթա Սէրայ կ'առաջնորդուէին : Այս կարգի որսերէն էր խուլը, որ իր պատահական բարեկամին (•) հետ անցաւ նկուղին մէկ անկիւնը . և երկուքը քովէ քով նստան պարապ սեղանի մը շուրջ :

Կառսօնը շուտով ցցուեցաւ .

— Ի՞նչ կը խմէք, հարցուց լրտեսը խուլին, գուարթ դէմքով մը .

— Դ՛ո՛ւք գիտէք, պատասխանեց խուլը, ես սուրճ մը կ'առնեմ .

— Գարեջուր մը չէ՞ք առներ, յարեց լրտեսը .

— Ո՛չ, ներեցէ՛ք, ոգելից ըմպելիներ արգիւտուած են ինձի համար, բժիշկը խստիւ պատուիրած ոգելից ըմպելի չը գործածեւ .

— Գարեջուրը չի՛ մնասեր, սիրելի՛ս, պնդեց լրտեսը :

Յամառիլ անողուտ էր, համակերպեցաւ խուլը .

— Շա՛տ աղէկ, ըսաւ, գաւաթ մը գարեջուր թո՛ղ բերէ :

Եւ կառսօնը բերաւ երկու գաւաթ գարեջուր, ճօխ, ախորժագրգիւռ մեղկներով :

— Կառսօ՛ն, ըսաւ լրտեսը, մեղի երկու նարկիլէ լեցո՛ւր, քեմպէֆին կակուղ ըլլայ, հասկցո՛ւր .

— Հայ՛սեհ, շարունակեց լրտեսը գուարթ դէմքով :

մը, գաւաթը բարձրացնելով ու խուլի գաւաթին դըպ-  
ցնելով, ձեր կենս'ցը, պարպե'նք.....

Երկու գաւաթները պարպուեցան.

Լրտեսը մէզէնքերուն վրայ ինկաւ, մինչ խուլը  
չուրջը կը պտտցնէր իր կասկածոտ նայուածքները, ա-  
ռանց կարեւորութիւն տալու սեղանին վրայ շարուած  
աղանդերներուն, տապկած ձուկերուն, կարմիր բոլ-  
կիկներուն, կոսովիլիի շերտիկներուն ու սալամնե-  
րուն:

— Չ'առնէ՞ք, կը հրատցնէր լրտեսը, սա գայլայէն  
չառնէ՞ք, տեսէ՞ք ի'նչ համալ ձուկ է, ձեր Սասգիւղի  
բէրքը....:

Խուլը ցնցուեցաւ: Լրտեսը վտանգաւոր տեսակէ  
լրտես մըն էր, կը ճանչնար զինքը, անունովը տեղովը,  
ա՛լ ազատում չը կար, կը խորհէր խեղճը, և մտքովը  
կ'անիծէր Մ'երը, որ այս փորձանքը փաթթեց իր գըլ-  
խուն....:

Կառսօնը նարկիլէ մը բերաւ, խոշոր, շքեղ նար-  
կիլէ մը,

— Բարեկա՛մ, ըսաւ լրտեսը խուլին ուսը ծծե-  
լով, ա՛ն քաշէ՛ նայինք, այս առիթը ձեռք չանցնիր  
ամէն ատեն, քաշէ՛ նայինք:

Յետոյ դառնալով կառսօնին ու ցոյց տալով գարե-  
ջուրի թափուր գաւաթները,

— Նորոգէ՛, ըսաւ, մեզէնքերուն ուշադրութի՛ւն:  
Կառսօնը շուտով վերադարձաւ, երկրորդ նառկի-  
լէն ձեռքին մէջ, մարփուչը լրտեսին երկնցուց:

— Գարեջո՛ւր, գարեջուրը չը մոռնաս, կառսօ՛ն,  
կրկնեց լրտեսը հրամայական շեշտով մը, շուտով բե՛ր  
նայինք, մեզէնքերուն լաւ նայէ՛:

— Ա՛մեսու, ըսաւ կառսօնը, և թռաւ:

Երկու վայրկեան ետքը, սեղանին վրայ շարուե-

ցան գարեջուրի լեցուն երկու գաւաթները, ճօխ մէզէ-  
ները :

— Պարպեցէ՛ք նայինք, բարեկա՛մս, ըսաւ լը-  
տեսը, շատ դանդաղ կ'երթանք կօր, պարպե՛նք որ  
ուրիշը գա՛յ . . . :

Գաւաթները դարձեալ պարպուեցան ու լրտեսը  
դարձեալ ինկաւ մէզէներուն վրայ, այնպէս, ինչպէս  
մասվաճառի խանութին առջեւ սլքտացող անօթի շուն  
մը կը յարձակի գետինը նետուած ոսկորի մը վրայ :

Սակայն Խուլը ձեռք չէր դպցնէր մէզէներուն, մը-  
տածկոտ կը թուէր .

— Բարեկա՛մս, բողոքեց լրտեսը, ասանկ ընկերու-  
թիւն չը՛լար, մէզէներէն առէ՛ք նայինք, տեսէ՛ք, ի՞նչ  
պատուական ժամպօն է, առէ՛ք նայիմ :

— Ախորժակ չունիմ, կ'ըսէր Խուլը, աղերսող  
նայուածքով մը, հաւատացէ՛ք, ընաւ օխորժակ չու-  
նիմ, դեղ կը գործածեմ արդէն :

Ու բաճկոնակի վերի գրպանէն փօքրիկ տփրիկ մը  
հանելով ցոյց տուաւ լրտեսին .

— Նայեցէ՛ք ըսաւ, բանալով տփրկը, այս դե-  
ղահատերէն երեք անգամ կ'առնեմ օրը, առտուն, կէս  
օրը, իրիկունչը, միշտ կերակուրէն առաջ .

— Ի՞նչ դեղահատ է, հարցուց լրտեսը .

— Ստամոքսի դե՛ղ է, յարեց Խուլը, մարսողու-  
թիւնը կը դիւրացնէ և արեան շրջանը կը կանոնաւորէ,  
Տօգթ . Մալրօյէնիի դեղագի՛րն է . . . :

— Ըսել է թէ շատ օգուտ ունի ստամոքսին, ը-  
սաւ լրտեսը, քանի՞ հատ առնելու է օրը, կ'ըսէիք .

— Երեք հատ, ըսաւ Խուլը .

— Դուք դարձեալ չի՛նել կուտաք, յարեց լրտեսը,  
ե՛ս ալ ստամոքսի հիւանդութենէ կը առաւապիմ, ա-  
ռվկա ինծի՛ տուէ՛ք, ե՛ս գործածեմ .

— Ամենայն սիրով, ըսաւ Խուլը, առէ՛ք, ձեզի՛  
թող ըլլայ, ես ուրիշ մը պատրաստել կուտամ՝ վաղը :  
Ու ձեռքի տփիկը յանձնեց լրտեսին :

Այս դեղահատերը մասնաւոր խնամքով մը պատ-  
րաստել տրուած էին և կը գտնուէին սովորաբար յեղա-  
փոխական գործիչներուն քով : Ասոնցմէ մէկ հատը  
կրնար կէս ժամուան մէջ հոգւոցը կարգալ, տեսակ մը  
թոյն էր . . . :

— Է՛, շարունակեց լրտեսը միևնոյն զուարթ դո-  
նով, մեր գործին նայի՛նք չիմա, սա գաւաթները նո-  
րոգե՛նք :

— Շնորհակա՞լ եմ, ըսաւ Խուլը, ախորժակս դեռ  
գոց է .

— Ախորժակը խմելով կը բացուի, բարեկա՛մս, ա-  
ռարկեց լրտեսը, և մէղէներուն վրայ ինկաւ :

— Կը ներէ՛ք, ըսաւ Խուլը, եթէ կարելի է, այդ  
դեղահատիկներէն հատ մը տայի՛ք ինծի, այս իրիկուն  
ընթրիքէն առաջ պիտի առնեմ .

— Լա՛ւ, լա՛ւ, յարեց լրտեսը եռանդով, ձեռքը  
վերցնելով մէղէներէն, ու գրպանը տանելով, առէ՛ք,  
առէ՛ք, եթէ կ'ուզէք, երկու հատ առէ՛ք .

— Ո՛չ, շնորհակալ եմ, ըսաւ Խուլը, մէկ հատ  
միայն կը բաւէ. այս իրիկուն կերակուրէն առաջ կ'առ-  
նեմ .

Ու հատ մը միայն վերցուց տփիկին մէջէն :

Քանի մը գաւաթ ալ պարպեցին ու կը պատրաս-  
տուէին մեկնիլ, երբ կառսօնը ներկայացաւ :

— Ա՛ռ, կառսօ՛ն, սա կէս ոսկին, ըսաւ Խուլը,  
բաճկոնակի գրպանէն հանելով ու կառսօնին երկնցնե-  
լով կէս օսմանեան ոսկի մը, հաշիւը մաքրէ՛, բե՛ր .

Լրտեսը Խուլին ձեռքը թոյլ մը բռնած, իբր թէ  
արգելել կ'ուզէր. բայց, Խուլը մտիկ չըբաւ :

Կառսօնը վերադարձաւ, հաշիւին մնացորդ դրամները փոքրիկ պնակի մը մէջ դրած: Խուլը քառասուն բարանոց մը թողուց պնակին մէջ իբրեւ պախիւիւ:

Երկուքը միասին մեկնեցան ստորերկրեայ գարեջրատունէն, ու նոյն փողոցին անկիւնը, փոքրիկ ճաշարանի մը մէջ մտան:

— Դեղահատը, բացագանչեց լրտեսը, կերակուրէն առաջ չպիտի՞ առնուէր:

Այո՛, կերակուրէն առաջ հատ մը պիտի առնուի, հաստատեց Խուլը, ձեռքը գրպանը տանելով, իբր թէ դեղահատ առնելու համար:

Լրտեսը տփիկին մէջէն դեղահատ մը հանեց, բերանը նետեց ու վրայէն քիչ մը ջուր խմեց: Խուլը հետեւեցաւ լրտեսին, առանց սակայն բերանը նետելու դեղահատը, քիչ մը ջուր միայն խմելով առջեւի գաւաթէն:

Ընթրիքը վերջացուցին և ճաշարանէն դուրս ելան, երբ լրտեսը խիթի գալարուսներ սկսաւ զգալ ներսիդին:

— Աման, եղբայր, կ'աղերսէր լրտեսը, բան մը կը զգամ ներսիդիս, աղիքներս կը գալարուին:

— Մի՛ վախնաք, բան չը կայ, կ'ըսէր Խուլը գուրգուրանքով, սա մօտակաները միզելու տեղ մը չը կայ:

— Խիթը կը սաստկանայ, կը պաղատէր լրտեսը, գալարուելով, ներսս կ'այրի, լեզուս կը ցամքի...:

Ու փորը կը սեղմէր երկու ձեռքերով, որոնք հետըզհետէ կը կծկուէին ու կը քաշուէին: Ոտքերը կը դողային ու գլուխը կը դառնար: Քալել կը փորձէր, ա՛լ չէր կրնար առաջանալ, Խուլին կը կռթնէր, իսկ Խուլը, սարսափահար, կ'ուզէր ժամ առաջ կծիկը դնել:

Նեղ փողոցին մէջ անցուղարձը չէր դադրէր, բանուկ փողոց մըն էր: Խուլը կը խորհէր թէ ի՞նչ պիտի

ընէր ինք, եթէ յանկարծ լրտեսը գետին իյնար. ո՛ւր պիտի երթար ինք, կը վախնար :

Խիթը կը սաստկանար երթալով ու լրտեսը ճգնափամային նոպաներու մէջ կը չարչարուէր :

Թունաւորուած էր :

Լրտեսին բողբոջները համրուած էին. թոյնը խիստ զօրաւոր բաղադրութիւն մըն էր, շուտով ազդեցութիւնը գործած էր : Խուլը կը մտածէր կամացուկ մը քովէն հեռանալ, վստահ էր թէ՛ անկուծը վերջնական էր, և թէ՛ լրտեսը փողոցին մէջ պիտի փչէր շունչը :

Անցորդները կը տեսնէին լրտեսը, և անտարբեր ակնարկ մը միայն նետելով, կը հեռանային :

Լրտեսը փորին վրայ պառկած, կը հռնտար, հոգեւարքի հռնտիւնը :

Խուլը մութին մէջ սողոսկելով անյայտացաւ. իսկ լրտեսը, հոն, փողոցին անկիւնը, լքուած, փչեց իր վերջին շունչը :

Նոյն փողոցի շունները, որոնք անցորդներուն անցքը խափանելու պաշտօն ունէին, անշնչացած դիակին մօտերը սլքտալ սկսան : Կուգային, կը մօտենային անոր, ու խուլ հաչոցներով ետ ետ կը փախչէին, այնպէս որ ի վերջոյ, մարդիկներուն հետաքրքրութիւնը շարժեցին : Ամէնքն ալ սկսան դիմել դէպի հոն, փողոցին անկիւնը, ուր կը պառկէր լրտեսին դեռ տաք դիակը : Ամբոխը հետզհետէ կը խոնէր հոն, դիակին բոլորտիքը :

Քիչ յետոյ, երկու շոտիկաններ հասան դէպքին վայրը, ցրուեցին ամբոխը, մօտեցան, գետնէն վեր առնել տուն դիակը, և կառքի մը մէջ դնել տալով, Կալաթա Սէրայ տարին զայն :

Խուլը բաղմութեան մէջ նետած էր ինքզինք առանց նշմարուելու և յաջողած էր անվտանգ իջնել Ղալաթիա :

Հոն, պահականոցին առջևի քարափը սպասող նա-  
ւակներէն մէկուն մէջ նետուեցաւ և ուշ ատեն հասաւ  
Հալըճօղլուի նաւամատոյցը :

Ամայութիւն մը կը տիրէր բոլորտիքը, փողոցնե-  
րուն մէջ անցուգարձը դադրած, միայն քանի մը խա-  
նութներ դեռ բաց էին, գինետուն, նպարավաճառի ու  
մսավաճառի մէկ երկու խանութներ, ինչպէս նաեւ ջր-  
հանկիրներու սրճարանը :

Խուլը Չրգ Սալընի գառիվարը բռնեց ուղղակի  
դէպի իր բնակարանը :

Դուռին բանալին միշտ իր վրայ կը կրէր, հանեց  
գրպանէն ու դուռը բանալով, առանց աղմուկի ներս  
մտաւ :

ԺԲ.

Նազըմ բաշան Երլարզէն վերադարձած, անմիջա-  
պէս ձեռնարկած էր իր տիրոջ էրաստէի գործադրութեան :  
Բոլոր պահականոցները նոր հրամաններ հաղորդուեցան,  
նոր խուզարկութիւններ ու նոր ձեռքակալումներ ընելու :

Երկու ժամուան մէջ լեցուեցան Պոլսոյ հայ թա-  
ղերուն պահականոցները նոր բանասարկեալներով, գրե-  
թէ ամէնքն ալ քսանէն երեսուն տարու, չիք հազուած  
ուսեալ երիտասարդներ : Տուներուն մէջ դարձեալ սկսան  
խուզարկութիւնները, դարձեալ թուղթերու դէզեր ու  
գիրքերու ծրարներ, կառքերը ղետեղուած, փոխադ-  
րուեցան պահականոցները : Արդէն, ոստիկան գինուոր-  
ները, կանխաւ իրենց հետ կը տանէին արգելուած թեր-  
թեր, զաննք գաղտուկ մը գրպանը դնելու համար այն

Հայուն, օրուն տունը կը խուզարկէին: Եւ այս էր պատճառը, որ բոլոր խուզարկուած անձերուն վրայ կը գտնուէր արգիլուած թերթ մը:

Նազըմ բաշա, կայսերական իրատէին տրամադրած բոլոր հրահանգները պատկանեալ չըջանակներուն հաղորդելէ ետքը, իր սենեակը քաշուեցաւ, ընդունելու համար ծանօթ լրտես բաշաներէն լիվա Մուսթաֆան, որ ինչպէս յիշեցինք, նոյն օրուան ժուռնալները բերած, հոն կը սպասէր, նախարարին ներկայելու զանոնք:

Ոջտիկանութեան նախարարի ազդարարութեան համաձայն, ներս մտաւ լիվա բաշան և նստաւ ձիշդ դիմացը, թաւշապատ քանափէի մը վրայ:

Սովորական հարցումներէ ու պատասխաններէ ետքը, Նազըմ բաշան առաւ ժուռնալները, մէկիկ մէկիկ աչքէ անցուց, մէկ քանինները մէկդի դրաւ իբրեւ կարեւորագոյնները, միւսներուն վրայ արհամարհոտ ակնարկ մը պտըտցնելէ յետոյ, վերադարձուց զանոնք լիվային, դիտել տալով թէ՛ այն ժուռնալները զուրկ էին կարեւորութենէ, վերաբերելով միայն երիտասարդ թըրքուհիներու, մինչդեռ Հիւնքեարը, կրկին ու կրկին կը շեշտէր Նազըմ բաշա, գերագանցօրէն կը շահագրգռուէր հայ գօմիթէներու շարժումներով, որոնք այս օրերս, կըսէր, խորհրդաւոր, ահաւոր ու կնճռոտ նկարագիր մը կը ստանային: Վեհափառ Սուլթանը, կըսէր Նազըմ, այս օրերս ուրիշ բաներու քերքէք կարեւորութիւն չի' տար, բացի հայ յեղափոխականներէն, որոնք, պէտք է խոստովանինք, կ'ահաբեկեն ամբողջ մայրաքաղաքը...:

— Բաշա՛, ըսաւ լիվան, այդ Հայերուն վրայ վաղը պիտի կրնամ Ձեր Վսեմութեան բերել վաւերական տեղեկութիւններ, զորս քաղած եմ իմ կին-լրտեսուհիներուս խնամքով:

— Ուրախ եմ, շատ ուրախ եմ, լիվա՛ բաշա,

յարեց Նազըմ, գոհունակութեան անկեղծ շեշտով մը, գիտեմ, դուք անգործ չէք նստած: ամէն օր կ'աշխատիք ի փառս Նորին կայսերական Վեհափառութեան, որ իր բարձր գնահատման ասպարոյցը տուած է արդէն, ձեր կուրծքը կախելով մեծիսիսի առաջին պատուանշանը, չէ՞:

— Ծնորձակա՛լ եմ, բաշա՛, ըսաւ լիվան ժպտելով, ես երախտապա՛րտ եմ Վեհափառ Սուլթանին, որ չի՛ մոռնար իր հաւատարիմ հպատակները, և լիաբուռն կը վարձատրէ անոնց ծառայութիւնները:

Կեղծուպատիր գովեստներու փոխանակումը վերջացաւ նախարարին ու լրտեսապետին միջեւ:

Սուսթաֆա բաշան հրածեշտ առաւ նախարարէն, վար իջաւ ու իր մասնաւոր կառքը նստաւ, իր ասպարանքը վերադառնալու համար:

Կառքը կանգ առաւ իր ասպարանքին դուռին առջեւ:

Սպասաւորներն ու աղախինները վար թափեցան ու շրջապատեցին բաշան, որ դուարթ դէմքով մը ներս մտած էր:

Ո՛ւր է Քիւչիւք հանրմ էֆէնտին, այս եղաւ բաշային առաջին հարցումը:

— Վերը սենեակն է, բաշա՛ էֆէնտի, պատասխանեց աղախիններէն մէկը:

Բաշան շատ կը սիրէր, իր միւս կիներէն աւելի՛ շատ կը սիրէր, կը պաշտէր Քիւչիւք հանրմ էֆէնտին, որ ուրիշ մը չէր, եթէ ո՛չ՝ Զօհալ հանրմը, կամ աւելի ճիշդը, նոյնինքն Մելինէն:

Լիվա բաշան եօթանասուննոց ծերուկ մըն է, սաքերը չէին բռներ, կարճատես, հազիւ կը տեսնէր, աւկանջները ծանր, ստէպ ստէպ հազացող, ջլախտաւոր, կորաքամակ ծերուկ մը, որ, միեւնոյն ժամանակ, չէր

կրնար վայրկեան մը զրկուած տեսնել ինքզինք կնոջական գգուանքներէ : Իր մէկէ աւելի մանկամարդ կիներուն քով ինքզինք միշտ երիտասարդ ցոյց կուտար . գերմարդկային ճիգեր կը թափէր քիչ մը թարմ երեսնալու , հակառակ տարիքին , որ լեցուած էր :

Կամաց կամաց սկսաւ վեր ելլել սանդուղներէն . երկու կայտառ , մանկամարդ աղախիններու թեւերը մտած , ուղղեց իր դողդոջ քայլերը դէպի Զօնալ հանրմի սենեակը , ուր , դուռը վրան կղզած ետեւէն , կը նստէր մինակը :

Բաշան , երկու աղախիններուն թեւերուն մէջ , Զօնալ հանրմի սենեակին դուռը կը զարնէր .

— Բա՛ց , բա՛ց , Քիւչիւք հանրմ էֆէնտի , դուռը բա՛ց , կը մլաւէր լիվան քնքոյշ ձայնով մը , որ կը դողդողար :

Զօնալ իսկոյն տեղէն ցատկեց , վազեց բացաւ դուռը , ու ներս ընդունեց ծերուկը , իր ատելի տէրը :

Բաշան Զօնալի թեւը մտած . դանդաղաքայլ , երեւալով , անցաւ նստաւ բազմոցին անկրէնը , իր քով նստեցնելով Քիւչիւք հանրմը :

— Է՛ . խօսէ՛ նայիմ , հանր՛մս , ի՞նչ կայ՛ ըսաւ լիվան :

— Բաշա՛ էֆէնտիս , յարեց Զօնալ , գիտէ՞ք այսօր ո՛վ եկաւ .

— Ո՞վ եկաւ , կրկնեց լիվան .

— Պալատական մը , շարունակեց Զօնալ , երլաբզէն ուզեր են դձեղ .

— Ե՛րբ , ո՞վ է ուզեր զիս . . .

— Այս իրիկուն , ըսաւ Զօնալ , կարծեմ թէ ուշա , ցաք , Վեհափառ Սուլթանը զձեզ ուզած է տեսնել .

— Ի՞նչ կ'ըսէք , ի՞նչ կ'ըսէք , բացագանչեց լիվան .

Դողը բռնած էր, արդեօք ինչո՞ւ պիտի ուզուէր  
Երևորդէն :

Մշտ ոստիկանութեան նախարարին հետ էր իր  
գործը :

— Ուրեմն, ի՞նչ լիվան վրդոված, ոտքի ելլելով,  
ես պէտք է անձա՞րեմ, այս իրիկուն պէտք է Երևորդ  
գտնուիմ :

— Այդպէ՛ս պատուիրեց պալատականը, ընդմիջեց  
Զօհալ, արդէն սիրտը շատ նեղուեցաւ, երբ տունէն  
ըսուեցաւ իրեն թէ՛ բաշան բացակայ էր :

— Ի՛նչ ըսաւ Երևորդէն եկողը, դարձեալ նարցուց  
լիվան, հեազհեաէ անհամբերութեան նշաններ ցոյց  
տալով :

— Հսաւ թէ, պատասխանեց Զօհալ, շատ ստիպողա-  
կան է, պէտք է բաշան մինչեւ իրիկուն Երևորդ գտնուի,  
ըսաւ :

— Ուրեմն ի՛նչ կեցեր եմ դեռ, ըսաւ լիվան ու  
ոտքի ելաւ :

Կառքը դարձեալ պատրաստեցին ու լիվա բաշան  
վար իջաւ :

Զօհալ լայն շունչ մը քաշեց, գոհունակութեան ու  
թեթեւացումի շունչ մը. կուրծքին վրայէն ծանր կա-  
փարիչ մը վերցուած էր, ա՛յնքան կը տառապէր տա-  
րաբաղդ մանկամարդուին իր ծեր բռնաւորին ճնշիչ  
ներկայութենէն :

Կառքը մեկնեցաւ, և ապարանքին բնակչուհիները  
խաղի խնդումի տունն իրենք զլրենք, ամէնքն ալ  
գիտէին թէ՛ լիվա բաշան շատ ուշ պիտի վերադառ-  
նար պալատէն, թերեւս կէս գիշերէն մէկ երկու ժամ  
ետքը :

Զօհալի ուրախութեան չափ չը կար, այս գիշեր  
խաղաղ քուն մը պիտի քաշէր, իր ննջասենեակին մէջ,

գուռը ետեւէն ամուր մը կղպուած :

Լիվա բաշան Երլտրզ հասաւ և առաջնորդուեցաւ ուղղակի կայսերական քարտուղարութեան դիւանը :

Քարտուղարները մեկնած էին , միայն Արաբ Իզզէթ պէյ կը մնար հոն , Ջիյա պէյի սպաննութեան հետեւանքով բանտարկուած Ֆէհիմէի հարցաքննութիւնը պիտի վարէր ինք անձամբ , ինչպէս որ հրամայած էր իր տէրը , Ապտիւլ Համիտ :

Սակայն այդ հարցաքննութեան սկսելէ առաջ , Իզզէթ պէյ ուրիշ կարեւոր պաշտօն մըն ալ ունէր , լիվա Մուսթաֆա բաշային խնդիրը քննելու պաշտօնը :

Բայց ի՞նչ խնդիր ունէր լիվա բաշան , չէ՞ որ ինքը պալատի հաւատարիմ ծառաներէն , հայկական գործերու մասնագէտ էր և Սասունի Զարդերուն մէջ կարեւոր դերակատար մը հանդիսացած էր , ի՞նչ կրնար դարձած ըլլալ իր անունին շուրջը , որ միշտ անաղարտ ( ? ) մնացած էր , Երլտրզի բառարանին լեզուովը . . . : Արդդեօք նոր յայտնութիւն մը կար մէջտեղ , արդեօք դաւադրութիւն մը կար , ի՞նչ կար արդեօք :

Լիվա Մուստաֆա բաշան , իբրև արքունի լրտես սպաններէն մէկը , վարժուած էր Երլտրզի մէջ միշտ յարգանք և ջերմ ընդունելութիւն մը գտնելու , նոյն իսկ արժանացած էր քանիցս Վերափառ Խալիֆային ունկնդրութեան պատիւին , հետեւաբար իրաւունք ունէր արաբ Իզզէթ պէյին կողմէն արտասովոր մեծաբանքներ սպասելու : Զարմանք , բոլորովին հակառակը տեղի ունեցաւ : Լիվան դիւանէն ներս մտնելուն , Իզզէթ պէյ ո՛չ միայն օտքի չելաւ , ո՛չ միայն քաղաքավարութեան տարրական ձեւակերպութիւնները չը կատարեց , այլ նոյնիսկ , խրոխտ և արհամարհոտ դիրք մը բռնեց Ապտիւլ Համիտի հաւատարիմ լրտեսսպանտին հանդէպ , քանի մը վայրկեան օտքի վրայ կեցնելով այն

վերջինը, և յետոյ, բաւական ժամանակ յետո՛յ միայն հաճեցաւ հրամայել որ նստէր իր դիմացը, դուռին մօտերը զրուած հասարակ աթոռի մը վրայ, որ ամբաստանեալներու նստարանին շատ կը նմանէր :

Լիվա Մուստաֆա բաշան սրտէն զարնուեցաւ . ի՞նչ կը նշանակէր, ո՞վ պիտի ըլլար արաբ Իզզէթ մը, երէկւան նորեկը, Սիւրիացի կաւատ մը, որ պիտի յանդերձէր ա՛յսպէս անարգել զինքը, վաղեմի զինուորական մը, զօրաբաժնի հրամանատար մը, որ օսմանեան բանակին փառքերէն մէկը, թերեւս միակ փորձառու ռազմագէտը կը համարուէր : Հասարակ աթոռին վրայ նստած, կատաղութենէն պիտի ճաթէր, դժուար, իրեն համար խիստ դառն կը թուէր մարսել այս նախատինքը : Ի՛նչ . . . , կ'ըսէր ինքնիրեն, կեանքս, պատիւս, հարստութիւնս, աստիճաններս ու բոլոր կիներս, մէկ խօսքով, բովանդակ էութիւնս՝ այս գձուձ Արաբին, այս գրագիրին աչքին ոչի՛նչ է, զրօ՞ մըն է եղեր, հա՛ : Եւ հետզհետէ կը կորսնցնէր իր պաղարիւնը :

Իզզէթ պէյ, սեղանին վրայ ծռած, արագ արագ կը գրէր, մեծածաւալ թերթի մը վրայ, որուն կէսը սեւցած էր արդէն : Կը գրէր, առանց դադար առնելու . եթէ աչքերը վեր առնէր, պիտի հանդիպէին իրտեսասպետ բաշայի շանթարձակ աչքերուն, որոնց մէջ նոյն պահուն եղեռնական խորհուրդներու հրդեհ մը կը վառէր :

Վերջապէս աւարտեց գիրը, գլուխը վեր առաւ Ապտիւլ Համիտի երկրորդ քարտուղարը, որ թանօին բաշայէն ետքը, և թերեւս թանօինէն աւելի ամենազօր էր Երլտըզի մէջ, մանաւանդ այն օրերը :

— Մուսթաֆա՛ բաշա, ըսաւ Իզզէթ հեզնոտ շարժուձեւով մը, եղա՛ւ ասիկա, ինչե՛ր կը լսենք, ինչե՛ր . Լիվա բաշան սարսուաց, իր աղպղպեղ մօրուքը

սկսաւ չարչարել :

— Ի՛նչ կայ, բարձրապատիւ պէ՛յս, ի՛նչ կայ, ինդրեմ, պարզ խօսեցէ՛ք .

— Քիչ մը համբերեցէ՛ք, շարունակեց Իզզէթ, սպառնալից դէմքով մը, հի՛մա պիտի պարզեմ խնդիրը :

Եւ սեղանին զիւր հնչեցուց :

Երլտրզի բարապան մը ներս մտաւ :

— Շէրի՛Ֆ աղա, հրամայեց մապէյնի քարտուղարը, իմաց տո՛ւր Արի՛Ֆ պէյին, ըսէ՛ թէ եկած է մարդը, կը սպասենք իրեն :

Բարապանը մեկնեցաւ :

— Այսպէս հա՛, ձայնը բարձրացուց Իզզէթ պէյ, դժնէտեսիլ դէմքով մը, ձեր ապարանքին մէջ քաշուած լրտես կիներու գիրկերուն մէջ, լիառատ թոշակներով յղիացած ու բացառիկ պատիւներով սոնքացած, ոտքի տակ կ'առնէք ձեր վարձատրուած պարտականութիւնները, կ'ուրանաք կայսերական անձուն երախտիքները, և կը յանդգնիք կազմակերպել ձե՛ր իսկ ձեռքով, դաւաճաններու լէզէ՛ո՛ն մը, Նորին Օգոստոսփառ Խալիֆայուլթեան սրբազան Անձին դէմ . . .

— Քա՛ւ լիցի, վեհաշո՛ւք պէյս, քա՛ւ լիցի, մուրտաց լրտեսապետ բաշան, գունատ, ընկճուած դէմքով մը, զրպարտութի՛ւն է, զրպարտութի՛ւն . ես այս տարիքիս մէջ, մէկ ոտքս գերեզմանը, ինչպէ՛ր պիտի կըրնայի գործել այդպիսի ոճիւր մը, ես որ ամբողջ կեանքս անցուցած եմ Վեհափառ Խալիֆայիս կեանքը պաշտպանելով, ես որ այս մազերը — ցոյց տալով ի՛ր մօրուքը — ձերմկցուցի պատերազմներու մէջ, ես պիտի ուրանայի կայսերական բարիքնե՛րը . . . , քա՛ւ լիցի, պէ՛յս, քա՛ւ լիցի, զրպարտութի՛ւն է, զրպարտութի՛ւն . . . :

— Զրպարտութիւնն չէ՛, գոռաց Իզգէթ, շատ առաջ մի՛ երթար, լի՛վա, Երլտըզի մէ՛ջ կը գտնուիս, հոս, Ալլահ՛ի Ստուերին, Տիեզերքի Մեծ Խալիֆային արդարադատ Գահին առջեւ, զրպարտութիւնը չի՛ կրօնար տեղ ունենալ, Վեհափառ Սուլթանին ամենատեաւաջքէն նշանախեց մը չի՛ վրիպիր, գիտե՞ս... :

— Կ'աղաչե՛մ, բարձրաշու՛ք պէ՛յս, կը պաղատի՛մ, մի՛ բարկանաք, հանդարտեցէ՛ք, ես պատրա՛ստ եմ կրելու պատիժներուն ամէնէ՛ն խիստը, եթէ ամենադոյզնփաստ մը ցոյց տրուի, եթէ հաստատուի ինծի վերագրուած յանցանքը... :

— Շա՛տ լաւ, շա՛տ լաւ, կրկնեց Իզգէթ, վագրի շիլ նայուածք է՛մը շանթելով լիվա բաշային, որ դիմացը կը դողար, բզքտուելու սահմանուած որսի մը պէս. քիչ մը համբերէ՛, հի՛մա պիտի տեսնես, հի՛մա պիտի պարզուի իրականութիւնը, ես այդ կեղծաւոր ձեւերէն խաբուող ապուշներէն չե՛մ, կը հասկնա՛ս :

Նոյն պահուն սենեկապետ Արիֆ պէյ ներս մտաւ :

Իզգէթ պէյի սենեակը լոյսերու մէջ կ'ողողուէր. վարագոյրները վար ձգուած, որմերը գորգերով պատած, արեւելեան շուայլ կահոյքներու ցուցահանդէս մը :

Արիֆ պէյ անցաւ նստաւ սեղանին առջեւ, կայսերական քարտուղարին աջ կողմը :

Իզգէթ պէյ գրգռուած կ'երեւար :

— Ի՛նչ ըրիք, հարցուց սինեկապետը, Վեհափառը կը սպասէ, ի՛նչ եղաւ, Իզգէ՛թ պէյ :

— Ձեզի՛ կը սպասէի, յարեց Ապտիւլ Համիտի սիրական քարտուղարը, թուղթերը կարգի դրած եմ, բաշա՛ն ալ եկաւ, ա՛հ՛ււստիկ :

— Մուսթաֆա՛ բաշա, ըսաւ Արիֆ պէյ, լիվա բաշային, շիտակը շա՛տ վշտացած է Վեհափառը, սոսկալի վատութիւն մը գործած էք :

— Ներեցէ՛ք, Մապէյնճի՛ պէյ, յարեց լիվան ողորմուկ ձայնով մը, կ'աղաչե՛մ, սխալո՛ւմ մը չըլլայ :

— Ի՛նչ սխալում, կշտամբեց Արիֆ պէյ, ցնդա՛ծ էք, բաշա՛, դուք չէ՛ք լիվա Մուսթաֆա կոչուած անձը, կին լրտեսներու ծանօթ լրտեսագետք... ուրիշ մէկը գիտէ՛ք այդ պաշտօնով. աւելորդ խօսքերով ժամավաճառ չըլլա՛նք :

Յետոյ դառնալով Իզզէթ պէյի :

— Իզզէթ պէյ, ըսաւ, սկսի՛նք, վեհափառը կըսպասէ՛ :

Իզզէթ պէյ սեղանի զիւր հնչեցուց դարձեալ :

Քարապան Շէրիֆ աղան ցցուեցաւ դուռին շեմքը :

— Շէրիֆ աղա, ըսաւ Իզզէթ պէյ, նայէ՛, ուրիշ ո՛վ կայ դուրսը, հետդ ա՛ռ, ներս եկէ՛ք շուտով :

Շէրիֆ աղան դուրս ելաւ և քիչ վերջ վերադարձաւ ուրիշ բարապանի մը հետ :

— Հանուեցուցէ՛ք այս մարդը, հրամայեց Արիֆ պէյ, ցոյց տալով լիվա Մուսթաֆա բաշան, միայն չապիկ վարտիքը վրան թողուցէ՛ք :

Լիվան իսկոյն ոտքի ելաւ :

Քարապանները, հուզկահարներու սերունդէն երկուքն ալ, լրտեսագիտին վրայ յարձակեցան, ու սկսան հանուեցնել զայն, կօշիկներն ու գուլպաները նոյնպէս, վրան մնաց լոկ շապիկ վարտիք մը :

Խուզարկութիւնը սկսաւ երկու պալատականներուն, Արիֆ ու Իզզէթ պէյերուն ներկայութեան :

Շէրիֆ աղան լիվա բաշայի լայն վերարկուի քովի գրպանին մէջէն քաշեց հանեց մեծկակ ծրար մը, զոր բերաւ դրաւ սեղանին վրայ :

Քարտուղար ու սենեկագետ իսկոյն թառեցան այդ ծրարին վրայ, մինչդեռ միւս բարապանը, լիվայի վերարկուին միւս գրպանէն քանի մը նամակներ հանեց ու

բերաւ դրաւ սեղանին վրայ :

Բարապանները, առաջ տանելով իրենց խուզարկութիւնը, միւս գրպաններուն մէջէն հանեցին փոքրիկ թղթապանակ մը, շատ մը թուղթեր, ոսկիներով լեցուն արծաթաթեղ քսակ մը, ոսկի քթախոտի տուփ մը, թանկագին համրիչ մը, և այլն :

Լիվա Մուսթաֆային աչքերը մեծկակ ծրարին յառած էին. միւս առարկաները կը ճանչնար, իրեն կը վերաբերէին ամէնքն ալ, բայց, այդ մեծկակ ծրարին բուրորվին օտար էր ինք, ինչպէս նաեւ նամակներուն. այդ անիծեալ թուղթերը, կը խորհէր ինքնիրեն, ինչպէս սպրդած էին իր գրպաններուն մէջ... : Կասկածներու մէջ ինկած, տակաւ կը կորսնցնէր ինքզինք. քայքայում մը, փլուզում մը կը զգար ինք իր մէջ :

Երկու բարապանները, խուզարկութիւնը վերջացուցած, դարձեալ հագուեցուցին լիվա բաշան, որ այս անգամ ընկճուած, գրեթէ փլաւ ինկաւ աթոռին վրայ, գունաթափ, ջախջախուած :

— Աս ի՞նչ է, բաշա՛, ի՞նչ է այս ծրարը, գոռաց իզգէթ պէյ, ձեռքին մէջ բռնած մեծկակ ծրարը, զոր կը քրքրէր Արիֆ պէյի օգնութեամբ, ի՞նչ գործ ունի աւտիկա գրպանիդ մէջ :

— Ի՞նչ է, ներեցէ՛ք, ՚նծեց լիվան, ի՞նչ ծրար է ատիկա, ես չե՛մ յիշեր ատանկ... :

— Չե՛ս յիշեր... , ծաղրեց Արիֆ պէյ, գրպանիդ մէջ կը պահես, ու չես յիշեր անորի՛նչ բլլալը, այնպէս չէ... :

Ծրարը քակեցին երկու պէյերը, լիվա բաշային աչքերուն առջեւ, և մէկիկ մէկիկ սեղանին վրայ շարեցին. — Եւրոպայի զանազան կեդրոններուն մէջ հրատարակուած հայ յեղափոխական թերթեր. ԴՐՕՏԱԿ, Հընչաօկ, Ապսաօկ, Նոյնպէս, Երիտասարդ Թուրքերու հրա-

տարակութիւններէն պարբերականներ ու տետրակներ .  
Մեծիեօք, Օսմանլը , ևն :

— Ասոնց ինչ կ'ըսես , լրտեսագետ բաշա , հարցուց Իզզէթ պէյ յոխորտանքով մը , պատասխան մը տո՛ւր , բացատրէ՛ նայիմ , ինչ պիտի ըսես ասոնց :

Լրտեսագետը սահմուկած , աթոռին վրայ գամուած կը մնար . լեզուն բռնուած , գլուխը կախ , անհասկնալի բառեր մուտալով ու մերթ ընդ մերթ երերցնելով գլուխը , բա՛ն մը չէր կրնար արտասանել , ինչ ըսէր , կրնա՞ր հաւտացնել զիմացի սատանաներուն , կրնա՞ր համոզել զանոնք . ցուրտ , մնուելային լուսթիւն մը :

— Չը խօսի՛ս , դաւաճա՛ն , մոնչեց Իզզէթ պէյ , Եւրոպայի և Ամերիկայի հետ գաղտնի յարաբերութիւններ կը մշակես , Տէրութեան ոխերիմ թշնամիներուն խռովարար ու գրգռիչ նրատարակութիւնները կը քաջալերես , և չարաչար գործածելով Նորին կայսերական Վեհափառութեան վստահութիւնը , ամենասուրբ Անձին գէ՛մ կը դաւիս .

— Հիւնքեարը քեզի՛ կը վստահի , կը գողար իր կարգին Ա. պաիւլ Համիտի սենեկագետը , քեզի՛ կը յանձնէ գօմիթածիներուն գաղտնիքները երևան հանելու փափուկ գործը , քու իշխանութեանդ ներքեւ կը դնէ լրտես կիներու խուժք մը , չոկելու համար հայ խռովարարներու ամէն մէկ շարժումին վրայ , ու դուն , ապերախ դաւաճան , կ'ելլես անոնց թերթերուն գործակալութիւնը կը ստանձնես .

— Փատիշահիս գլխո՛ւն համար , կը պաղատէր լիւ վան ընկճուած , մտիկ ըրէ՛ք վայրկեան մը , ես տեղե֊  
հութիւն չունի՛մ այդ թուղթերէն , թշնամիներու գո՛րծ է , գրպանս նետած ըլլալու են :

Երկու պէյերը քահքահ մը փրցուցին :

— Հաւատացէ՛ք ինձի , շարունակեց լիվա բաշան

իր պաշտպանողականը, գլխացէ՛ք տարիքիս, ես անմեղ եմ, անմեղ, երբէք տեղեկութիւն չունիմ այդ թուղթերէն . . . :

— Շա՛տ աղէկ, ըսաւ Արիֆ պէյ, դառնալով Իզզէթ պէյի, այդ ծրարը մէկդի դրէ՛ք առ այժմ, հոգ չէ՛, վայրկեան մը հաւատա՛նք իրեն. այդ պաշտպանողականը թո՛ղ Հիւնքեարին առջե՛ւ շարունակէ . . .

— Կ'աղաչե՛մ, պէ՛յ էֆէնտիներս, հաւատացէ՛ք անկեղծութեանս, այս տարիքին մէջ սո՛ւտ պիտի խօսէի, ես այդ ծրարը հո՛ս տեսայ, երբէ՛ք տեղեկութիւն չունէի, թշնամիներու կողմէ դրուած է գրպանս :

Արիֆ պէյ, նամակները զատելով ու մէկիկ մէկիկ աչքէ անցընելով .

— Ասո՛նց ի՛նչ պիտի ըսես նայի՛մ, Մուսթաֆա՛ բաշա, այս նամակներուն ի՛նչ պիտի ըսես . . . :

Լիվա բաշան այդ նամակներէ՛ն ալ տեղեկութիւն չունէր :

— Առա՛ջ եկո՛ւր, առա՛ջ, կրկնեց Իզզէթ պէյ, աչքերովդ տե՛ս, նայէ՛ որի՞ է հասցէն :

Մուսթաֆա բաշան ոտքի ելաւ, երկու ձեռքերով մէջքը բռնած, երերալով ու դանդաղ քայլերով մօտեցաւ սեղանին :

— Ա՛ռ, ձեռքդ ա՛ռ, հրամայեց Իզզէթ պէյ, տե՛ս, այս նամակները չե՛ս ճանչնար, ներքեւի կարմիր կնիքները չե՛ս գիտեր որո՛ւ են :

Լրտեսապետը նուազած ինկաւ սեղանին առջեւ :

Կարմիր կնիք մը տեսած էր նամակներէն մէկուն ներքեւ, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան կնիքը. նամակը թուրքերէն էր, Բերայէն զրկուած, Գօմիթէին կողմէն :

Բարապան Շէրիֆ աղան չուտով հասաւ, ձեռքը սրուակ մը, մօտեցուց լիվա բաշայի քիթին, սթափե-

ցուց ու գեանէն վերցնելով տարաւ նստեցուց աթոռին վրայ :

— Ճանչցա՞ր կնիքը, բաշա՛ էֆէնտի, ծաղրական շեշտով մը հարցուց Արիֆ պէյ, քու ընկերներէ դ է, գօմիթածի բարեկամներէ դ. պատմէ՛ նայինք, ի՛նչ կը գրեն քեզի... :

Լիվա բաշան ինքզինք կորսնցուցած էր, պատասխանելու վիճակի մէջ չէր :

Իզզէթ պէյ սկսաւ քաղել նամակները, թիւով երեք, որոնք վերջին երկու շաբաթուան մէջ գրուած, ղրկուած էին լրտեսապետին, երեքն ալ գրեթէ նոյն իմաստով : Այս նամակներէն մէկուն մէջ կը յիշուէր Ֆէհիմէյի անունը, Զիյա պէյի սիրունին, որուն բերած տեղեկութիւնները, կը շեշտուէր նամակին մէջ, Երլարզի կարգ մը գաղտնիքներու մասին, խիստ գօ՛ թողուցած էին Գաշնակցութիւնը. և այդ բանին համար շնորհակալութիւն կը յայտնուէր լիվա Մուսթաֆա բաշային, որուն բարեացակամութեան շնորհիւ, Գաշնակցութիւնը կը վայելէր ամէն ազատութիւն հաւաքոյթի, երթեւեկի, ևն : Ուրիշ նամակի մը մէջ, լիվա բաշայէն կը խնդրուէր շարունակել Ֆէհիմէյի միջոցաւ հասցնել իր թանկագին տնդեկութիւնները Երլարզի գաղտնիքներուն նկատմամբ, և իրեն կը խոստացուէր, իր այս ծառայութիւններուն փոխարէն, եւրոպական բոլոր թերթերուն մէջ իրեն դէմ կծու յօդուածներ հրատարակել, իր հասցէին, սպառնալիքներով ու նախատինքներով, մասնաւորապէս ի վեր հանելով Ապտիւլ Համիտի կին լրտեսներու ինամակային՝ նոյնինքն լիվա Մուսթաֆա բաշային տաղանդը, հոտառութիւնը, գօր չէր թերանար ամէն առիթներու մէջ փորձով ապացուցանելու, Հայ Յեղափոխական գործիչներն ու Երիտասարդ Թուրքերը հետապնդելու գործին մէջ, ևն : Երրորդ նամակին

մէջ, որ աւելի մօտ թուական մը կը կրէր, ի պաշտօնէ լիվա բաշային կը հաղորդուէր թէ՛ Դաշնակցութեան Պոլսոյ Մարմինը, հետեւանք տալով կիներու լրտեսապետ լիվա Մուսթաֆա բաշային կրկնակի թախանձանքներուն, վճռած է մահով պատժել Ապտիւլ Համիտի սիրական թիկնապաններէն Զիյա պէյը, որ պալատի կին լրտեսուէիներէն Ֆէհիմէն նախապէս սիրած, յետոյ լքած էր՝ իմանալով անոր գաղտնի, անձնուէր ծառայութիւնները, հայ յեղափոխական Դաշնակցութեան Դատին, Զիյա պէյը, գաղտնի յեղափոխական լիվա Մուստաֆա բաշային վտանգաւոր հակառակորդը, որ վերջերս սպառնացած էր մասնել Ֆէհիմէն, լիվա բաշային բանբերուհին, որ, կին լրտեսուէի իր հանգամանքովը, օրը օրին Դաշնակցականներուն կը հաղորդէր ելլալով գաղտնիքները...

— Հերի՛ք է, ա՛լ հերի՛ք է, բացազանչեց Արիֆ պէյ, հասկցուեցա՛ւ, հասկցուեցա՛ւ, կարճ կապեցէ՛ք, Իզզէթ պէյ, Վեհափառը կը սպասէ քննութեան ելքին :

— Այո՛, այո՛, կրկնեց Իզզէթ պէյ, ամէն բան պարզուեցաւ :

Յետոյ սեղանին զիլը հնչեցուց :

Շէրիֆ աղա երեւցաւ շեմքին վրայ .

— Շէրիֆ աղա, հրամայեց Իզզէթ պէյ, դուռին առջեւ սպասեցէ՛ք, դուն ու Սէյիմ աղան հսկեցէ՛ք ասոր վրայ :

Երկու պալատականները, լիվա Մուսթաֆան երկու բարապաններուն յանձնեցին ու իրենք գացին Հիւնքեարին քով, որ կը սպասէր առանձնասենեակին մէջ .

— Ո՛ր մնացիք, գոռաց Ապտիւլ Համիտ բարկացող դէմքով մը, ի՛նչ եղան հարցաքննութիւնները .

— Վեհափա՛ռ տէր, պատասխանեց Իզզէթ պէյ,՛

երկու ձեռքերը հորիզոնական դիրքով օդին մէջ տարու-  
բերելով, յայտնութիւններ, յայտնութիւններ . . . ,  
գաղտնիքը պարզուեցաւ .

— Ի՛նչպէս, ընդմիջեց Հիւնքեարը, շուտով պատմէ՛  
նայինք, ի՛նչ եղաւ Ձիյա պէյի սպաննութեան խնդիրը :

— Վեհափա՛ռ տէր, յարեց Արիֆ պէյ, Ֆէհիմէն  
հարցաքննելու հարկ չը մնաց, կիներու լրտեսագետին  
քով է ամէն գաղտնիք .

— Հէ՛, բացադանչեց Համիտ, ո՞ր լրտեսագետին  
կ'ըսէիր .

— Կիներու լրտեսագետին, Վեհափա՛ռ տէր, կըրկ-  
նեց Արիֆ պէյ, լիվա Մուսթաֆա բաշային, Սասունի  
հերոսներէն, պէտք է յիշէ Ձեր Վեհափառութիւնը .

— Է՛, յարեց Համիտ արհամարհոտ շեշտով մը,  
պատմէ՛ նայինք ի՛նչ է եղեր. Մուսթաֆա բաշային հետ  
ի՛նչ կապ կրնայ ունենալ Ձիյա պէյի սպաննութիւնը .

— Վեհափա՛ռ տէր, միջամտեց Իզզէթ պէյ, խու-  
զարկութիւնը սոսկալի գաղտնիքներ երեւան հանեց .  
այդ բաշան՝ ա՛յնքան վարձատրուած ու Ձեր Վեհափա-  
ռութեան շնորհները վայելած այդ ապերախտ, այդ դա-  
ւաճան, այդ վարնո՞ց արարածը, չարաչար գործածելով  
կայսերական բարձր վստահութիւնը, գաղտնի յարաբե-  
րութեան մտեր է խուճարար Գոմիթէներու հետ .

— Ո՞ր Գոմիթէներուն, ընդմիջեց Համիտ .

— Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կոչուա-  
ծին հետ, գիտէ՞ք, Վեհափա՛ռ տէր, նամակները, թղթ-  
թակցութիւնները բռնուեցան, և այս պահուս մեր ձեռ-  
քերուն մէջ կը գտնուին : Իր գրպանին մէջէն հանուե-  
ցան Եւրոպայի, Ամերիկայի, Եգիպտոսի և ուրիշ եր-  
կիրներու մէջ հրատարակուած շատ մը փաստակար թեր-  
թեր, պարբերականներ, տետրակ, Դրօսակ, Հնչակ,  
Մեփիէրէք, և այլն : Ձեր Վեհափառութեան անունն բա-

քիքները վայելող այս մարդուկը, դեռ վերջերս, երկու շաբաթ առաջ, գաղտնի թղթակցութիւններ ըրեր է Կ. Պոլսոյ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան պետերուն հետ, և գիտէ՞ք, Վեհափա՛ռ տէր, ի՛նչ միջոցով .

— Ի՛նչպէս, հարցուց Համիա, հետզհետէ տարուելով իր քարտուղարին անսպասելի յայտնութիւններուն հոսանքէն, ի՛նչ միջոցով ըրեր է այդ թղթակցութիւնները .

— Յէ՛նիմէյի՛, Յէ՛նիմէյի՛, Վեհափառ տէր, յարեց Արթիֆ պէյ, և Զիյա պէյը Յէ՛նիմէյի ձեռքով ի՛նք սպաննել տուեր, ի՛նքը լիվա Մուսթաֆա բաշան, կին լըրտեաներու վստահելի (•°), հաւատարիմ (•°) ու գործունեայ Խնամակալը . . . :

— Սխա՛լ է, սխա՛լ է, կրկնեց Համիա, երերցնելով գլուխը, ես չեմ հաւատար, զրպարտութի՛ւն մըն է, զրպարտութի՛ւն մը .

— Վեհափառ տէ՛ր, ըսաւ Իզզէթ ժպտելով, լիվան ի՛նք ալ սկիզբները կը պնդէր թէ՛ զրպարտութի՛ւն է, բայց երբ իր գրպանին մէջէն հանուեցաւ թերթերու ծրարը, նամակները, և երբ իրեն ցոյց տրուեցաւ այդ ամէնը, լսեց, նուազեցաւ, գետին ինկաւ, սթափեցաւ, յետոյ, և, ի վերջոյ . . . խոստովանեցա՛ւ . . . :

— Վա՛յ, անամօթ, ապերա՛խտ մարդ, գոչեց Հիւնքեարը գայրագին, ա՛յսքան վատութիւն, ա՛յսքան դաւաճանութիւն կարելի չէ՛ երեւակայել . լիվա Մուստաֆա բաշան, Սատունի հերո՞սը, վաղեմի հաւատարիմ զինուորականը, իմ գահիս, իմ կեանքիս դէ՛մ դաւաճանէ . . . : Անբարոյական աշխարհ . . . :

Ու սկսաւ ժան դալ առանձնասենեակին մէջ : Յետոյ, Արթիֆ ու Իզզէթ պէյերուն դառնալով .

— Ի՛նչ կ'ըսէք հիմա, ըսաւ, Զիյա պէյի սպանութեան գործըն լուսաբանուե՞ծ է կ'ըսէք .

— Այո՛, պատասխանեց Իզզէթ պէյ, **Զիյա** պէյի սպաննիչը՝ Ֆէհիմէն է, խեղճ սպային սիրուհին, լիվա Մուստաֆա բաշային գործիքը, բանբերուհին, որ Երւարդէն լուրեր կը տանէր կը հաղորդէր հայ և թուրք խռովարարներուն : **Զիյա** պէյը — ինչպէս որ կարգացիւք հայ յեղափոխական դաշնակցութեան մայրաքաղաքիս Գօմիթէին կողմէն նոյն լիվա բաշային ուղղուած նամակին մէջ— .

— Ո՞ն նամակին մէջ... ընդմիջեց Հիւնքեարը :

— Այս նամակին մէջ, շարունակեց Իզզէթ պէյ, որ հանուեցաւ լիվա բաշայի թուղթերուն մէջէն և որ իրեն ուղղուած էր .

— Է՛, յետո՛յ... .

— Յետոյ, Վեհափա՛ն տէր, շարունակեց երկրորդ քարտուղարը . **Զիյա** պէյը, նշմարելով իր սիրուհի Ֆէհիմէի կատարած ստորին դերը, կը զգուշացնէ Ֆէհիմէն հրաժարիլ այդ անարգ պաշտօնէն, սպառնալով, հակառակ պարագային մատուցանել եղելութիւնը Ձեր Վեհափառութեան : Ատկէ կը սկսի վախը, որ աճելով, ատելութեան կը փոխուի և ի վերջոյ, վրէժխնդրութեան : Ֆէհիմէն լիվա բաշային իմաց կուտայ թէ՛ **Զիյա** պէյը զինքը պիտի մասնէ, լիվա Մուստաֆան ալ անմիջապէս իրողութիւնը կը հաղորդէ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան պետերուն, և պետերը, մահուան կը դատապարտեն խեղճ սպան, սպաննելու պաշտօնը յանձնելով Ֆէհիմէի : Արդ, **Զիյա** պէյին սպաննիչը՝ Ֆէհիմէն է, իսկ զրդիչը, պատճառը՝ նոյնինքն լիվա Մուստաֆա բաշան :

— Ի՞նչ եղաւ, ո՞ւր է հիմա այդ մարդասպան հրէչը... , հարցուց Համիտ, ակուսները կրճտեցնելով, տուանց անդրադառնալու վայրկեան մը թէ՛ այդ հրէչը՝ շատ շատ կրտսեր, կրտսերադոյն ելըայրակից մը կըր-

նար համարուի իրեն պէս անզուգական ճիւղալի մը . . . :

— Վեհափա՛ն տէր, պատասխանեց Արիֆ պէյ, քարտուղարութեան դիւանին մէջ, բարազաններու հսկողութեան ասի կր մնայ առ այժմ, սպասելով Ձեր Վեհափառութեան իրաւեփին :

— Ըսել է թէ ամէն քննութիւն վերջացած է, ըսաւ Հիւնքեարբ, և հաստատուած է իր վա Մուսթաֆայի յանցապարտութիւնը .



ԻՈՒԼԸ

(ՍՐԱՄ Տ. ՄԱՆԱՎԵԱՆ)

— Այո՛, Վեհափա՛ռ տէր, այդ մասին ո՛ր և է կասկած չի կայ. լիվան հրէ՛շ մըն է, դաւաճա՛ն մը, մարդասպա՛ն մը, կայսրութեան վտանգաւոր թշնամի մը, Հայերու բարեկամ մը, որ մեր բոլոր գաղտնիքները ժամը ժամին հաղորդած է անոնց: Ինձի համար Ֆէհիմէն զո՛հ մըն է, լիվա բաշայի ոսկեզօծ խոստումներէն խաբուած, միամիտ զո՛հ մը, որ իր սիրականը՝ Զիյա պէյի պէս պատուական սպայ մը, սպաննած է...:

— Ուրեմն ա՛լ դիւրացած է գործը, ըսաւ Հիւնքեարը, լիվա Մուսթաֆա բաշան ամուր ձեռքերու մէջ կը գտնուի, այնպէս չէ՛:

— Այո՛, Վեհափա՛ռ տէր, ըսաւ Արիֆ պէյ, մեր երկու հուժկու բարապաններուն հսկողութեանը ներքեւ կը գտնուի.

— Հոն չը՛լլար, Արիֆ պէյ, հրամայեց Համիտ, քնա՛ պատուիրէ՛՛ Երիտասարդ Թուրքերու նկուղներէն մէկուն մէ՛ջ թող փոխադրեն այդ հրէշը՛, այս գիշեր հո՛ն թող հսկէ մինչեւ առտու...:

Արիֆ պէյ դուրս ելաւ և անմիջապէս գործադրեց իր տիրոջ իրատէն:

Կիներու լրտեսագետը փոխադրուեցաւ Եըլտըզի խաւարաբորբ նկուղի մը մէջ:

— Իզզէ՛թ, ըսաւ Համիտ հայրական գորովանքի շեշտով մը, դուն այս գիշեր վերջացո՛ւր Ֆէհիմէի հարցաքննութիւնը, թերեւս ուրիշ յայտնութիւններ ալ ձեռք բերուին:

— Իրատէն Ձեր Վեհափառութեան է, ըսաւ Իզզէթ պէյ և վերադարձաւ իր սենեակը:

ՃԳ.

Զօ՛ւալ հանրմ տակաւին կը հսկէր լիվա Մուսղաֆա քաչայի ապարանքին իր առանձնասենեակին մէջ: Քուներ չէր տարեր, լիվային վերադարձը կ'ուշանար. սովորականէն տարբեր, աւելի երկար տեւող յապաղում մը, թէեւ ինքը Զօ՛ւալ հանրմ շատ գո՛՛ էր իր բռնաւորին բացակայութենէն, ա՛յնքան տառապած էր անոր ներկայութենէն... Սակայն, ինչպէս գիտենք, Զօ՛ւալ հասարակ կին մը չէր, խնամեալ դաստիարակութիւն մը ստացած, ուշիմ, զարգացած և միեւնոյն ժամանակ անվախ, համարձակ կին մըն էր: Իր բռնաւորին ա՛յսքան երկար յապաղումը, և երլաբղի պէս տեղ մը, զանազան ենթադրութիւններ ընել կուտար իրեն, իրաւունք ալ ունէր կասկածելու, որովհետեւ լիվա բաշան այս անգամ տարբեր պաշարներով մեկնած էր ապարանքէն...:

Զօ՛ւալ ի՛նքը տեղաւորած էր լիվայի գրպաններուն մէջ թէ՛ մեծկակ ծրարը, թէ՛ նամակները:

Զօ՛ւալ հանրմի երակներուն մէջ հայ արի՛ւնը չըջան կ'ընէր, իր դժբաղդ ցեղին արիւնը, այն որ Հայաստանի գետերուն խառնուած ու կարմիր հեղեղներ ձեւացուցած էր...: Զօ՛ւալ հանրմի, կին-լրտեսի մը, շըլացուցիչ արտաքինին տակ Մելինէ՛ն կ'ապրէր, բըռնաբարուած, բանտարկուած Մելինէն, որուն կաթնորակ ու պողպաղուն կուրծքին տակ սիրտ մը կը մխար, Սրիւնի, Հըղեհ՛ի, Թալանի մղձաւանջներով նահատակուող սիրտ մը...: Զօ՛ւալ հրաբուխ մըն էր, տարիներու զրկանքներուն ու չարչարանքներուն մէջէն դուրս խոյացած հրաբուխ մը, որ մխալէն զայրացած ու մոլած, ալ չէ՛ր կրնար զսպել իր էութեան ներքին խաւերուն

մէջ եռացող ու գալարուող բոցը, ճակատագրականօրէն պիտի բռնկէր ու պիտի պոռթկար, դո՛ւրս պիտի թափէր իր Յեզին դարաւոր վրէժներու լավաները :

Ու հիմա, իր բռնաւոր աիրոջ ապարանքին մէջ—իր հուր իղձերուն ու վարդաքոյն յոյսերուն ցուրտ գերեզմանը—, արգելափակ գերի մը, թունաւոր մթնոլորտը կը ծծէր լրտեսներու աշխարհին, ուր դատապարտուած էր... ապրելու մինչեւ որ հատնէր: Այս կեանքը տանելի չէր, դժոխք մըն էր, որ Մելինէ ողջ ողջ նետուած, կը տապկուէր:

Մելինէի համար կեանքը, մանաւանդ այդպիսի կեանք մը, նշանակութենէ զուրկ էր. կեանք մը, որ մահուան համանիշ և թերեւս մահէն աւելի դառն էր: Ուստի, որոշած էր վերջակէտը դնել...:

Բայց ի՞նչպէս...:

Ահա՛ այդ վերջակէտը դնելու համա՛ր էր որ այն գիշերը, իր ննջախորշի միայնութեան մէջ, կը մտածէր մարմին տալ իր գաղափարին.— թօթուել բռնակալին անարգ լուծը, խորտակել կափարիչը գերեզմանին ուր ողջ ողջ թողուած էր, փախչիլ, հեռանալ այդ մահաբոյր միջավայրէն, ասպարէզ նետուել, Արիւնի ասպարէզը, իր ցեղին ընտիր ընտիր մարտիկներուն հետ, որոնք, կազմ ու պատրաստ, իրեն կը սպասէին գրկաբաց, Յեղափոխութեան Ս. Սեղանին առջեւ:

Բռնաւորը ճամբեցինք, կ'ըսէր ինքիրեն. Ելլորդ գնաց, ուրկէ քիչեր կը վերադառնան, Ելլոր՛դ, Ոճիրներու ո՛րջը, Ազատութեան հերոսներու Գերեզմանը...: Կիներու լրտեսապետը հո՛ն կանչուած էր, գնաց, ա՛լ չը վերադառնալու պայմանով, որովհետեւ, կը խորհէր Զօհալ, ինքը կանխաւ հոգ տարած էր բռնաւորուած զրկելու զայն իր վեհափառ տիրոջ քով. վաւերաթուղթերով գրպանները լեցուն մեկնած էր ան, լրտեսա-

պե՛տը, կի՛ն լրտեսներու խնամակա՛լը, իր դա՛նի՛ճը, լիվա Մուսդաֆա բաշան, Սասունի Զարդին տխուր հե-  
րո՛ւր . . . :

Զօ՛ւալ հանրմ վար իջաւ մանձակալէն, ուր փոր-  
ձած էր պառկիլ ու քունը չէր տարած :

Ման գալ սկսաւ ննջասենեակին մէջ, ուր լամբի մը  
լոյսը կը պլպլար աղօտակի : Պատշգամին ժօտեցաւ, վա-  
րագոյրը վեր առաւ, դուրսը դիտելու :

Ո՛չ մէկ շշուկ դուրսը, ո՛չ մէկ անցուդարձ, ո՛չ մէկ  
շարժում փողոցներուն մէջ, մեռելային խորունկ լռու-  
թիւն մը, որ մերթ ընդ մերթ կ'ընդհատուէր գիշերա-  
պահներուն բիրի հարուածներէն, որոնք հեռուէն կու-  
գային, խուլ, դժնդակ : Պատշգամին մէջ, նուրբ եր-  
կաթի բարամբունքին յենած, երկինքը կը դիտէր,  
վճիտ, կապոյտ, անամպ երկինքը, գարնանավերջի գի-  
շերուան մը բոցերով ու բիւրաւոր աստղերովը : Մ, վա-  
ղո՛ւց անցեր է կէս գիշերը, կը մրմնջէր Զօ՛ւալ հանրմ,  
ծննդավայրի կարօտովը հալող իր գեղեցիկ աչքերը սե-  
ւեռած արեւելքի հորիզոնին, որ տակաւ կը սկսէր ճեր-  
մըկիլ : արշալոյսը մօտ է, ահա՛ Սրուսեակը, կ'ըսէր  
ինքնիրեն, և բաշան դեռ չը վերադարձա՛ւ . . . :

Շրջակայքի աւերակ շէնքի մը փլատակներէն եղե-  
րական ձայն մը դարկաւ Զօ՛ւալ հանրմի ականջին, բուռի  
վայոց մըն էր, որմէ կը դողար, երբ դեռ անտիական  
ազջիկ մըն էր, մայրենի գիրկին մէջ : Նոյն պահուն յի-  
շեց իր հոգեւոյս մայրը, նանրապաշտ, ջերմուսանդ կին  
մը, յաճախ, որ ամէն անգամ որ բու մը կը վայէր ասանիքի  
մը ծայրէն, կը յեղչեղէր նոյն խօսքը. — Ո՛վ պիտի  
մեռնի դարձեալ . . . : Բուին վայոցը չարագուշակ ազ-  
դարարութիւն մըն էր, ճիշդ իրենց ասպարանքին քո-  
վէն կուգար, այդ վայոցին ու մահազանգի ղօղանջին  
մէջ նմանութիւն մը կը դանէր Զօ՛ւալ հանրմ, և, կ'ըսէր

ինքնիրեն, բաշային գլ՛ճխը պիտի ուտէ այդ գիշերային ողբերգուն :

— Կե՛ր, գլ՛ճխը կե՛ր, բաշային գլ՛ճխը կե՛ր, կրկնեց ու կրկնեց Զօ՛ւալ, ներս քաշուեցաւ պատշգամէն ու վարագոյրները վար քաշեց դարձեալ :

Ժամերը կը սա՛էին և տակաւին լիվա բաշան չէր վերադառնար :

Զօ՛ւալ հանրմի համար ասկէ աւելի պատեհ՝ առիթ մը չէր կրնար ներկայանալ, իր ծրագիրը գործադրելու : Քունաւորը բացակայ էր, անեցիկները քունի մէջ, ապաւրանքը նոյն բոպէին իր արթապետութեան ու տրամադրութեան տակ կը գտնուէր, բացարձակ, ինքնիշխան տիրունին էր ինքը, առիթը փորձիչ, վայրկեանները թանկագին էին, մէ՛կ ժամը տարի մը կ'արժէր :

Զօ՛ւալ հանրմի ծրագիրը պարզ էր, գիշերային փախուստ մը. բայց, կը խոր՛էր, յօ՛ւր պիտի ապաստանէր գիշերով. սակայն, կ'առարկէր միւս կողմէ, ցերեկով դժուար, թերեւս անկարելի պիտի ըլլար յաջողցնել այդ փախուստը. ուստի երկու սուրի մէջ կը մտար շուարած :

Թեթեւ գործ մը չէր ասիկա, լուրջ, վտանգաւոր գործ մըն էր, որուն բոլոր յարակից հանգամանքները պէտք էր աչքի առջեւ ունենար, հաշուի՛ պէտք էր առնէր դժուարութիւնները, վտանգները, որոնք անբաժան ընկերներ են փախուստներու, մանաւանդ գիշերային փախուստի մը : Կին մըն էր ինքը, շատերու ծանօթ, յարգուած, խօսուած կին մը, լիվա Մուսդաֆա բաշային հանրմը՛, Քիւլչիւք հանրմ էֆէնտին, ապարանքին իշխանունին. իր փախուստը սովորական փախուստի մը չէր նմաներ. աչքառու փախուստ մը պիտի ըլլար, փախուստ մը, որ մեծ դրրուած մը պիտի առաջ բերէր մայրաքաղաքի բոլոր բարձր շրջանակներուն մէջ. ուստի, կը մտածէր Զօ՛ւալ հանրմ, թեթեւ-

րէն վերաբերուելու չէր... :

Սակայն, ըստ վերջերս կը սուրային, կ'անցնէին, և տակաւին ո՛չ մէկ գործնական քայլ առնուած էր, ո՛չ մէկ պատրաստութեան փորձ :

Յանկարծ Զօնալի դէմքը շողաց, աչքերը խարոյկի պէս կը վառէին :

— Վերջնական, այո՛, վճռական է, գոչեց :

Ու ննջասնեակի ոսկեզօծ ձեղունը խօսեցաւ, արձագանգելով ապարանքի տիրուհիին մատակ առիւծի մանչիւնը :

Շուտով հագուեցաւ, մահճակալին ոտքը դրուած վիթխարի սնտուկը բացաւ, մէկիկ մէկիկ դատելով, հանեց մէջէն իր բոլոր գոհարեղէնները, զորս խնամով տեղաւորեց իր շրջազգեստի ներսի գրպաններուն մէջ, մէկ քանի անգամ շրջան ըրաւ ննջասնեակին մէջ, անկիւնները, ծակուծուկը լաւ մը հետազօտեց, մահճակալին մօտեցաւ անգամ մըն ալ, անկողինը քրքրեց, մոռցուած իրեղէն մը, թանկագին առարկայ մը, նշխար մը գտնելու համար : Կէս ժամուան մէջ աւարտեց իր խուզարկութիւնը, և, մետաքսի սեւ սաւանի մը մէջ փաթթուած, գիշերաշրջիկ ոգի մը, ուրուական մը, թեւ թեւասան գարշապարով, զգոյշ քայլերով իջաւ բակը, ուր կը մարմնէին կախուած լամբի մը մահամերձ նշոյլները :

Ձեռքի պայուսակ մը, հովանոց մը, անձ' իր բոլոր գոյքը : Վարանոտ քայլերով, մէկ երկու շրջան ըրաւ բակին մէջ, շուրջը դիտեց, դիտեց, անգամ մըն ալ ետին դարձաւ, նայեցաւ իւղաներկ որմերուն, մօտեցաւ թաղարներուն, ծաղիկները շոյեց քիչ մը, անջն ծաղիկները, որոնք իր լուռ, գաղտնի արցունքներով ոռոգուած էին. յետոյ առաջացաւ դէպի դուռը, փողոցին դուռը, որ կղպուած էր ու ետին երկաթի կոճղ մը

դրուած : Քաչեց կոճղը , դուռին հտին կախուած բա-  
նալին առաւ , դուռը բացաւ կարելի զգուշութեամբ մը ,  
և մէկ ոտքը շեմքը դրած , կը պատրաստուէր դուրս  
ելլել , երբ մօտակայ փողոցէն կառքի մը թաւալուն ա-  
նիւններուն ճոնչոցը լսուեցաւ . . . :

Զօնալ , արձան կտրած , դուռին շեմքը գամուած  
մնաց : Քաչային կա՛ռքը . . . Նձձեց ինքնիրեն ու ետ ետ  
քաշուեցաւ , դուռը կէս մը վրան ըրած , սպասեց :

Զայնը մօտեցաւ , աւելի որոշ կը լսուէր . Զօնալի  
սիրտը կը տրոփէր արագօրէն . երկու վայրկեան չանցած ,  
փողոցին անկիւնէն երեւցաւ սեւ դանդուածը , որ թա-  
ւալալոր կ'առաջանար դէպի լիվա բաշային ապարանքին  
կողմը :

Զօնալի սրտի բարախուծը կրկնուեցաւ , սաստկա-  
ցաւ , կասկած չը կա՛ր , բաշան էր . . . :

Երկու վայրկեան ալ , և իր բռնաւոր տէրը վար  
պիտի իջնէր կառքէն , պիտի գար ուղղակի զինքը գըտ-  
նէր , կը խորհէր Զօնալ , դուռին հտին , մահուան քըր-  
տինքներու մէջ թաթխուած :

Մտածեց անսխալապէս դուռը գոցել , երկաթի կոճղը  
դարձեալ տեղաւորել , շուտով վեր ելլել , մտնել իր  
ննջասենեակը , վայրկենադէս հանուել ու նետուել մահ-  
ճակալը :

Յանկարծ դադրեցաւ շառաչը , կառքը կանգ առած  
էր ապարանքէն հագիւ յիսուն քայլ հեռու :

Զօնալ կէս-բաց դուռին մէջէն նայեցաւ , տեսաւ ,  
կառքին մէջէն դուրս ցատկեց նախ մարդ մը , ետեւէն  
կին մը , երկուքն ալ թեւ թեւի մտան ու սողոսկեցան  
նեղ դռնէ մը ներս , որ կը բացուէր փողոցին ան-  
կիւնը :

Զօնալ հանդարտած , ինքզինք գտաւ , և կորովի  
թափով մը դուրս նետուեցաւ փողոցը , առանց հտին

գառնալու, դուռը կոճակին վրայ թողլով այնպէս, բաց :

Մուտին մէջէն կը քալէր, կը վազէր գրեթէ, առանց աջ ու ձախ նայելու. յոգնութիւն մը չէր զգար, հակառակ ամբողջ գիշերը քնատ մնացած ըլլալուն :

Ո՞ւր կ'երթար սակայն այսպէս, մոլորաքայլ, շուարուն, աննպատակ, ո՛ւր պիտի երթար, ի՛նք ալ չէր գիտեր :

Փողոցները դեռ լուռ էին, անցուդարձը չէր վերսկսած, թէև թեթեւ, աղօտ այգալոյս մը կը ճերմկցնէր առարկաները :

Մանուածապատ, նեղ, մութ, անմարդաձայն փողոցներէ անցնելով, հասած էր Սուլթան Պայազիտի հրապարակը :

Հոն, Սպարապետութեան Դուռին դիմացը, հրապարակին մէջ, կառքեր նշմարեց :

Զօ՛ւլ մօտեցաւ այդ կառքերէն մէկուն, և

— Կառապան, կանչեց քնքոյշ ձայնով մը.

Կառապանը, թեթեւ մրափէ մը նոր արթնցած, սկսաւ յօրանջել աչքերը շփելով : Կառքը բերաւ կեցուց Զօ՛ւլ հանրմին քով :

— Սամաթիա, հրամայեց. Զօ՛ւլ հանրմ ու կառքը նետուեցաւ :

Կառապանը ձիերը մտրակեց ու կառքը վարեց դէպի Սամաթիա :

Եւ սակայն Զօ՛ւլ հանրմ տակաւին չէր որոշած իր նոր իջեաւորը : Կառքին մէջ մինակը, աջ կողմը հակած, խորասոյգ, կը մտածէր Սամաթիոյ Ս. Գէորգ եկեղեցին երթալ, դուռը բաղխել ու ներս մտնել. բայց յետոյ կը հրաժարէր այդ գաղափարէն, վտանգաւոր կը գտնէր Հայոց եկեղեցին իջնելու փորձը. իր վրայ հետաքրքրու թիւններ պիտի հրաւիրէր. և յետոյ, կ'ըսէր ինքնիրեն,

Սամաթիան հայ թաղ մըն է, խոսվարարներու որջ մը, ինչպէս կը կրկնէր յաճախ իր երէկուան բռնաւոր տէրը, լիվա Մուսաբֆան. բայց ի՞նչ ընէր, ո՛ւր իջնէր... :

Ու կառքը կը սուրար արշաւակի, իսլամ թաղերու մէջէն, կը սուրար անդադար, մինչեւ որ կանգ առաւ Սամաթիոյ ծայրի փողոցի մը գլուխը :

— Կառապան, ներսէն ձայնեց Ջօնալ հանրմ, կառքին ապակին մեղմակի ծեծելով, շարունակէ՛, վարէ՛, վարէ՛ մինչեւ Հայոց եկեղեցին, հոն կեցո՛ւր :

Բանի մը վայրկեան ետքը Ջօնալ հանրմ դուրս կ'ելլէր կառքէն, որ կանգ առած էր Ս. Գէորգ եկեղեցիին պողոտային մէջ, դուռին առջեւ :

Փոքրիկ պայուսակը բացաւ Ջօնալ, և կառապանին ժօտենալով, ափին մէջ սահեցուց կառքին վարձագիրնը :

Կառապանը նայեցաւ դրամին վրայ ու զուարթ դէմքով մը, դառնալով Ջօնալի.

— Շնորհակա՛լ եմ, հանրմ էֆէնտի, ըսաւ ժպտելով ու հանրմ բառը շեշտելով :

Ոսկի մը դրած էր կառապանին ձեռքին մէջ :

Փողոցները թափուր, մարդ չէր երեւնար, սրճարանները դեռ գոց, ո՛չ մէկ շշուկ, ո՛չ մէկ շարժում :

Սամաթիան դեռ քունի մէջ էր :

Ջօնալ, ժօտենալով դուռին, վեհերօտ շարժումով մը, թեթեւ հարուած մը տուաւ սպասեց հոն, դուռին առջեւ : Երկու վայրկեան ետքը, հարուած մըն ալ իջեցուց, աւելի՛ ուժգին :

Դարձեալ լուռիւն, ներսէն ո՛չ մէկ խլրտում, ո՛չ մէկ պատասխան :

Ջօնալ ականջեց, ներսէն խուլ, ընդհատ ձայն մը կուգար, ժամկոչը դեռ չէր արթնցած ու կը խուկար տակաւին :

Զօ՛ւալ կը դողար. եթէ փողոցէն անցորդ մը տեսնէր, ի՛նչ պիտի ըսէր արդեօք. իսլամուհի մը, այս ժամուն ի՛նչ գործ ունի եկեղեցիի դուռին առջեւ, չպիտի ըսէր :

Երրորդ հարուած մըն ալ տուաւ դուռին, միւսնեւրէն ա՛լ աւելի ուժգին հարուած մը, երկու հարուած, երեք հարուած :

Ներսէն խուլ ձայնը դադրեցաւ, ա՛լ չէր լսուեր :

Երկու վայրկեան ետքը, ոտքի ձայն մը լսուեցաւ, որ կը մօտենար հետզհետէ :

— Ո՞վ է ան, կանչեց ներսէն ժամկոչը .

— Ե՛ս եմ, Ե՛ս, դրսէն պատասխանեց թուրքերէն լեզուով Զօ՛ւալ, արծաթի թրթռուն ձայնով մը :

Դուռը բացաւ ժամկոչը, ջղուտ, նեղսիրտ մարդ մը, որ յանկարծակիի եկաւ, երբ իր դէմ ցցուած տեսաւ իսլամուհի մը .

— Կը ներէ՞ք, հանը՛մ, դիտել տուաւ ժամկոչը, սխալ տեղ եկած էք, հոս մզկիթ չէ՛, եկեղեցի՛ է, եկեղեցի՛ . . .

— Այո՛, գիտե՛մ, եղբայրս, գիտե՛մ, եկեղեցի՛ է, ըսաւ Զօ՛ւալ խանդաղատանքով մը, Ե՛ս ալ գիտեմ թէ եկեղեցի է .

— Այս ատեն բարի՞ է, ի՛նչ կայ, հարցուց ժամկոչը, հետաքրքիր նայուածք մը պտըտցնելով անծանօթ իսլամուհիին վրայ .

— Եղբայրս, շարունակեց Զօ՛ւալ միշտ թուրքերէն լեզուով, կ՛աղաչե՛մ, եկեղեցին բացէ՛ք, աղօթքս ընեմ, դուրս ելլեմ .

— Ծա՛տ աղէկ, գլխո՛ւս վրայ, ըսաւ ժամկոչը, հանը՛մ էֆէնտի, հի՛մա, հի՛մա երթամ բանամ :

Ու վազեց դէպի տաճարին դուռը :

Զօ՛ւալ կը հետեւէր իրեն :

Դուռը բացուած էր, անծանօթ իսլամուհին ներս մտաւ, մինչ ժամկոչը դուրսը, տաճարին դուռին առջև կը սպասէր: Նայի՛նք, ի՞նչ պիտի ելլէ, կ'ըսէր ինքնիւրեն, անհամբեր սպասելով այս գարմանալի այցելուին դուրս ելլելուն:

Սակայն այցելուն կ'ուշանար, դուրս չէր ելլէր, տաճարին մէջ ի՞նչ կ'ընէր արդեօք: Ժամկոչին սիրտը պղտորեցաւ. արդեօք ո՞վ էր այդ կինը, ի՞նչ գործ ունէր այս ատեն, ինչո՞ւ եկեր էր եկեղեցին:

Եւ հազարումէկ կասկածներ: Ս. Գէորդի ժամկոչը, կեանքին մէջ չէր հանդիպած ասանկ պարագայի մը:

Կամացուկ մը սողաց մտաւ տաճարէն ներս:

Իսլամուհին, Դասին մէջ, Աւագ խորանին ոտքին տակ, գեանամած ինկած, կ'աղօթէր:

Ժամկոչը դողաց, ո՞վ էր արդեօք այդ խորհրդաւոր կինը:

Քանի մը քայլ առաջացաւ, կը յուսար լսել աղօթքը մօտէն:

Գրեթէ կէս ժամ անցած էր, և տակաւին իսլամուհին կ'աղօթէր:

Ժամկոչը դարձաւ ետ, դուրս ելաւ և սկսաւ ման գալ գաւիթը:

Վերջապէս դուրս ելաւ Զօհալ հանրմ:

Թեթեցած էր. դուարթ, ինդումերես, մօտեցաւ ժամկոչին, միշտ պահելով սակայն իր շուքը, իր խորհրդաւորութեան դրոշմը, և դարձեալ թուրքերէն լեզուով,

— Եղբայրս, ըսաւ, այս շրջափակին մէջ տրամադրելի սենեակ մը չը կա՞յ,

— Ի՞նչ պիտի ընէք, հանր՛մ էֆէնտի, սենեակը, հարցուց ժամկոչը, հետաքրքիր ակնարկ մը դրկելով Զօհալի.

— Չը պիտի գնեմ, եղբայրս, յարեց Չօնալ ժըպտեկով, միայն քանի մը վայրկեան կ'ուզէի նստիլ, շունչ առնելու համար. մէ'կը կը սպասեմ :

— Շատ լաւ, հանըմ էֆէնտի, յարեց ժամկոչ աղբար, և քահանաներու խորհրդարանին կողմը վազեց, սենեակ մը բանալու :

Չօնալ հետեւեցաւ ժամկոչին :

Դուռ մը բացուեցաւ ու Չօնալ ներս մտաւ ժամկոչին հետ. կարճ բազմոցով մը, մէկ քանի ինն աթոռներով, ցած առաստաղով ու աղտոտ պատերով սենեակ մը :

Չօնալ հանըմ շունչ մը քաշեց, ազատագրուածի լայն շունչ մը, վստահ էր, ապահով տեղ ինկած էր : Կը մտածէր ինքզինք յայտնել ժամկոչին, որ բարի մարդուկ մը կ'երեւար իրեն. բայց, լրտեսներու աղտոտ աչխարին մէջ տարիներով ապրած ու եփուած, անխոհեմութիւն, նոյնիսկ յիմարութիւն է, կ'ըսէր ինքնիրեն, առաջին հանգիպողին սիրտդ բանալ :

Քնտա էր, յոգնած, ամբողջ գիշերը նոսպաներու մէջ անցուցած էր, պէտք ունէր հանգչելու քիչ մը :

Ժամկոչ աղբարը, ոտքը գետնէն կտրած, շուարեր էր, ինչպէս դառնար, ինչ պատիւ ընէր խորհրդաւոր հիւրին. երկինքէն կուգար արդեօք, կը խորհէր ինքնիրեն, Աստուածամայրը չըլլար, որ առտուն կանուխ այցելութեան կուգար իրեն պէս մեղաւոր ժամկոչի մը... :

Երա՛զ չըլլար, կը մտածէր ժամկոչը. բայց կարելի՞ բան է, կ'ըսէր ինքիրեն. աչքովը կը տեսնէր ու կը խօսակցէր անոր հետ :

Չօնալ վրայէն սաւանը նետեց, ինչպէս նաեւ երեւին քօլը, և բազմոցին վրայ սկսաւ տեղաւորուիլ :

— Սուրճ մը չե՛նեմ, այնպէս չէ՞, հարցուց ժամկոչը

քաղաքավար ձեւով մը :

— Գէշ չէ՞ք ընէք, ըսաւ Զօնալ, շնորհակալ եմ .

Սուրճը պատրաստեց շուտով ու հրամանելով իր խորհրդաւոր հիւրին .

— Հանըմ էֆէնտի, ըսաւ ժամկոչը, հարցնել ամօթ չըլլայ, կրնամ գիտնալ թէ որով կը սպասէք .

— Պիտի ըսեմ, հի՛մա պիտի ըսեմ, կրկնեց Զօնալ, սա սուրճս խմեմ աւարտեմ, յետոյ կը խօսիմք :

Ժամկոչը կամաց կամաց կը կորսնցնէր համբերութիւնը, կը տառապէր, կը շարշարէր իր ուղեղը, կարենալ իշխանալու համար այս խորհրդաւոր կնոջ ինքնութիւնը :

Սուրճը խմեց Զօնալ ու ժամկոչին դառնալով .

— Եղբայրս, ըսաւ քնքոյշ ձայնով մը, դուք Աստուծոյ մարդ կը համարուիք, սրբավայրի մէջ կ'սպրիք, գիշեր ցերեկ խունկի, մոմի, աղօթքի մէջ, կը ծառայէք Աստուծոյ . . .

Ժամկոչը, իր անձանօթ հիւրին չըթուենքէն կախուած, առանց շունչ առնելու, մտիկ կ'ընէր .

— Հիմա մտիկ ըրէ՛ ինձի, եղբայրս, շարունակեց Զօնալ, դիմացինդ կին մըն է, քոյրդ, քու արիւնէդ ու քու կրօնքէ՛դ .

— Ի՞նչպէս, ընդմիջեց ժամկոչը, բերանը խոշոր մը բացած .

— Լուէ՛, մի՛ ընդմիջեր, շարունակեց Զօնալ, և որպէս զի ամէն կասկած փարատած ըլլայ, անա՛ւաստիկ լեզուս ալ կը փոխեմ :

Ու հայերէնի դարձնելով խօսակցութիւնը .

— Ժամկո՛չ աղբար, ըսաւ մաքուր, յստակ ու փափուկ հնչիւնով մը, այս հազուստէս մի՛ խաբուիր, հայ եմ ես, հայ, կը պաշտեմ սուրբ կրօնքս ու մայրենի եկեղեցին .

— Ի՞նչ կ'ըսէք, ընդմիջեց ժամկոչը զարմանահար, ո՞վ էք ուրեմն, և որո՞ւ կը սպասէք.

— Խնդրե՛մ, ժամկո՛չ աղբար, շատ մի՛ պեղեր, մի՛ հասկնար մնացեալը, միայն, եթէ կ'ուզես օգտակար ըլլալ ինձի, կ'ազաչե՛մ, որչափ կարելի է շուտով, գանձ հիծա իմաց տո՛ւր Անդրէասեան Արտաշէսին.

— Անդրէասեա՛ն, Արտաշէ՛ս... բացագանչեց ժամկոչը խելակորոյս, տի՛կի՛ն, դուք ո՞ւր է ո՛ւր կը ճանչնաք Անդրէասեան Արտաշէսը...

— Դուն մտիկ ըրէ՛, ժամկո՛չ աղբար, կշտամբեց Մելինէ, շուտով, գնա՛, իմաց տո՛ւր Անդրէասեանի, եթէ դեռ պառկած է, արթնցո՛ւր, հետդ հոս բե՛ր.

— Ի՞նչ ըսեմ, ի՞նչպէս լուր տամ, տիկի՛ն.

— Ըսէ՛ իրեն որ եկեղեցի գայ, իրեն ծանօթ մտերմուհիներէն կին մըն է եկեր. իրեն կը սպասէ, պատասխանեց Մելինէ.

— Տիկի՛ն, ներեցէ՛ք, ըսաւ ժամկոչը, եկեղեցին մա՛րդ չը կայ, ես դուռը պիտի գոցեմ երթամ, եթէ դուռը զարնեն, մի՛ բանաք. դուք ասկէց դուրս մի՛ ելլէք, մինչեւ որ վերադառնամ.

— Բայց, կը խնդրե՛մ, ժամկո՛չ աղբար, մինակ չը վերադառնաս, անպատճա՛ռ հետդ բերես Անդրէասեանը.

— Անպատճա՛ռ, անպատճա՛ռ հետս կը բերեմ, կրկնեց ժամկոչը, և մոռնալով իր առաջացած տարիքը, աշխոյժ ու արագաշարժ ձեւերով, երիտասարդի մը հովեր առած, հրաժեշտ առաւ իր հիւրէն:

Կէս ժամ սպասեց Մելինէ քահանաներու խուցին մէջ:

Կէս ժամ ետքը, բացուեցաւ դուռը, և ժամկոչին հետ ներս մտաւ Արտաշէս Անդրէասեան:

Ուղղակի գացին մտան այն սենեակը, ուր, առանձին նստած, կը սպասէր Մելինէ:

Ժամկոչը սենեակին շեմքը ձգեց Անդրէասեանը, և ինք հեռացաւ:

Սրտաշարժ տեսարան մը՝ երկուքին հանդիպումը:

Ապշահար, իրարու յառած մնացին երկու քոյր հոգիները, Արտաշէս ու Մելինէ:

Առաջին յուզումի րոպէներէն ետքը, Անդրէասեան, անցաւ բազմոցին վրայ, Մելինէի քով նստաւ:

— Կը զարմանաք, այնպէս չէ՞, ըսաւ Մելինէ, ահա՛ւստիկ քոյր մըն ալ ձեր խուժքին մէջ: Ո՛ւր է Վերգիւնէս, հարցուց յետոյ:

— Վերգիւնէն թողո՛ւնք հիմա, յարեց Անդրէասեան, հանգի՛ստ է, քիչ վերջ կը գտնէք զիրար, բայց այս ի՞նչ է, ի՛նչ պատահեցաւ:

— Յետոյ կը պատմեմ, ըսաւ Մելինէ, կը խնդրեմ միայն որ պահէք զիս ապահով տեղ մը, վաղը, թերեւս նոյնի՛սկ այսօր, կը կարդանք լրագիրներուն մէջ, և

— Ի՛նչպէս... ընդմիջել ուզեց Անդրէասեան, բայց Մելինէ շարունակելով:

— Մանրամասնութիւնները կը պատմեմ յետոյ. առ այժմ պէտք է խնդակցիք ինծի, որ յաջողեցայ ճողոպրիլ բռնաւոր տիրոջ մը ճանկերէն:

Անդրէասեանի յուզումը կը սաստկանար երթալով:

Ժամկոչը կը սլքտար բակին մէջ, զանգակին ժամանակը հասած էր:

Անդին, սենեակին մէջ, Արտաշէս ու Մելինէ, շուրած էին ո՛ւրկէ սկսիլ, ի՛նչպէս շարունակել, ի՛նչպէս վերջացնել իրենց խօսակցութիւնը:

— Տիկի՛ն, ըսաւ Անդրէասեան յուզուած շեշտով մը, ելէ՛ք երթա՛նք, Վերգիւնէի՛ն տանիմ զձեզ, ապահով տեղ, բայց, կը ներէք անշուշտ, այս տարազով

չը՛լար, եթէ կարելի է, սաւանը ծալլեցէ՛ք, լաջակը  
գլուխնիդ կ'առնէք ու կ'երթանք, տակաւին կանուխ է,  
փողոցներուն անցուղարձը դեռ չըսկաւ, աճապարե՛նք,  
երթանք :

Մելինէ ու Արտաշէս դուրս ելան եկեղեցիին շրջա-  
փակէն . իսկ ժամկոչ աղբարը ժամի դանգակը հնչեցուց :

ԹԳ.

Ապտիւլ Համիտի երկրորդ քարտուղարը Իզզէթ,  
պարտաւոր էր առանց յապաղման գործադրել իր տիրոջ  
իրատէն, նոյն գիշերը հարցաքննելու Զիյա պէյի կար-  
ծեցեալ սպաննիչը Ֆէհիմէ :

Ուստի, բարապանի մը հրամայեց իր առջեւ հանել  
յիշեալ ամբաստանեալ կիներ :

Ֆէհիմէն, նկուզը նետուած վայրկեանէն ի վեր,  
սարսափահար, յուսահատ, հոգեկան աներեւակայելի  
նոպաներէ անցնելէ յետոյ, նուազած ինկած էր հոն,  
խոնաւ, զարչահոտ գեանին վրայ, և քունը տա-  
րած էր :

Երլտըզի ներքինիներէն ճիւղադէմ սեւամորթ մը,  
գնաց նկուզին առջեւ կեցաւ ու կանչեց Ֆէհիմէն :

Ֆէհիմէն յանկարծ արթնցած՝ բարապանին խժալուր  
ու խռպոտ ձայնէն, տակաւին զգայազիրի թէեւ, ըն-  
դոստ ելաւ գեանէն, առաջացաւ նկուզին դուռը, և  
բարապանին հսկողութեան տակ առաջնորդուեցաւ քար-  
տուղար Իզզէթ պէյի քով :

Առանձին էր Իզզէթ պէյ, ուր հիմա գլուխ գլխի  
պլտի մնար իր օրսին հետ, օրուն վրայ վաղո՛ւց կը տենչար  
ձեռք դնել :

Գոհունակութեան անսքողելի արտայայտութիւն մը խրթին դիմագծերուն վրայ, և ամբարտաւան, խորխորու սպառնական դիրքով մը .

— Յէ՛հիմէ՛ հանրմ՛, ըսաւ Իզզէթ պէյ, կեղծելով իր կոշտ ձայնը, և ինքզինք բազմապատկելով՝ մեղմկու համար անոր բնական խստութիւնը, գիտէ՞ք, ինչո՞ւ այս անգամ կանչեցի զձեզ, եթէ ճշմարտութիւնը խոստովանիք, ազատ պիտի արձակեմ զձեզ, կ'իմանա՞ք . . . :

Ինչո՞ւ Յէ՛հիմէ՛ի մեռած սրտէն ներս յոյսի նշոյլ մը սողոսկեցաւ : Երլտըզի բնակչուհիներէն եւք, լսած էր, շատ մօտէն իմացած էր Իզզէթ պէյի համբաւը, Հիւնքեարին քով գտած անսահման պաշտպանութիւնը . ինքը Յէհիմէ, պալատականուհի մը, համոզուած էր թէ՛ Ապտիւլ Համիտի երկրորդ քարտուղայը, եթէ հաճէր, կըրնար զինք վար առնել կախաղանէն : Ուստի, երբ այս ամենազօր քարտուղարին բերնէ՛ն լսեց ազատ արձակելու բառեր, սկսաւ քիչ մը յուսալ ու դարձեալ սիրել կեանքը, որ իրմէ խոյս կուտար :

— Քարտուղա՛ր պէյ, ըսաւ Յէ՛հիմէ կնոջական ամենագողարիկ ձայնովը, անգամ մը հարցաքննուեցայ Ոստիկանութեան նախարարին առջեւ .

— Գիտե՛մ, գիտե՛մ, հանր՛մս, յարեց Իզզէթ պէյ արգահատանքի շեշտ մը դնելով իր ձայնին մէջ, ոստիկանութեան նախարար Եազըմ բաշան հարցաքննեց զձեզ անգամ մը, ա՛լ հարկ չը կայ երկրորդ հարցաքննութեան մը . ես ձեզի մէ՛կ բան միայն պիտի հարցնեմ, եթէ ճշմարտութիւնը յայտնէք, գիտցած ըլլաք, անմիջապէս ազատ պիտի արձակուիք, այս է վեհափառին կամբը .

— Ես պատրաստ եմ, քարտուղա՛ր պէյ, յարեց ԹՆՆՍՈՒՆ ԿԵՑ

Ֆէհիմէ ոգեւորուած, ես պատրաստ եմ յայտնելու ինչ որ գիտեմ. հարցուցէ՛ք և ես պատասխանեմ՝մ :

— Լա՛ւ ուրեմն, հանր՝մ, կրնա՞ք ինծի խոստովանիլ, ո՞վ դրդեց ձեզ որ սպաննէք Ձիյա պէյը :

— Քարտուղա՛ր պէյ, սկսաւ պաղատիլ Ֆէհիմէ, ես անմեղ եմ, անմեղ զո՞ն մը :

— Ե՛ս ալ գիտեմ, աղջիկս, ե՛ս ալ գիտեմ, դուք զո՞ն մըն էք, ըսաւ Իզզէթ, և այդ պատճառով է որ ձեզի կը հարցնեմ թէ ո՞վ է ձեր դրդիչը, ե՛ս ալ համոզուած եմ թէ՛ դուք ձեր գլխով չըսպաննեցիք Ձիյա պէյը, ո՞վ կը հաւտայ ատոր... :

— Ո՛չ իմ գլխով, ո՛չ իմ ձեռքով սպաննեցի Ձիյա պէյը, պնդեց Ֆէհիմէ, ինք իր ձեռքով սպաննեց ինքզինք, ա՛խ, անիծեա՛լ ժամ, եթէ առաջուրնէ գիտնայի թէ այդ ոճիրը պիտի գործուէր, թոյլ կուտայի՞ որ այս մարդասպան դաշոյնը մխուէր իր կուրծքին :

— Բայց այդ մարդասպան դաշոյնը ձե՛ր ծոցէն հանեցին, Ֆէհիմէ՛ խեղճ սպային դեռաջեր արիւնը կը կաթկթէր վրայէն... :

— Քարտուղա՛ր պէյ, նախարար բաշային ալ յայտնեցի, յարեց Ֆէհիմէ, դաշոյնը կուրծքը մխուելէն յետո՛յ ինծի յանձնեց, և ինք Ձիյա պէյը վերջին րոպէին չը յայտարարեց թէ՛ ի՛նք էր յանցաւորը, թէ ես անմեղ եմ... : Կ՛աղաչեմ, գթացէ՛ք տարիքիս, խղճացէ՛ք անմեղութեանս... :

Հեծկլտանքի մէջ ձայնը խեղդուած, ա՛լ չկրցաւ շարունակել :

Կուլար :

— Մի՛ լար, աղջիկս, Ֆէհիմէ՛, մի՛ լար, ըսաւ Իզզէթ գորովոտ ձայնով մը, կը հաւատամ, դուն անմեղ զո՞ն մըն ես, բայց որ՞ն զո՞նը, չըսես... :

— Եթէ յայտնեմ, ըսաւ Ֆէհիմէ, արցունքող աչ-

քերը սրբելով ձեռքի թաշկինա՛լովը, քարտուղա՛ր պէյ »  
պիտի ներէ՞ք ինձի :

— Խոստացա՛յ, աղջի՛կս, կը թախանձէր Իզզէթ  
պէյ, անգամ մը խոստացայ, կայսերական ներմա՛ն  
պիտի արժանանաս, եթէ ինձի խոստովանիս թէ՛ ո՛վ  
էր քու թելադրիչը, թէ՛ որո՛ւ զո՞նք եղար դուն, ըսէ՛ ,  
հիմա՛, գիշերուընէ՛ երթամ, Հիւնքեարին ոտքերուն  
պլլուիմ ու քեզի համար մասնաւոր ներուժ մը ձեռք  
բերեմ, ըսէ՛, աղջի՛կս, ըսէ՛ նայիմ :

— Եթէ ըսեմ, քարտուղար պէ՛յ, յարեց Յէ՛հմէ,  
հազիւ ինքզինք գտած, եթէ ըսեմ, Երլարզի կամար-  
նէ՛րը պիտի սարսին. ա՛ռելի, քստմնե ի գաղտնի՛ք մը  
կայ Ձիյա պէյի սպանութեան գործին մէջ. ինձի պէս  
անմեղ մը բռնեմ, կը շարչարէք, բայց ո՞ճիրին հեղի-  
նակը, բուն թելադրիչը՝ նորին կայսերական Վեհափա-  
ռութեան բարձր շնորհնէ՛րը կը վայելէ այս պահուս... :

— Լաւ կը խօսիս, աղջի՛կս, խօսէ՛, չա՛տ աղուոր  
կը պատմես, կը քաջալերէր Իզզէթ պէյ, ջանալով Յէ-  
հմէի բերնէն կորզել իրականութիւնը, պատմէ՛ նայիմ,  
ի՛նչ գաղտնիք է... :

— Եթէ պատմեմ, պէ՛յ, մագերնի՛դ պիտի փշա-  
քաղուի, պիտի քստմնիք, պիտի զարհուրի՛ք, ա՛յնքան  
դժոխային է... :

-- Պատմէ՛ աղջի՛կս, յայտնէ՛ գաղտնիքը, մի՛  
վախնար, կը յորդորէր Իզզէթ պէյ, ես խօստացայ,  
պիտի պաշտպանեմ քեզ ու պիտի ազատեմ... :

— Մտիկ ըրէ՛ք ուրեմն, քարտուղա՛ր պէյ, յարեց  
Յէ՛հմէ, դէ՛մքը պայծառացած, ես պատմեմ, դուք դա-  
տեցէ՛ք, պիտի տեսնէք թէ ո՛վ է զո՞նք, ո՛վ է ո՞ճրա-  
գործը. սակայն կը կրկնեմ, երիտասարդութեանս, ան-  
մեղութեանս գթացէ՛ք. եթէ այս խոստովանութիւն-  
ներս հաղորդէք Վեհափառին, չպիտի հաւատայ, որով-

հետեւ կը սիրէ այն մարդը, որուն դաւադրութիւնները պիտի թուեմ հիմա, և յետոյ, պիտի չը ներէ ինձի. այն ատեն, աւելի լաւ է ինձի համար, երթալ ծովը նետել ինքզինքս, քան թէ ապրիլ այս Դժոխքին մէջ, որ ելլալը կը կոչուի... :

Իզգէթ պէյի կնճռոտ ճակատը զուարթացաւ, գաղտնիքին ծրարը տակաւ կը քակուէ։ Թէեւ համբերութիւնը հատած, ինքզինք զսպել գիտէր Իզգէթ, Սիւրիացիներու յատուկ նկարագիրը, իր կամքին իշխելու յատկութիւնը չէր պակսէր իր մէջ. և նպատակին հասնելու համար ամէն զոհողութիւն ամէն նուաստացում պիտի ընդունէր և ամէնէն ստորին միջոցներու պիտի զիջանէր. ուստի, ոտքի ելաւ և մօտենալով Ֆէհիմէյի, որ դիմացը կեցած, ոտքի վրայ, կը դուլար, ականջն ի վար փոփսաց.

— Ֆէհիմէ՛, աղջի՛կս, մի՛ վախնար, ըսէ՛, ո՛վ է այն մարդը, ես Հիւնքեարին իմաց չեմ տար քու խոստովանութիւնդ, դուն ապահով եղի՛ր այդ մասին, միայն անունը տուր այդ մարդուն, ո՛վ է, ո՛վ.

— Մեր... լրտեսապետը..., թոթովեց Ֆէհիմէ կերկեր ձայնով մը.

— Լրտեսապետը..., ո՞րը, բացագանչեց Իզգէթ պէյ.

— Լիվա... Մուսղաֆա... բաշան, պատասխանեց Ֆէհիմէ, այն հրէջը, այն գազանը մտաւ Զիյա պէյիս արի՛ւնը...

— Բայց ի՛նչպէս, որի՞ ձեռքով, հարցուց Ապտիւլ Համիտի երկրորդ քարտուղարը.

— Իր կնճճը ձեռքով, պատասխանեց Ֆէհիմէ.

— Ապրի՛ս, աղջի՛կս, յարեց Իզգէթ պէյ, ի՛նչ աղւոր կը պատմես, շարունակէ՛, շարունակէ՛ :

— Ֆէհիմէ, ա՛լ վստահ Իզգէթ պէյի խոստումին,

զինք ազատ արձակելու, սկսաւ անվերապահօրէն պատմել Ձիյա պէյի սպանութեան պարագաները, սկիզբէն մինչեւ վերջը:

— Բարտուղա՛ր պէյ, ըսաւ Ֆէ՛հմէ, նոյն օրը Բերա ելած էինք միասին.

— Ո՞ր օրը, որի՞ հետ, ընդմիջեց Իզզէթ.

— Ձիյա պէյի սպանութեան օրը, այսօր, լիվա Մուսդաֆա բաշայի Բիւլբուք հանրմին հետ, որ Ձօ՛նալ կը կոչուի: Ինչպէս ըսի, միասին էինք, ես ու Ձօ՛նալ հանրմ, կին լրտեսուհիներուն տիրուհին. այդ օրը մասնաւոր պաշտօնով մը Բերա ելած էինք, Հայ Յեզափոխական Դաշնակցութեան մէկ քանի գործիչները հետապնդելու, իրենց բոյնը հասկնալու և լիվա բաշային ժաւռնալի նիւթ հայթայթելու: Ձիյա պէյ, որ կը սիրէր զիս, ետեւէս կուգար առանց նշմարուելու ընկերուհիէս, Ձօ՛նալ հանրմէն: Բերայի Շիտակ Պողոտային երկայնքը, խանութներու ցուցափեղկերուն մէջ շարուած զանազան զարդի, պերճանքի շքեղ առարկաները դիտելով, միասին կը քալէինք, Ձիյա պէյ հեռուէն միշտ հետեւելով մեզի: Նեղ փողոց մը հասանք, Ձօ՛նալ հանրմ հոն մտաւ, ես ալ իր ետեւէն. այդ փողոցին երկու կողմերը կասկածելի տուներ կան, ուր ընդհանրապէս կը յաճախեն ամուսնութեան գողերը, գաղտնի սիրահարներ, որոնք իրարու ժամադրութիւն կուտան այդ տուներէն մէկուն մէջ.

— Ետեւէս մտի՛ր, ըսաւ Ձօ՛նալ հանրմ, ինքը մըտնելով փոքրիկ դռնէ մը ներս, որուն ետին նեղ սանդուղ մը կը սկսէր. ես ալ ներս մտայ, վեր ելանք, առաջին յարկը, և հոն, անկիւնին ծայրը, սենեակէ մը ներս մտանք, նեղ, փոքր, ցած ձեղունով սենեակ մը:

Ձօ՛նալ հանրմ շարաթը մէկ երկու անգամ հոն կուգար, գրեթէ միշտ ինծի հետ: Այդ սենեակը ժամադ-

բովայր որոշուած էր Զօնալ հանրմին ու հայ յեղափոխաններու պետերու մէկուն կողմէն, որ ինն կուգար, և երեքս միասին կը խօսակցէինք օրուան խնդիրներուն վրայ: Չը մոռնամ ըսել թէ՛ ես Զօնալ հանրմի մտերմօ՞նին էի, իր գաղտնապահ, իր սրտակից քոյրը, որ անհուն վստահութիւն մը կը տածէր ինծի հանդէպ. պէտք է խոստովանիմ, չա՛տ կը սիրէր զիս: Յեղափոխական պետը գեղեցիկ երիտասարդ մըն էր. կայտառ, սիրուն դէմքով մը, սեւ ընքուհներով, խոշոր աչուրներով, դուրս ցցուած ու լայնշի ճակատով, կլոր թուշերով, միջակ հասակով. քսան քսաներեք տարու մօտ կտրիճ մը, Զօնալ հանրմին սիրահարը: Մենք, երկու քոյրեր, իրարմէ չէինք զգուշանար, իրարու գաղտնիքը գիտէինք. Զօնալ հանրմ գիտէր որ Զիյա պէյ զիս կը սիրէր. քանի՛ քանի անգամներ զիս յօս կոխած էր անոր հետ առանձնացած, գլուխ գլխի, բայց, երբէք չէր շահագրգռուած մեր երկուքին յարաբերութիւններով, ըլլալով ասիկա՝ զուտ անձնական, ներքին, սրտի խընդիր մը: Զիյա պէյ ա՛լ վարժուած էր, Զօնալ հանրմի ներկայութենէն չէ՛ր քաշուեր, անո՛ր առջեւ ինծի հետ կատակներ կ'ընէր, ևն, անո՛ր հետ զարեջուրի բաժակներ կը պարպէր. մէկէ աւելի անգամներ ճաշած ենք միասին, բայց միայն երեք հոգի, ինք ու մենք, յեղափոխական պետը չէ՛ր ճանչնար Զիյա պէյ: Այդ օրը սակայն, անիծեա՛լ օր, երբ Զօնալ հանրմի հետ նստած էինք, սենեակին դուռը թա՛ք, թա՛ք, թա՛ք, երեք անգամ զարնուեցաւ: Ծանօթ ձեռք մըն էր բաղխողը, ելայ բացի, յեղափոխական ծանօթ պետը, ներս մտաւ, անցաւ Զօնալ հանրմին կուշտը նստաւ: Արդէն, Զօնալ հանրմ վաղճւց կը ճանչնար այդ երիտասարդը, որ նոյնպէս ծանօթ էր Զօնալ հանրմի էրկան՝ լիվա Մուսաբաֆա բաշային: Սենեակին մէջ, ինչպէս ըսի, մինակ

էինք մենք, երեք հոգի: Քանի մը սիրային կատակներէ ու խաղերէ ետքը, ոտքի ելաւ երիտասարդը, դուռը գոցեց ետեւէն, ու եկաւ տեղը նստաւ.

— Ժամանակը շատ կարճ է, կ'աճապարեմ, ըսաւ նորեկը յուզուած ձայնով մը, նոր բան մը կա՞յ, ըսէ՛ք, շուտով պիտի մեկնիմ.

— Կա՞յ, կա՞յ, կրկնեց Զօնալ ժպտելով ու գեղեցիկ երկայն թարթիչները բացխփելով, բաշտն այս անգամ խիստ կարեւոր գաղանիքներ յանձնեց ինծի որ քեզի հաղորդեմ.

— Ի՞նչ կ'ըսէք, կը բացադանչէր գօմիթէի պետը, շուտով ըսէ՛ք.

— Գիտե՞ս, աչքիս լո՛յսը, Երլաբզէն իմացուած է թէ՛ Եւրոպայէն խուժը մը Դաշնակցականներ մտած են Պոլիս և մեծ, ահուելի, վիթխարի ցոյց մը կը պատրաստեն Սուլթանին դէմ: Լիլա բաշան մասնաւորապէս պատուիրեց ինծի որ իմաց տամ քեզի, որպէս զի կանխարգել միջոցներ ձեռք առնէք չը ձերբակալուելու համար, և

— Ուրի՛շ, ընդմիջեց երիտասարդը հեզնոտ շարժուձեւով մը, ուրիշ ի՞նչ կայ, հանր'մս, ես կ'աճապարեմ, ատիկա մենք գիտէինք արդէն, մէ՛կ կուտ չենք տար ատոր. Ապտիւլ Համիտ, մայրաքաղաքի շուններուն թիւովը լրտեսներու վո՛ճակներ թո՛ղ արձակէ մեր վրայ, մեր հոգը չէ՛, ուրիշ բան մը գիտե՛ս.

— Ուրիշ ի՞նչ կ'ուզես, յարեց Զօնալ հանր՛մ չարածճի ժպիտով մը, տուփոտ նայուածք մը շանթելով իր սիրահարին ու աչքին պոչովը ցոյց տալով իր կուրծքը, որ նոյն պահուն հիւքոտ ելեւէջքով մը կը գալարուէր:

Ֆէհիմէ քիչ մը շունչ առաւ, մինչ Իզզէթ պէյ թաղուած էր անոր մեկամալձոտ աչքերուն մէջ, ուր

մօտալուտ մահուան մը թախճոտ ստուերը կը յաճէր :

Յետոյ շարունակելով իր խոստովանութիւնը .

— Քարտուղա՛ր պէյ, ըսաւ Ֆէ՛րմէ, մեր մտերմա-  
կան խօսակցութեան այս անոյշ ըրպէին, յանկարծ դու-  
ռի բաղխում մը լսուեցաւ : Ես ելայ տեղէս, մօտեցայ  
դուռին, ո՞վ է ան ըսի . — Ե՛ս եմ, դրսէն պատասխա-  
նեց ձայն մը, որ ինծի օտար չէր թուէր, շուտով ճանչ-  
ցայ Զիյա պէյին ձայնը . հոն եկած էր զիս լրտեսելու :  
Զօ՛նալ հանրմի ահնարկին կը սպասէի բանալու կամ չը  
բանալու դուռը : Զօ՛նալ հանրմ փափուկ ձեռքովը հայ  
յեղափոխականին ծունկը ծեծելով, հոգ չէ՛, օտա՛ւ չէ՛,  
թող մտնէ ըսաւ : Գուռը բացի, Զիյա պէյ ներս մտաւ,  
բայց երբ մեր քով տեսաւ օտար դէմք մը, գլխարկա-  
ւոր մը, ինքզինք կորսնցուց և, մոռնալով թէ ո՛ւր կը  
գտնուէինք .

— Աս ի՞նչ է, անպատիւներ, բողբո՛ր, այս ո՞վ է,  
ներս էք առեր, ո՞վ է այս միւսին, խօսեցէ՛ք նայիմ .  
մռնչեց Զիյա պէյ, կատաղութենէ աչուրները դարձած .

կրնաք երեւակայել մեր վիճակը . Զօ՛նալ հանրմի սի-  
րահարը՝ սովորական մարդերէն չէր, Զիյա պէյի պէս  
սպաններէն ՚ինգը միասին զրօ մըն էին իրեն քով . չը  
մոռնամ ըսել թէ՛ ոտքէն գլուխը զինուած էր մահացու  
գործիքներով : Ոտքի ելաւ, և առանց արտասանելու  
բառ մը, դուրս ելաւ, մեկնեցաւ : Մենք մնացինք ա-  
ռանձին .

— Զեզի՛ պոռնիկներ, շարունակեց Զիյա պէյ իր  
աղտոտ լստանքները, Վե՛հափառին գանձովը կ'ապ-  
րիք, ամէն օր աղամանդներ ու գո՛հարներ կը գնէք  
ձեզի վճարուած ու նուիրուած առատ ոսկիներով ու  
կ'ելլէք խռովարար սրիկաներու հետ նիւսպիւններ  
կ'ընէք, հա՛ . կը տեսնէ՛ք դուք, այսօ՛ր իսկ իմաց տամ,  
վաղը կը տեսնուի՛նք . . . : Զիյա պէյ նախանճոտ էր .

սաստիկ կատղած էր, զիս ու Ջօնալ հանրմը միասին գտնելով օտարական երիտասարդի մը հետ. բերնին կուտար, կը հայոյէր, կը սպառնար: Մենք երբէք բերաննիս չը բացինք: Ջօնալ հանրմ, դողէն լեզուն կապուած, գունատ, ոտքի ելաւ, ես երթամ, դուք սէրըրէ՛ք, ի՛նչ... կ'ուզէք կերէ՛ք ըսաւ ու մեկնեցաւ: Քիչ յետոյ մենք ալ ձգեցինք այդ անիծեալ տեղը, և փողոցին գլուխը բաժնուեցայ Ջիյա պէյէն: Դիմագէն շիտակ ճամբուն եղերքը, տեսայ նոյն երիտասարդը, Ջօնալ հանրմին սիրահարը, որ կը հետեւէր Ջէյա պէյին: Ես հետազօտ ոտքերով Ջօնալ հանրմը կը փնտռէի հազարաւոր երկսեռ ամբօխին մէջ, որ կո՛նակաւէտ ծովու մը պէս կը ծփար: Նշմարեցի վերջապէս, ճանչցայ, մօտեցայ իրեն՝ Ջօնալ հանրմին, որ փողոցին անկիւնը, լաջակը վեր առած, դիտել կը կեղծէր ցօլցափեղկի առարկաները:

— Շտապն'ք, մէհ'իմէ՛, շտապն'ք, ըսաւ յուզուած շեշտով մը, ես չեմ հաւնիր երիտասարդին շարժումները. ու ցոյց կուտար հայ յեղափոխականը, որ Ջիյա պէյը կը հետապնդէր: Երագեցինք մեր քայլերը, հասանք թընէլի փոքր հրապարակը. տեսայ, Ջիյա պէյ ներս կը մտնէր, թընէլի տոմս առնելու, ետեւէն ալ՝ հետապնդող միւսին: Քիչ յետոյ, երբ թընէլի ճամբորդները կը վազէին դէպի սեւ շոգեկառքը, մենք ալ, ես ու Ջօնալ, խառնուեցանք ամբօխին, միւսնոյն թընէլին մէջ: Դուրս ելանք, Ղալաթիա, Ջիյա պէյ՝ արագաքայլ կ'երթար կամուրջին կողմը, նոյոպէս միւսին, որ պէյին հետքը չէր ուզեր փախցընել: Ջօնալ հանրմ լուռ էր, երբէք չէր խօսէր, ճամբան շարունակեցինք այսպէս, մենք ալ հասանք կամուրջին գլուխը, խառնուեցանք երկսեռ բազմութեան: Շատ մօտեցած էինք Ջիյա պէյին, առանց սակայն իրմէ նշմարուելու: Իւս-

Կիւտարի նաւամատոյցին սանդուղէն վար կ'իջնէր, երբ միւսին նասաւ ետեւէն : Հաղիւ հինգ քայլի անջրպետ մը կը մնար մեր և իրենց միջեւ . Զօնալ հանրմ քովէս չէր հեռանար, աչքերը սեւեռած էր սիրանար միւսիւին, որ ակնթարթի մը մէջ խոյացաւ Զիյա պէյի վրայ, դաշոյն մը շողաց և . . . , մնացեալը գիտէք . . . :

Փէհիմէ չը կրցաւ շարունակել, կը հեծկլտար :

Իզզէթ պէյ, որ մինչեւ այդ վայրկեանը կարծած էր թէ՛ Փէհիմէ'ն է Զիյա պէյի սպաննիչը, սկսաւ տակաւ համոզում գոյացնել անոր անմեղութեանը մասին . խեղճ կնոջ արցունքը, հեծկլտանքները կը տեսնէր ու այս նոր համոզումը կ'արմատանար իր մտքին մէջ : Այո՛, կ'ըսէր ինքիրեն Ապտիւլ Համիտի սիրական քարտուղարը, անմեղ մըն է Փէհիմէ, պէտք է փրկուի .

— Փէհիմէ՛, աղջիկս, ըսաւ խանտաղատանքով մը, մի՛ լար, փրկուեցա՛ր, փրկուեցա՛ր . . . : Բան մըն ալ պիտի հարցընեմ, պատասխանէ՛ և վերջացնեսք :

Փէհիմէ ինքզինք շակեց, աչքերը սրբեց ու պատրաստուեցաւ :

— Փէհիմէ՛, աղջիկս, ըսաւ Իզզէթ, ի՞նչպէս ձեռքերդ անցաւ այդ մարդասպան դաշոյնը .

— Քարտուղա՛ր պէյ, պատասխանեց Փէհիմէ, այս մարդասպան միւսին Զիյա պէյի կուրծքը մխելէ յետոյ, ետ քաշած հանած էր դաշոյնը, և զայն գետին նետելով, ինք փախած էր : Զիյա պէյ արիւնի ճապաղիքներու մէջ կը լողար, աղերսող, պաղատագին ակնարկ մը նետելով ինծի .

— Փէհիմէ՛, հեծեց ցաւագին ձայնով մը, գետնէն վերցո՛ւր դաշոյնը, պահէ՛ ըսաւ :

Առի դաշոյնը, ծոցս պահեցի, սիրականիս արիւնաթաթախ զիակը հոն ձգած, Զօնալ հանրմին հետ խառնուեցայ ամբոխին, որ կամուրջին վրայ, մէկ ծայ-

րէն միւսը, շղթայի տակ առնուած էր: Խուզարկուե-  
ցայ, դաշոյնը ծոցէս հանուեցաւ, և

— Բայց, ընդմիջեց Իզզէթ պէյ, Ձիյա պէյ վերջին  
րոպէին յայտարարած էր թէ՛ իր սպաննիչը կլին մըն  
է, մինչդեռ դուն կ'ըսես թէ՛ միւսիւ մըն էր, ասոր  
տակէն ի՞նչպէս պիտի ելլես:

— Քարտուղար պէյ, կը պաղատէր Ֆէ՛իմէ, ես  
ճշմարտութիւնը պատմեցի, ի՛նչ որ գիտեմ, ի՛նչ որ  
աչքերովս տեսայ, պատմեցի. Ձիյա պէյ թէեւ կամուրջի  
սանդուղին տակ բրած էր ատանկ յայտարարութիւն մը,  
բայց, Ոստիկանութեան նախարարի սենեակին մէջ, իմ  
ներկայութեանս, խոստովանեցաւ թէ ի՛նք էր յանցա-  
ւորը, և թէ ես անմե՛ղ մըն եմ. ասոր ի՛նչ կ'ըսէք...:

Իզզէթ պէյի համոզումը կազմուած էր արդէն, Ֆէ-  
հիմէ զո՛հ մըն է, կը խորհէր, անմեղ զո՛հ մը, բուն  
մարդասպանը՝ հայ յեղափոխական սրիկայ մըն է, Ձօ-  
հալի սիրահարներէն միւսիւ մը. Ձիյա պէյ նախանձած  
պէտք է ըլլայ այդ միւսիւին հետ միասին գտնելով իր  
սիրունին՝ Ֆէ՛իմէն, անարգած է զայն, ինչպէս որ  
պատմեց Ֆէ՛իմէ, և միւսիւն, վիրաւորուած; ուզած է  
վայրկենապէս լուծել իր վրէժը, և սպաննած է Ձիյա  
պէյը, որ ճանչցուած էր Երլտըզի վտանգաւոր լրտես  
մը, վերջապէս, կ'ըսէր Իզզէթ ինքիրեն, այս ոճիրին  
չարժաւիթը յայտնուեցաւ. Ձօ՛հալի՛ լիվա Մուսղաֆայի  
կնոջ սիրահարը սպաննած է պալատական սպան. լիվա  
Մուսղաֆան, ինչպէս կը հաստատեն Ֆէ՛իմէի խոստո-  
վանութիւնները, գաղտնի յարաբերութիւններ կը մշակէ  
հայ գօմիթէներու հետ, իր կնոջ միջոցաւ, որուն վըս-  
տանուած է դժբաղդաբար կին լրտեսներուն վրայ՝ ճշ-  
կելու փափուկ պաշտօնը. հետեւաբար, կ'եզրակացնէր  
Իզզէթ պէյ, Ձիյա պէյին սպաննութեան գաղտնիքը  
պէտք է փնտռել լիվա Մուսղաֆա բաշայի ապարան-

քին մէջ, ուր պէտք է խորհուած, որոշուած ու պատ-  
րապտուած ըլլայ ոճիրը. ուրեմն, այդ հրէջը պէտք է  
պատժել մահով, իսկ Ֆէհիմէն ազատել, խեղճ աղջիկը,  
անմեղ զոհ մը . . . :

— Ֆէհիմէ՛, աղջի՛կս, ըսաւ Իզզէթ խիստ գորո-  
վալիր ձայնով մը. անհոգ եղի՛ր, ազատ ես. անմե-  
ղութիւնդ յայտնի եղաւ. ես հիմա Վեհափառին պիտի  
երթամ և ներում խնդրեմ քեզի համար. դուն հոս ըս-  
պասէ՛, հոս, այս սենեակը, մինչև որ վերադառնամ :

Իզզէթ պէյ դուրս ելաւ, պատուիրեց բարապանին  
հակել Ֆէհիմէյի, և ինք ուղղակի գնաց Հիւնքեարին  
քով, հարցաքննութեան արդիւնքը հաղորդելու . . . :

Ապտիւլ Համիտ լսեց իր սիրական քարտուղարին  
տեղեկատուութիւնը, և, Իզզէթ պէյի առաջ բերած  
փաստերուն վրայ, անգամ մըն ալ համոզուեցաւ թէ՛  
կիներու լրտեսապետը ճիւղա՞յ մըն է . . . — Բնականա-  
բար ո՛չ իրեն պէս —, որ իր գահին դէմ դաւաճանած,  
Զիյա պէյի սպանութիւնը կանխամտածօրէն գործել  
տուած ու հայ խռովարարներու հետ գաղտնի բարեկա-  
մութիւններ մշակած է, Տէրութեան թշնամի, ապե-  
րախտ, վատ, մարդասպան հրէջ մը . . . :

Ու կարմիր Սուլթանը, առաջ սպասելու որ լուս-  
նար, նոյն գիշերուան մէջ արձակեց իրատէն. — Մար-  
դասպան լիվա Մուսղաֆան մահուան դատապարտուած,  
իսկ Ֆէհիմէն, իբրև անպարտ, կայսերական ներման  
արժանացած :

Իզզէթ պէյ վերադարձաւ իր սենեակը, ուր Ֆէհի-  
մէ, ճգնաժամային տագնապներու մէջ, իր վերջին բո-  
պէները կը համրէր :

Ներս մտաւ ծիծաղադէմ .

— Ֆէհիմէ՛, ըսաւ Իզզէթ պէյ, ազատուեցա՛ր, աղ-  
ջի՛կս, աղօթէ՛ Վեհափառ Սուլթանին արեւչատութեան .

Համար :

Յէ՛րիմէ խնդումէն քիէ մնաց որ մարեր :

Յետոյ , շարունակելով Իզզէթ պէյ .

— Մտիկ ըրէ՛ , աղջիկս , ըսաւ գորովալից , այսուհետեւ զգուշացի՛ր , Չանա՛ հաւատարմօրէն ծառայել . գիտե՛ս , ի՛նչ կերպով աչքը պիտի մտնես մեր Վեհափառ Տիրոջ .

— Ի՛նչպէս , ի՛նչպէս , բացազանչեց Յէ՛րիմէ եռանդազին .

— Վաղը պիտի երթաս լիվա Մուսղաֆա բաշային ապարանքը , Զօ՛նալ հանըմը պիտի առնես ու պալատը պիտի բերես , կրնա՛ս ընել .

— Ի՛նչո՞ւ չէ , քարտուղա՛ր պէյ , Փատիշահին համար պատրաստ եմ կեանքս գո՛նելու . եթէ կ՛ուզէք , հի՛մա , այս պահուս , երթամ բերեմ զինքը :

— Հարկ չը կա՛յ , հարկ չը կա՛յ , կրկնեց Իզզէթ պէյ , այս գիշեր վերադարձի՛ր սենեակդ , հանգիստ ըրէ՛ , լաւ քուն մը քաշէ՛ , վաղը կանուխ , կառքով կ՛երթաս հոն , կը բերես Զօ՛նալ հանըմը :

Իզզէթ պէյի կոպքերը ծանրացած , աչքերէն քունը կը վազէր : Հրամայեց բարապանին , կայսերական կանանոցէն ներքինի մը կանչել , Յէ՛րիմէն կայսերական հարէմի յարկաբաժիններուն մէջ փոխադրելու համար :

Հինգ վայրկեան հազիւ անցած էր , խափշիկ մը ցցուեցաւ դուռին առջեւ , մօտեցաւ Իզզէթ պէյի հրամայական ակնարկին վրայ , և Յէ՛րիմէն առաւ դուրս ելաւ : Ծառուղիներուն մէջէն անցան ուղղակի դէպի Հարէմի կողմը : Ներքինի մը կը սպասէր հոն , տեսաւ Յէ՛րիմէն , կայսերական ոսկի վանդակներուն սիրուն թուշունը , ինկաւ , անոր առջեւ և տարաւ ձգեց հարէմը . իր սենեակին մէջ :

Ասղին , Իզզէթ պէյ գործի վրայ էր , նոյն գիշերը

պիտի գործադրուէր կայսերական իրատէն, լիվա Մուս-  
դաֆայի մահավճիռը... : Սակայն, կը մտածէր Ապտիւլ  
Համիտի սիրական քարտուղարը, չպիտի կրնար ինքը  
մինակը գլուխ հանել այս կարեւոր գործը, անհրաժեշտ  
էր սենեկապետ Արիֆ պէյին ալ ներկայութիւնը. եր-  
կուքը միասին պիտի կատարէին գիշերային յուզարկա-  
ւորութիւնը, ներկայ ըլլալով համիտեան այդ նորածե-  
թաղման արարողութեան : Գոնէ մինչեւ ծովափ ընկե-  
րանալով լիվա Մուսդաֆան ողջ ողջ կրող մեռելակառ-  
քին, մարմինը Մարմարայի ձուկերուն բեւանը նետել  
տալէ առաջ :

Ուստի, Իզգէթ պէյ, Ֆէհիմէն ճամբելէ յետոյ, գը-  
նաց դուռը բաղխել սենեկապետ Արիֆ պէյին, որ Հիւն-  
քեարին քովէն մէկ քառորդ առաջ բաժնուած, կը  
պատրաստուէր անկողին մտնելու :

Կէս ժամուան մէջ լիվա Մուսդաֆայի մահավճի-  
ռին գործադրութեան բոլոր պարագաները կարգադ-  
րուեցան և երկու պալատականները, իրարու գիշեր-  
բարի մաղթելով, իրարմէ հրաժեշտ առին :

---

ԺԵ .

Կէս գիշերը մէկ ժամ էր անցեր, Երլտըզի աքլոր-  
ները խօսեցան :

Նոյն պահուն, սեւ կառք մը թաւալգլոր վառ կ'իջ-  
ներ, Պէշիքթաշի գառովարէն, դէպի ծովափը :

Կառքին մէջ էին մահավճիռնին վաւերացուած Երի-  
տասարդ թուրքեր, որոնց մէջ էր նաեւ լիվա Մուս-  
դաֆա բաշան : Ասոնք, ամէնքն ալ Երլտըզի նկուղնե-

րէն հանուած, շոգեհնաւ կը տարուէին, Մարմարայի մէջ նետուելու համար :

Գիշերային այն խաղաղ, լուռ, խորհրդաւոր պահուն, երբ, լիվա Մուսղաֆա բաշայի ապարանքին մէջ, Զօնալ հանրմ, սնտուկներէն իր գոհարեղէնները կը հանէր, իր գրպանները կը տեղաւորէր, փախուստի պատրաստութեան մէջ. երբ, պատշգամէն կը լսէր բուռի վայոցը, որ կուգար մօտակայ շէնքի մը փրատակներուն վրայէն. ճիշդ այն պահուն, երբ Զօնալ հանրմ իր բռնաւոր տիրոջ ապարանքէն կը պատրաստուէր մեկնիլ վերջնականապէս, յաւիտենապէս, առանց վերադարձի. երբ, ապարանքին դուռը կէս մը բացած, կը փորձէր դուրս նետել իր ոտքը, և սոսկումով ետ կը մղուէր, մօտակայ փողոցէն կառքի մը շառաչը լսելով. նոյն այդ պահուն, Զօնալ հանրմի լքած ապարանքին տէրը՝ լիվա Մուսղաֆա, կիներու լրտեսապետ խնամակալ բաշան հրաժեշտ կուտար կեանքին :

Անոր մարմինը կապանքներու մէջ, ծանր երկաթի գունտ մը վիզին, նոյն պահուն կը նետուէր Մարմարա, Սէրայ Պուռնուի բացերը, մէկ երկու րոպէ յուզելու ալիքները :

Մարմարայի սպիտակաբաշ ալիքներ, թաւալեցէ՛ք, պարեցէ՛ք, ահա՛ ձեզի նոր հիւր մըն ալ, բաշայի մը մարմինը :

Զուկե՛ր, Վոսփորի, Մարմարայի մեծ ու պզտիկ ձուկերու ընտանիքներ, կայտառեցէ՛ք, խայտացէ՛ք, ահա՛ ձեզի նոր որս մըն ալ, պարարտներէն, իւզոտներէն. գիտէ՛ք, անմեղներու տրիւնով սնած, ու մարդկային միտով յօրացած այս զանգուածը՝ իր ճերմակ մազերու թելերուն համրանքով ոճիրներ գործած էր իր աղտոտ կեանքի ընթացքին մէջ :

Թաւալեցէ՛ք ուրեմն, գալարուեցէ՛ք, Մարմարայի

խաժ ալիքնե՛ր, լուացե՛ք, մաքրեցե՛ք, սրբեցե՛ք, ու  
յետո՛յ ձեր անդնդային կայսրութեան անդամներուն,  
մեծ ու փոքր ձուկերուն հրամցուցե՛ք այս թարմ միսը,  
գրկեցե՛ք, շրջապատեցե՛ք, հանդիսաւոր թափօրով տա-  
րէ՛ք, ընդժովեայ խնջոյքի սեղանին վրայ հանեցե՛ք այս  
համադամը... :

Կայտուեցե՛ք, խայտացե՛ք, ծովի թեփոտ բնակիչ-  
ներ, սլացե՛ք, իրարու շուտով հաղորդեցե՛ք լուրը,  
Երլաբդի Մենագարին կայսերական ուղնոյններովը մէկ-  
տեղ, թո՛ղ հրճուին, թո՛ղ գինովնան այս գիշեր, Վոս-  
փորի թէ Ոսկեղջիւրի, Մարմարայի ծովային պետու-  
թեան մեծ ու փոքրիկ հպատակները... :

Սուէ՛ք, կերէ՛ք, ա՛յս է մարմինը կլին լրտեսներու  
խնամակալ Մուսղաֆա բաշային... :

Ա.Ռ.Ա.ՋԻՆ ՀԱՏՈՐԸ ՎԵՐՁՍՅԱԼ